



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

(24 Էջ)

Ե. Դ. 1

«Ժամանակակից Մատենաւոր» թիւ 54  
1909 ին հրմնուած ի Կ Պոլիս, Վաղինակ Ա. Բիւրատէ  
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ՝ ՀԱՅԿ Ա. ԲԻՒՐԱՏ



Հեղինակ՝

ՍՄԲԱՏ ԲԻՒՐԱՏ

(Տեր Ղազարենց)

(1862—1915)

Մեծ Եղեռնի զոհերէն

# ՈՐԴՅՈՒՄԱՆ — ԾԱԼՈՅԸ

(ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՊ ԵԳԻՊՅԱՀԱՅ ԿԵԱՆՔԵ)



Աշեքսանդրիս

Տպագր. Ա. ԳԱՍԱԳԻԱՆ










«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՏԵՆԱՇԱՐ», Թիվ 54  
1909 ին հիմնուած ի Կ. Պոլիս, Վաղինակ Ս. Բիւրան  
ՀՐԱՄԱՐԱԿԻՉ՝ ՀԱՅԿ Ս. ԲԻՒՐԱՆ



Հեղինակ՝  
ՍՄԲԱ.Տ ԲԻՒՐԱՆ  
(Տէր Ղազարենց)  
(Մեծ Եղեռնի զոհերեն)

# ՈՐԴՈՉԱՆ — ԾԱՌՋՐԸ

(ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՊ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿԵԱՆՔԵ)



ԱՐԵՔԱՆԴՐԻԱ  
Տպագր. Ա. ԳԱՍՏԱՊԵԱՆ

1932







ԲԺԻՇԿ ՄԻՀՐԱՆ Յ. ԳԱԼԹԱՆԱՆ  
1891—1915

(ՄԵԺ ԵՂԵԿԱԲԻ զոհերէն)

ՈՐՈՒՆ յիշատակին կը ձօնէ սոյն երկը  
Հայկ Ս. Բիւրաս



Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն Ի Տ Ե Ղ

Եղերաբախ բարեկամիս՝ Մեքան Քիւրասի արժանաւոր զաւակը՝ Պ. Հայկ Քիւրաս, Մարտ 16 բուակիր նաևսկիով մը ինձ կը դիմէ՝ նախարան մը գրեզու իր պատաշան հօր ՈՐԴԵՍՊԱՆ ԾՆՈՂՔԸ լիպական զործին երկրորդ տպագրութեան առքի : Խրեւ ժամանակակից 1915 ի Ապրիլեան եղեռնին դիւային ծրագիրներով նախատակուած հայ անզուզական գրագետ-բանասեղծներուն եւ մասնական ներուն, ինձ համար յափազանց յուզից եւ ջղացունց զարծ է վերյիշել այն սեւ օրերուն դիսթերը որոնց զոհ զացին մեկ միջնուն աւելի հայեր, բայց սրանով կոչը որ կ'ուղղուի Պ. Հայկի կողմէ, ինձ վրայ նույիրական պարտ կը դնէ զեր այս մեկին, հայութեան անձնուրաց եւ անզուզական զաւակ Մեքան Քիւրասի մասին մեկ երկու խօսք ըստ :

Չեմ զիտեր թէ կա՞յ արդեօֆ տակարին եզիստահայ մը տառութեանութեան կամ յառաջադիմ, զարգացած դասակարգին մեջ զոնէ մեկ անձ, որ ճանչցած, տեսած կամ շամած ըլլայ Զեյրունի Արծիւնիկու Բոյնին այս անխոնչ, անվետներ եւ յարաշարժ կտրին ձագուիլը, որ երկրք երկիր բախառելէ, հայրենաշունչ խօսեր որ զործեր տարտղնելիք վերց անձն կողմէ, երկու անզամ, մեկը 1896ին, եւ միւսը 1900ին, եկած ու բառած է Գահիրէի եւ Աղեսանդրիոյ ազգային զործունութեան իրեն համար միշտ համելի շենքին մեկ անկիւնը : Ո՞վ ցիշեր Գահիրէի մեջ իր հիմնած հայկական ազատ դպրոցը, որ յորս տարի անընդմիջարար շարունակուած է, Փիւնիկ եւ ՆԱՐ ՕՐ թերթերը, որոնք նոյն միջոցին հրաւարակուած են, եւ Աղեսանդրիոյ ազգային վարժարանին տօրհենութիւնը զոր վարած է երկու տարի. երեք կամ դեռ զիցցողներ, սա կը նշանակ թէ անոնի, այդ անհետաքրիւները, նեռու այրած են միշտ եւ բացասական դիրք մը ունեցած են տեղական տնհանչին զործունակ հանդէկ:

Այստեղ միայն եզրակացուի մէջ, բայց հապա դուռը, օսւար աստերու եւ հորիզոններու սակ իր ունեցած կրական եւ գրական գործունեութիւնները, կարեղի և միք մոռնալ, երբ առիրը կը ներկայանայ եւ անցնալի վերիշումներն ու դեպքերը մեզ կը մղեն իրավանիցիւ հայ մըտառականի, մանաւանդ գրագերի տեղն ու դիրքը ճշդել ժամանակակից ազգային պատմութեան մէջ։

Հանգուցեալ տաղանդաւոր գրագե Սիրած Բիւրած յանու եւ աշխատութիւնն ու յովնութիւնը ընաւ մտեն չանցրենդ զարմանայիօրեն տոկուն գրող մըն եւ, այն միակ փասը որ 15—20 տարուան մէջ երեսունի աւելի տպագիր եւ անտիպ վիպական, բանասեղծական եւ յեղափոխական գիրքեր և շարադրած բարական և զինուն անմահացնելու յէս այսու գրուելի մատենագրական պատմութեան նոյն ու բազմագոյն էջերուն մէջ։ Ան համբաւաւոր մեծ գրագե մը չէր բայց ինչ որ ան գրած և նկարագրական հետաքրքրաշարժ ոնչով մը, իրողութիւններու եւ օրուան կեանիք անցերուն հաւատիմ ցուցադրութեամբ մը, զինուն արժանի կը դարձեն թրսիայ ազգային մոլեուանդ վիպագրի արժանաւոր յուրցոցնան։

Ներկայ ընտանեկան վկաը, որ անշուշ անեն տեղի աւելի պէս և հետաքրքրէ եզրակացութիւնը, ինկած բարերուն հաւազաւ եւ իրական պատկերացուն մըն եւ, զոր հեղինակը բարոյական թժիշլի ազնի հոգածութեամբ գրի և առած, զգուշացնելու համար ապրող սերունդը նմանօրինակ ըեկերային չարաշուն մոլութիւններէ։ Կ'արժէ որ անեն հայ, թէ իր յիշատակ հայ անմահ գրագերին եւ թէ իր զաւանին ու լեզույի գործ մը. անկ հատ մը ունենայ իր մատենադրամներն մէջ։

Վ. ԱՐՄԵՐՈՒԽԻ

Աղեքսանդրիս, 17 Մարտ 1932

# ՈՐԴԵՍՊԱՆ ԾՆՈՂՔԸ

(ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՊ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿԵԱՆՔԵ)

Ա.

ԽՏԻՎԸ ՊԻՏԻ ԱՆՑՆԻ



Ա.ՏՈՒՆԾ ԵԳԻՎԹՈՌՈ ՈՐԴԵԳՐԱԺ  
ԷՐ ԱՐԿԵՄՊՈւԹՔԻ ՔԱՂԱՔԱ-  
ԿԸՐԹՈՒԹԻՒՆԸ, ԵՐԲ ԳԵՌ ՀԵՐ  
ԱՊԱՋԹԱԾ ԱՐԱՎՈՒ ԲԱՉԱՋԻ  
ԱՊՍՈՒԱՄԲՈՒԹԻՒՆԸ, և ԵՐԲ  
անգլիական նաւատորմիզը չէր տակաւին ումբակոծած  
Աղեքսանդրիան, ո՞չ ալ գրաւման բանակին յաղթա-  
կան մուտքը տեղի ունեցած էր Գահիրէի մէջ :

Սուէզի ջրանցքին պեղումին պատճառով և անոր  
բացումէն ի վեր . հո՛ն կը խուժէին մտքի ու գործի  
մարդիկ, Եւրոպայի զանազան կեդրոններէն և հոն կը  
հաստատուէին :

Այդ շրջանը բարեշրջումի շրջան մըն էր ԵԳԻՎԹՈՌՈՒ  
համտր, որ տակաւ կը մտնէր եւրոպական երկիր-  
ներու կարգին մէջ : Տարուէ տարի կ'աճէր հոն գաղ-  
թողներուն թիւը, և փարաւոններու երբեմնի հայ-  
րենիքը գարձեալ կ'սկսէր բարգաւաճիլ ու վերստանալ  
նոր կեանք մը :

Խոխվ Ապպաս հիլմի բաշային մեծ հայրը, իսմաւիլ բաշան, իրաւ է, իր ցոփ ու զեղիս կեանքով միւլիոններու վիթխարի պարտք մը կտակեց իր երկրին, սակայն, միւնոյն ժամանակ, իր աշխարհաշէն գործերով, իր գեղարուեսասէր տաղանդով և իր բարենորոգիչ գաղափարներով, Եգիպտոսի վեհապետներուն մէջ պիտի մնայ միակը, Արեւմուտքի սիրահար: Ի՞նք արտասանած է հետեւեալ խօսքը, որ այլես պատմական դարձած է. — «Իմ երկիրս Ափրիկէի մաս չի կազմեր այլես, Եւրոպայի մէկ մասն է ան»:

Այս մեծ խոխվին օրով, և մանաւանդ Նուպար բաշային վարչութեան տակ, օրէ օր կը ծաղկէր Եգիպտոս, նոր ջրանցքներ կը բացուէին, նոր կամուրջներ կը ձգուէին, նոր գիւղեր, նոր գիւղաքաղաքներ կը հիմնուէին և գլխաւոր քաղաքները, մասնաւորապէս մայրաքաղաքը Գահիրէ, երոպական ճաշակով կը գեղարդուէին: Այդ շրջանին մէջ է որ բացուեցան ընդարձակ հրապարակներ և ծաղկեցաւ Եզակիիկի պարտէզը, մայրաքաղաքի կեդրոնը:

Այդ պարտէզին գիմացը կը զտնուի Խոխվական Օրէրան, որուն առջեւի հրապարակին կեզրոնը կը բարձրանայ Խոխվ Խպրահիմ բաշային ձիաւոր արձանը:

\* \* \*

1896ի Մայիսին էր:

Օրէրայի հրապարակը, երկսեռ ամբոխ մը խըռնուած, հաղաբաւորներ, զիրար կը հրմշտէին և կը ջանային առաջ անցնիլ, գրաւելու համար առաջին կարգը:

Այդ երկսեռ ամբոխը տենդոտ սպասումի մը մէջ ըլլալ կը թուէր:

— Խախ՛վը պիտի անցնի , Խտի՛վը , կը մրմնչէին :

Իսկ հրապարակին ծայրը , մեծ պողոտային երկայնքը , Եզակէքիյէի պարտէզին գէմ , Նիի ՊԱՌ կոչուած հայլայփ սրճարան - գարեջրատան առջև , բազմաթիւ յաճախորդներ , մարմարէ սեղաններու շուրջը նստած , կը խօսակցէին , յաճախ նորոգել տալով գարեջուրի գաւաթները :

Սյդ օրը , Խտիվ Ապաս Հիւմի բաշան պիտի անցնէր այն պողոտայէն , ուստի հետառըիր բազմութիւն մը , հրապարակին մէջ ու պարտէզին ցանկապատին երկայնքը շարուած , խիտ խիտ , կ'սպասէր հոն :

Դէմքերուն վրայ , գժգոնութիւն մը , արտմութիւն մը կը նշմարուէր , զրեթէ բոլորը , միեւնոյն նիւթին վրայ կը խօսակցէին , օրուան նիւթը :

Ի՞նչ անցած գարձած էր արգեօք , ի՞նչ էր օրուան նիւթը :

Նոյն օրերը հայ մը կախաղան բարձրացուցած էին և Գահիրէի , — չըսելու համար բովանդակ Եգիպտոսի քրիստոնեայ բնակչութիւնները — վրէժխնդիր ոգի մը , ատելավառ զգացումներ կը սնուցանէին Խտիվ Ապաս Հիւմի բաշային գէմ , որ ստորագրած և վաւերացուցած էր այդ Հայուն մահավճիռը :

Ահա՝ այս էր օրուան հրատապ հարցը , հասարակաց խօսակցութեան նիւթը . կախաղա՞նը , քրիստոնեայի մը կախաղա՞նը ...

Մանօթ սրճարան-գարեջրատան յաճախօրդները , կը շարունակէին իրենց բորբոք խօսակցութիւնները :

— Ի՞նչ կը նշանակէ ասիկա , կ'ըսէր Քրանսացի մը , մեծանուն փաստաբաններէն , որ յիշեալ Հայուն պաշտպանութիւնը սաանձնած էր , քաղաքային ոճիր մըն է ոճիր մը ...

— Սիրելի՛ս , կ'ըսէր միւս խօսակիցը , անոր եղա-

Կառքը հասաւ իպրահիմ բաշայի արձանին առջև :  
Նիև ՊԱՌԻ մարդիկ, ոոռքի վրայ կեցած երբ տեսան Խտիվը, որ կառքին մէջէն կը պատրաստուէր բարեւելու ժողովուրդը, իր սովորական ժպիտը չըթունքաներուն ծայրը, աննախընթաց տեսարան մը պարզեցին հոն, սրճարանդաբեջրատան առջև :

Հարիւրաւոր եւրոպացիներ, որոնք քիչ առաջ մերկագլուխ, Խտիվին անցքին կ'սպասէին գլխարկնին դրած, կոնակնին գարձուցին Խտիվին և այդ կերպով ընդունեցին անոր վեհապետական բարեները :

Եւ այս հանդիսաւոր . . . խաղքութեան մէջէն անցաւ խտիվական կառքը :

Նոյն օրը, մինչև իրիկուն, և թերեւս ամբողջ գիշերը, Նիև ՊԱՌԻ միջադէպը պատմուեցաւ բերնէ բերան, և մայրաքաղաքին մէկ ծայրէն միւսը, Գասրէլ Նիլէն մինչև Սպափառէ և Ծուպրայէն մինչև Մէնշլիյէ, ալեկոծ ծովու մը պէս կը տատանէր ժողովուրդը :

Երկսեռ բազմութիւնը հետզհետէ կը քաշուէր, կը հեռանար և Օրէրայի հրապարակը կը պարպուէր :

Միւս կողմէ նոր յաճախորդներ կը դիմէին Նիև ՊԱՌ և հիները կ'ոկսէին քաշուիլ կամաց կամաց :

Այս վերջիններուն մէջ կը նշմարուէր բարձր հասակով, թուխ երեսներով, իշխանական կեցուածքով, քառասունըհինգնոց մարդ մը, նոյնպէս թուխ աղուոր երեսներով, ձուածե ծնօտով, նուրբ հասակով, երկայն առատ վարսերով, շիք հագուած, նազելի քալուածքով ու այրող նայուածքով հազիւ տաննըհինգ տարուօրինորդի մը հետ, որ անոր աղջիկը կը թուէր ըլլալ :

Ասոնք Նիւ Պառէն հեռացան, Գահիրէի երկաթուղիի կայարանին ճամբան բռնեցին և սկսան դանդաղ քայլերով առաջանալ Շէրլըրտ Օթէլի կողմը :

Հայր ու աղջիկ կը խօսակցէին ճամբան :

— Բաբա', կ'ըսէր աղջիկը Փրանսերէն լեզուով,

ինչո՞ւ Նիւ Պառի պարոնները կոնակնին դարձուցին  
Խտիվին, ամօթ չէ՞ :

— Ամօթ է, աղջի'կս, կ'ըսէր հայրը, անվայել  
արարք մըն էր, բայց, եթէ իմանաս պատճառը, դուն  
ալ պիտի արդարացնես անոնց այդ արարքը, չպիտի  
մեղաղըս զանոնք :

— Ի՞նչպէս, հա՛յր, կը շարունակէր օրիորդը, ի՞նչ  
է պատճառը, կրնա՞մ իմանալ :

— Մտիկ ըրէ՛, պատմեմ, աղջի'կս, ըսաւ հայրը՝  
Օրիորդը, հօրը թեւը մտած, և գլեթէ չունչը  
բռնած, կ'սպասէր լսել :

— Աղջի'կս, ըսաւ հայրը, այդ մարդիկը, որոնք  
կոնակնին դարձուցին Էֆենինախն, (այսինքն խոտի-  
վին) զարդացած, քաղաքակրթուած ընկերութեան մը  
պարկելու տնդամները կը համարուին. եւրոպացիներ՝  
բոլորը :

— Այո՞ւ, հա՛յր, ընդմիջեց օրիորդը, գլխարկ դը-  
րած էին, չէ՞ :

— Աղջի կս, շարունակեց հայրը, այս գլխարկա-  
ւորները, որոնք կը պատկանին ալլատարը հասարա-  
կութիւններու, անցածները հաւաքական հանրագրու-  
թիւն մը պատրաստած ու գիմած էին էֆէնտինային :

— Ինչո՞ւ, ընդմիջեց օրիորդը,

— Նորին Խախիվ. Բարձրութեան ներումը խընդ-  
րելու Մուշեղին համար, որ մահուան դատապարտը-  
ւած էր :

— Ո՞վ էր Մուշեղը, հարցուց օրիորդը, տակաւ  
չահագրգոռող գէմքով մը :

— Այդ Մուշեղը, աղջի'կս, պատասխանեց հայրը,  
Մշեցի հայ երիտասարդ մըն էր, Եգիպտոս եկած :

— Մշեցի՞ս, ընդմիջեց օրիորդը, այսի՞նքն :

— Հայաստանի Մուշ քաղաքէն, շարունակեց հայ-  
րը, ուզելով փոքրիկ ծանօթութիւն մը տալ այդ մա-

սին իր աղջկան, որ Փրանսացի մայրապետներուն քով դաստիարակուած, հիանալի Փրանսերէն մը կը խօսէր ու կը զրէր, առանց սակայն հայերէն գրել կարդալ գիտնալու:

— Ո՞ւր է Մուշը, հարցուց աղջիկը:

— Հայաստանի մէջ:

— Ո՞ւր է Հայաստանը, վերստին հարցուց աղջիկը:

— Օսմանեան կայսրութեան մէջ, աղջի'կս, պատասխանեց հայրը:

— Շարունակէ', հա՞յր, սկսաւ աղաչել օրիորդը:

— Աղջի'կս, շարունակեց հայրը, այդ Մուշեղը հայ երիտասարդ մըն էր, Եգիպտոս եկած գաղթական մը, անցեալները, ուրիշ ընկերոջ մը՝ Նշանին հետ, ժանտարմա մը սպաննած էր:

— Ինչո՞ւ . . .

— Այդ ժանտարման, շարունակեց հայրը, Մուշեղի հայրենակից քիւրտերէն, օր մը գինետունը միասին նսաած ատեննին, Մուշեղին պատմեր է թէ ի՞նչպէս ինքը, մէկ քանի ընկերներով առեւանգած ու բռնաբարած է հայ աղջիկ մը, թէ ի՞նչպէս այն աղջը կան տունը հրգեհած ու ծնողքին ինչքերը թալլած է, ևն, ևն . . .

— Այդ ժանտարման մարդասպան աւազակ մըն է. չըսսե՞ս հայր:

— Այո՛ աղջիկս, պատասխանեց հայրը, Սասունի Զարդի տարին, ատանի խժդութիւններ ի դորձ զըրռեցան, և այդ ժանտարման ալ ջարդարարներէն մէկն էր:

— Ուրեմն իրաւունք ունէր Մուշեղը, բացազանչեց օրիորդը:

— Աղջի'կս, սպասէ՛ որ աւարտեմ, յարեց հայրը, Յետոյ շարունակելով իր հարցականներո.

— Որո՞ւն տունը թալլած էր այդ ժանտարման,  
գիտե՞ս աղջիկս :

— Որո՞ւն . . .

— Մուշեղի՞ն . . .

Օրիորդը տակաւ կը յուզուէր ու կը բորբռքուէր  
ներսէն, բոլորովին նոր աշխարհ մը կը բացուէր իր  
զգայուն հոգիի հորիզոնին առջև :

— Ո՞վ էր աղջիկս, գիտե՞ս, շարունակեց հայրը  
հարցնել, ո՞վ էր ժանտարմային կողմէն առեւանգուած  
ու բռնաբարուած աղջիկը :

— Ո՞վ էր . . .

— Մուշեղի՞ն քո՞յլը, պատասխանեց հայրը, հաս-  
կըցա՞ր հիմայ ժանտարմային սպաննութեան շարժա-  
ռիթը :

— Օ՞ . . . բացազնչեց օրիորդը, ապրի՛ Մուշեղը,  
որ իր քրոջը բռնաբարուած պատիւը փրկեց, և ար-  
դար վրէժ մը լուծեց. ապրի՞ն Մուշեղները . . .

— Աւա՞զ, աղջիկս, հառաչեց հայրը, այդպիսի-  
ները չե՞ն ապրիր, կախաղան կը բարձրանան :  
— Ինչո՞ւ . . .

— Կախաղա՞ն, կախաղա՞ն բարձրացուցին վրէժ-  
ինդիր Մուշեղը, աղջիկս, վերստին հառաչեց օրիոր-  
դին հայրը :

— Ո՞վ բարձրացուց կախաղան, հարցուց օրիորդը  
հեծկլուգով մը :


— Խտի՞վը, աղջիկս, պատասխանեց հայրը, և  
այդ պատճառո՞վ է որ Նիկ ՊԱՐԻ գլխարկաւոր պա-  
րոնները կռնակնին դարձուցին իրեն և մերժեցին բա-  
րե՞ւը. հասկցա՞ր հիմա . . .

Եւ այսպէս խօսակցելով հայր ու աղջիկ հասան  
երկաթուղեաց կայարանին մեծագոյն հրապարակը,  
Շուպրայի կամուրջին ասդիի եղերքը, այն կամուր-  
ջին, որուն տակէն կ'անցնին Վերին Եգիպտոս տանող  
կառախումբերը :

Միշտ խօսակցելով, անցան այդ կամուրջէն և հասան Շուպրա, ուր կը գտնուէր իրենց բնակարանը, ուրիշ շատ մը շքեղ բնականներու քով, որոնք իրարու քով շարուած, նոր հարսերու պէս, գոյնզգոյն, իւզաններկ, հոյակերտ կառոյցներ, կը շեշտէին գեղեցկութիւնը՝ այդ արուարձանին, ուր մէկէ աւելի միլիոնատէրներ, աւագանիներ և ուրիշ մեծափարթամ անձնաւորութիւններ կարծես թէ իրարու ժամադրութիւն տուած էին:

Կորտոսնեան պէյ (\*) — այս էր մարդուն անունը — իր աղջկան թեւէն բռնած, գուռը բացաւ և ներս ոռզոսկեցաւ:

Մայլսնեան վերջալոյս մը կը նուաղէր Կիզէի բուրգերուն գագաթը:



---

(\*) Այս իրական վեպը հաղած եմ Եգիպտոսի հայկական ժամանակակից կեանքեն եւ այս վեպին մէջ յիշուած գրերէ բոլոր անձնաւորութիւնները դեռ կ'ապրին այսօր: Սակայն, ամեն նշմարիս վիպագրի նպատակը՝ միայն ձաղկել ըլլալով բնկերային մոլութիւնները, մատնանիս ընել վերերը, եւ մանաւանդ, ազնըւացնել սերունդը, մեկ խօսքով՝ ապրուած իրականութիւնը վերապրեցնել, մասնաւոր կեղծ անուններ զործածել, դիւրազգածութիւններ չը վիրաւորելու եւ անհարկի սաղտուկներ չը սեղծելու համար:

(Ծ. Հ.)

## ՄԵՂՔԻՆ ՈՐՉԸ



ո՞ն, Կորտոնեան պէյի տաւնը, Շուպրայի չքեղ արուարձանին եղերքի անկիւն մը նստած, կամուրջին մօտիկ, պարտէզներու մէջ, կարմիր ներկով, բուրումնաւէտ իւղերով օծուած, պշրասէր կնոջ մը պէս մատով կը ցուցուէր:

Հոն կը բնակէր պէյը, իր կնոջ՝ տիկին Սիրանոյշի և իր աղջկան՝ օրիորդ Հերանոյշի հետ։ Պէյը զաւակ մըն ալ ունէր, չորս տարու, ցաւագար տղեկ մը, որ տակաւին չէր կրնար քալել, փոքրիկ անգամալոյժ մը, որուն վրայ կը գուրգուրար պէյին սպասուհին՝ ելէնի։

Ահաւասիկ այս ընտանիքին համառօտ կենսագրաւ կանը։

Կորտոնեան պէյ, բնիկ իգմիրցի, Նուպար բաշայի մերձաւոր ազգականներէն, մանկութեան շրջանը անցուցած էր իր ծննդավայրին մէջ, յաճախելով քաղաքին Մեսրոպեան վարժարանը, Մ. Մամուրեանի տեսչութեան օրով։ Բնածիր յատկութիւններով ու տաղանդով օժտուած, իր ս.սումնասիրութեան ամրող ընթացքում, չէր դադրած ըլլալէ իր տեսուչին և իր ուսուցիչներուն սիրելագոյն աշակերտը։ Մեծ յաջողակութիւն և լնդունակութիւն ցոյց տուած էր լեզուագիտութեան, մասնաւորապէս Փրանսերէնի մէջ։ Տասնըլից տարեկան էր, երր ելաւ Մեսրոպեան վարժարանէն, փայլուն շրջանաւարտ մը։

Այդ թուականներուն, Եղիպտոսի մէջ համբաւը շինած էր արդէն Նուպար բաշան, որուն ազգականն էր, ինչպէս ըսինք, պատանի Կորտոնեանը։

Շուտով կը կանչուի Եղիպտոս, ուր արդէն իրմէ առաջ գացած հաստատուած էր իր երէց եղբայրը՝

Պաղտիկ, և Նուպար բաշայի ապարանքին մէջ ծառա-  
յութեան մտած :

Իր նախարար ազգականին չնորհիւ, պատանի կոր-  
տոնեան, քարտուղար ընդունուեցաւ Եգիպտոսի Ար-  
տաքին գործերու պաշտօնարանին մէջ, ուր մէկ քա-  
նի տարուան մէջ, զարմանալի յառաջդիմութիւններ  
ըրաւ :

Ամէն տեղ, ընտանիքներու մէջ, յաճախ կը խօս-  
ուէր իզմիրցի տաղանդաւոր պատանիին վրայ, որ օգ-  
տուելով իր զիրքէն, սկսած էր կամաց կամաց մուտ  
գտնել Գահիրէի ազնուական կարծեցեալ ընտանիքնե-  
րու մէջ :

Այդ շրջանին, Եգիպտոսի մէջ հաստատուած ու  
գերք չինած էին քանի մը հայ ընտանիքներ, որոնց  
մէջ կը փայլէր Առաջնորդեան ընտանիքը, Խորվին  
մառանապետներէն :

Քարտուղար Կորտոնեան, շուտով ծանօթացաւ այս  
վերջին ընտանիքին, ուր սկսաւ յաճախել :

Մառանապետ պէյը, գրական մարդ, համակրեցաւ  
իզմիրցի պատանիին, որ իր կարգին յաջողած էր գը-  
րաւել անոր փոքր աղջկան՝ օրիորդ Սիրանոյշի սիրտը :

Ամուսնութիւնը կնքուեցաւ և Կորտոնեան եղաւ  
մառանապետ պէյին սիրտկան փեսան :

Տիկին Սիրանոյշ, Գահիրէ ծնած, բնիկ արաբնե-  
րուն ու խպտիներուն հետ սնած մեծցած, Եգիպտացի  
մըն էր միտքով, հոգիով ու մարմինով, նոյնացած ու  
ձուլուած. իր ցեղէն հետք մը միայն մնացած էր իր  
թուլս դէմքին վրայ, իր սե աչքերը, սե ընքուիները,  
և արծիւի քիթը :

Վաւաշու կին մըն էր Սիրանոյշ, իր էրկան պէս,  
որ իր երիտասարդութեան առաջին տարիները, ցոփ  
կեանք մը վարած և անուանի կնամոլի մը տիտղոսը  
վաստկած էր ուրիշ տիտղոսունութեան պահպանութեան մասին:



Մառանապետ պէյի փեսայ և նախարարապետ ըաշայի ազգական Կորտոնեան, աշխարհիս երջանկագոյն մարդիկներէն կը համարուէր :

Ու այս երջանիկ ամուսնութեան առաջին պտուղը, օրիորդ Հերանոյշ, իր ծնողքին գուրգուրանքին առարկան, կ'աճէր ու կը զարգանար :

Կորտոնեան ծնողքին միակ փափաքը իրենց մէկ հատիկ զաւկին՝ օրիորդ Հերանոյշի խնամեալ դաստիարակութիւն մը տալ էր. ուստի, հազիւ եօթը տարու, գիշերօթիկ գրին զանի ֆրանսացի մայրապետներուն Շուպրայի վարժարանը, ուր շատ մը կրօնական գիտելիքներու հետ հայ-լայֆ ընտանիքի աղջիկներուն յատուկ բոլոր ճիւղերը կ'աւանդուէին :

Տարիները կ'անցնէին և Շուպրայի մայրապետներուն հայ սանուհին կը կազմուէր տակաւ սրբութիւն բուրող միջավայրի մը մէջ, կոյս կրօնաւորուհիներու մայրենի շուքին տակ : Պէյի մը զաւակ և ազգեցիկ պէյի մը, մասնաւոր, բացառիկ շնորհներ կը վայելէր Հերանոյշ, իր միւս ընկերուհիներէն աւելի՝ սիրելի թէ՝ տեսչուհի մայրապետին և թէ միւս քոյրերուն, որո՞ք, Կորտոնեան պէյի բնակարանին ձամբան շուտով սովորած էին, ամէն տասնըհինգ օրը մէկ անգամ, իրենց սանուհին ծնողքին տունը տանելու պատրուակով :

Այսպէս, օրիորդ Կորտոնեան, մինչեւ իր տասներկու տարիքը, Շուպրայի մայրապետներուն գիշերօթիկ վարժարանը դաստիարակուելէ յետոյ, ընթացաւարտեղաւ անկէ և իր պէյ հօրը ձեռքով մտաւ աղջկանց բարձրապոյն վարժարան մը, կատարելագործուելու և իրեն սպասող ապագայ կեանքին պատրաստուելու համար :

Հակիրճ, օրիորդ Հերանոյշ, երեք տարիէն աւարատած էր այդ վարժարանին ալ շրջանը, և վերադար-

ձած էր իր ծնողքին տունը, ՍԵՂԲԻՆ ՈՐՁԸ, ուր  
թունաւոր մթնոյրտի մը մէջ, սկսած էր տակաւ ըզ-  
գալ կեանքին անգութ դառնութիւնները :

Եւ հիմա, երբ իր հօրը հետ կը վերադառնար  
Օրէրայի հրապարակէն ու կը մտնէր իրենց տունէն  
ներս, արգէն իր գաղափարը կազմած էր իր ծնող-  
քին վրայ, որոնց դէմ տարիներէ ի վեր մթերուած,  
խմորուած, ներքին ատելութիւն մը կը բռնէր իր  
սիրող աղջիկի սրտին մէջ :

Խե'ղճ Հերանոյշ, բնազգով, սրտանց կ'ատէր իր  
ծնողքը, որովհետև, մէկէ աւելի անգամներ, իր աչ-  
քերովը տեսած էր . . . մեղքը . միամիտ աղջիկ մը, չէր  
կրնար վայրկեան մը գուշակել թէ ինք ալ նոյն դըպ-  
րոցին մէջ կը մեծնար :

Շուպրայի կամուրջէն անցնողները, անգամ մը  
կանգ կ'առնէին, ակնարկ մը ձգելու համար կորտոն-  
եան պէյի տան վրայ և իրենց գլուխը ճօճելով կը հե-  
ռանային : Պառաւներուն բերանը կարելի չէր բռնել,  
չարակեզու ջատուկներ, այդ տան համար նողկալի,  
եղերական բաներ կը պատմէին, և զրոյցները բերնէ  
բերան պատմուելով, կը տարածուէին Շուպրայի սահ-  
մաններէն դուրս, մայրաքաղաքի գրեթէ բոլոր թա-  
ղերուն մէջ :

Ամէն տեղ, ամէն տուն, ամէն հաւաքոյթներու  
մէջ, այդ տունը կ'ըլլար խօսակցութեան տուարկայ .  
ՄԵՂԲԻՆ ՈՐՁԸ, կը մըմնչէին կիները, իրական դժոխք  
մը . ո'չ հայրը հայր է, ո'չ մայրը մայր, ո'չ աղջիկը  
աղջիկ, հոն իրարու խառնուած են բոլոր . . .

— Սոգոմ Գոմոր, կը փսփսային իրարու ականջի  
ուրիշ պառաւներ, որոնք լսած էին, երբեմն ալ տե-  
սած՝ այդ բնակարանին մէջ տեղի ունեցած գայթակ-  
զութիւնները :

Եւ այս զրոյցները, այդ պատմութիւնները, խոր-

հըրդաւոր գրոշմ մը կը կրէին, ամէն մարդ գիտէր,  
բայց չէր համարձակեր բարձր խօսիլ, հրապարակել  
այդ Մեղքին ՈՐ ԶԸին գաղտնիքները :

Ահաւասիկ մէկ երկուքը՝ այդ հարիւրաւոր պատ-  
մուածքներէն :

Ուրբաթ օր մը, կէս օրէ ետք, երբ տիկին Սի-  
րանոյշ, իր սովորական սիկսիին համար իր ննջա-  
խորշը կը պատրաստուէր քաշուիլ, յանկարծ միտքը  
փոխեց և ուղեց անգամ մը հանդիպիլ էլէնիին, ո-  
րուն սենեակը խոհանոցին քով կը գտնուէր. մօտեցաւ  
գուռին, գոց էր. քիչ մը կեցաւ հոն, գուռին առջե.  
ներսէն շշուկ մը կը լսուէր, հեւքի, հեծկլտուքի նը-  
մանող ձայներ : Սիրտը գողի մը մէջ, քաջութիւնը  
չունեցաւ գուռը բաղխելու, ոչ ալ կզպանքին ծակէն  
ներս նայելու. հինգ վայրկեան հոն, գուռին սեմը  
սպասելէ յետոյ, ինքզինք կորսնցուցած, գրեթէ խե-  
լայեղ վիճակի մը մէջ, սկսաւ կանչել.

— էլէնի՛, էլէնի՛, գուռը բա՛ց :

Յետոյ ականջեց :

Ներսի շշուկը դադրեցաւ յանկարծ :

Տիկինը դարձեալ կանչեց, ուելի ուժգին և կըշ-  
տամբող շեշտով մը :

— Դուռը չը բանա՞ս, էլէնի՛ . . .

Դարձեալ լոռութիւն, խորունկ լոռութիւն մը :

Վերջապէս, երրորդ անգամ, ձեռքի ուժգին հար-  
ուած մը տալով գուռին. գոչեց .

— էլէնի՛, քեզի՛ եմ, չե՞ս լսեր, ինչո՞ւ գուռը  
չես բանար :

Եւ սակայն ներսէն ո՛չ մէկ պատասխան, դամբա-  
նային լոռութիւն մը կը տիրէր տակաւին . . .

Տիկին Սիրանոյշի սրտի բարախումները սաստկա-  
ցան, արիւնը խուժեց դէպի ուղեզը, անգութ կառւ-

կածներէ կը տանջուէր ի՞նչո՞ւ արդեօք դուռը չէր  
բանար սպասուհին . առանձի՞ն էր արդեօք թէ...

Եւ հազարումէկ ենթագրութիւններ կ'ընէր : Խո-  
րամանկ և հոտառու , մանաւանդ տոփային խնդիր-  
ներու մէջ , կը մտածէր թէ ուրբաթ էր օրը և կա-  
ռավարական պաշտօնարանները գոց . գիտէր թէ ուր-  
բաթ օրերը պէյը տունը կը մնար մինչեւ կէս օր , կը  
խորհէր ալիկին Սիրանոյշ , պէյը միասին ճաշած էր ,  
և տունէն գուրու ելլելու ձեւով մը . իր սենեակը մը-  
տած ու հագուած էր . ստկայն , լաւ կը յիշէր տի-  
կինը , գեռ գուրս չէր եղած , և նոյն խակ անոր խօ-  
սակցիլը լսած էր էլէնիին հետ , խոհանսցի դուռին  
քով : Արդեօք , արդեօք ո՞վ կար ներսը . էլէնիին  
քով ո՞վ կայ արդեօք , կ'ըսէր ինքնիրեն , եւ կը տա-  
ռապէր ու կը չարչարուէր կասկածներէ :

Ներսէն գարձեալ շշուկ մը լսուեցաւ . տիկին Սի-  
րանոյշ ականջ գրաւ . փսփսուք մըն էր , ա'լ կասկած  
չէր վերցներ էլէնին առանձին չէր կրնար եղած ըլ-  
լալ , երկըրդ մըն ալ կար հոն , սենեակին մէջ : Ու-  
զեց ներս նայիլ , գժբախտաբար դուռը կլպուած էր  
ետեւէն և բանալին ծակին մէջ տեղաւորուած :

— էլէնի' , էլէնի' , էլէւի' , գոչեց զայրագին :

Էլէնի չէր լսեր , չէր ուզեր լսել իր տիկինին ճայ-  
նը . դուռը չը բացուեցաւ , տիկին Սիրանոյշ ստիպ-  
ուեցաւ ետ քաշուիլ :

Սակայն , ինչպէս կը հաստատեն հոգեբանները ,  
կիները շատ հետաքրքիր կ'ըլլան ընդհանրապէս , էրիկ  
մարդերէն աւելի հետաքրքիր , մանաւանդ իրենց սեռը  
շահագրգուող խնդիրներու մէջ : Պահ մը մէկդի քաշ-  
ուիլ կեղծեց , ինքզինք պահելով խոհանոցի դուռին  
ետին : Հազիւ թէ անցած էր քանի մը բոպէ , երբ  
քովի սենեակէն քայլերու շշուկ մը լսեց : Խոկոյն ամ-  
փոփեց ինքզինք , զսպեց , դարանակալ սպասեց , որ

սին վրայ յարձակելու պատրաստ մատակ յովազի մը  
պէս, ու երբ դուռին ճռնչոցը լսեց, վայրկենապէս  
խոյացաւ ու կէս բացուած գոնէն ներս նետուեցաւ:  
Նողկալի՛, զզուելի՛ տեսարան . . . :

Պէյը, գրեթէ կիսամերկ, սպասուհիին մահճակա-  
լէն վար իջնելու վրայ էր :

Հոն, այդ վիճակին մէջ, տէր և տիկին կորտոն-  
եան պէյ զիրար գիմաւորեցին :

Մնացեալը գիւրին է գուշակել :

Ուրիշ օր մը, օրիորդ Հերանոյշ հանդիպեցաւ նոյն  
և նման և թերես աւելի ընդվզեցուցիչ տեսարանի մը,  
որ տեղի կ'ունենար գարծեալ իր պէյ հօր և իրենց  
սպասուհի ելէնիի միջեւ :

Մայր ու աղջիկ, այնուհետեւ, երկու գաղտնապահ  
ընկերուհիներու պէս, սկսան անվերապահօրէն իրա-  
րու բացուիլ, իրարու խոստովանիլ իրենց ներքին  
վիշտերը, երկուքն ալ կ'ամբ սստանէին պէյը, ան-  
հաւատարիմ ամուսին և անարժան ու անպատիւ  
հայր . . . ,

«Պէյը կը սիրէ իր սպասուհին» : Ահա սովորա-  
կան յանկերգը, որ յաճտիս կը յեղյեղուէր աշխարհիկ  
կիներու հաւաքոյթներուն մէջ, փողոցին անկիւնը,  
ցանկապատի մը տակւ Շուպրայի կամուրջին եղերքը  
տեսա՞ծ էք երկու կիներ, տաք խօսակցութեան մը  
բռնուած, մի՛ տարակուսիք, երբէ՛ք . պէյին ու սպա-  
սուհիին սիրային յարաբերութեան վիպականը կ'ընեն  
իրարու ժամերօդ :

Եւ այս գայթակղութեան շուրջը, արտառոց պատշ-  
մութիւններ շինսւեցան, որոնք երկար ատեն ապրե-  
ցան փարաւոններու տռփոտ մայրտքալաքին մէջ,  
մինչեւ օր, ուրիշ նոր, աւելի ցնցող գայթակղութիւն-  
ներու շարք մը հրապարակ ելաւ, գարծեալ նոյն Մեղ-  
քին ՈՐՋին ծոցէն :

Տիկին Սիրանոյշ, ինչպէս ըսուեցաւ, վաւաշոտ կին մըն էր, միենոյն ժամանակ ո՛չ նուազ նախանձու. սպասուհի էլէնիին ու իր պէյին ծանօթ միջադէպէն ի վեր ուզեց վերջնականապէս խզել անոր հետ իր յարաբերութիւնները։ Սկսաւ նախ, ամենաշնչին բանի մը համար կճել էլէնին, սպառնալ, երբեմն ալ բարկութեան բոպէի մը մէջ, վրան յարձակիլ, ֆազերէն քաշկոտել, ևայլն . . . և Կորտոնեան պէյի բընակարանը, արտաքուստ գրախտ մը կարծուած, տակաւ դժոխքի մը կը փոխուէր։

Տիկինը զատեց իր ննջասենեակը, գաղքեցուց իր այցելութիւնը խոհանոցին մէջ, հազիւ երբեմն վար կ'իջնէր, սկսաւ առ սնձին ապրիլ, մարմնովին անջատուած էր պէյէն, որ արդէն գրսերը կը մնար չատ գիշերներ, և ուշ ամեն տուն կը վերագառնար, երբ արդէն քնացած կ'ըլլային տնեցինները, բացի էլէնիէն, որ վարը խոհանոցին քովի սենեակը, կ'սպասէր անքուն, գուռը բանալու համար իր սիրական . . . պէյին։ Պէտք է ըսել թէ՝ նոյնպէս տիկինը անքուն կը հոկէր յաճախ, իր ննջասենեակի պատշգամին մէջ նստած, փողոցներուն անցուգարձը դիտելու և իր պէյին — զոր կ'ատէր — արշաւանքները լրտեսելու։

Իրիկունները, միայն ընթրիքներուն, վար կ'իջնէր, սեղանատունը. սեղանին վրայ բերանը չէր բանար, լոիկ մնջիկ ընթրիքը կ'ընէր, առանց բառ մը փոխանակելու ո՛չ պէյին ո՛չ ալ իր աղջկան հետ. միշտ թախծու, միշտ մտածկու, կոտրուած դէմքով մը, յետոյ կը քաշուէր կ'առանձնանար իր սենեակը, ժամերով հոն մնալու և քաղելու իր գաղտնի . . . նամակները։ Իր միայնութեան մէջ հազիւ շաբաթը մէկ երկու անգամ կը մխիթարուէր Հերանոյշի այցելութիւններով։

Այսպէս անցան օրեր, շաբաթներ, ամիսներ. և

Տէր ու Տիկին Կորտունեան պէյ, երթալով կ'ուժանաւ-  
յին իրարմէ, երթալով կը լայննար, կը խորունկնար  
խրամը, որ բացուած էր այս զոյգին միջև :

Ա՛լ կ'ատէին զիրար :

Իրենց աղջիկը, փափուկ Հերանոյշը, իր զգայուն  
հոգիին բովանդակ մաղձովը կը գիտէր բոլորը, կը  
տեսնէր, կը շօշափէր : Ինք իր մէջ կը զգար սոսկալի,  
ցաւագին իրականութիւնը, և առանց ինքզինք մատ-  
նելու, կը տառապէր, կը չարչարուէր, կը Ակուէր.  
Ովայ գաղտնի արցունքները, որոնք իր Կուսական ան-  
կողինը կը թրջէին :

Զանձրոյթը մտած էր արգէն գժբաղդ աղջկան  
հոգիին մէջ, գեղեցիկ գլուխը յաճախ կը հակէր վիշ-  
տերու բեռին տակ, որդ մը կար իր ներսիդին, գե-  
րեզմանի որդ մը, որ կը կրծէր իր ա՛յնքան գիւրարեկ  
ոիրալը : Ա՛լ չպիսի կրնար ապրիլ հոն, իր ծնողքի  
բնակարանին, Մեղքի Որջին մէջ, որ զնտան կը թը-  
ւէր իրեն . հոն ուրիշ բաներ ալ տեսած էր, քստմելի  
բաներ, որոնք իրեն մոռցնել տուած էին իր հօր և  
սպասուհիին ծանօթ միջադէպը :

Հերանոյշին մայրը, այդ միջադէպէն ի վեր, ինք-  
զինք բացարձակապէս ազատ կը նկատէր ամէն կա-  
պերէ, «ամուսնութիւնը բառ մընէ լոկ, ապուշ, անի-  
մաստ բառ մը, տափակ մարդիկներու գիւրալ», կ'ըսէր  
ինքնիրեն տիկին Սիր սնոյշ, և քաջալերուած իր պէյ  
էրկան վարքէն, ինքզինք կը յանձնէր իր հուրքը մա-  
րող ու իր անզսպելի տոխիքը յագեցնող խաղերու և  
մարզանքներու :

Այս վիճակին մէջ էին իրերը, երբ ուրիշ գայ-  
թակղալից դէպք մը, գարձեալ Մեղքի Որջին մէջ,  
եկաւ ցնցել ու դղրդել ամբողջ Շուպրան :

Տիկին Սիրանոյշ, ինչպէս ըսինք, բաւական ա-  
ռաջ տարած էր գործը . սկիզբները քիչ մը վեհերուտ,

իր առաջին քայլերուն մէջ, մէկ քանի շարաթներու փորձերէ ու կրկնութիւններէ վերջ, ինքղինք բաւական զօրաւոր սկսած էր զգալ իր էրկան դէմ, որ միշտադէպէն ի վեր, արձակ համարձակ, ասանց քաշուելու կը գործածէր սպասուհին, ինչպէս եթէ իր սեփական տիրուհին եղած ըլլար անիւ կորտոնեան պէյ իր նոր տիրուհին գտեր էր: Տիկին կորտոնեանի կը մնար գտնել իր նոր տէրը. օրինակը թելտգրական էր և հըրապուրիչ. հետեւաբար, տիկինը պատճառ մը չունէր վարանելու. յաջողած էր, նոյն իսկ Շուալրայէն, ընտել իրեն յարմար, տարիքով իրմէ շատ փոքր, կայտառ ու զինք նուաճելու կարող երիտասարդ մը, Հայաստանի օգով ու ջրովը սնած, քաջառողջ, հուժկու, տեսքոտ տղայ մը, որ իր եղրօր՝ Առաջնորդեան Արմօն պէյին գործակատար ծառան էր, Օննիկ Տէրտէրեան:

Տէրտէրեան Օննիկ, քսանըհինդ տարու, թուխ դէմքով, ալրող աչքերով, չարաճճի նայուածքով, քիչ մը նիհար, այտոսկըրը ցցուած, ծնոտը սուր, ճակատը տափակ, գլուխը փոքր, արծուեռունդ, միջակ հասակով, քամակը քիչ մը կքած, ուսերը բարձր, ժիր, ճարպիկ, ինքինք սիրցնող երիտասարդ մըն էր: Բնիկ Արարկիրէն, մէկ տարի առաջ Եղիպտոս ինչած, փախստական, ցնցուիներու մէջ, ու դրեթէ մերկ: Իսկ տիկինը, գէր ու կարճուկ, թխամորթ՝ իր եղիպտացի քոյրերուն պէս, քառասունը թեւակոխած, գեռ թարմ, հազիւ երեսուն տարու կը կարծուէր. իր բովանդակ կեանքը յղիանքի, զեղխանքի ու պերճանքի մէջ անցուցած, անհոգ, անզգայ, խտիվի մառանապետի մը շփացած աղջիկը, կարգուելէն ի վեր, ոչ մէկ օր նեղութիւն չը տհօսած, տառապանքին օտար, կերուխումով, պարուխաղով անասունի կեանք մը ապրած, միշտ իր արդուզարդերուն հետ, իր մորւ-

թին թարմութիւնը պահած չնորհիւ սնդոյրներու , գեղերու և ուրիշ բաղադրութիւններու , որոնցմով կը սիրէր յաճախ օծուիլ , չպարուիլ ու ներկուիլ , մանաւանդ կլէօպատրայէն կտակուած կարգ մը թագուն արուեստներու ընտելացած , տիկին կորտօնեան իրաւունք ունէր պարծենալու , իրեւ արդուզարգի նրբաճաշակ մասնագէտ մը . . . :

Առաջնորդեան Սիմոն պէյին ծառան , իր պաշտօնին բերումովը , յաճախակի կ'այցելէր կորտօնեան պէյին բնակարանը , տիկին Սիրանոյշի հօըենական ժառանգութեան բաժինէն՝ ամսական առ հաշիւը — քըսանըհինգ եգիպտական ոսկի — բերել յանձնելու համար Սիմոն պէյի քրոջ՝ տիկին Սիրանոյշի :

Օննիկ , խորամանկ ու ճարպիկ տղայ , վերջապէս Արարկիրցի , առաջին վայրկեանէն նշմարած էր իր պաշտպանին քրոջ՝ տիկին Սիրանոյշի աչքերուն անսովոր փայլը , որուն մէջ կրցած էր կարգալ հեշտանքուր ու տուփուռ կնոջ մը կտղանքը . արդէն , մէկ երկու ամսական բերած և իր ձեռքովը համրած էր անոր ափին մէջ ոսկիենքը , որոնցմէ երկուքը միշտ իրեն վերադարձուցած էր տիկինը , իրեւ . . . նուէր : Օննիկ առիթ ունեցած էր ճանչնալու տիկին Սիրանոյշի մէջ արմատացած մոլութիւն մը , ագաֆութիւնը , իր ծայրայեղ աստիճանին մէջ և շատ կը զարմանար անոր առատաձեռնութեան վրայ , զոր մէկէ աւելի անգամներ ցուց տուած էր իրեն նկատմամբ . սակայն երբ , այցելութիւնները կրկնելով և անոր աչքերուն բոցերուն հանդիպելով , ա'լ համոզուեցաւ թէ՝ տիկինը կը սիրէր զինքը , դժուարութիւն մը չը կրեց մեկնելու իրեն հանդէպ անոր շոայլած դրամական առատաձեռնութիւնները :

Տիկին Սիրանոյշ , լքուած մը , զրկուած մը կը ներկայանար Օննիկի , երբ այս վերջինը ո' և է պատ-

ըուակով մը կը սողոսկէր անոր առանձնասենեակը :  
Մէկ , երկու , երեք ժամ ծունկ ծունկի , գլուխ գլսի  
կը խօսակցէին երկու սիրահարները :

Այս խօսակցութիւնները գաղտնի մացին բաւա-  
կան ժամանակ , մինչև որ երկու գլուխները , իրենք  
զիրենք կորսնցուցած , սկսան ա'լ կարեւորութիւն չի  
տալ զրջապատին , և պէտք չը տեսան զգուշաւոր ըն-  
թացք մը բանելու : Կամ այսպէս ըսենք , իրենց  
յարաբերութիւնները գաղտնի պահելու :

Հերանցը , իր սենեակին մէջ , իր սիրական դաշնա-  
կին առջեւ , ամէն օր կէս օրէն երկու ժամ առաջ , և  
կէս օրէն ետք , վերջալսյի պահուն , քանի մը կտորներ  
կը նուագէր , յիտոյ ինքզինք ընթերցումի կուտար .  
Ժամերովլիսորասուզուած կը մնար Պօքաչիօյի «Ճամնօր-  
եակ»ին , կուգրէչիա Պօրճիայի , կի տը Մօրասանի  
«Նօթո Գէուչի , Միուպօյի «Աը ժուռնալ տիւն ֆամ  
տը Շամպրը»ի և ուրիշ վէպերու մէջ : Մայրապետնե-  
րու դպրոցին խիստ ու սեղմիչ պայմաններուն տակ  
տարիներով ճնշուած , սրտովին տառապած իր հօր թե-  
ւին տակ ապրելու բոպէէն խսկ , սկսած էր շահագրգ-  
ռուիլ աշխարհիկ կեանքի վէպերով : Բանաստեղծի  
խմորով , զգայնիկ , շատ կը սիրէր Միւսէի «Գիշեր-  
ներ»ը «Ռուան» , մանաւանդ «Լիւսին» , ամէն անգամ  
որ դաշնուկին առջեւ նստած կը նուագէր :

Հերանոյց իր սեփական աշխարհին մէջ ամփոփ-  
ուած , ինք իր մէջ գո՞նէ իր պաշտելի գիրքերուն հետ ,  
Մեղքի Որջին մէջ բուսած ծաղիկ մը , կը կարդար  
նաև Զարին Ծաղիկները : Պօտէր ու Վէոլէն հաւա-  
սարապէս կը սիրուէին իրմէ . Լամարթինի Կրածիկլան  
Ռածայէլը մանաւանդ յաճախ կը կարդար . Ա,ա շիւթ  
տէօն Անժէի ստանաւորներուն մէջ կը թաղուէր երբեմն  
և իր բոցաթեւ երեւակայութեան մէջ կը բաղձար պահ մը  
«Ճօրաշն» ըլլալ՝ հրեշտակէ մը սիրուած ըլլալու հպարտ  
ու հսապաշտ մտածումով մը , ա'յնքան գանած , ա'յն-

քան զգուած էր Մարդկութենէն, որուն ներկայացուցիչը կը նկատէր իր ծնողքը, իր անարժան ծնողքը :

Առաջները, երբ Մայրապետներուն գպրոցը կ'երթար, այդ կիները մէկ մէկ Աստուածամայր գիտէր. անբիծ, անարատ կոյս հոգիներ, երկնային էակներ, էգ հրեշտակներ, որոնք Մարդկութեան վարքերը բուժելու, Տառապանքին Սրցունքները սրբելու և մոլորեալ մեղաւորներուն՝ երկինքին ճամբան ցոյց տալու համար վար իջած էին վերին գաւառներէն և կը պըտըտէին այս աղցաւոր երկրին երեսը : Եւ այս հտաւատքը մանկութենէն ի վեր բոյն գրած էր իր սրտին մէջ. ապրեցաւ հոն ժամանակ մը, մինչև որ իրիկուն մը, անիծեալ երիկուն, իր հօր բացակայութենէն օգտուելով, մտաւ անոր սենեակը և մատենադարանին գիրքերը սկսաւ զննել Սոսնց մէջ իր խուզարկու աչքերուն հանդիպեցաւ գիրք մը, Պօքաչիօյի «Ճանորհակ»ը . . . Փիչ մը թղթատեց հարեւանցի, և ահա՛ փոխուած էր : Իր էութեան խորը մխացող կայծ մը, որ թերես իրեն հետ ծնած էր, յանկարծ բռնկեցաւ : Եւ Հերանոյչ այն բոպէին զգաց իր մէջ կատարուած հոգեկան յեղաշրջումը : Ալ գիւրին էր այնուհետեւ. կը բոնքի, կանխակալ կարծիքներու և աւանդութիւններու ամբարտակը, որ զինքը կը զատէր ապրող աշխարհէն, փլած էր և իրեն բացուած աչքերուն առջև նոր երկիր ի մը, նոր կեանքի մը ծիրանի հորիզոնը կը պարզուէր :

Ու իր առանձնոցին մէջ, այս Մեղքի Արջին մէկ անկիւնը, իր նոր կեանքին իրականութիւնը կը սովորէր, մինչև իր խելահաս տարիքը, իրեն անծանօթ մացած և իրեն հետ չը խօսող նոր լեզուի մը ծակուծուկները կը քրքէր և այսպէս, այս նոր գպրոցին մէջ ինքնօգնութեան ուժով կ'առաջանար, իր նախասիրած գիրքերու գերող ընթերցումին մէջ . . .

Անդին, մօրը սենեակին մէջ ուրիշ մատեաններ կը բացուէին և ուրիշ էջեր կը թերթատուէին . . . Մայրը Տիկին Սիրանոյչ, իր նորընծայ սիրահարին — որ իր թերուս ըլլալը կը մատնէր — իր գիրկին մէջ կը սովորեցնէր սեռական հոլովին հետ ներգործական բայի մը խոնարհումը, այնպէս որ շատ ատեն չանցաւ, անվարժ աշկերտը՝ ներկուու վարպետ ելաւ անոր թեւերուն մէջէն :

Օք մը, երբ երկու սիրահարները դարձեալ առանձնացած էին նոյն սենեակին մէջ, օրիորդ Հերանոյշ ձեռքի վէպը դեռ նոր աւարտած, ուզեց երթալ իր մայրը դտնել, անոր պատմելու գրքին պարունակութիւնը :

Տիկին Սիրանոյչ, Օննիկ Տէրտէրեանի հետ հեշտանքոտ քրտինքներու մէջ կը տապլտկէր նոյն պահուն : Ամսագլուխ էր այն օրը և իր սիրահարը բերած էր հայրենի ժառանգութեան բաժնին առ հաշիւը քըսանցէինդ եգիպտական ոսկիները : Հերանոյշ մոռցած էր օրը, եղբէք չէր մտարերած թէ՝ ինքզինք անակընկալի մը հանդէպ պիտի գտնէր :

Մօտեցաւ սենեակի դուռին, թեթև մը դարկաւ, յետոյ առանց սպասելու ներս մտնել ուզեց :

— Ո՞վ է ան, լսուեցաւ ներսէն տիկին Սիրանոյչի խեղդուկ ձայնը :

— Ե'ս եմ, մամա՛ բա՛ց, մըմնջեց Հերանոյչ :

— Սպասէ՛ քիչ մը, հիմա կուգամ աղջի՛կս, յարեց ներսէն մայրը :

Հերանոյշ խոսվեցաւ :

Դուռին առջև կեցաւ և սկսաւ խոկալ :

Հինգ վայրկեան վերջը դուռը բացուեցաւ և օրիորդը ներս մտաւ :

Բեկեղապատ բազմոցին վրայ, որ քրքրուած ըլլալ կը թուէր — ինչպէս կը մատնէին գետին ինկած բազմոցի

Երկու բարձեր — Հերանոյշին աչքին զարկաւ Օննիկը որ պառկած կը քնանար, կամ աւելի ճիշգը՝ քուն կը կեղծէր:

— Ի՞նչ ունի մամա', հարցուց Հերանոյշ գլխի շարժումով մը ցոյց տալով իր մօրեղբօր գործակաւարը:

— Ամսականը բերած էր, պատասխանեց մայրը մտահոգ դէմքով մը, յանձնեց ինծի, կը պատրաստըւէր մեկնիլ...

— Է, ընդմիջեց աղջիկը, յետո՞յ:

— Յանկարծ նուաղեցաւ ինկաւ բազմոցին վրայ:

— Ի՞նչ կ'ըսես մամա', դարձեալ ընդմիջեց աղջիկը յուզուած դէմքով մը:

— Այս՝ աղջիկս, այս', նուաղեցաւ, կրկնեց մայրը, խոյն օ Տը Քօլօնիք սրսկեցի երեսին. Քիչ մը սթափեցաւ բայց չէր կրնար նստիլ. բազմոցին վրայ պառկեցուցի, կը տեսնես:

Եւ այս շինծու պատմութիւնը կ'ընէր շնական պատարիւնով մը:

Սակայն այս բոլորին մէջ ճշմարտութեան նշոյլ մը կար: Օննիկ՝ տիկինին անյագ ու բուռն գրկապնդումներէն ուժաթափ, անոր թեւերուն մէջ թուլցած, զալարուած ու նուաղած էր մէկէ աւելի անդամներ: Ու հիմա կեղծ քունի մէջ՝ մտիկ կ'ընէր մօր ու աղջկան խօսակցութիւնը որ զինք գերազանցօքէն կը շահագրգուէր, ինք ըլլալով անոր առանցքը:

Խօսակցութիւնը քանի մը վայրկեան ընկհատուեցաւ, լուսւթիւն մը աիրեց, յետոյ օրիորդ Հերանոյշ, անոյշ նայուածք մը նետելով բազմոցին վրայ քնացող? երիտասարդին վրայ:

— Մամա', ըսաւ արգահատանքի շարժուձեւով յը, մօրեղբօրս իմաց տանք:

— Ի՞՞նչ կ'ըսես աղջի՛կս , կշտամբեց մայրը , ինչ  
չող հանենք մօրեղբայրը :

— Բժիշկ մը կանչենք ուրեմն , յարեք օրիորդը  
գորովոտ շեշտով մը , մե՛ղք է , չես գիտեր ո՛րքան  
դեղնած է , խե՛ղճ տղայ :

— Բան մը չէ՛ , բան մը չէ՛ , հիմա կ'սթափի ,  
յարեց մայրը :

— Բայց մամմա' , առարկեց Հերանոյշ , լա՛ւ խոր-  
է՛ , չի զղաս . . . :

Այս բառերուն վրայ Օննիկ սկսաւ երերալ , աչ-  
քերը բացաւ և յանկարծ ելաւ նստաւ բազմոցին  
վրայ :

Սթափած էր . շուրջը նայեցաւ խելակորոյս հիւ-  
ւանդի մը պէս , որ ինքինք այլուր փոխադրուած  
կը գտնէ , և ապշահար գէմքով մը .

— Ներեցէ՛ք տիկին , ըսաւ , ձեզ՝ ձանձրոյթ պատ-  
ճառեցի :

— Ոչի՛նչ , ոչի՛նչ , կըկնեց տիկինը , հոգ չէ՛ տը-  
ղաս , ասանկ բաներ կը պատահին :

— Ի՞՞նչ եղաք միւսի՛ւ Օննիկ , հարցուց օրիորդը  
համակարական գօնով մը :

— Զեմ յիշեր օրիորդ , պատասխանեց Օննիկ ան-  
տարբեր շեշտով մը , տիկին մայրը գիտէ , ամսականը  
բերած էի , յանձնեցի , կը պատրաստուէի մեկնիլ , այս-  
չափը կը յիշեմ . յետոյ ի՛նչ եղայ , չեմ գւտեր :

— Կ'երեւայ թէ զլիսի պտոյտ ունեցաք , չէ՞ , յա-  
րեց տիկին Սիրանոյշ :

— Այո' , այո' , կըկնեց Օննիկ խորհրդաւոր ժպի-  
տով մը , յաճախ կը պատահի ինծի , ի՞նչ է արդեօք  
այս զլիսի պտոյտին գարմանը :

— Անգամ մը բժիշկին ցոյց տուէք , պատուիրեց  
տիկինը , գեղ մը կուտայ , կը գործածէք , շուտով  
կ'անցնի , միւսիւ Օննիկ :

Օննիկ շատ գոհ մնաց այս խօսակցութենէն , երեւոյթները փրկուած էին . օրիորդը համոզուած կը թռւէր հնարուած առասպելէն :

Ժամանակը շատ ուշ էր արդէն , Սիմօն պէյին գործակատարը , կամ իր նոր տիտղոսով՝ տիկին Սիրանոյշի հոմանին , մեկնեցաւ Կորտոնեան պէյի բնակարանէն և քովետի ճամբաներէ արմաւենիներու և պահաններու պարտէզներու ցանկորմերը քերելով ուղղուեցաւ Առաջնորդեաններուն տունը , նոյն օրուան իր գործառնութիւններուն համարը տալու համար իր մեծաւորին , որ հոն , մարմարէ բակին վրայ բացուող ու Շուպրայի մեծ պողոտային նայող սենեակին մէջ , հաշուետումարներուն վրայ ծռած , թուանշաններուն հետ էր :

Անդին , կորտոնեան պէյի բնակարանին մէջ , մայր ու աղջիկ զիրար կը խոստովանցնէին :

Տիկին Սիրանոյշ , ո'րքան կ'ատէր իր ամուսինը , նո'յնքան , և թերես աւելի կը սիրէր իր աղջիկը , թէե այս վերջինը գէմքով , խօսուածքով ու խառնըւածքով շատ կը նմանէր իր հօրը :

Յարգելով իր հին բարի սովորութիւնը , տիկին Կորտոնեան շրջազգեստին տակի գրապանիկէն հանեց իր գրամապանակը և մէկ կողմէն իր աղջկան մհտաքսի վարսերը չոյելով ,

— Աղջի՛կս , ըստ , ա՛ռ նայիմ իրաւունքդ :

Եւ հինգ անգլ . ոսկի սահեցուց Հերանոյշի ափը :

Այդ փոքրիկ գումարը մօրը կողմէն ամէն ամիս կ'ընդունէր օրիորդը , իր անձնական պէտքերուն յատկացնելու համար :

Իր անձնական պէտքե՞րը . . . :

Արդուղարդի համար ծախք մը չունէր , իր մայրը կը հոգար զանոնք , և շուպլորէն :

Հագուստի , կապուստի , երթևեկի , այցելութեան .  
պտոյտի և ուրիշ կարգի ծախքեր ալ չունէր օրիորդը ,  
այդ բոլորը կը հոգացուէր գարձեալ իր ծնողքին կողմէն :

Տեղն է հոս յիշելու թէ կորտոնեան պէյ , եգիպ-  
տական կառավարութեան Սրտաքին Գործերուն մէջ  
ունէր կարեւոր պաշտօն մը , որ ամսական բաւա-  
կան կլոր գումար մը կը բերէր իրեն . երեսուն ոս-  
կիէն աւելի : Սակայն , ցոփակեաց ու խաղամոլ պէյը  
միշտ գուրսերը , խազատուն , հանրատուն և այդ կար-  
գի վայրեր յաճախելով հոն կը մսխէր իր գրամը և  
ամէն ամսու վերջերը կը ստիպուէր փոխառութիւն-  
ներ ընել , արգարացնելու համար իր պէյի տիտղոսը  
և պահելու համար պետական մարդու իր գիրքը , այն-  
պէս որ տարիներու ընթացքին մէջ գիզուած փոխա-  
ռութիւններէն , վիթխարի պարտք մը գոյացած էր :

Տնտեսական այս աննախանձելի կացութիւնը ,  
պէտք է խոստովանիլ , երբեք չէր ազդեր կորտոնեան  
ընտանիքի ապրելակերպին . նոյն պիւտծէն , նոյն շը-  
ռայլ ծախքերը , նոյն ճոխ սեղանները , նոյն պեր-  
ճանքները , որոնք սակայն չին գովչեր տիկին Սիրա-  
նոյշի ամսականին :

Իսկ օրիորդ Ներանոյշ իր մօրմէն ստացած ամ-  
սական գումարիկը գրեթէ ամբողջովին կը ծախսէր ,  
գնելու համար իր սիրական գիրքերը . որոնց հատոր-  
ներով կը ճոխանար իր աղջիկի մատենադարանը :

Եւ այսպէս , այս Մեղքի Արջը , որ կորտոնեան պէյի  
բնակարանը պիտի ըլլար , օրէ օր կը կազմայուծուէր ,  
կը քայլացուէր և գէպի վերջնական փլուզումը կը գի-  
մէր գահավիժօրէն :

Աղջիկը ծնողքին օրինակէն խրախուսուած և իր  
կարգացած վէպերով երեւակայութիւը բորբոքած , օրէ  
օր կ'ընտելանար կէս - կոյսերու և աշխարհիկ կիներու  
կինցաղին :

## ՄՕՐԵԼԲՈՐՈՐԴԻՆ

Օրիորդ Հերանոյշ, երբ օգը պայծառ էր ու արեց  
գաղջ՝ կը սիրէք յաճախ ելլել իր սենեկի պատշգամը,  
հոն շարունակելու իր վէպերուն ընթերցումը,

Ժամերով հոն կը մնար տեղ-լօնկի մը մէջ թաղ-  
ուած, մետաքսի գուլպաներով, փոքրիկ ոտքերը գը-  
րած աթոռակի մը վրայ, վարսագեղ զլուխը ձգած՝  
ծանանուտ կազ մը, նազենի կերպերով կ'օրօրուէր։  
Դիրքը յաճախ գիրկին մէջ մոռցած, իր սիրուն աչ-  
քերը կը գարձնէր գէպի ծառախիտ պարտէզները,  
որոնք կ'անջատէին իրենց տունէն՝ Առաջնորդեաննե-  
րու չքեղ բնակարանը, նարնջագոյն, խւաներկ պա-  
տերովը, կանանչ փեղկերէ լուսամուտներովն ու կա-  
պոյտ պատշգամներովը։

Հերանոյշ յաճախ վէպը մոռցած, հոն կը յառէր,  
խոռով աշքերովը վնասուելու համար իրենը . . . :

Ո՞վ էր այս իրենը։

Գեղամը, Սիմօն պէյի երկրորդ տղան, հազիւ քը-  
սաներեք տարու, գանգուր մազերով, ժպտուն աչ-  
ուերով, սև ընքուիներով, ձուածե գէմքով, հոյա-  
կապ իրանով, աղուոր տղայ մը, որ երկու շաբաթէ  
ի վեր գրաւած էր Հերանոյշի սիրտը։

Սիմօն պէյ վեց զաւակներ ունէր, բոլորը՝ մանշ՝  
Անդրանիկը՝ Տիգրան, տարիներ առաջ կիօն զրկուած,  
բժշկական ուսանող, գեռ հոն կը մնար. երկրորդը՝  
Գեղամ, Բարիկ զրկուած էր իրաւագիտութեան ուսա-  
նող և այդ օրերը վերագարձած էր Գահիրէ մէկ քա-  
նի ամսուան համար. երրորդ զաւակը՝ Պարոյր, Սի-  
մօն պէյի գաւակներուն մէջ ամենէն փափուկը, բա-  
րին, խիզախը որ յետոյ Բարիկ պիտի զրկուէր Ազա-

ակմի Ժիւլիանը, կատարելագործելու համար նկարչութիւնը, որուն մէջ իր ընդունակութիւնը տեսնուածէր տղայ հասակէն: Յետոյ կուգային միւս երեք զաւակները, երեքն ալ գեռատի, երիցագոյնը տասներկու, իսկ կրտսերագոյնը՝ ութը տարու, որոնք ֆրանսական վարժարան մը կը յաճախէին, Ֆակլալա թաղին Յիսուսեաններուն քով:

Գեղամ Եւրոպայէն վերադարձին, երեկոյթի մը մէջ առիթ ունեցած էր տեսնելու իր հօրաքրոջ աղջիկը՝ դաշնակին առջև և այդ օրէն սիրած էր զանի:

Հերանոյշ օտար չէր Գեղամի այդ հոգեկան նոր վիճակին և իր մէջ կը զգար նոյն խոռովքը, նոյն հալումը: Ամէն անգամ որ Գեղամին գեղեցիկ հասակը դիմացի պատշամին մէջ կը գծուէր, ինքզինք կը կորսնցնէր, գերքը ձեռքէն վար կ'իյնար, դող մը, սարսուռ մը կը զգար իր երակներուն մէջ և սիրոք կը բարախէր:

Հերանոյշ ալ կը սիրէր Գեղամը, իր մօրեղբօրորդին, Եւրոպայէն վերադարձած աղուոր տղան:

Գեղամին մայրը տիկին Ազնիւ, սկիզբէն ի վեր նշմարած էր ամէն բան, բայց կը զգուշանար բացուելէ:

Եւ այսպէս, յարաբերութիւնները կը սեղմուէին երթալով և Հերանոյշ ու Գեղամ քիչ ատենուան մէջ զգալի առաջդիմութիւն մը ըրած էին, ա՛լ հարկ չկար պատշգամէ պատշգամ զիրար դիտելու և իրարու համար հառաչելու. երկուքն ալ համարձակ էին, շուտով միջոցը գտան զիրար մօտէն տեսնելու:

Եւ ո՞վ պիտի կրնար բամբասել զինքը, կը խորհէր Հերանոյշ, չէ՞ որ իր մօրեղբօրորդին էր և յետոյ, իր ծնողքին օրինակը կար. յիշատակը գեռ թարմ էր, չէր մոռցուած էլէնիի միջադէպը: Անկէ ի վեր իր ականջին ուրիշ բաներ ալ հասած էին իր հօր մասին: Հապա իր մայրը..., Միշտ իր աչքին առջեւ էր իր

շրեղբօր գործակատարը, իր մօրը սենեակին մէջ, ազմոցին վրայ քնացած (?) , բազմոցը քրքրուած, արձերը վար ինկած, չէր կրնար վայրկեան մը հեւացնել իր մտքէն այդ օրը . մօրը ճիգերը, զինք խարելու և իրեն հաւատացնելու թէ Օննիկը մարած էր, ևն . . Հերանոյշ ուրիշ օրեր ալ հանգիպած էր Օննիկին, երբ ան գուրս կ'ելնէր իր մօր ննջասենեաւ կէն, կամ հոն կը մտնէր և այդ օրերը, լաւ կը յիշէր, ամսագլուխ չէին, որպէսզի իր մօր առ հաւիւր բերելու առիթով հոն եկած ըլլար . հասարակ օրեր ալ կուգար ան . առառու, ցերեկ, իրիկուն և եթէ մէ՛կ օր ուշանար կամ չի դար, իր մայրը կը վազէր հոն, իր մօրեղբօր առանը, պատրուակները չէին պակսեր :

Բայց իր ծնողքին ամբողջ խաղքութիւնը գիտցող Հերանոյշը, չէր ուզեր որ անոնք գիտնան իր գաղտնիքը, կը վախնար մանաւանդ իր մօր աչքերէն, կը գողար որ ըըլլայ թէ իր ձեռքէն խլէր Գեղամը . ինչպէս յաջողած էր հրապուրել Օննիկը . ուստի, հնար մը կը մտածէր, պատրուակ մը, որով կարենար յաճախ վայեւլել իր Գեղամին ներկայութիւնը : Մօրեղբօրորդին էր, չէ՞ . . .

Իրիկուն մը, երբ ընթրիքը վերջացած կը պատրաստուէին սեղանէն ելլեկ,

— Բարա՛, ըստ Հերանոյշ գողտը նայուածք մը դրկելով իր հօր, բան մը պիտի խնդրեմ, չպիտի մերժես :

— Ի՞նչ է, աղջի՛կս, խօսէ՛ նայիմ, յարեց Կորտոնեան պէ՛յ որ այն գիշերը սովորականէն աւելի զըւարթ կ'երեւար :

Մայրը, որ ներկայ էր այս խօսակցութեան, առանց բերանը բանալու գուրս ելաւ սենեակէն, առանձին թողլով հայր ու աղջիկ :

— Բարա՛, շարունակեց Հերանոյշ քնքոյշ ձայնով մը, Փրանսերէնո կատարելագործել կ'ուզեմ,

— Ի՞նչպէս :

— Կը զգամ, կը տեսնեմ տկարութիւնս, շարուանակեց օրիորդը :

— Զը հասկցայ աղջի'կս, յարեց հայրը քիչ մը զարմացած, ի՞նչ ըսել կ'ուզես :

— Ֆրանսերէնի մասնաւոր դասեր կ'ուզեմ առնել, բաբա', կը պաղատէր օրիորդը, սիրուն գլուխը ճշճելով :

— Ֆրանսերէն չե՞ս գիտեր, աղջի'կս, դիտել տըւաւ կորտոնեան պէյ ժպտելով, այսքան տարիներ ֆրանսական վարժարաններ յաճախեցիր, ընթացաւարտեղար, ա՛յնքան բազմաթիւ գիրքեր կարդացեր ես և տակաւին պէ՞տքը կը զգաս ֆրանսերէն նոր դասերու :

— Ո՛չ, բաբա', ընդմիջեց օրիորդը, կ'աղաչեմ, մտիկ ըրէ :

— Խօսէ՛ նայինք . . .

— Եեղուն գիտեմ, շարունակեց օրիորդը, շա՛տ լաւ գիտեմ, բայց ազսան, ազսա'նը, ա՛խ ան ինչ աւ նուշ կ'արտասանէը . . .

— Ո՞վ, հարցուց հայրը :

— Մեր Գեղամը, պատասխանեց Հերանոյշ :

— Ո՞ր Գեղամը :

— Մօրեղբօրորդի՛ն, յարեց օրիորդը, ան ի՞նչ փափուկ, ի՞նչ անուշ ի՞նչ հիանալի ազսան ունի :

— Աղջի'կս, ըսաւ պէյը ժպտելով, Գեղամը տարիներով Բարիկ է ապրեր, անշուշտ պիտի մաքուր խոսի :

— Բայց չէք գիտեր, բաբա', շարունակեց օրիորդը յուզուած ու խանդավառ, անցածները ամօթէս պիտի . . .

— Ինչո՞ւ . . .

— Պիտի մեռնէի ամօթէս, շարունակեց Հերանոյշ, ո՛քան պզտիկցած զգացի ինքզինքս անոր քով .

տեսնե՞ս, բարա՛, ան ի՞նչ ֆրանսերէն էր, ներկաները  
մատ խածին :

— Ա՞յդ աստիճան, ընդմիջեց պէյը զարժացկոտ  
շարժուձեւով մը :

— Ի՞նչ կ'ըսես, բարա՛, պնդեց օրիորդը, ֆրան-  
սերէն մը խստեցաւ, ֆրանսերէն մը, անա՞նկ անոյշ,  
անա՞նկ փափուկ ու սահուն որ . . .

— Աղէ՛կ, աղէ՛կ. կրկնեց պէյը, գլխի խորհրդա-  
ւոր ճօճումով մը, խանթակաթ նայուածքով մը գի-  
տելով իր աղջկան գէմքը որ նոյն պահուն կը վառէր :

Կորտոնեան պէյ կինը կ'ատէր, բայց իր աղջիկը  
կեանքին պէս կը սիրէր. Հերանոյշ իր հոգիէն փրթած  
էր, իր սիրտէն, իր արիւնը կ'եռար անոր երակնե-  
րուն մէջ, և անոր աչքերը, այրող ու կախարդ նայ-  
ուածքով այն սե ու խորո՛ւնկ աչքերը, պայծառ հա-  
յելի մըն էին, ուր ինք, հոգեկան անբազդատելի հեշ-  
տանքով մը, կը գիտէր իր սեփական պատկերը, իր  
հոգին :

### Դարձաւ ըստ :

— Ի՞նչ կ'ուզես հիմա, աղջիկո :

Հերանոյշ կը ճանչնար իր հայրը, վայրկենապէս  
զգաց թէ ան կակուղցած էր. անոր փոքրիկ, աննշան  
շարժումը չէր վրիպեր իր թափանցող աչքերէն. ուս-  
տի. աւելի շփացած, գլխի նազենի ճօճումով մը,

— Բարա՛ մրմնջեց գողտրիկ ձայնով մը, Գեղամէն  
դա՞ս առնեմ :

— Ա՛ռ աղջիկս, ինչո՞ւ չէ յարեց պէյը, վճարում  
մը կ'ուզէ՞ :

— Ի՞նչ կ'ըսես, բարա՛, յանդիմանեց աղջիկը,  
ամօթ չէ՞ վճարումի խօսք ընել, միթէ կարծո՞ւ է Գե-  
ղամը. գիտե՞ս ինչ ամսական կապեր է մօրիզրայրու :

— Ի՞նչ . . .

— Տասը կինէ (եզիպտ. ոսկի), բաբա՛, պատաս-  
խանեց Հերանոյշ հպարտ շեշտով մը :

— Մի՛ հաւատար, աղջի՛կս, հերքեց պէյը, քեզի  
խաբե՛ր են, ո՞վ ըսաւ քեզի :

— Դեղա մը, բաբա՛, պատասխանեց օրիորդը,  
ի՞նք ըսաւ ինձի, նոյն խոկ կը գանգատէր թէ այդ  
գումարը չէր բաւեր իրեն :

— Ուրեմն ձրի գաս պիտի տայ, չէ՞ հարցուց Կոր-  
տոնեան պէյ :

— Անտարակո՞յս, բաբա՛, յարեց օրիորդը, բնա-  
կանաբար նուէր մը կուտանք :

— Ի՞նչ նուէր :

— Սա՞նկ ժամացոյց մը կամ պիսիքլէթ մը, պա-  
տասխանեց օրիորդը ժպտելով :

— Մատնի մը տա՞նք, ի՞նչպէս կ'ըլլայ . . . :

— Ի՞նչ մատնի, բացագանչեց օրիորդը, ի՞նչպէս  
մատնի, բաբա՛, չը հասկցայ :

— Ալուոր մատնի մը, շարունակեց հայրը միշտ  
ժպտուն ու զուարթ գէմքով մը, աղջկանը հետ կա-  
տակելով :

Հերանոյշի այսերը կարմրեցան, յանկարծ լոեց :  
Արդեօք իր հայրը հո՞տ առած էր, բան մը կուահա՞ծ  
էր արդեօք :

Հայրը լուռթիւնը խզելով,

— Ի՞նչո՞ւ չես խօսիր, աղջի՛կս, ըսաւ նոյն զուարթ  
շեշտով :

— Ոչի՞նչ, բաբա՛, յարեց աղջիկը, կը տեսնեմ  
թէ դուն կատակի կը տանիս :

— Ի՞նչը . . .

— Ամենալուրջ գործ մը, պատասխանեց օրիորդը  
թախծոտ գէմքով մը : Ես Փրանսերէնիս մէջ կատարե-  
լագործուիլ կը փափաքիմ և այս փափաքս իրագոր-  
ծելու համար գաս կ'ուզեմ առնել Գեղամէն, կ'աղա-  
մէմ բաբա՛, մի՛ արդեօք ըլլար :

— ԱՌ առջիկու, ինչո՞ւ ալգելք պիտի ըլլամ, ըստ հայրը, վաղուցնէ ոկոէ' գասի :

Հերանոյշ գէպի հայրը խոյացաւ, անոր վիզը պըւլուեցաւ և համբոյրներով ծածկեց անոր երկու երեսները : Աշխարհի ամենէն երջանիկ աղջիկը չէ՞ր այն պահուն :

Քանի մը վայրկեան տեւեց հօր ու աղջկան գրկաշառնումը :

— Աղջիկ'կո, ըստ հայրը, կիմա գուն ֆրանսերէն ազսանդ կատարելագործելու համար պէտք ունիս մօրեղբօրորդիկ, չէ՞ :

— Այո', բաբա', պատասխանեց աղջիկը տենդոտ շարժումով մը :

— Լա՛ւ, ըստ հայրը ի՞նչպէս պիտի կարգագրենք :

— Ի՞նչպէս, հարցուց աղջիկը :

— Ի՞նք պիտի գայ հոս, թէ գուն պիտի երթան հոն, յարեց հայրը :

— Ատիկա դիւրի՛ն է, բաբա', պատասխանեց Հերանոյշ գոհ ու զուարթ գէմքով մը, երբեմն ինք հոս կուգայ, երբեմն ալ ես հոն կ'երթամ, չը՞լլար . . . :



Դ.

## ԼՈՒՍՆԻ ԼՈՅՍԻՆ

Նեղոսը յորդեր էր, անտանելի էին տաքերը, խամսին ը կը փչէր՝ այրելով երեսները։

Ցերեկուան տաքէն տառապած, աշխատանքի տաժանքէն յոգնաբեկ մարզիկ, ոտքով, էշով կամ կառքով դէպի Քասր էլ նիլի կամուրջը կը վազէին նեղոսի եղերքը, Կիզէի խիտ ծառաստանի շուքերուն տակ քիչ մը չնչելու, զովանալու, եթէ երբեք կարելի էր յունիսեան այդ տօթագին օրերուն, Գահիրէի կլիմային տակ։

Կամուրջին միւս եղերքը ուր կիզէն կ'սկսի, սըրճաբաններ, զբոսավայրեր կան, լիփ լեցուն՝ երկսեռ ամբոխով որ շարունակ կ'աւելնայ, իրարու ետեւէ հոն հասնելով, բոլորը՝ ցերեկուան տառապանքնին հոն թեթև եցնելու մտքով խումբ խումբ եկած։

Վերջալոյսի պահուն, հարիւրաւոր կառքեր ու սիրուն աւանակներ, հարիւրաւոր խրոխտ ու խրխնջուն ձիեր, ժամադրութիւն կ'ընէին հոն, խիտ խիտ ծառերուն տակ, Կիզէի անհուն թաւուտներուն մէջ ուր արուեստակտն քարանձաւներ ու լճակներ ալ կան։

Քասր էլ նիլի կամուրջին միւս եղերքէն կ'սկսի տափաբակ, երկայն, ճերմակ ճամբան, որ ոտքի քայլով երկուքուկէս ժամէն կը տանի բուրդերը, փարաւններու այն երեք հոչակաւոր գերեզմանները։

Հոս տեղը չէ նկարագրելու ո՛չ կիզէն, ո՛չ Կիզէի կենդանաբանական պարտէզը, ո՛չ ալ ստուերոտ ծըմակներն ու եգիպտացորենի լայնատարած արտերը, Ժիայն աղօտ պատկերը կ'ուզէի տալ այս խորհրդաւոր վայրերուն ուր ամէն օր, մանաւանդ գիշերները, գաղտ-

նի խոստովանանքներ կ'ըլլան Լուսնի Լոյսին:

Զբօսասէ՛, մարդիկ տակաւ կը քաշուէին քաղաքը, տուներնին կը վերագառնալին, սրճարանները, զբօսարանները հետզհետէ կը պարպատէին յաճախորդներէն և կիզէն՝ անհամար էշերէն ու կառքերէն:

Արեւը մտած էր արդէն, մուժը կը փաթթուէր իրերուն:

Գիշեր էր. Գահիրէի գիշերներէն, որոնց նմանը հազուադէպ է տեսնել երկրագնատիս ո՛ և է կլիմայի մը տակ:

Հոն, Գահիրէի մէջ, մանաւանդ կիզէի կողմը, օդը թափանցիկ, անգայտ, խնկաբոյր, երկինքը՝ գալկան կապոյտով հայելի մը, քաղցրութիւն մը կը հոսի վերէն. Հոն աստղերը չեն չողար, կը գողան, կը թըրթըռան, հոն լուսինը չի լար, կը ժպտի. վերէն սէրը կը հեղհեղէ և հեշտանքը կ'ողողէ հոգիները, բովանդակ թնութիւնը, էակները թէ իրերը, բոյսերը, ծառերը. բոլո՛րը, բոլո՛րը սէր է, տոփա՛նք է հոն, գարերու աւերակներուն ու փոշիներուն մէջէն վերկենցաղած այդ հինաւուրց կիզէին մէջ:

Քաղաքակրթութիւնը, իրաւ է, մէկ կողմէ պըղծած է այդ վայրերու կուսութիւնը և իր անողոք ձեռք քով յեղաշրջեր է ամէն բան, բայց միւս կողմէ Արեւմուտքի բաները փոխադրած է հոն, բոլո՛ր աղուոր ու սիրուն մոլորանքները, բոլոր զգլիսիչ կախարդանքները . . . :

Ծառուղի մը, որ կ'երկարի, կերկարի՞ օձապտոյտ մանուածապատ, հարթ հաւասար և որուն երկու եղերքները տեղ տեղ, հանգստոցներ կան, նստարաններ, հիւղեր ու խրճիթներ և քարանձաւներ ալ: Եւ այդ ծառուղին, Գահիրէի «Պուա տը Պուլօնեք»ն, ժամագրավայր մըն է արեմտեան ու արեւելեան աշխարհիկներու, որոնք հոն կը գտնեն զիրար, ծառի մը

տակ կամ նստարանի մը վրայ, հիւղի մը ծոցը, քառայրի մը խորը և ժամերով, մինչեւ կէս գիշեր, երբեմն ալ մինչեւ արշալոյս, մինչեւ արևծագ, կ'ըմբոշիւնեն գիշերը, կ'ըմպեն լուսնին ու աստղերուն ճառագայթները և հոն, լուսնի լոյսին, թե թեի կը ճեմեն, կամ գիրկ գիրկի կը ննջեն:

Սյդ կեանքը ամէն օր, ամէն գիշեր կը կրկնուի այլազան ձեւերով, միշտ նոր, միշտ թարմ հրապոյըներով։ Պէտք է խոստավանիլ, և ասիկա ի պատիւ եղիպտական կառավարութեան, այդ խորհրդաւոր ըստուերներուն մէջ կեանքը խաղաղ կը հոսի, զճիտ, հանգարտ վտակի մը պէս. ո'չ ոք կուգայ խանգարել հոն, ո'չ մէկ սիրողի, ո'չ մէկ ապրողի, ո'չ մէկ վայելողի հանգիստը. հոն վախ չկայ ո'չ լրտեսի, ո'չ ոստիկանի ո'չ ալ... բամբասուելու. հոն ազատ է ապրելակերպը, ճշմարիտ գրախտ մըն է, մէկ խօսքով՝ երկրաւոր գրա՛խտը... ուր Ազամ - Եւաները բազմապատիկ են, Եւայի աղջկիները Ազամի մանչուկներուն հետ զոյգ զոյգ կը թափառին հոն, լուսնի լոյսին, խոկուն գիշերուան լուռ ու անխոռով միայնութեանը մէջ, Զարին ու Բարիին Գիտութեան ծառին պտուղները՝ Ճեռքէ ձեռք ու գիրկէ գիրկ նեառւելով։

Գիշերը կ'առաջանար, սրճարաններուն լոյսերը տակաւ կը մարէին, չչուկները կը տկարանային, լըռութիւնը, միայնութեան հետ, աւելի կը շեշտուէր. տեղ տեղ միայն, հեռաւոր թփուտներուն մէջէն, տերեւի սօսափներու նմանող փսխուքներ և հովերու հեծեծանքներէն ո'չ տարբեր հեռքեր ու հառաջանքներ, մերթ ընդ մերթ կուգային վրդովիլ համատարած լոռւթիւնը։

Սյօ անըջային ժամուն, երբ Կիպէի ծառաստանին տերեւները կը խշրտային գիշերային թեթև սիւգէ մը, երբ յորդուն Նեղոսի պղասը ջուրերուն խուլ մը-

ռունջը կը հասնէր վարէն, կամուրջին տակէն և երբ  
զբօսարաններուն կարտօնները քաղաք կը վերադառն  
նային, գիմացէն երկու պիսիքլէթներ տեսնուեցան,  
երկու հեծեալներով, որոնք արագօրէն կը ոռւրային  
Քասրէլ նիլի կամուրջին վրայէն և կ'առաջանալին դէ.  
պի կիզէի ծառուղին:

Առանց կանգ առնելու, երկուքն ալ, քով քով  
շարունակեցին ճամբան, գէպի ծառուղին, արագա-  
սահ թաւալումով մը մէկ քանի րոպէներու մէջ կիզէլ  
այդ զբօսարանին չըջանը գծեցին և յետոյ, քարայրէ  
մը բերանը բերին կեցուցին իրենց պիսիքլէթները:

Երկուք էին. կայտառ երիտասարդ մը և առոյզ  
պարմանուհի մը:

Ո՞վ էին, ի՞նչ գործ ունէին կէս գիշերուան այս  
առաջացած պահուն, այս միայնութիւններուն մէջ . . . :

Պիսիքլէթները յեցուցած ծառի մը, որ կը բար-  
ձրանար քարանձաւին կողն ի վեր, գիշերասէր զոյգը  
նստած քով քովի, ծառին տակ, լուսնի լոյսին, իրա-  
րու շունջը կը ծծէին հոն, զով ու տաքուկ ստուեր-  
ներուն մէջ, աչքերէ ականջներէ հեռու, ապահով ու  
անվախ:

Վէպիս ընթերցողներուն ծանօթ են արդէն երկուքն  
ալ, օրիորդ Հերանոյշը, իր Փրանսերէնի ուսուցիչ (?)  
Գեղամին հետ . . . :

Երկու շաբթուան մէջ, գասի սկսած օրէն ի վեր,  
օրիորդը զգալի առաջգիմութիւններ ըրած էր, ազսան-  
ները բոլորովին շտկուած և ինք կատարեալ բարի-  
զուհի մը գարձած, Գեղամին հետ գլուխ գլխի տե-  
սակցութիւններուն ուժովը, յաջողած էր հաւասարիլ  
իր . . . վարպետին:

Ու հիմա, ծունկ ծունկի, քարայրին առջեւ, լուս-  
նի լոյսին, կը փափսային:

— Գեղա՛մ, կը մնջէր Հերանոյշ՝ աղերսող նայ-

բաւունք ունի մասամբ , կը ճանչնամ ինչ . . . սալ վառ մըն է հօրաքոյրս :

Հերանոյշ լոեց . ամէն բանի տեղեակ էր , գիտէր իր մոր գաղտնիքները :

— Ինչո՞ւ կը տրտմիս , Հերանոյշ , կշտամբեց Գեղամ , անիրա՞ւ եմ , մայրս կարելի՞ է բաղդատել հօրաքոյջս հետ :

— Հրեշտա՞կ մըն է , անմեղ հրեշտա՞կ մը , կըրկնեց Հերանոյշ , բայց . . .

— Ի՞նչ . . .

— Մի՛ քըքըեր այդ կէտերը , Գեղամ , սկսաւ աւղաչել Հերանոյշ , չէր ուզեր ուրիշէ մը լսել իր մօր կենսագրութիւնը :

— Իրաւո՞ւնք ունիս , Հերանոյշ , յարեց Գեղամ , չը խօսինք . . . :

— Այո՛ , այո՛ , կրկնեց օրիորդը , չը խօսինք :

Ու սկսաւ լալ :

Գեղամ , զգայուն տղայ , խկոյն նշմարեց արցունքի երկու կայլակները , որոնք կը կախուէին Հերանոյշի թաւթիչներէն :

— Հերանոյշ , ըսաւ զզջացողի դէմքով մը , վիրաւորեցի՞ արգեօք սիրտգ :

— Ո՛չ , ո՛չ , թոթովեց օրիորդը :

Գեղամ , յուզուած , բռնեց իր հօրքեռաղջկան — որ իր սիրուէին պիտի ըլլար — երկու փափուկ ձեռքերէն և խանդակաթ սեղմումով մը , ջերմ համբոյր մը գրոշմեց անոր թաւիշ այտերուն , որոնք արդէն կ'այլէին :

Պահ մը լոեցին երկու սիրահարները , գիտելու համար իրենց շուրջի տեսարանները , վեհափառ գիշերուան մը խորհրդաւոր երկինքին տակ պարզուած , որոնք լուռ վկաներ էին իրենց խոստովանութիւններուն . . . :

Այսպէս, քանի մը վայրկեան տեւող լռութենէ մը վերջ օրիորդը խզելով զայն,

— Գեղամ, ըստ քնքոյշ ձայնով մը, միտաին պիտի երթանք, չէ՞ :

— Անշուշտ, ըստ Սիմօն պէյի տղան, եթէ դաշիճ հայրս վերջին պահուն մեր գէմը չի ցցուի :

— Ինչպէ՞ս ընենք ուրեմն, հարցուց օրիորդը թրթուն ձայնով մը որուն մէջ իր կուսական հոգին կուլար :

— Անշուշտ միջոց մը պիտի խորհինք, շարունակեց Գեղամ, գեռ ժամտնակ ունինք, ամիս մը, թերեւս երկու ամիս, հոս պիտի մնամ. մինչեւ այն ատեն ո՛վ գիտէ ինչ անակնկալներ պիտի ունենանք :

— Ի՞նչպէս . . .

— Մեծ հայրս հիւանդ է գիտես, իննսուննո՞ց մը, միշտ անկողինը, խեղճ մայրս վայրկեան մը չի կրնար հեռանալ քովէն :

— Գիտեմ, գիտեմ, յարեց օրիորդը, բայց գիտե՞ս պապս ո՞րքան կը սիրէ զինք. «Կա՞րսս, հարսս» կ'ըսէ, բերնէն չի ձգեր :

Յանկարծ Գեղամին գէմքը շողաց,

— Հերանո՞յշ ըստ տենդոտ շարժուձեռվ մը, գիտե՞ս ինչ կը խորհիմ :

— Ի՞նչ . . .

— Մեծ հայրս, շարունակեց Գեղամ, աչքին լոյւսին պէս կը սիրէ մայրս :

— Ե՞ս ալ գիտեմ, յարեց օրիորդը :

— Նոյնիսկ մաս մը հող նուիրած է իրեն մեր կալուածներէն :

— Գիտեմ, հաստատեց օրիորդը, 23 ֆէտաննոց հող մըն է :

— Այս, այս, կրկնեց Գեղամ, բաւական ըն-

գարձակ բերքի հող մըն է , որքան որ կը յիշեմ , ամսական տասը ոսկի հասոյթ կը բերէ :

— Ճի՛շդ է , հաստատեց օրիորդք , ամսէ ամիսն կը ստունայ այդ գումարը ,

— Հիմա կը խորհիմ մօրս բանալ սիրտս , շարունակեց Գեղամ , գուն ալ գիտես ո՛րքան կը սիրէ զիս , բոլոր միւս եղբայրներէս քիչ մըն ալ տւելի :

— Նշմարած եմ յարեց Հերանոյշ գոհունակ դէմքով մը : յետո՞յ :

— Սիրտս կը բանամ մօրս , շարունակեց Գեղամ , կուշամ կը պաղատիմ , ոտքերը կ'իյնամ , ու զինք կը համոզեմ որ ինձի տայ այդ ամսականին գոնէ կէսը :

— Ե՛ , ընդմիջեց Հերանոյշ , աղուո՛ր բան , այդ ամսականին կէսը հինգ ոսկի կ'ընէ , չէ՞ :

— Այո՞ :

— Ե՛ս ալ ունիմ ամսական հինգ ոսկի , յարեց Հերանոյշ , մօրս ինձի յատկացուցածը , ահաւասիկ մեր երկուքին համար ամսական տասը ոսկի հասոյթ մը :

Սպասէ՛ Հերանոյշ , ըստ Գեղամ , մօրս այդ հինգ ոսկին զատ ես ունիմ արդէն տասներկու ոսկի , ուս սանողութեանս ծախքերուն համար հօրս կողմէն յատկացուած . ահա տասնը հօթը ոսկիի ամսական հասոյթ մը որուն վրայ եթէ բարդենք քու հինգ ոսկիդ ալ , կ'ունենանք ամսական քսաներկու ոսկի , չէ՞ :

— Անտարակո՞յս , շեշտեց Հերանոյշ անհուն գոհ հունակութեան չող մը՝ սե աչքերուն մէջ , քսաներկո՞ւ ոսկի :

— Ատով չի վերջանար անուշի՛կս . . .

— Ի՞նչպէս . . .

— Մտիկ ըրէ՛ , յարեց Գեղամ , ես գեռ քեզի չեմ յայտնած վերադարձիս գաղտնիքը . Գիտի՞ս ինչու վերադարձայ հոս :

— ինչո՞ւ . . .

— Քանի քանի անգամներ գրեցի Յարլիզէն, շարունակեց Գեղամ, թէ տասներկու ոսկին անբաւական է իմ ծախքերուս. շարունակ մերժողական պատասխաններ առի հօրմէս, նոյնպէս սպառնալիքներ՝ բոլորովին կտրելու թոշակու:

— Յետո՞յ, ընդմիջեց օրիորդը, հետաքրքիր շարժումով մը:

— Վերջին անգամ մըն ալ գիմեցի գրով, շարուակեց Գեղամ, և երբ հօրս նոյն յամառ մերժումին հանդիպեցայ, յուսահատափան նամակ մը գրեցի մօրս և խնդրեցի որ զայն նոյնութեամբ կարգայ մեծ հօրս:

— Ի՞նչ կ'ըսես, Գեղամ, ընդմիջեց օրիորդը, վերցատկելով տեղէն ու գրկելով մօրեղբօրորդին:

— Համբերէ՛, անո՛ւշ, կշամբեց մօրեղբօրորդին, թոյլ տուր որ շարունակեմ:

— Շարունակէ՛, շարունակէ՛, կրկնեց օրիորդը, շահեկան պատմութիւն մըն է:

— Մօրմէս առի պատասխան մը, մեծ յոյսեր ներձնչող. կը զրէը թէ՝ խոստում առած էր մեծ հօրմէս, իմ խնդիրս կարգադրելու:

— Պաշտելի՛ պապս, բացագանչեց աղջիկը, ոսկի սիրտ մըն է, համակ գութ ու գուրգուրանք, եթէ իրամէկ կախում ունենար, մենք այսօր աշխարհիս երջանիկներէն պիտի համարուեինք:

— Ատիկա այդպէս է, հաստատեց Գեղամ, իրպատմութիւնը շարունակելով, ա՛յս ի՞նչ ըսեմ հօրս, այն անսիբու հօրս, որ երիտասարդի մը վիճակէն չի՛ հասկնար:

— Բայց ի՞նք, ընդմիջեց Հերանոյշ ի՞նչպէս հայրս, այդ տարիքին մէջ, յիսունը թեւակոխած և քիչ մըն աւելի, գեռ չէ՛ ձգեր իր . . . արշաւանքները:

— Ընդհակառակը, ընդմիջեց Գեղամ, զաւեշտաւ խաղերու ծեր սիրահարներուն պէս, ամէն գիշեր նոր յաղթանակ մը կ'արձանագրէ . շուն ծերը, հայր պիտի ըլլայ և վեց մանչ զաւակներու հայր . . . :

— Շեղեցանք նիւթէն, Գեղամս, գիտել տուաւ Հերտնոյշ, իր փափուկ ձեռքովը շոյելով մօրեզմօրորդին երեսները, պատմութեան թելը գտի՞ր :

— Զեմ կորսնցներ թելը Հերանոյշ, յարեց Գեղամ հպարտ շեշտով մը, հօրս ընթացքը կը պատմէի, անսի՞դը, իր այդ առաջացած տարիքին մէջ, զլիխն վրայ մնացած քանի մը մազերը ճերմկած, այդ վիհօմարեկօրը, տակաւին չուզեր պարտութիւն խոստու վանիւ, տարիներուն անողոք հարուածները կը ծազրէ և իր ընտանիքը լքած, աղտոտ բողի մը գիրկը կը փնտոէ իր անասունի կիրքին յագեցումը :

Եւ հառաչելով, դարձետլ լուսնի լոյսին, կիզէի պուրակին ծոցը, քարայրին առջև, սպառնական կը ռուփի մը բարձրացուց օդին մէջ :

— Ախ, հառաչեց Հերանոյշ, անիծեամբ աշխարհ :

— Այո՛ շարունակեց Գեղամ, անարժա՞ն հայրս այս օր կ'ապրի ալտու կովի մը հետ և իր ընտանիքը, զաւակները լքած, անոր, այն պոռնիկին զաւակները կ'որդեգրէ :

— Ի՞նչպէս, ընդմիջեց Հերանոյշ :

— Զե՞ս լսած, կշտամբեց Գեղամ, Շուպրայի մէկ ծայրէն միւսը կը խօսուի, օրուան խնդի՞րը . այսօր այդ բողը կը սիրէ, վաղը, երբ մայրը դադրի հրապուրելէ — և արդէն հիմակուընէ կը նշմարուին նըշանները — երբ բադ ս'ուաները շեշտուին անոր կաւխարդ աչքերուն երկու եղերքները, երբ կոպերը թուլնան, կախուին, երբ այտուկը ցցուի, և երբ, վերջապէս, ծերութիւնը կոխէ, այն ատեն, հայրս, առանց ամէնալու իր տարիքէն, վստահ եղի՞ր, աղջիկը պիտի

Ճեռք առնէ , պոռնիկին աղջի՛կը , որ հիմա տասներեք  
տարու , մէկ երկու տարիէն կը հասնի . ինչու արդէն  
եր մասնաւոր հոգածութեան առարկայ ըրած է զանի :  
— ի՞նչ է ըրեր :

— Մայրապետներուն դպրո՛ցը գրեր է , շարու-  
նակեց Գեղամ , զիշերօթիկ , ամէն շաբաթ օրերը տուն  
կը բերուի և հօրս հետ սեղանակից . իր վհուկ մօր  
ինամքով կը դասախրակուի պոռնիկներու դպրոցը ,  
հօրս հետ կատակներ կ'ընէ սեղանին վրայ , բաժակ-  
ներ կը պարպէ հօրս առջև կը նուագէ , կը պարէ ,  
դաշնակի դասեր ալ կ'առնէ մայրապետներուն դըպ-  
րոցը , մէկ խօսքով հիմակութնէ կը վարժուի , կը հրա-  
հանգուի իր ապագայ . . . պաշտօնին համար :

— ի՞նչ պաշտօն , հարցուց Հերանոյշ միամիտ  
շեշտով մը :

— Զի հասկցա՞ր , կշտամբեց Գեղամ չարաճճի ժը-  
պիտ մը սահեցնելով , ի՞նչ պաշտօն կ'ըլլայ , մօրը  
պաշտօնը . . .

Օրիորդը , զզուանքի արտայայտութիւն մը գէմ-  
քին վրայ .

— Գեղամ , զիտել տուաւ , գարձեալ շեղեցար  
նիւթէն , թելլ ձեռք ա՛ռ :

— Նիւթէն չեմ շեղիր , Հերանոյշ , թելլ ձեռքս  
է , ըսաւ Գեղամ քմծիծաղով մը , զիտե՛ս ինչու ըրի  
այս միշանկեալլ :

— ի՞նչո՞ւ . . .

— Քեզի ցոյց տալու համար հօրս անգթութի՛ւնը ,  
պատասխանեց Գեղամ , և համոզելու համար թէ՛ որ-  
քա՞ն իրաւունք ունիմ զինք ատելու , այն մարդա-  
կերպը , որ գժրադարար իմ հա՛յրս պիտի ըլլայ . . .

— Ես հօրս վրայ չեմ ուզեր ծանրանալ , ընդմի-  
շեց Հերանոյշ :

— Իմինիս հե՞տ պիտի բաղդատես քու հայրդ ,

բոլոքեց Գեղամ, ո'չ, ո'չ, կը սխալիս, անուշիկս, գոնէ քու հայրդ ամշնա՛լ զիտէ, երեսովթները կը փրկէ, գէթ խաղք չըլլար. երկուքին միջև ահագին վիհեր կան, և յետոյ, քու հայրդ աստիճան մը կ'արդարանայ, իրաւո՛ւնք ունի:

— Ի՞նչպէս . . .

— Հօրաքո՞յրս է յանցաւորը, շարունակեց Գեղամ, բայց իմ մայրս, անուշիկ մայրս, անմեղ հրեշտա՞կ մըն է:

— Թելը գտար, Գեղամ, ըստ Հերանոյշ, նաւմակի մը խօսքը կ'ընէիր:

— Կերջին նամակիս, յարեց Գեղամ, պատասխանը զրկած էր մայրս և խոստացած էր կարգագրել ինդիրս:

— Կարգագրե՞ց, հարցուց Հերանոյշ անհամբեր շարժուձեւով մը,

— Սպասէ՛, պիտի բացատրեմ, ըստ Գեղամ, յօրս այդ պատասխան - նամակը մէկ քանի օրեր ապրեցուց զիս անոյշ երազներով, օրօրեց երեւակայութիւնս, ամէն օր թղթարերէն կ'սպասէի ստանալ աւետարեր նամակ մը մօրմէս, ինչպէս որ խոստացած էր:

— Չստացա՞ր նամակը:

— Մէկ երկու շաբաթ սպասեցի, յարեց Գեղամ, տարաբախտօրէն ո'չ մէկ նամակ առի. երեւակայէ՛ այդ օրերու հոգեկան վիճակս, Բարիզի պէս ստանի մը մէջ:

— Ի՞նչ կ'ըսես, կ'երեւակայեմ, ընդմիջեց օրիորդը գլուխ ճօճումով մը, որ հոմանիշ էր հաւանութեան:

— Անելարագրելի յուսահատութեան մը մատնըւած, շարունակեց Գեղամ, զրամս հատած, մինչեւ կոկորդս թաղուած՝ պարտքերու մէջ, հաչող պարտքեր՝ մեծ մասը, ա'լ չէի կրնար յաճախել իմ սիրական վայրերս, կը վախնայի թէ պիտի հալածուէի պահան-

ջատէրերէս, ալ ո՞վ պիտի խորհեր գասերը . . . :

— Յետո՞յ, ընդմիջեց օրիորդը սրտի սեղմուա  
մով մը :

— Այդ օրը սենեակո փակուած շարունակեց Սիւ-  
մօն պէյի տղան, գուշակէ՛ Հերանոյշ, ի՞նչ կը մտա-  
ծէի :

— Ի՞նչ, հարցուց օրիորդը սարսուռով մը :

— Վերջ մը դնել :

— Ի՞նչի՞, գարձեալ ընդմիջեց օրիորդը :

— Կեանքի՛ս, շարունակեց Գեղամ, առանց ուշ  
շագրութիւն գարձնելու օրիորդին ընդմիջումներուն,  
անձնասպան ըլլալ կը խորհէի . . .

Յանկարծ լոեց Գեղամ. Հերանոյշ կը դողար :

Հեռուէն իրենց ականջին զարկած էր շշուկ մը,  
որ Կիղէի անտառակին վերև թառող ամառնային գիւ-  
շերուան մը լուսւթիւնը կը վրդովէր : Այս շշուկը չէր  
նմանէր ո՞չ ջուրի խոխոջի, ո՞չ սաղարթներու սօսափ-  
քի, ո՞չ մարդու փսխուքի :

Հովվ գագրած էր արդէն, զրօսասէրները մեկնած  
էին կէս գիշերէն ի վեր և բոլոր առարկաները կը  
նիրհէին, լսունի լոյսին, անամպ երկինքի մը կա-  
պոյտ, անհուն, համատարած ծածկոյթին տակ,

Երկու սիրահարները պահ մը սառած, իրարու աչ-  
քերուն մէջ ապաստան մը կ'որոնէին :

Ի՞նչ շշուկ էր արդեօք :

Քանի մը վայրկեան ետք ծառուղիին ծայրը նշմար-  
ուեցաւ ստուեր մը, կառք մը կ'առաջանար դէպի քա-  
րայրին կողմը, գանդաղ թաւալումով մը :

— Հերանոյշ, փսխաց Գեղամ, շո՛ւտ, մեկնինք :

— Ինչո՞ւ բողոքեց Հերանոյշ, ի՞նչ կայ :

— Աև նախազգացումներէ կը չարչարուիմ, շա-  
րունակեց Գեղամ, այդ կառքը բարեգուշակ չեմ գըտ-

— Ի՞նչպէս :

— Կը տեսնես հիմա, յարեց Գեղամ, ահա՛ կը մօտենայ :

Եւ կառքը մօտեցաւ ու քարայրէն գրեթէ տասը քայլ հեռաւորութեան մը մէջ կանդ տաւաւ :

Գեղամ աչքերը սեւեռեց, երկու անձեր նշմարեց մէջը, ակնոցով մարդ մը և քովը կին մը, ու սաւանի մը մէջ փաթթուած, երկուքն ալ կը ծխէին :

— Հերանո՛յշ, փափսաց Գեղամ այլայլած դէմքով մը, շըսի՞ քեզի . . .

— Ի՞նչ ըսիր, ընդմիջեց Հերանոյշ :

— Մէջինները ճանչցա՛յ, ճանչցա՛յ, կրկնեց Գեղամ, չո՛ւտ, շտապէ՛, մեկնի՛նք այս վայրերէն :

— Որո՞նք են, որո՞նք, հարցուց Հերանոյշ, ամբողջ մարմնովը գողալով,

— Ուշ է ժամանակը, շա՛տ ուշ, ստիպեց Գեղամ, ա՛լ երթանք . . .

Եւ ահա կառապանը վերստին մտրակեց ձիերը և կառքը քարայրին առջեւէն անցաւ արագաստհ :

Գեղամ ու Հերանոյշ իոկոյն նետուեցան իրենց պիսիքլէթներուն վրայ և առանց իրենց չուրջը գիտելու, թռան դէպի Քարո էլ Նիլի կամուրջը, վերադառնալու համար Շուպրաւ :

Հազիւ երկու ժամ կար արշալոյսին երբ երկուքը միասին, Շուպրայի կամուրջը կտրեցին անցան և միւնքերը զատուեցան իրարմէ, ուղղելով իրենց քայլերը, իրորաքանչիւրը դէպի իր բնակարանը :

Տիկին Ազնիւ, Սիմօն պէյի կինը, գեռ կը պըտը իրենց ապարանքի պարտէզին մէջ, քունը չէր տարեր : Երբ լսեց գուռին առջեւ պիսիքլէթին թեթեւ շուկը, վազեց, անձամբ բացաւ փողոցին գուռը : Գեղամ պիսիքլէթէն վար իջած էր արդէն, ներս մտաւ և ողջագուրուեցաւ իր մօր հետ :

Օրիորդ Հերանոյշի սիրահարին գորովոտ մայրը՝  
տիպար ամուսին մըն էր, բայց գժքախտ։ Սիմօն պէյ,  
ինչպէս կը յիշեն ընթերցողները, ցոփակեաց մըն էր։  
Դիշերները յաճախ դուրսը, բողի մը տունը, զոր ինք  
վարձած ու խնամով կահաւորել տուած էր և ուր,  
գրեթէ ամէն զիշեր ժամանակ կ'անցընէր անոր հետ,  
խկ ասդին, տիկին Ազնիւ, զգայուն, փափկասիրտ,  
հողեղէն հրեշտակ մը, կը տառապէր առանձին, հոյա-  
կապ ապարանքի մը պերճանքներուն մէջ և մառա-  
նապեա պէյին հիւանգութենէն ի վեր անոր անկողնին  
քովէն վայրիկան մը չէր զատուեր, մէն մի հրամանը  
անմիծապէս գործագրելու պատրաստ, կը խնամէր,  
կը սփոփէր ալեւոր նահապետը, Խտիվին մեծանուն  
մառանապետը՝ Սաւուղ էֆէնտին, որ տարիներու աշ  
խառութեամբ և իր զարմանալի ընդունակութիւննե-  
րով յաջողած էր գիզել անբաւ հարսառութիւն մը ։ Յուռ-  
թի, ընդարձակ հողեր ունէր, որոնք տարեկան պատ-  
կառելի հասոյթ մը կը բերէին։



## Է Ֆ Է Ն Տ Ի Ն

Մուհամմէտ Ալի բաշա, Մումէլիի այդ խրստու ու խիզախ զաւակը, որ իր փառաւոր յաղթութիւններուն իրաւունքովը կոչուեցաւ Եգիպտոսի Առաջին Խալիֆը, մասնաւոր համակրանք մը կը տածէր հայ ազգին հանդէպ: Մէմլուքներուն վերջին մնացորդներն ալ բնաշխնջ ըրած, կը մտածէր իր տիրապետած նոր հայրենիքը գնել խաղաղ առաջդիմութեան մը ճամբուն մէջ, գիշեր ցերեկ կը խորհէր երկիրը զօրացնել տնահօտապէս, հոն ներմուծելով արևմտեան քաղաքակրթութիւնը, քաջալերելով երկրագործութիւնը, վաճառականութիւնը և մանաւանդ նոր զարկ մը տալով կրթական գործին:

Մինչեւ ցարդ խտիվական ալքունի գործերուն մօտէն տեղեակ և իրազեկ շրջանակներու մէջ կը պատմուէր թէ՝ Խտիվ Մուհամմէտ Ալի բաշա նախ պատերազմիկ մըն էր, յետոյ եղաւ բարենորոգիչ մը:

Ինչպէս յիշեցինք, հայերուն հանդէպ մասնաւոր համակրանք մը կը տածէր Մուհամմէտ Ալի:

Ահա' թէ ինչո՞ւ:

Եգիպտոսի արշաւանքը կազմակերպելէ առաջ, Պուլս, փատիշահներու մայրաքաղաքին մէջ, հայ ազնը ւական շրջանակներու, մասնաւորապէս երամետն (Գառաքէհեա) գերգաստանին երախտիքները վայելած էր, Պարկեշտ ու բարի զինուոր մը, Մուհամմէտ Ալի Բաշա, իր խտիվական գահին վրայ բարձրանալուն պէս, յիշեց իր բարերարները, Եգիպտոս կանչել տուաւ երամետնը և իրեն սեղանաւոր կարգեց զանի:

Իզմիրի հայերէն ԵռևսուՓ Պօղոս պէյ արդէն կը

կառավարէր Եգիպտոսը, Առաջին Խտիվին անունով, և անոր չնորհիւ ու անոր օրով, զանազան վայրերէ հայ գաղութներ կը վազէին, անմիջապէս գործի մը կամ պաշտօնի մը գլուխը կ'անցնէին և յետոյ իրենց ընտանիքները բերելով, վերջնականապէս հոն կը հաստատէին :

Աղեքսանդրիոյ ծովեղերքը, խտիվական կառավարութեան հրահանգներուն համաձայն, մասնաւոր պաշտօնեաններ կը սպասէին նաւերէն ցամաք ելող ճամբորդներուն մէջէն զատելու համար միայն հայեր, որոնք մեծ պատիւով կ'ընդունուէին և կ'առաջնորդուէին ուղղակի կառավարական պաշտօնատունը, տեղաւորուելու համար զանազան պաշտօններու մէջ, իրենց տարիքին, արժանիքներուն և ընդունակութիւններուն համեմատ :

Այսպէս, տարուէ տարի, ուսանողեներ կը զբկուէին Եւրոպայի լուսաւոր կեդրոնները, պատրաստուելու համար կառավարական կարեւոր պաշտօններու, որոնց համար տնհրաժեշտ էր քանի մը լեզուներու հմտութիւնը : Այդ կարգի ուսանողներէն էր [իզմիրցի տաղանդաւոր պատանի մը նուպար անուն, որ ապագայ նուպար բաշան պիտի ըլլար :

Սակայն, բաց ի ուսանողներէն, մաս մը պատանիներ ալ կային, տեսքոտ, ճարպիկ, գործունեայ, որոնք ծառայութեան կը մտնէին Խտիվական Գերդաստանին պատկանող բրէնսներու և կամ ուրիշ բաշաներու ապարանքներուն մէջ : իրեւ ծխադարման, մառանապետ, սեղանայարդար, խոհարար և այլն : Այս գասակարգին կը պատկանէր Սաւուղ էֆէնտին որ յետոյ Խտիվ Սայիտ բաշային մառանապետը պիտի ըլլար :

Սաւուղ էֆէնտին, ինչպէս ըսինք, Փիզիքական գեղեցկութեան կը միացնէր ուրիշ ձերքեր, մտաւորական թէ բարոյական, աշխատասէր, պարկեշտ, հառ

ւատարիմ, հասակին հետ կը զարգանային իր մէկէ աւելի յատկութիւնները, այնպէս որ, քանի մը տաշ թիներու ընթացքում, յաջողեցաւ իր վրայ հրաւիրել իր տէրերուն ուշագրութիւնը և Խտիվական շրջապատին մէջ յաճախ կը խօսուէր Արաբկիրցի հայ երիտասարդին վրայ, որ արդէն ինքզինք արժեցուցած էր իբրև եղական ու շահագրգիռ դէմք մը:

Խտիվի ապարանքին մէջ մանաւանդ շատ կը փընտըռուէր այս առոյգ ու հայ երիտասարդը:

Եւ եղաւ Խտիվին մառանապետը:

Այս նոր պաշտօնին ծանօթ թէ անծանօթ եկամուտներովը յզփացած, հարստացած, անբաւ հողերու տիրացած - որոնք տարուէ տարի կը նուրիրուէին իր տիրոջ կողմէն, իր նախկին խոնարհ գիրքը տակաւ կը մոռնար և խտիվիլերու աշխարհին մէջ ինքզինք փոքրիկ խտիվ մը կը զգար:

Արքունիքին մէջ յաճախ լսած էր, էֆենտինա կը կոչէին խտիվը, այսինքն մեր էֆէնտին:

Ուստի, ինք ալ, խտիվին մառանապետը, կ'ուզէր կոչուիլ իր տան մէջ, իր շրջապատին մէջ գոնէ էֆէնտի մը և այդ բառով միայն ինք կ'ուզէր հաս կըցուիլ և էֆենտին անձին սեփական յատուկ մակդիրը պէտք էր ըլլալ:

Արդէն Շուպրայի և Գահիրէի զանազան թաղերուն մէջ զեղեցիկ չէնքեր կառուցանել տուած էր, փոքրիկ ապարանքներ՝ պարտէզներով, երկաթի ցողէցանկապատով, Խտիվի պալատներուն մանրանկարը, տեսքով թէ ձեւով, հարեմլիբով ու սելամլըբով:

Եզիպտոսի հեռաւոր անկիւններէն այցելուներ կուշ գային տեսնել Սաւուղ էֆէնտին և իրենց յարգանքը մատուցանել անոր:

Կ'անցնէին տարիները և Սաւուղ էֆէնտին իր կալուածները կ'աւելցընէր, կը բազմապատկէր, կարգով իրարու քով կը շարէր նոր կառոյցներ և կը խորհէր

թողուլ մառանապետութիւնը ու այնուհետև անկախ ապրիլ :

Իր ապարանքին մէջ քաշուած , ամէն իրիկուն հիւրեր , այցելուներ կ'ընդունէր որոնց կը հրամցնէր իր անցեալ կեանքի դրուագներէն , յաճախ անելորդներ ալ պատմելով , խտիմներու մանաւանդ Մուհամմէտ Ալի և Խպրահիմ բաշաներու կեանքէն , որոնց վերջալոյս ներուն ականատես եղած էր :

Կեանքի դպրոցը գաստիարակուած , ճշմարիտ բարոյախօս մըն էր Սաւուղ էֆէնտին , ամէն հանդիպողի խրատներ տալ կը սիրէր : Զուարձախօս էր միեւնոյն ժամանակ և կենցաղասէր : Իր պսակեալ կնոջմէն զատ սեւամորթ աղախին մըն ալ կը պահէր իր տունը , գէթ այդ կերպով նմանելու համար իր վարպետին : Զէ՞ որ աշակերտած էր խտիմներու . . . դպրոցին , չէ՞ որ շատ բաներ սովորած էր հարէմի աշխարհէն . . . :

«Օր մը — յաճախ կը պատմէր Սաւուղ էֆէնտին իր այցելուներուն — մեր առաջին խտիվը (Մուհամմէտ Ալի) իր պալատին մարմարէ շատրուանին եղերքը , բազմ սծ փառաւոր գահի մը վրայ և շրջապատուած երկրին նախարարներէն , ու բարձրաստիճան անձնաւորութիւններէն , տղամանդաղարդ ու ոսկեյեռ գըլ խոլ նարկիէ մը ձեռքին մէջ , կը գոռացնէր , իր կուռովարիբ աչքերը յառած շատրուանի ջրացայտքի խաղերուն . . . »

«Յանկարծ խնդաց :

«Եւ խնդացին ներկաները :

«Մուհամմէտ Ալի բաշա , նարկիլէին մարփուզը ձեռքին մէջ , դարձաւ զինք շրջտպատողներուն և ժպտուն գէմքով մը . . . »

— Տիմարնե՛ր , ըսաւ , ես խնդացի , և դուք , առանց շարժառիթը գիտնալու կը խնդաք ինձի հետ . չէ՞ . . .

Ներկաները , նախարարներ ու բարձրաստիճան պաշտօնաւարներ , հացկատակներ' բոլորը , լոեցին , մարսեցին իրենց տիրոջ անարգանքը :

— Զէ՞ք ուզեր իմանալ չարժառիթը :

— Անշուշո . . .

— Մտիկ ըրէք ուրեմն , յարեց առաջին խտիվը :  
«Եւ սկսաւ դարձեալ գոռացնել նարկիլէն ու պատմել :

— Դավալայի մէջ հասարակ բանուոր մըն էի , կիր ու քար կը կրէի չէնքի մը համար , որ կը կառուցուէր . ցեխներու , փոշիներու մէջ , արեւին տակ արիւն քրտինք մտած , կ'աշխատէի ամէն օր : Դեռ կը յիշեմ , այդ չէնքին մօտերը սրճարան մը կար , փողոցին ծայրը փոքրիկ խորշ մը , «Հասան աղային սրճարանը» , ուր սովորութիւն ըրած էի , ամէն դադարի գալ քիչ մը նստիլ և նարկիլէ մը քաշել :

— Էֆէնտի՛նա , ընդմիջեց նախարարներէն մէկը , կ'երեւայ թէ վաղուց կը գործածէք նարկիլէն ,

— Անշուշո ըսաւ Մուհամմէտ Ալի : պատանեկան հասակէս կը գործածեմ :

«Եւ շարունակեց պատմութիւնը .

«Հասան աղայի սրճարանին նարկիլէները հնդկընկուզենիէ էին , եղէզէ մարփուջով . հատ մը միայն կար , ապակի շիշով մը , մասնաւորներու համար . ո՛չ ոք կը համարձակէր մօտենալ , դպչիլ անոր Այդ օրը Հասան աղան բացակայ էր . վաղուց աչք տնկած էի այդ ապակի շիշով նարկիլէին . թէմպէիին խնամով մը թրջած , կամացուկ մը մօտեցայ , առի նարկիլէն , լեցուցի , ձեռքովս կրակը զրի և սկսայ քաշել , եւ ահա ներս մտաւ մեր Հասան աղան և դահիճի նայուածք մը շանթելով , երեսիս պոռաց . «Պէ հէ՛րիֆ , այս նարկիլէն կը վայելէ՞ բերնիդո :

«Եւ ձեռքէս քաշեց առաւ շիշով նարկիլէն , ապ-

տակ մը ծոծրակիս, կից լըն ալ կռնակիս, վռնտեց զիս սրճարանէն :

« Հասկցա՞ք հիմա թէ քիչ առաջ ինչո՞ւ կը խընդայի . . . :

« Բոլոր նախարարները ապշահար իրարու երես կը նայէին և խորհրդաւոր ակնարկներ կը փոխանակէին :

« Տեսէ՞ք, շարունակեց Մօհամմէտ Ալի, ժամանակին հրաշքը, ինչո՞ւ կ'ընէ. կրնա՞ք հիմա խելք հասցնել Ալլահին խմաստութեան. մեկնեցէ՞ք նայիմ. Հասան աղա մը զիս իր սրճարանէն վռնտեց, որովհետեւ յանդգնած էի պիղծ? ըթունկներո դպցնել անոր մեկ հատիկ տիեկ նարկիլի ին. մինչ, ո՞վ աստուածային անհասելի խորհուրդ, այս նարկիլէն կը քաշեմ այսօր :

« Բոլոր ներկաները ստրուկներու յատուկ թեք-թեքումներով ու շողոքորթ լեզուով մը կը գրուատէին երենց տիրոջ հերոսային առաքինութիւնները» :

Մառանապետ Սաւուղ էֆէնտին, այսպէս անէք-տօթներով կը զուարձացնէր իր հիւրերը, ինքն ալ իր ապարանքի շատրուանին եզերքը բաղմած, զոռացը-նելով իր փառաւոր կեկլակը :

Նոյնպէս, մառանապետ էֆէնտիին հիւրերը, Մուհամմէտ Ալի բաշն շրջապատող նախարարներուն ու որեարին պէս, ներբողեաններ կը հիւսէին և զիրար կը գերազանցէին, էֆէնտիին մէկէ աւելի ձիրքերը, տաղանդը և առաքինութիւնները թուելու մէջ.

Եւ սակայն էֆէնտիին բարոյախօսել գիտէր միայն ու խրատել, աղուոր առակներ, մանրավէպեր պատմել, իր հիւրերը մեծարել, իր կինը՝ Հանի Հանըմը գոհարազարդ ցուցանքի մը պէս բազմոցին գլուխը նստեցնել, իր գիմացը, իր երկրորդ կինը — սեւամորթուհին — չը մոռնալ երբեք, մերթ ընդ մերթ ազգային կեանքով ալ շահագրգռուիլ, վանք, գպրոց,

ևուրիշ բարեգործական թէ կըթական հաստատութիւններ քաջալերել նիւթական նուէրներով :

Ու երբ, իր անդրանիկ, իր մէկ հատիկ որդին Սիմօն պէյ՝ չափահաս եղած, կարգուած ու իրեն պարգեւած էր վեց մանչ թոռներ, ինքզինք երջանեկութեան դենիթը հասած ըլլալ կ'երեւակայէր Սաւուզ էֆէնտին և մշտականաչ սաղարթներէն շրջապատուած հինաւուրց կաղնիի մը կամ ձիթենիի մը պէս, իր կեանքի վերջալոյսին մէջ տակաւին կ'երազէր տեսնել վարդագոյն արշալոյսներ :

Ահա՝ այս Սաւուզ էֆէնտին էր որ հիմա հիւանդութեան անկողնին մէջ, վայրկեան մը չէր ուզեր իր քովէն հեռացնել իր հարսը, Տիկին Ազնիւ, նոյնինքն վեց մանչերուն մայրը, մէկ խօսքով՝ կժինՏիին աշշին լոյսը . . . :



## Զ.

### ՄԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ

Առաջնորդեաններու ապարանքին մէկ անկիւնը, պարտէղին վրայ նայող սենեակներէն մէկուն մէջ՝ աղօա լոյս մը կը պլազար :

Տիկին Ազնիւի առանձնասենեակն էր ան, վարկը՝ ուր վեց մանչերուն դժբաղդ մայրը գիշերներ կը լուսցնէր յաճախ, իր անխիղճ ամուսինէն գրեթէ լքուած :

Գեղամ, կիզէի գիշերային պտոյտէն վերադար-

ձին, կը յիշեն անչուշտ ընթերցողները, ողջագուրու-  
մներով ընդունուած էր մօրը կողմէն, որ մինչեւ այն  
առաջացած պահը, կը սպասէր ապարանքին մէջ  
անքուն :

Մայր ու որդի, քով քովի նստած են հիմա, ան-  
կիւնի սենեակին մէջ, հազիւ լուսաւորուած և կը խօ-  
սակցին խիստ կարեւոր նիւթի մը վրայ :

Գեղամ, ինչպէս զբեթէ բոլոր զաւակները, իր  
ներքին վիշտերը չէր կրնար պահել իր մօրմէն. կը  
բանար իր սիրտը, կը խոստովանէր անոր իր բոլոր  
գաղտնիքները :

— Մամա՛, կ'ըսէր Գեղամ աղերսող նայուած քով  
մը, ի՞նչ կընամ ընել, կը սիրե՛մ :

— Զաւա՛կս, կը յորդորէր տիկին Ազնիւ, ես ալ  
գիտեմ, կը սիրես Հերանոյշը, բայց . . .

— Ի՞նչ, ընդմիջեց Գեղամ, ոճի՞ր մը գործեցի :

— Ո՛չ, զաւա՛կս, յարեց տիկին Ազնիւ իր մայ-  
րենի գորովանքին ամենէն գողտը ու փափուկ ձայ-  
նովը, ինչո՞ւ ոճիր ըլլայ. սակայն, անուշի՛կ զաւակս,  
խորհ՛ւ անդամ մը թէ ո՛վ է սիրածդ :

— Ո՞վ է մամա՛, բողոքեց Գեղամ, միթէ ան-  
պատի՞ւ աղջիկ մըն է :

— Քաւ լիցի . . .

— Միթէ ընկեցի՞կ մըն է, շարունակեց Գեղամ  
նոյն թափով :

— Ինչո՞ւ կը յուզուիս, ինչո՞ւ կը բորբոքիս, հո-  
գի՛ս, կշտամբեց տիկին Ազնիւ :

— Ուրեմն ի՞նչ արգելք կայ, հարցուց Գեղամ :

— Զաւա՛կս պատասխանեց մայրը գորովալի ժը-  
պիտով մը, չե՞ս զիտեր ո՛վ է Հերանոյշը,

— Ո՞վ է . . .

— Հօրաքրոջդ աղջիկը չէ :

— Ի՞նչ կ'ըլլայ :

— Մեր կրօնքը, մեր օրէնքը կը մոռնա՞ս, հար-  
ցուց մայրը,

— Ի՞նչպէս . . .

— Կը թոյլատրէ<sup>թ</sup>, շարունակեց տիկին Ազնիւ,  
մէկ արիւնէ էք, այնքան մօտիկ. քրիստոնէական կը-  
րօնը, մանաւանդ մեր ազգային եկեղեցին երբեք չըն-  
դունիր այդպիսի ամուսնութիւն մը,

— Կաթոլիկներուն, բողոքականներուն և ուրիշ  
քրիստոնեայ ազգերուն մէջ, յարեց Գեղամ, այդպիսի  
արգելք մը գոյութիւն չունի, մամա՞ւ

— Մենք ո՛չ կաթոլիկ ենք, ո՛չ ալ բողոքական,  
առարկեց տիկին Ազնիւ բարեպաշտ կնոջ մը բովան-  
դակ սրտմութեան արտայայտութիւնը գէմքին վրայ,  
մենք Հայ ենք, Հայ և Լուսաւորչական . . .

Գեղամ զեղեցիկ զլուխսը ծռեց ու լոեց: Իր ազ-  
գին, իր կրօնին, իր պատմութեան, աւանդութիւն-  
ներուն վրայ բա՛ռ մը չէր գիտէր. մանկութիւնէ մայ-  
րապետներուն ձեռքը մեծցած, օտար վարժարան-  
ներու մէջ գասախարակուած, տէստ էր իր ցեղի սո-  
վարոյթներուն ու բարքերուն, անոր նուիրական օ-  
րէնքներուն ու գաւանանքներուն, անունո՛վը միայն  
հայ էր: Ուստի իր մօր առարկութիւններուն գէմ բու-  
ռըն դժգոհանգ մը կը զգար. տակաւ ատել կը սկսէր  
իր մայրը զօր սիրելու միայն վարժուած էր և որուն  
պաշտամունքէն չպիտի կրնար հրաժարիլ նոյնիսկ  
վայրկեան մը:

Իսկ մայրը՝ բարի կին, ազնիւ կին՝ իր անունին  
պէս, իր միւս զաւակներէն աւելի կը սիրէր Գեղամը.  
իր պատկերը, իր հոգին կրող այս ազուոր երիտա-  
սարգը, չպիտի ուզեր երբեք վշտացնել զանի. բայց  
միւս կողմէ, իր կրօնային զգացումները, իր կանխա-  
կոլ կարծիքները, կիներու յատուկ իր բարեպաշտա-  
կան խմորը, այս ամէնը կը նեղէին զինք և դժուա-  
րին գրութեան մը կը մատնէին: Ո՛չ մէկ կերպով չը

պիտի կընար հաշտուիլ իր զաւկին այնքան խիզախ և գայթակղալից դիտումներուն հետ, անկարելի կը գըտնէր անոր երազներուն իրագործումը :

— Զաւակս, սկսաւ ազերսել տիկին Ազնիւ, եկուր հրաժարէ՛ այդ միտքէն :

— Մամա՛, բողոքեց Գեղամ զայրագին շեշտով մը : Բայց ինչո՞ւ չը սիրեմ Հրանոյշը, ամբիծ, երկրաւոր հրեշտա՞կ մը, տիպար սիրուհի մը, առոյգ, անմեղ, զարգացած, դաստիարակուած հրաշագեղ պարմանուհի մը, մատղաւ տարիքէս ինձի ծանօթ, մանկական օրերուս ու խաղերուս ընկերուհին, քոյլ հոգի՛ մը. ինչո՞ւ կ'արդիլես, ի՞նչ, ես քեզ այսքան անգութ չէի՛ գիտեր, մամա՛ :

Ու սկսաւ հեծկլաւ :

Տիկին Ազնիւ զուր կը ջանար տարհամողել, հանգարաւութեան յորդորել իր զաւակը. սիրու թունդ եւ լած էր անզամ մը : Վերջին փորձ մըն ալ ուզեց ընել, ձեռքը ձեռքին մէջ, սկսաւ շոյել անոր երեսները, մերթ աչքերը կը համբուրէր, մերթ շրթունքները :

— Անուշի՛կ զաւակս, մնջեց պաղատով գէմքով մը, գթա՛ ինձի, կը տեսնես, գժրազդ մըն եմ տըշէն, նահատա՞կ մը. հերի՛ք չարչարէք զիս, օ՛ր մը չպիտի խնդամ կեանքիս մէջ, գիտե՛ս, կը ճանչնա՛ս հայրդ, անդութ, անխիղճ հայրդ, եթէ լսէ ի՞նչ պիտի ըսէ :

— Ի՞նչ պիտի ըսէ, ընդմիջեց Գեղամ, երես ու խօսելու :

— Բայց, զաւակս, դիտել տուաւ մայրը, այսօր իրմէ կախում ունինք :

— Ի՞նչպէս . . .

— Չէ՞ որ ինք է բացարձակ տէրը, եթէ իմանայ պիտի կատղի և գուցէ . . .

— ի՞նչ . . .

— Ժառանգութենէ կը զրկէ քեղ, զաւա՛կս, այն  
տաեն ի՞նչպէս պիտի հասնիս փափաքիդ :

Դեղամ շանթահար եղաւ. երրեք չեր խորհած այդ  
պարագան. սակայն, իր անձին տէրը չեր, սիրոյ ցանս  
ցին բունուած էր անգամ մը. բոլոր աշխարհը զրօ՛  
մըն էր իրեն համար. Հերանոյշը կը սիրէր և ուխու-  
տած էր մինչև ցմահ հաւատարիմ մնալ անոր, ուխո-  
տած էր իր բազգը, իր կեանքը կապել անոր բազ-  
գին և այս ուխտը վերջնական էր. այդ գիշերը կի-  
զէի պուրակին մէջ՝ Քարայրին առջև, լուսնի լոյսին  
ըրած էր արդէն իր հանգիստաւոր երդումը. գիշեր-  
ուան աղջիկներուն բոցանցոյլ աչքերը տեսած էին ի-  
րենց՝ երկու սիրահարներուն գրկախառնումը, երկին-  
քի աստղերը, անտառակին ստուերները վկա՛յ էին,  
ականատես վկաներ և լսած էին անոնց փափսուքը,  
տերևներու խշրտոցներուն խառնուած :

— Մամա՛, մամա՛, յանկաըծ գոչեց Գեղամ, թո՛ղ  
զրկէ զիս ժառանգութենէ. զահի՛ճ հայրս, այդ ոճիրն  
աւ թող գործէ, հոգ չէ, թո՛ղ իր զաւկին արիւնը  
մտնէ . . .

— Տիկին Ազնիւ գողաց. Գեղամի աչքերուն մէջ  
եղերական նշոյլ մը նշմարած էր :

— Զաւա՛կս, ըստ զուարթ չեշտով մը, գերմարդ-  
կային ճիգով մը զսպելով իր ներքին յուզումը, գի-  
տե՞ս ինչ խորհեցայ :

— Ի՞նչ, հարցուց Գեղամ տենդոտ շարժուձեւով  
մը, խօսե՛ նայինք, մամա՛ :

— Այս խնդիրը ձգէ՛ հիմա, շարունակեց տիկին  
Ազնիւ, գեռ շատ ժամանակ ունինք խորհելու այդ  
մասին և կը յուսամ թէ պիտի կրնանք կարգագրել  
զայն :

— Ի՞նչպէս, ի՞նչպէս կըկնեց Գեղամ անհամբեր շարժումով մը, կ'աղաչեմ, չո՛ւտ ըսէ :

— Մտիկ ըրէ զաւա'կս, յարեց մայրը, պիտի խօսիմ :

Գեղամ նետուեցաւ իր մօր վրայ, գրկեց ու համբոյրներով ողողեց անոր փափուկ և սպիտակ այտերը :

Եւ տիկին Աղնիւ փոխարինելով իր զաւկին խանդակաթ համբոյրները .

— Անուշի'կ զաւակս, ըսաւ . գիտե՞ս այս գիշեր ինչ խօսեցայ եֆէնտին :

— Մեծ հօ՞րս, հարցուց Գեղամ ընդմիջելով \*

— Մտիկ ըրէ՛, շարունակեց տիկին Աղնիւ, ծառնօթ նամակիոդ խնդիրը բացի իրեն :

— Ի՞նչ ըսաւ, մամա՛, գարձեալ ընդմիջեց Գեղամ փաթթուելով իր մօրը,

— Զգէ, զաւա'կս, ձգէ՛ որ խօսիմ, ըսաւ տիկին Աղնիւ, այս գիշեր երբ մնարը նստած կը հսկէի, գիշեր կուտայի, գիտե՞ս ինչ ըսաւ մեծ հայրդ :

— Ի՞նչ ըսաւ . . .

— Քեզ հարցուց շարունակեց տիկին Աղնիւ, ո՞ւրէ Գեղամս, ըսաւ, ինչո՞ւ չերեւար, կարօտցեր եմ :

— Յետո՞յ, ընդմիջեց Գեղամ :

— Խեղճ տղան կը տառապի, ըսի, շարունակեց տիկին Աղնիւ, ամսականին խնդիրը դեռ առկախ կը մնայ, չէ կարգադրուած, հայրը չուզեր մտիկ ընել, կը մերժէ տղուն խնդրանքը և տղոն յուսահատ, ուշ սանողութեան ընթացքը չպիտի կընայ աւարտել որովհետու իր ստացած ամսական գումարը չի բաւեր իր ծախքերուն :

— Ի՞նչ ըսաւ մեծ հայրս, հարցուց Գեղամ ընդմիջելով :

— Ի՞նչ պիտի ըսէր, պատասխանեց մայրը, թողաւեցնէ տղուն ամսականը : ըսաւ, իսկ ես հասկցուցի

իրեն թէ՝ հայրը կը յամառի, կը մերժէ, այնպէս որ Գեղամը պիտի ստիպուի հոս մնալ, վողոցները թափառիլ...

— Անուշի'կ մամաս, բացագանչեց Գեղամ գիտեմ, գիտեմ, կեանքդ կը զոհես ինձի համար:

Եւ դարձեալ գրկեց իր մայրը, համբոյրներով ծածկեց անոր երեսները:

— Զաւա՛կս, շարունակեց մայրը գորովոտ ձայնով մը, հոս չեմ ուզեր կրկնել ինչ որ խօսեցայ մեծ հօրդ. ինչե՞ր, ինչե՞ր ըսի մինչև որ համոզեցի....

— Ի՞նչպէս...

— Ամսականիդ յաւելման համար անմիջական կարգադրութիւն մը հրամայելու հօրդ:

— Ի՞նչ կ'ըսես, մամա՛, իրա՞ւ կ'ըսես, հարցուց Գեղամ խանդավառ և զուարթ գէմքով մը. մեծ հայրս պիտի խօսի՞ հօրս, ամսականիս յաւելման համար:

— Անշ՛ւշտ, պատասխանեց տիկին Ազնիւ, պիտի կանչէ հայրդ, պիտի հրամայէ որ անպատճառ աւելցնէ ամսականդ, և ժամ առաջ զրկէ քեզ թարիզ, ուսումդ կատարելագործելու համար:

— Մամա՛, զուն անշ՛ւշտ գիտես, քանի՞ ոսկի պիտի աւելցնէ:

— Հիմակ ի՞նչ կ'ստանաս, զաւա՛կս:

— Տասներկու սթերլին, պատասխանեց Գեղամ գժգոհ գէմքով մը, ո՞ր մէկ ծախքիս պիտի ըաւէ, սենեակի վախճքի՞ս, ճաշարանի՞ս, լուացքի՞ս, հագուստի՞ս, օրական պէտքերու՞ս, գիշերային պտոյտներո՞ւս, ո՞ր մէկին:

— Շա՛տ աղէկ, զաւա՛կս, ըստ տիկին Ազնիւ վստահ շեշտով մը, կարեւոր յաւելում մը ընել պիտի տայ մեծ հայրդ:

— Ե՞րբ պիտի ընել տայ այդ յաւելումը, մամա՛, հարցուց գեղամ:

- Մօտ օրերս , բայց . . .  
— Ի՞նչ , ընդմիջեց Գեղամ :
- Պէտք է անմիջապէս մեկնիս Բարիզ , յարեց  
տիկին Ազնիւ :

Գեղամ յանկարծ տրամեցաւ , սկսաւ խոկալ . ի՞նչ-  
պէս պիտի բաժնուէր Հերանոյշէն , ի՞նչպէս պիտի  
կրնար դիմանալ անոր բացակայութեանը , անոր՝ որուն  
ներկայութիւնը կեանքի , յոյսի , հեշտանքի ճառա-  
գայթներ կը հոսեցնէր իր մուայլ հոգիին խորքը . ո'չ ,  
ո'չ , կ'ըսէր ինքնիրեն , առանց Հերանոյշին չեմ կըր-  
նար ապրիլ : Միամիտ պատանի , կը յուսար համոզել  
իր մայրը , իրեն հետ առնել Բարիզ տանելու իր հո-  
րաքրոջ աղջիկը , որ հոգի կուտար արդէն արևմտեան  
իրերուն , մանաւանդ Բարիզի համար , որուն անբաղ-  
դատելի հրապոյըները կոյսի երեւակայութեանը մէջ  
խոչորցած , հոռուէն արդէն կը շացնէին անոր աշ-  
քերը :

Տիկին Ազնիւ նշմարեց իր զաւկին դիմադժերուն  
վրայ թախիծի մթին արտայայտութիւն մը , վայրկենա-  
պէս զգաց թէ Գեղամի ներսիդին նոր փոթորիկ մը  
պայթելու մօտ էր , գորովոտ ձայնով մը .

— Զաւա՛կս , ըսաւ , ինչո՞ւ տխրեցար յանկարծ :  
— Մամա՛ , յարեց Գեղամ , ի՞նչպէս չի տխրիմ ,  
երբ կը տեսնեմ թէ՝ ամսականիս յաւելման պայման  
կը գրուի անմիջական մեկնումս :

— Բայց ի՞նչո՞ւ պիտի տրտմիս , զաւա՛կս , յան-  
դիմանեց տիկին Ազնիւ , ինչո՞ւ եկար արդէն Բարիզէն :

— Ես չեկայ , բողոքեց Գեղամ , կանչեցիք զիս , և  
հեռագրով :

— Յանցա՞նք մը գործեցի , զաւա՛կս , ըսաւ տի-  
կին Ազնիւ , եկար , գործդ պիտի կարգադրուի ու պի-  
տի մեկնիս , գոհ չե՞ս ,

— Գոհ եմ յաւելման համար , պատասխանեց Գե-

դամ, բայց այսպէս յանկարծ առանձին, ի՞նչպէս պիտի մեկնիմ :

— Առանձին չէի՞ր արդէն, գիտել տուաւ մայրը, և հոն վերադառնալու նպատակով չէի՞ր որ եկար Բարիզէն. ամսականդ քիչ էր, խօսեցայ մեծ հօրդ, Աստուած մէկ օրը հազար ընէ, խոստացաւ կարգադրել այդ խնդիրը. ալ ի՞նչ կ'ուզես :

— Մամա՛, սկսաւ պաղատիլ Գեղամ, ինձի՞ կը հարցնես թէ ինչ կ'ուզեմ, չե՞ս գիտեր միթէ :

— Գիտե՛մ, գիտե՛մ զաւա՛կս, բայց այդ խնդիրը չեմ կրնար բանալ հիմա. մեծ հայրդ հիւանդ է արդէն, եթէ իմանայ կրնայ ըլլալ որ կաթուածահար ըլլայ :

— Ինչո՞ւ . . .

— Չե՞ս գիտեր զաւա՛կս, յիշեցուց մայրը, որ քա՞ն բարեպաշտ է մեծ հայրդ, մանաւանդ այսպիսի խնդիրներու մէջ ո՞րքան խստապահնջ է :

— Մամա՛, կ'աղաչե՛մ, կը պաղատի՛մ, կ'ըսէր Գեղամ արցունքոտ աչքերով, երկու թեւերով պինդ մը գրկած իր մայրը, եթէ գուն ուզես այս խնդիրն ալ կը կարգադրես :

Տիկին Ազնիւ, ինչպէս տեսան ընթերցողները, իր զաւակներուն, մանուանդ Գեղամին երջանկութեան համար յօժարակամ պիտի զոհէր իր կեանքը, բայց միւս կողմէ կ'երեւակայէր փոթորիկը որ պիտի պայթէր Սիմօն պէյի կողմէ, եթէ այս վերջինը տեղեկան դեղամի և Հերանոյշի յարաբերութիւններուն եւ սակայն, գէթ առժամապէս հանդարտեցնելու համար իր սիրական զաւկին սիրտը, մայրենի քաղցր ժպիտով մը .

— Զաւա՛կս, ըսաւ, գուն հանդարտէ՛, գնա պառակէ՛, բան մը կ'ընենք. միայն, շատ կ'աղաչեմ, գիտես, խնդիրը փափուկ է, պէտք է գաղտնապահ ըլլաս, չըլլայ թէ եղբայրներէդ կամ բարեկամներէդ մէշ-

կին խօսիս , ո՞չ ոք պէտք է խմանայ այս լսնդիրը ,  
ժինչև որ կարգադրուի :

— Մամա' , յարեց Գեղամ գոհունակ դէմքով մը ,  
ես որի՞ պիտի խօսիմ , ինչո՞ւ խօսիմ :

— Հերանոյշին ալ մի խօսիր , պատուիրեց մայրը ,  
քիչ մը թուլբերա՞ն է գիտի՞ս , մօրը կը պատմէ ,  
յետոյ գործը կը խանգարուի :

— Մամա' , բողոքեց Գեղամ , Հերանոյշը շատ  
գագտնապահ է , սխա՛լ է կարծիքդ . թուլբերա՞ն ...  
ընդհակառակը , ինք յաճախ կը պատուիրէ ինձի գաղտնապահ ըլլալ . ա՞ս , ի՞նչ աղջիկ է մամա , չե՞ս գիտեր ի՞նչ թագուն ձիրքեր ունի . ամբողջ տաղա՞նդ է ,  
տաղա՞նդ ...

— Աղէ՛կ , աղէ՛կ , կրկնեց մայրը ժպտելով , գիտեմ , աննման է հօրաքրոջդ աղջիկը , բայց դարձեալ  
կը պատուիրեմ , բա՛ռ մը չպիտի խօսիս անոր այս  
մասին , եթէ ո և է տեղէ մը լսեմ ամենափոքը խօսք  
մը՝ այս խնդրին նկատմամբ , գաղտնիքը գուն դուրս  
հանած պիտի ըլլաս . այն ատեն չեմ կրնար միջամտել  
գործիդ , գիտցա՞ծ ըլլաս :

— Շա՞տ աղէկ , մամա , յարեց Գեղամ համա-  
կեւպողի դէմքով մը , կը խոստանամ գաղտնապահ  
ըլլալ :

— Արշալոյը կը բացուէր , արեւելեան հորիզոնը  
կը ճերմկէր , երբ մայր ու որդի բաժնուեցան իրարմէ  
և իւրաքանչիւրը քաշուեցաւ իր ննջասենեակը . եր-  
կուքն ալ քնատ , ամբողջ գիշերը հսկած էին . երկուք  
ին ալ աչքերը քուն չէր մտած :

Անդին , իր սենեակին մէջ , ալեւոր ծերունին ,  
մերթ ընդ մերթ կը հազար , զուր փնտուելով իր հար-  
ուը : Հիւանդին անկողնին եղերքը նստած կը հսկէր  
կուսիան՝ հապէշ քըխտոնեայ կին մը :

Ո՞վ էր այս կինը :

Մառանապետ Սաւուղ էֆէնտին իր փառքի ամեն կայսեր շրջանին, երբ ազգային բարեգործական ձեռնարկներ կը քաջալերէր, դպրոցներ կը բանար իր ծախքով, վանքերու կարեւոր նուէրներ կը դրկէր, ազգային բարերարի տիտղոս մըն ալ կը ստանար, որդեգմած էր նաև երկու ապիսինիացի քրիստոնեայ տղեկներ՝ Գաբրիէլ և Միքայէլ, գեռատի, հազիւ տասներկու տարու, սիրուն, աղուորիկ սեւամորթներ զորոնք դրկած էր երուսաղէմի Ս. Յակովբեանց ժառանգաւորաց վարժարանը։ Միւնոյն ժամանակ որդենքրած էր նաև աղջիկ մը, գարձեալ Ապիսինիացի։ այդ աղջիկը Լուսիան էր որ տարիներ ետքը իփէնտիին ծախքով ու խնամքով ամուսնացած էր Գէրբիէլին հետ, որ շրջանաւարտ, զարգացած, լեղուագէտ երիտասարդ մը, վերադարձած էր երուսաղէմէն։

Գաբրիէլ և Լուսիա մէկ քանի տարիներ ապրեցան իրարու հետ, իրենց պաշտպան հօր՝ Սաւուղ էֆէնտիի հովանաւորութեան տակ և ունեցան մանչ զաւակ մը՝ Խոսրովը։

Եթովպիոյ թագաւոր կայսրը լսած էր Սաւուղ էֆէնտիին համբաւը և զանի պատուած էր արդէն զանազան պատուանշաններով և գոհունակութեան գիրերով, կանոնաւորապէս յարաբերութեան մտած ըլլաւով անոր հետ։ Օր մըն ալ, մասնաւոր գրով մը, որդեգիր Գաբրիէլը կը պահանջէր իրմէ, կը փափաքէր որ այդ հապէշ երիտասարգը դրկէ իրեն։

Եւ Սաւուղ էֆէնտին անմիջապէս կատարած էր կայսերական հրամանը. Գաբրիէլը դրկած էր Եթովպիա, ուր շուտով առաջացած էր ան իրբե քաջ լեզուագէտ, և եղած էր կայսերական առաջին թարգման և աւելի յետոյ թղթատարական նախարար։

Հիմա, Գաբրիէլի մանկամարդուհի կինը, այդ

Լուսիան էր որ կը հոկէր հիւանդին սնարին, գեղերը կուտար ժամացոյցի վրայ, երբեմն անկողնին մէջ կը դարձնէր էֆէնտին, քրտինքները կը սրբէր, կը շուայլէր ամէն խնամք ու գուրգուրանք, որ յատուկ է հարազատ զաւկի մը՝ հանդէպ իր ծնողքին։

Պէտք է սակայն խոստովանիլ, էֆէնտին ալ շատ կը սիրէր Լուսիան, իր հարազատ զաւկին պէս և թերեւս իր միւս աղջիկներուն՝ Մարիանէին ու Սիրանոյչին չափ



Զ.

ՏԵՐ ՈՒ ԾԱՌԱՅ

1896 ի Սեպտեմբերի սկիզբները,

Եգիպասի մէջ տարածուած էր արդէն ու լուրը, ամէն օր հեռագրական գործակալութիւնները զգայացունց մանրամասնութիւններ կը բերէին Պանքայի Դէպքին, որ փատիշահներու մայրաքաղաքը մատնած էր սարսափի ու կոտորածի։

Սիմօն պէյ, Սաւուղ էֆէնտիին երջանիկ որդին իր բազմազբաղ վիճակին մէջ, ժամանակ կը դոնէր կարդալու լրագիրները և պարապելու հայկական գործերով։

Ինք, խմորով խտղաղասէր, խառնուածքով պահպանողական, իր մտքին մէջ կը գատապարտէր հայ յեղափոխականներուն յախուռն գործունէութիւնը՝ իրեւեւ վնաղաբեր ազգային շահերուն։

Ու հիմա, իր գրասենեակը նստած, կը քաղէր

առտուան Գրանսերէն « Լը Բրօկըէ » , « Լա Բէֆօրմ և արաբերէն « Էլ Մօայյատ » , « Էլ Մօքաթթամ » թերթերը , որոնց մէջ ընդարձակօրէն նկարագրուտծ էր Պանքայի Դէպքը , Կ . Պոլսոյ զանազան թաղերուն , մասնաւորապէս Խասրիւղի ջարդերը , Հայերուն հաւաքական ձերբակալումները , աքսորները խոշտանագումները և այլն :

Նոյն պահուն ներս մտաւ Օննիկ Տէրտէրեան՝ Սիմոն պէյի գործակատարը . որ արդէն ժանօթ է ընթերցողներուն , տիկին Սիրանոյշ կորտոնեանի հետ մշակած յարաբերութեանը չնորհիւ :

— Ի՞նչ կայ , Օննիկ , հարցուց Սիմոն պէյ , նոր բան մը կա՞յ :

— Պէյն Էլ Սուրէյնէն (\*) կուգամ , ան ի՞նչ խեղանութիւն է , պէյ , պատասխանեց Օննիկ արգահատողի ու վշտակողի գէմքով մը , տեսնելո՞ւ էք , պէյ :

— Ի՞նչը , հարցուց Սիմոն պէյ անձկանօք :

— Գաղթականներ , գաղթականներ , տժոյն , հիւանդուտ , ցնցոտիներու մէջ , այրեր , կիներ , ամէն տարիքէ , տղեկներ , ծերուկներ , գրեթէ մերկ , ինչ-պէս եթէ գերեզմանէն յարութիւն առած ըլլային :

— Ի՞նչ կ'ըսես , Օննիկ , հարցուց պէյը զարմամացած , ո՞ր գաղթականները , որո՞նք են :

— Հայ գաղթականներ պէյ , պատասխանեց Տէրտէրեան :

— Ո՞ւրկէ կուգան , ե՞րբ եկան , հարցուց պէյը :

— Թուրքիոյ ամէն կողմերէն , շարունակից Օննիկ , պոլսիցներ են մեծ մասը , թշուառները , գեռ աչքիս

(\*) Պեյն էլ Սուրէյն արաբերէն « Երկու պարխապետ բու միջեւ » կը նեանակէ , քաղ մըն է հայաւատ ուր կը գտնուի Հոյոց Եկեղեցին :

առջեն է իրենց կերպարանքը, ուրուականներ են, իրենց աչքերուն մէջ մահը կը կարդաս և իրենց վը-  
րայէն հո՞տ մը կ'առնես, արիւնի հո՞տը, պէ՛յ:

— Ի՞նչ կ'ըսես, Օննի՛կ, ընդմիջեց Սիմօն պէյ, հետզհետէ շահագրգոռուելով, ե՞րբ հասած են, ո՞ւր  
են հիմա:

— Գիշերուան կառախումբով հասած են Աղեք-  
սանդրիայէն, պատասխանեց Օննիկ, առաջին կարա-  
ւան՞ը, ինչե՞ր կը պատմին, ինչե՞ր . . .

— Ո՞ւր կը գտնուին հիմա:

— Ս. Աստուածածին եկեղեցին բակը, քարե-  
րուն վրայ, պատասխանեց Օննիկ, այնպէս նետուած  
քութերու պէս, թշուառութեան զարհուրելի՛ համայշ-  
նապատկեր մը:

Սիմօն պէյ կը սիրէր իր ցեղը, բնականաբար ո՛չ  
այն չափով որով կը սիրէր իր . . . տարփուհին և իու-  
կոյն մէկդի գրաւ հաշուետումարները, ընդօրինա-  
կութեան տեսրակը՝ որոնց վրայ ծռած էր քիչ առաջ,  
և յուզուած դէմքով մը.

— Օննի՛կ, ըստւ, հիմակ արդ գաղթականներուն  
ո՞վ կը նայի:

— Ո՞վ պլիսի նայի, պատասխանեց Տէրոէրեան,  
Աղեքսանդրիայէն գիշերով շոգեկառք գրուած են,  
իմացայ, իրենք կը պատմէին, հազարաւոր գաղթա-  
կան գուրս ելած են շոգենաւէն և իրարու վրայ դիզ-  
ուած՝ խռնուած՝ Աղեքսանդրիոյ Ս. Պօղոս Պետրոսի  
շրջափակին մէջ:

— Ի՞նչ կ'ըսես:

— Եֆէնտի՛ս, հո՞ն ըլլալու էիք, ինչե՞ր կը պատ-  
մեն, ինչե՞ր:

— Ի՞նչ կը պատմին:

— Պանք Օթօմանի գէ՛պքը, չարունակից Տէր-  
ոէրեան, պօմպանե՞րը, կոտորածնե՞րը, սոսկալի՛, մա-

զերդ կը Փշաքաղուին, մարմինդ կը քստմնի, Աստուած իմ, ի՞նչ վայրագութիւններ գործուած են Ապատիւ Համբախի հրամանով:

— Օննի՛կ, գարձեալ հարցուց Սիմօն պէյ, չըսկը ինձի, ո՞վ կը նայի հիմակ այդ խեղճերուն:

— Ո՞վ պիտի նայի պէ՛յ, առ այժմ հոն լեցուած են, իրարու վրայ, բակին մէջ, ցուրտ քարերուն վը րայ. տեսայ, Առանորդարանին գիւանապեալ կը գրէւ ամէն մէկին անունը, արհեստը, ծննդալայրը, ընտանիքի անդամներուն թիւը ևը:

— Ի՞նչ պիտի ընէ գիւմնապեալ, չի հասկցա՞ր, հարցուց պէյը, ի՞նչ միջոց կը խորհին այդ թշուառները պատսպարելու, կերակրելու համար:

— Խօսեցայ, պատսախաննեց Օննիկ, առ այժմ կը խորհին տեղաւորել զանոնք ազգապատկան տուներուն և ուրիշ չենքերու մէջ, Պէյն էլ Սուրեյնի կողմը, բայց ես չեմ կարծեր թէ այդ ողորմելի միջոցներով կարելի ըլլայ գոնէ ատեն մը չոր հացով ապրեցնել այդ հալածական գաղթականները:

— Առ հասարակ ի՞նչպէս գտար, ի՞նչ տեսակ ընտանիքներ են,

— Ամէն գասակարգէ կը գտնուին, պատսախաննեց Օննիկ, ազնուական թէ գուեհիկ, այսօր, այս պահուս, հաւասարած են իրարու, թշուառութեան մէջ եղբայրացած . . . :

— Թանի՞ հոգի են, չի հասկցա՞ր

— Հասկցա՞յ, պէ՛յս, երկու հարիւր քսան, ծեր, տղայ, կին, այր, բոլորք միասին. բայց ինչպէս ըսի, առաջին կարաւա՞նը կը կազմէ. ամէն օր պիտի հասնին, պիտի լեցուին հսս. յայտնի է թէ՝ Աղեքսանդրիան մինակը չի կընար ստանձնել այս ահագին բեռք. հազարներու, թերեւս տասնեակ հազարներու պիտի հասնի անոնց թիւը,

— Զեմ կարծեր, հերքեց Սիմօն պէյ:

— Երբեք չեմ տարակուսիր, պէյ շոգենաւները  
լոկ հայ գաղթականներ կը բերեն, դիտէք:

— Ի՞նչպէս կընան փախչիլ:

— Իրենք կը պատմէին, պատասխանեց Տէրտէրա-  
եան, Ապտիւլ Համբիտ, մեծ դեսպաններուն միջամը-  
տութեանը վրայ արտօններ է Հայերուն, գուրս ելել  
իր երկիրներէն և ապաստանիլ արտասահման, պայ-  
մանաւ որ զրկուած ըլլան ամէն իրաւունքներէ:

— Այդքա՞ն, բացագանչեց Սիմօն պէյ, ասիկա  
ճիւաղային է. մարդուն տունը թալլելէ, պատիւը բըռ-  
նաբարելէ, կեանքը վաճացնելէ յետոյ զաւակները զըր-  
կել հայրենի իրաւունքներէն... Օ՛ գարավերջիկ բար-  
րարոսութիւն...

Սիմօն պէյի դէմքը կնճռուած, ցաւագին ար-  
տայայտութիւն մը կ'առնէր և խոշոր աչքերէն բոց  
մը կը ժայթքէր, այնքան զայրացած էր համիտական  
բարբարոսութեան դէմ. այդ պահուն վրէժինդիր աս-  
տուածի մը կը նմանէր մառանապետ Սաւուղ էֆէն-  
տիին տղան,

— Օննի՛կ, հարցուց գարձեալ, այդ խեղճերը պի-  
տի աւելնան երթալով, կ'ըսէիր քիչ առաջ, ինչէ՞ն  
գիտես, ո՞վ ըսաւ քեզի:

— Պէյ, պատասխանեց Օննիկ, ո՛չ ոք ըսաւ ին-  
ծի, իրենք կը պատմէին իրարու լսեցի, վաղը պիտի  
հասնի կ'ըսէին, երկրորդ կարաւան մըն ալ. ի՞նչ կ'ը-  
սէք, պէյ, Աղեքունգրիոյ Ս. Պօղոս Պետրոսի լայ-  
նատարած շրջափակը ծածկուած է եղեր գաղթական-  
ներով...

— Ուրիշ ի՞նչ կը պատմէին:

— Վարժարանին շէնքը գրաւուած է ընտանիք-  
ներէն, շարունակեց Տէրտէրեան, այնպէս որ Թաղա-  
կան Խորհուրդը պարտաւորուած է եկեղեցին տրամա-  
դրել դասաւանդութեանց համար:

— Ատիկա կ'ըլլա<sup>Թ</sup>յ, բողոքեց Սիմօն պէյ, պահանողական և հնապաշտ հայու իր բովանդակ զայըոյթովը, սրբավայր մը, ազօթատեղի մը, տաճա՞ր մը վերջապէս, կարելի<sup>Թ</sup> է վերածել պարոցի մը, օ<sup>Թ</sup>, գեռինչե՛ր պիտի տեսնենք:

Տէրտէրեան՝ խորամանկ ծառաներէն, երբեք առարկութիւն չըրաւ, կը ճանչնար իր տէրը, ուսոււմնախրած էր անոր հեգերանութիւնը, գիտէր թէ պէյը մոլեռանդ ծիսապաշտ մըն էր, իր հայրերու կրօնքի տառին հաւատարիմ կոյր աւանդապահ մը:

— Պէ՛յ, ըստ, ի՞նչ կրնար ընել Աղեքսանդրիոյ թաղ. Խորհուրդը, երբ գաղթականները մէկ կողմէ կը խուժէին հոն, ո՞ւր պիտի տեղաւորէր զանոնք, մասնաւանդ մերկ ու տիրապուրկ ընտանիքները:

— Դո՞ւն ալ կը պաշտպանիս այդ անհաւատները, կշտամբեց Սիմօն պէյ, եկեղեցին դպրոց կ'ըլլա<sup>Թ</sup>յ, անաստուածնե՛րը:

— Բայց ինչպէ՞ս ընէին, պէ՛յ:

— Թող մասնաւոր շէնք մը վարձէին ընտանիքներուն համար և վարժարանը պարպէին, պատասխանեց Սիմօն պէյ զայրացած գէմքով մը.

— Պէ՛յ, առարկեց Օննիկ, այդպիսի շէնքի մը վարձքին դրամովը կարելի է մէկ քանի օր աւելի ապրեցնել այդ գաղթականները:

— Եթէ գրամ չունի Աղեքսանդրիոյ թաղ. Խորհուրդը, հեգնեց Սիմօն պէյ, թող փակէ վարժարանը Տէրտէրեան լուեց,

Յետոյ Սիմօն պէյ, վերստին ձեռք առնելով խոսսակցութեան թելը.

— Մոռցայ քեղի հարցնելու, Օննիկ, ի՞նչպէս կը պատմէին Պոլսոյ վերջին Դէպքը, չիմացա՞ր:

— Ա՛խ, պէ՛յ, հառաշեց Օննիկ, մի՛ քրքրէք այդ կէտերը, սոսկալի բաներ պատահած են հոն, անկա

ըելի է լսել այդ պատմութիւնները առանց յուզմունքի  
և առանց արցունքի :

— Դուն իմացա՞ր, ի՞նչ կը պատմէին —

— Կ'աղաջեմ պէ՛յ, պատասխանեց Օննիկ, մի՛  
ստիպէ՛ք, չե՛մ կընար պատմել, տակաւին անոր բուռն  
տպաւորութեան տակ կը գտնուիմ. աներեւակայելի՛ :  
անհաւատավիլ, անկարելի խժգժութիւններ ի գործ  
դրուած են, ո՞ր մէկը պատմել . . .

Սիմօն պէյ չստիպեց :

Պահ մը լրութիւնը տիրեց, յետոյ Սիմօն պէյը,  
փոխելով խօսակցութեան նիւթը .

— Օննիկ, հարցուց, ի՞նչ վիճակի մէջ են գան-  
ձումները, գիտե՞ս ամսագլուխը կը մօտենայ :

— Քանձումները կը տառապին, պէ՛յ, պատաս-  
խանեց գործակատարը, Շուպրայի մեր տուներուն  
վարձակալները, գրեթէ բոլորը, խօսք մէկ ըրած, կը  
ձգձգեն վճարումները :

— Բայց ինչո՞ւ, հարցուց պէյը բարկացոտ գէմ-  
քով մը, մինչև հիմա կանոնաւորապէս կը վճարէին,  
ի՞նչ պատահեցաւ արդեօք :

— Գործերը գագրած են, պատասխանեց Տէր-  
տէրեան, ուր որ գիմեցի, միենոյն յանկերգը, գոր-  
ծերը գագրած են, գրիզ կայ, գրիզ, չեմ հասկնար,  
ի՞նչ ըսել կ'ուզեն :

— Պատրուակներ են Օննիկ, ըսաւ, դուն պէտք  
է հոգ տանիս գանձումներուն, մէկ քանի օրէն ամսա-  
գլուխ է գիտես, քոյրերս մէկ վայրկեան չեն սպասեր :

— Արդէն, ընդմիջեց Տէրտէրեան ժպտելով, ար-  
կին Սիրանոյշ հիմակուընէ սկսած է նեղել զիո :

— Ինչպէ՞ս, ինչպէ՞ս, կրկնեց Սիմօն պէյ, չհաս-  
կըցա՞յ, ի՞նչ ըսեր Սիրանոյշին համար,

— Ամսականը կ'ուզէ հիմակուընէ, պատասխանեց  
Օննիկ անտարբեր գէմքով մը :

- Ի՞նչ պիտի ընէ :  
— Ախատ ստիպողական է կ'ըսէր, և ...  
— Կ'ըսես լրին, ընդմիջեց Սիմօն պէյ, պէտք է  
սպասէ մինչև ամսագլուխ :  
— Շատ աղաչեց պէ՛յ, յարեց Օննիկ, ինք ան-  
ձամբ կ'ուզէր գալ ձեզի հաղորդելու իր փափաքը, ես  
արդիւցի, ես պէյին կը խօսիմ ըսի, և ...  
— Ի՞նչ ըսել կ'ուզես հիմա, ընդմիջեց պէյը խոր-  
հրդաւոր նայուածքով մը, հիմակուընէ՞ վճարենք ամ-  
սականը :  
— Ո՛չ, ես այդ մտքով չըսի, թոթովեց Տէր-  
տէրեան, ուրիշ ամէն նկատումներէ վեր կը գասեմ  
ձեր շահերը, պէ՛յ, բայց գուք ձեր քոյրը կը ճանչ-  
նա՞ք, եթէ մերժէք ...  
— Ի՞նչ պիտի ընէ, ընդմիջեց Սիմօն պէյ, եթէ  
մերժեմ, ըսէ՛ նայիմ, ի՞նչ կրնայ ընել :  
— Մի՛ բարկանաք պէ՛յս, յարեց խորամանկ ծա-  
ռան, չա՛տ բան կրնայ ընել, նոր չէ որ պիտի ճանչ-  
նա՞ք ձեր քոյրը ...  
— Մի՛ քոշուիր, Օննիկ, համարձակ խօսէ՛, ի՞նչ  
ըսաւ քոյրս քեզի :  
— Բան մը չըսաւ, կմկմաց Օննիկ, բայց իր կեր-  
պերը չի հաւնեցայ :  
— Ի՞նչպէս ?  
— Էֆէնտին հիւանդ պառկած է, զիտէք պէ՛յս,  
ըսաւ Օննիկ,  
— Ե, ընդմիջեց Սիմօն պէյ, գիտեմ հայրս հիւ-  
անդ պառկած է, ի՞նչ ըսել կ'ուզես :  
— Հիմա մերժեցէ՛ք եթէ կրնաք, շարունակեց  
Օննիկ, պիտի տեսնէք, թէ անմիջապէս պիտի հոս գայ :  
— Ո՞վ, հարցուց պէյը :  
— Ձեր քոյրը :  
— Ի՞նչ ընելու :

— Նեղելո՞ւ, յարեց Տէրտէրեան, չարչարելու է-  
ֆէնտին անկողնին մէջ, առանց մտածելու թէ հիւան-  
դութիւնը կը ծանրանայ ատով։

— Ա՞յդքան ։

— Այս', ա'յգքան, շեշտեց ծառան և թերես մաս  
մըն ալ աւելի, մոռցա՞ք իր արարքները, գեռ քանի՞  
ամիս անցաւ . . .

— Իրաւո՞ւնք ունիս, իրաւունք, կրկնեց Սիմօն  
պէյ, այդ պարագան մոռցած էի, շխտակ է, պիտի  
գայ հայրս չարչարէ, յետոյ, ո'վ գիտէ ի՞նչ զրպար-  
տութիւններ պիտի յերիւրէ իմ հաշուիս, հիւանդին  
միաքը պղտորելու համար . չէ։

— Անշո՞ւշտ, շեշտեց ծառան յաղթողի գէմքով  
մը, կ'ընէ, կ'ընէ, ամէն բան կ'ընէ, չի' քաշուիր։

Սիմօն պէյ համոզուեցաւ, իր ծառային գիտու-  
դութիւնները իրաւացի գտաւ։ գիտէր, կը ճանչնար  
իր քրոջ . . . առաքինութիւնները՝ գրամի համար ա-  
մէն բան զոհող, նոյն իսկ իր պատիւը և իր կիրքերն  
ու քմահաճոյքները զոհացնելու համար ծնողք ու զա-  
նակ ուրացող կին մըն էր Սիրանոյշ. հետեւաբար, կը  
խորհէր Սիմօն պէյ, վտանգաւոր էր չափուիլ անոր  
հետ. ուրիշ պարագայ մըն ալ կար որ բոլորովին կը  
վհատեցնէր, կ'ընկճէր Սիմօն պէյը։ Սիրանոյշ էր հօրը  
աչքին լոյսը, զաւակներուն մէջ ամենէն աւելի սիր-  
ուածը կը համարուէր, մառանապետ էֆէնտիին կըբու-  
ռերագոյն աղջիկ զաւակը։ Սիմօն պէյ կը զգար թէ  
իր քրոջ ձայնը, բարձր պիտի խօսէր իր հիւանդ հօր  
անկողնին եղերքը. ուստի, կը խորհէր, ինչպէս ար-  
դէն իր ծառան կը թելադրէր, անուշ տեղը կապել  
ինդիրը. ի՞նչ կ'ըլլայ, կ'ըսէր ինքնիրեն, թող մէկ  
քանի օր առաջ ստացած ըլլայ ամսականը, իր իրա-

ւունքը չէ՞ . և արգարացնելու համար իր քրոջ պահանջկոտ վարմունքը , ո՞վ գիտէ , կ'ըսէր , թերեւս բացառիկ ծախքեր ընելու դատապարտուածէ , խեղճ Սիրանոյշ , հիւանդկախու ու անդամալոյժ տղեկին՝ Երսուանդիկին համար . . . և դառնալով իր գործակատարին , որ նոյն պահուն երկիւղած լուռթեան մը մէջ կը հետեւէր իր տիրոջ ներսիգին փոթորկող ալեկոծութեան ,

— Օննի՛կ , ըսաւ համակերպողի դէմքով մը , պարապ տեղը խնդիր մըն ալ չի հանենք , հոգ չէ , ի՞նչ կ'ուզէ Սիրանոյշը :

— Ամսականը , պէ՛յ , մըմնջեց ծառան կեղծաւոր ծեքծեքսւմով մը , արգէն հազիւ մէկ շաբաթ կը մնայ ամսակլիսուն :

— Այս , այս , հոգ չէ՛ , տա՞նք ամսական մը , մե՞ղք է , թող իր պէտքերը հոգայ , ով գիտէ ի՞նչ տապնապ ունի :

— Պէ՛յ , յարեց Օննիկ իր տիրոջ տրամադրութեանէն քաջալերուած , խնդիրը գիտեմ ես բայց չի համարձակիցայ . . .

— Ի՞նչ խնդիր , ընդմիջեց Սիմօն պէյ սրտի յանկարծական գողով մը , ի՞նչ խնդիր է :

— Զի լսեցի՞ք . . .

— Ի՞նչը . . .

— Բժիշկին խնդի՞րը ,

— Ո՞ր բժիշկին , Սննի՛կ , ի՞նչ կ'ըսես , ինչո՞ւ բացայացած չես խօսիր , պատմէ լմնցո՛ւր , սիրտս մի՛ հատցներ :

— Պէ՛յ , ըսաւ Օննիկ , գիտէ՞ք Կորտոնեան պէյին ու ձեր քրոջ միջադէպը :

— Ո՞ր միջադէպը :

— Օ՞ , բացագանչեց գործակտուարը , իրա՞ւ չէ՞ք գիտեր , ամբողջ Գահիրէի մէջ կը խօսուի ,

— Ծօ տղա՛յ, հերիք տանջես զիս, պատմէ լը-  
մընցո՛ւր :

Շատ երկար է պատմութիւնը, յարեց Օննիկ, և  
միայն գլխաւոր կէտերը պիտի մէջ բերեմ և սակայն  
պիտի տեսնէք, նոյն խոկ իր համառօտութեան մէջ,  
այդ միջադէպին ամբողջ գարշանքը :

— Ի՞նչ եղած է ծօ՛, չըսե՞ս կշտամբեց պէյը զայ-  
րացած գէմքով մը :

— Ի՞նչ պիտի ըլլայ, դուք անձամբ տեսէք բը-  
ժիշկը և իրմէ լսեցէք մանրամասնութիւնները :

— Ո՞ր բժիշկը, ընդմիջեց պէյը :

Այս տաք խօսակցութեան պահուն, Սիմօն պէյի  
զրասենեակին դուռին առջեւէն օրիորդի մը անցնիլը  
տեսնուեցաւ :

Տէրտէրեան, իր տիրոջ հրամանին համաձայն,  
տեղէն վեր ցատկեց ու դուրս վազեց, տեսնելու հա-  
մար թէ ո՞վ էր :

— Ո՞վ էր Օննիկ :

— Օրիորդ Հերանոյշը, պատասխանեց Օննիկ ժըպ-  
տելով, չէ՞ք զիտեր, ամէն օր կուգայ :

— Ինչո՞ւ, հարցուց Սիմօն պէյ կասկածոտ դէմ-  
քով մը :

— Գեղամէն դաս առնելու կուգայ :

— Ի՞նչ դաս...

— Ֆրանսերէնի դաս :

— Հերանոյշը Փրանսերէն չը՞ գիտեր, հարցուց  
Սիմօն պէյ :

— Ինչպէ՞ս չը գիտեր, պէ՛յ, քսաւ Օննիկ, բայց  
կատարելագործէ պիտի ...

— Ի՞նչը :

— «Աբով'ն»ը, շարունակեց գործակատարը, այս-  
պէս կը խօսէր ինք անցածները :

Յետոյ դառնալով նոյն նիւթին,

— Օննի'կ, ըսաւ Սիմօն պէյ, բժիշկին խնդիրը  
պիտի պատմէիր, Կորտոնեան պէյին ու Սիրանոյշին  
միջագէպը :

— Այդ խնդիրը, պէ'յ, առարկեց ծառան, գեռ  
մութ կը մնայ :

— Պատմէ' նայլիմ, հրամայեց պէյը :

— Կորտոնեան պէյը, սկսաւ պատմել Սիմօն պէ-  
յին գործակատարը, անցածները բժիշկ մը կանչել տը-  
ւած էր տունը, փոքրիկ անդամալոյժին՝ Երուանդի-  
կին վրայ գործողութիւն մը կատարելու համար :

— Ո՞ր բժիշկը կանչած էր :

— Մեր բժիշկը, Տօքթօր Վ. . . , Փը, պատասխանե  
Տէրտէրեան :

— Է՛, յետո՞յ :

— Յետոյ, յարեց Օննիկ, բժիշկը կը պատրաս-  
տուի կատարելու գործողութիւնը, երբ յանկարծ քովի  
սենեակէն, ուր սպասուին կը պառկէր, ճիչ մը կը  
լսուի. Կորտոնեան պէյը, որ գործողութեան ներկայ  
ըլլալու համար բժիշկին քովէն չէր զատուեր, յան-  
կարծ կը վազէ էլէնիին քով որ կը ճչէր, ջղաձգային  
գալարումներու մէջ . . .

— Ինչո՞ւ, ընդմիջեց Սիմօն պէյ, ի՞նչ ունէր  
էլէնին :

— Զէի՞ք գիտեր, պէ'յ, ըսաւ Օննիկ չարաճի  
ժալիտով մը, յղի չէ՞ր :

— Ի՞նչ կ'ըսես, բացագանչեց պէյը զարմացած,  
որմէ՞ յղի էր արդեօք :

— Ես զիտե՞մ, յղի էր, այսքանը գիտեմ :

— Յետո՞յ . . .

— Տղարերքի ցաւերը բռնած, շարունակեց Տէր-  
տէրեան, Էլէնին հոգեւարքի վայրկեաններ կ'անցնէր,  
շարունակ կը ճչէր ու կը գալարուէր, այնպէս որ բը-  
ժիշկը պարտաւորուեցաւ մօրը քով թողուլ փոքրիկ

հիւանդը, յետաձգել գործողութիւնը և կորտոնսան պէյին սլէս երթալ իշխնիին սենեակը. մնացեալը աւելորդ է ըսել, յայտնի է:

— Ի՞նչպէս . . .

— Իշխնին կ'ազատի մեր տօքթօրին ձեռքով և կայտառ երախայ մը կը բերէ աշխարհ . . .

— Քոյրս ի՞նչ ըրաւ:

— Զէ՞ք կընար գուշակել, պատասխանեց Օննիկ, ահագին գայթակղութիւն մը կը հանէ, մեր տօքթօրը կը վոնտէ տունէն, թող չի տար ու գործողութիւն մը կաաարուի Երուանդին վրայ, կը պոռայ, կը կանչէ, կուլայ կ'ողբայ մինչև որ ի վերջոյ կը նուազի:

— Յետո՞յ, ինչպէ՞ս վերջացաւ խնդիրը, հարցուց Սիմօն պէյ յուզուած գէմքով մը:

— Ի՞նչպէս պիտի վերջանայ, պատասխանեց Օննիկ, գրացիները վազեցին օգնութեան, ամբողջ Շուպրան իմացաւ եղելութիւնը:

— Նորածին երախան ո՞ւր է հիմա, հարցուց Սիմօն պէյ:

— Մէջտեղը չի կայ, ոմանք կը կարծեն թէ մեռած ծնած է, իսկ ուրիշներ թէ՝ անմիջապէս խեղդած են. դեռ յայտնի չէ թէ այս երկու լուրերէն ո՞րը ճիշդ է:

— Հերանոյշը գիտէ՞ խնդիրը:

— Կարելի՞ է որ չգիտնայ, գիտել տուաւ գործակատարը, մայրը մինչև հիմա պատմած ըլլալու է իրեն:

— Դուն ի՞նչպէս եղաւ որ իմացար:

— Ինծի մեր տօքթօրը պատմեց, ըսաւ Օննիկ, շատ վշտացած էր:

— Որմէ՞ . . .

— Կորտոնեան պէյէն, շարունակեց ծառան, ուրովհետեւ փոքրիկ հիւանդին համար կանչած էր և

յետոյ վոնտել տուած էր զինք, առանց գործողութիւն կատարել տալու. պէտք է իր բերնէն լսէք, ինչե՞ր, ի՞նչ լուտանքներ կը թափէ անոր հասցէին:

— Իրաւունք ունի, հաստատեց Սիմօն պէյ, անամօթը, խա՛ղք կ'ըլլայ. ամէն մարդ կ'ունենայ իր գաղտնիքը, բայց կը զգուշանայ հրապարակ հանելու:

— Անշո՛ւշտ, պէ՛յս, ըստ կեղծաւոր դէմքով մը, կորտոնեան պէյին հե՞տ կ'ուզէք բաղգատուիլ, դուք ուրիշ մարդ էք:

— Ինչպէ՞ս, ինչպէ՞ս, ընդմիջեց Սիմօն պէյ, ուղելով երկրորդ անգամ մըն ալ լսել իր ծառային գնաւհատականը:

— Դուք ուրիշ մարդ էք, պէ՛յս, ձեր ու կորտոնեան պէյին միջև լեռնե՞ր կան. գուք, վերջապէս հրապարակի վրայ ճանչցուած, իբրև պատուաւոր ընտանիքի հայր մը՝ որբերու, այրիներու, տնանկներու, աղքատներու հզօր պաշտպա՞ն մը, մէկ խօսքով՝ ազգային բարերա՞ր մը—

— Իրա՞ւ. այդպէ՞ս կը ճանչնան զիս, Օննիկ:

— Կը ներէ՛ք, պէ՛յս, բողոքեց Սիմօն պէյին գործակատարը, ես երբեք սովորութիւն չունիմ շողոքորթելու, ժողովուրդին ամէն օրուան խօսակցութեան առարկան էք դուք. ձեր զաւակներուն կրթութեան համար, կ'ըսէ տմէն մարդ, առանց խնայելու առատօրէն կը ծախսէք, մինչդեռ ան, կորտոնեան պէյը, պէտական կարեւոր պաշտօնատար մը, գիտէ՞ք ինչ կ'ըսեն իրեն համար:

— Ի՞նչ կ'ըսեն, հարցուց Սիմօն պէյ հետաքրքիր դէմքով մը:

— Կ'ըսեն թէ, շարունակեց Օննիկ, իր ստացած ամսականը՝ հանրային տուներու մէջ կը մսխէ. հոչակաւոր խաղամո՛լ մըն է, միենոյն ժամանակ անբաղդատականի կնամո՛լ մը. գիտէ՞ք պէյս, դեռ ինչե՞ր կը պատմին.

— Ինչե՞ր, հարցուց պէյը :

— Ամէն ամսու վերջերը, ասդին անդին կը գիմէ փոխառութիւններ կ'ընէ և . . .

— Չեմ հաւատար, ընդմիջեց Սիմօն պէյ, փոքրիկ գումար մը չէ առածը :

— Գիտեմ պէյս, ամիսը քառասուն եգիպտ. ոսկի կ'ստանայ, ճիշդ է, բայց պարտքը մինչև կոկորդը հասած է :

— Հապա քրոջս ամսակա՞մնը, 25 ոսկին ալ խոտելի գումար մը չէ :

— Բայց պէ՛յ, գիտել տուաւ Օննիկ, տիկին Սիրանոյշի ամսականը հազիւ իր անձնականին կը բաւէ. օրիորդ Հերանոյշին ծախքերն ալ ինք ստանձնած է, գիտէ՞ք :

— Ի՞նչպէս :

— Ամիսը հինգ ոսկի կուտայ տիկին Սիրանոյշ, մինչդեռ Կորտոնեան պէյը՝ տուն ու տեղը լքած, ընտանիքը ձգած երեսի վրայ՝ չամչնար, իլէնի՛ն կը սիրէ. չեմ ուզեր մանրամասնութիւնները կրկնել, աղտո՞տ են, աղտո՞տ . . . Ասդին, օրիորդ Հերանոյշը, չափահաս աղջիկ, անսարժան հօր մը բոլոր խաղքութիւններուն ականատես, կը տառապի. հապա ձեր քո՞յրը . . . հաւատացէ՞ք պէյ, չա՞տ կը մեղքնամ, դժբա՞խտ կին . . .

Սիմօն պէյ ա'յնքան կը սիրէր իր կրտոեր քոյրը տիկին Սիրանոյշը, որքան կ'ատէր իր քեռայրը՝ Կորտոնեան պէյը: Տէրտէրեանի վերջին խօսքերէն խորապէս յուզուած, գրեթէ ընկճուած՝ կը խորհէր թեթևցնել իր քրոջ թախիծը: Ուստի, գառնալով իր գործակաարին .

— Օննի՛կ, ըսաւ, քանի որ այդպէս է, հոգ չէ՛, այսօր կ'երթաս կը յանձնես իրեն ամսական գումարը:

Քործակատարին սիրտը տրոփից խնդումէն, ինք

ալ ունէր իր բաժինը այդ գումարին մէջ . սակայն , ինքզինք չմատնելու և իր ծառայական հաւատարմութիւնը ցոյց տալու համար .

— Պէ՛յ , ըստ անտարբեր դէմքով մը , եթէ կ'ուշ զէք մէկ քանի օր վերջը թող ըլլայ , չի նեղուի՞ք :

— Ի՞նչ պիտի նեղուիմ , ամսական մըն է , պիտի տրուի , թող մէկ շաբաթ առաջ եղած ըլլայ . մե՛զք է քոյրա Օննի՛կ . այսօր իսկ պէտք է յանձնես իրեն ամսականը :

Եւ քաշելով գրասեղանին դարակը , քսանըհինգ ոսկի հանեց մէջէն , թուղթի մը մէջ ծրարեց ու ծառային տալով .

— Օննի՛կ , ըստ , ա՛ռ այս գումարը և եթէ կրնաս , հի՛մա գնա յանձնէ իրեն :

Շա՛տ լաւ , ըստ Օննիկ գլխի յարգական շարժումով մը , հիմա կ'երթամ , արդէն ինքն ալ տունը միակ նսանած կ'սպասէ , պէյ , եթէ կ'ուղէք հո՛ս կանչեմ զինք :

— Ո՛չ , հարկ չկայ , ըստ Սիմօն պէյ , գուն անձամբ տար յանձնէ՛ իրեն . զգո՛յշ , Կորտոնեան պէյը չիմանա՛յ . . .

— Կարելի՞ բան է , հաւաստեց Օննիկ ժպտելով , ե՞րբ տունը կը գտնուի որ իմանայ , ցերեկները պաշտօնատունը իսկ գիշերները՝ զիտէ՞ք , դուրսերը կը դեգերի :

— Լա՛ւ , լաւ , կրնեց պէյը , չուտով գնա ուրախացներ քոյրս :

Դործակատարը՝ տիկին Սիրանոյշի ամսական գումարը գրպանին մէջ , բաժնուեցաւ պէյին քովէն , վազեց գէպի Կորտոնեան պէյի բնակարանը : Պարտէզին գուռը բաց էր , ներս սողոսկեցաւ . չուրջը նայեցաւ , ո՛չ ոք կար . էլէնին ալ բացակայ էր . վեր ելաւ , ուղղուեցաւ տիկին Սիրանոյշի առանձնասենեակը , գու-

զարկաւ յետոյ ներս մտաւ . սենեակը պարապ էր , դուրս ելաւ և ուղղեց իր քայլերը գէպի տիկնոջ նընջաւենեակը՝ ուր վարժուած էր արդէն մտնելու յաճախ , մանաւանդ ամսագլուխներուն , երբ առիթը կ'ունենար ամսականը բերելու :

Ներս մտաւ Տէրտէրեան . տիկին Սիրանոյշ երկընցած էր թուլարձակօրէն իր մահճակալին մէջ , կէս մը կը մրափէր . Օննիկի քայլերուն ձայնէն արթնցաւ և անկողնին մէջ նսաւ :

Օննիկ , առանց յառաջարանի ամսական գումարը յանձնեց անոր , Մնացեալը կրնան գուշակել ընթերցողները . . . .

Փողոցներուն լապտէրները կ'սկսէին վառիլ , երբ Օննիկ գուրս կ'ելլէր տիկին Սիրանոյշի ննջասենեակէն : Ժամացոյցը նայեցաւ , ճիշդ երկու ժամ տեւած էր տիկնոջ հետ գլուխ գլխի տեսակցութիւնը :

Տիկին Սիրանոյշ ընկերացաւ Օննիկի մինչև պարտէզին գոււը , զոր բաց ձգեց օրիորդ Հերանոյշի ամար :

Օրիորդ Հերանոյշ տակաւին չէր վերադարձած . կէս օրէն ետքը գացած էր Առաջնորդեաններուն բընակարանը , իր մօրեղմօրորդիէն դաս առնելու , Փրանտէրէնի դասը և անկէ ի վեր չէր երեւցած :

Իսկ կորտոնեան պէջը . . . :

## ԵՐԿՈՒ ՀՐԱՄԱՆՆԵՐ

Աղեքսանդրիոյ Մէնչէյի հրապարակը, ստուար  
ամբոխ մը խոհուած, յամառ շշուկ մը շըջան կ'ընէր  
ժողովուրդի ամէն խաւերուն մէջ. հայ գաղթական-  
ները շուարուն դէմքով մը կը հարցնէին իրարու:

— Ի՞նչ պիտի ըլլայ ըլլայ ատոր վերջը:

— Մենք սխալե՞ր ենք, կը տրտնջար ուրիշ գաղ-  
թական մը, Եգիպտոսի հողը կը կարծէինք թէ ա-  
զա՞տ էր, անբռնաբարելի:

— Զարմա՞նք, կ'ըսէր ուրիշ մը, Լորտ Քրօմէրը  
կը քնանա՞յ:

— Կը հաւատա՞ք թէ, կը փաստաբանէր ուրիշ մը,  
Խտիվ Ապաս Հիւմի բաշան ինք իր գլխուն արձա-  
կած ըլլայ այդ հրամանը. Լորտին մատը չէ՞ք գուշա-  
կեր ատոր մէջ:

Եւ յուզումը կ'աւելնար հայ գաղթականներուն  
մէջ, որոնք յանկարծակիլի եկած, արտասահմանի ու-  
րիշ երկիրներ փախչելու միջոցներ կ'ակսէին խորհիլ:  
Կ'զգային թէ Եգիպտոսի մէջ անտանելի պիտի գառ-  
նայ կեանքը, քանի որ խտիվը՝ Ապատւլ Համիտի հա-  
ճելի ըլլալու համար, պիտի հալածէր զիրենք:

Այս յուզումներուն ու տրտունջներուն շարժառի-  
թը բացատրենք երկու բառով:

Այդ օրերը, գաղթային հոսանքէն օգտուելով,  
Մախսուսէշոգնաւային ընկերութեան Պէյրութի վար-  
չական բարձր պաշտօնեաններէն Յովսէփ էֆէնտի Զը-  
պուքնեան կարեւոր գումար մը իւրացուցած, Եգիպ-  
տոս առած էր իր շունչը, ինչպէս կը գրէին այն օրե-  
րու Պէյրութի ու Պոլսոյ թերթերը: Պապը Ալին՝ նոյն

ընկերութեան դիմումին վրայ , հեռազբով խորիվական կառավարութենէն պահանջած էր յիշեալ պաշտօնեային ձերբակալուիլն ու անմիջապէս Պոլիս դրկուիլը :

Խորիվ չափազանց փութեկոտ գտնուած էր արձաւ կելով ձերբակալման հրաման մը և Աղեքսանդրիոյ գաղտնի գործականները կը փնտուէին Զպուքճեանը :

Այս այս հրամանին շուրջը յարուցուած էր ժողովրդային դժգոհութեան ու տրտունջի աղմուկը : Ամէն տեղ , սրճարաններուն և ուրիշ հանրային վայրերու հաւաքոյթներու մէջ նոյն դժգոհանքի շուկաները :

Հայ գաղթականներու երկիւզը մանաւանդ , շատ իրաւացի էր , որովհետեւ , կ'ըսէին իրարու , այսօր Զըսպուքճեան մը կը ձերբակալեն , վաղը Գրիգոր մը , այսօր քեզի , վաղը ինծի ...

Այս ընդհանուր իրարանցումին մէջ , երկայն հասակով , ծաղկոտ դէմքով , լայն ճակատով ու խոշոր աչքերով , ուսիրը քիչ մը կքած , անճոռնի քիթով ու տպեղ դէմքով մարդ մը , մոլորաքայլ ու գլխիկոր կ'առաջանար դէպի Կուան Քաֆէ տիւ Լուվրը , հրապարակին վրայ բացուած մեծագոյն ու շքեղ զբօսարանը , սովորաբար հայ գաղութի մտաւորական թէ վաճառական դասակարգերու յաճախավայրը :

Այս մարգը նոյն ինքն օրուան մարդն էր , Յովսէփ Զպուքճեանը , ներս մտաւ զգուշաւոր քայլերով ու իր խոռով նայուած քը շուրջը պտտցնելով , անցաւ սեղաններուն մէջէն ու գնաց անկիւն մը նստաւ , երիտասարդի մը քսվ , որ նարկիլէ կը քաշէր , մէկ կողմէ կարդալով «Բրոկրէ» ֆրանսերէն օրաթերթը :

Այդ երիտասարդը ծանօթ բարեկամ մըն էր , գըրեթէ մէկ տարի առաջ Պէյրութի մէջ հանդիպած էր երեն , անձնուէր , հնարամիու ազգային գործիչ մը , որ տարիներով բանտերու մէջ քաւած էր իր յեղափոխականի . . . ոճիլը :

— Բարեկամ, ըստ Զպուքնեան գրեթէ անլսելի ձայնով մը, ի՞նչ պիտի ընեմ, գաղտնի ոստիկաններէ կը հետապնդուիմ. Մէնշիէի սահմանը չեմ կրնար անցնիլ, ամէն անկիւնները կ'սպասեն ոստիկանութեան գաղտնի գործակալները:

— Ստուգեցի՞ր, ճի՞շտ է, հարցուց քովի երիտասարդը՝ մէկդի գնելով ձեռքի թերթը և գոռացնելով նարկիլէն:

— Ի՞նչ կ'ըսես, ամենահաւաստի ազբիւրէ ստուգած եմ, Խտիվը հեռագրով հրամայած է ձերբակալումս, նոյն իսկ հեռագրական պաշտօնեաններէն մէկին բերնէն լսեցի:

— Ե՞ն ուրեմն, յարեց բարեկամը, ի՞նչ պիտի ընենք հիմա:

— Դուն գիտես, կ'աղերսէր Զպուքնեան, ճա՞ր մը, հնա՞ր մը խորհէ՛, ժամանակը կ'անցնի,

Բարեկամը թողուց ձեռքի նարկիլէն, յանկարծուուքի ելաւ և դառնալով Զպուքնեանի.

— Ե՛ւ, ըստ հրամայական շեշտով մը, երթա՛նք հոսկէ:

— Ո՞ւր պիտի երթանք . . .

— Ե՛ւ կ'ըսեմ:

— Դուրսը կ'սպասեն . . .

— Որո՞նք . . .

— Լրտեսնե՞րը պատասխանեց Զպուքնեան գողացըլով:

— Մի՛ վախնար, խրախուսեց բարեկամը, հոս, հրապարակի վրայ չեն համարձակիր մօտենալ, շո՞ւտ ըրէ, շուտ:

Եւ երկուքը միասին գուր ելան:

Մէնշիէի հրապարակին երկայնքը, զբոսարանի մայթին առջև իրարու ետեւէ կարգսվ շարուած կառ-եռ կ'սպասէին:

Ասոնց մէկին մէջ նետուեցան ու հեռացան հրապարակէն :

Ուղղուելով գէպի Շէրիֆ բաշա փողոցը, մէկ քառորդ ժամ տեւող պատոյաէ մը վերջ, վերադարձան նոյն հրապարակը և շեղեցան դէպի Փոքր Մէնչիէ, ուր կառքը կանգ առաւ,

Վար իջան և ներս մտան հինգ յարկանի հոյակապ շէնքի մը գուռնէն, ուսուն քով կը գտնուէր հայկասրճարան մը՝ հայ գաղթականներուն հաւաքավայրը :

Մարմարէ սանդուխներէն վեր ելան մինչեւ երրորդ յարկը և գուռի մը զանգակը հնչեցուցին :

Շուտով բացուեցաւ գուռը : Մանկամարդուհի կին մը զիրենք սրահ մը առաջնորդեց, ուր յիսուննոց մարդ մը, ակնոցը քթին լրագիր կը կարգար :

Տօքթօր Ռօզտէյլին էր իր ընտանիքով

Այս բժիշկը, բնիկ Ամերիկացի, տարիներով Պէյրութ ապրած, մտերմական յարաբերութիւններ մշակած ըլլալով նոյն քաղաքի հայերուն հետ, շատ մօտէն կը ճանչնար թէ՛ Զպուքնեանը և թէ անոր բարեկամը :

Բժիշկը տեսնելով երկու հիւրերը, - որոնց գիմազգծերուն վրայ կ'արտայայտուէր իրենց ներքին հոգեկան տագնապը - վար ձգեց լրագիրը, ակնոցը հանեց և յարգական բարեւով մը նստեցուց զանոնք թիկնաթուներուն վրայ :

Յետոյ .

— Այս ի՞նչ հով փչեց, ըստ ժպտելով, ունի՞ք հրաման մը :

— Խնդրանք մը, յարեց Զպուքնեանի բարեկամը, պարոն Տօքթօր, պիտի ներէք անշուշտ որ այսպէս ձեզ անհանգիստ կ'ընենք :

— Ոչինչ, բողոքեց Տօքթօրը, պատրաստ եմ ձեզ մտիկ ընելու :

Զպուքնանի բարեկամը հակիրճօրէն պատմեց Զըս պուքնեանի խնդրին մանրամասնութիւնները և Տօքաթօրին միջամտութիւնը խնդրեց ո և է կերպով արգիւլել տալու համար խտիվական հրամանին գործադրութիւնը :

Մոոցանք ըսելու թէ՝ Տօքթօր Թօզտէյլին յարգըւած անձնաւորութիւն մըն էր Եգիպտոսի գիւանագիւտական շրջանակներու մէջ, ինք էր որ Ազիզ Ռօսօլի ըսուած մարգասուիրական հաստատութեան դիմելով յաջողած էր ապահովիլ աղքատիկ ու անպաշապան հայ գաղթականներուն ամէն օրուան ապրուստը, առտուն մսի ջուրով ապուր և իրիկունը փիլաւ. գարենալ, նոյն հայասէր բժիշկն էր, որ իր ազնուական կնոջ թելադրանքովը, կը պատրաստուէր այդ օրերուն մէջ նուագահանդէս մը կազմակերպել ի նպաստ հայ գաղթականներուն, մէկ խօսքով՝ Տօքթօր Թօզտէյլին հայ ազգին անկեղծ, անշահախնդիր ու ճշմարիտ բարեկամներուն մէջ առաջին կարգը գրաւողներէն էր :

Բոլոր մանրամասնութիւնները լսելէ յետոյ.

— Բարեկամնե՞ր, ըսաւ, երբեք մի՞ տարակուասիք, ա'յօր իսկ կը ջանամ կարգադրել խնդիրը :

— Ի՞նչպէս, հարցուց Զպուքնեան տենդոտ շարժուձեւով մը :

— Հիմա կ'երթանք, շարունակեց ազնիւ բժիշկը, ուղղակի անդիւական հիւպատոսարանին գուռը կը բաղխենք :

— Ի՞նչ օգուտ, մըմնից Զպուքնեան,

— Մնացեալ ճամբան կը պատժեմ, ըսաւ տօքթօրը և քովի սենեակը քաշուեցաւ :

Տասը վայրկեան չէր անցած երբ գուրս ելաւ ան, պաշտօնական սև հագուստովը :

Երեքը միասին վար իջան ու կառք մը մտան :

Քառորդ ժամ ետքը կառքը կեցաւ պերճաշուք ա-

սլարանքի մը դուռին առջև որ կը բացուէր Շամլէի պողոտային վրայ՝ ծովեղերքի կողմը-

Երեք հիւրերը ներս առաջնորդուեցան բարապանէ մը, որ Տօքթ. Բօգտէյիի այցաքարտը ձեռքը վեր վազեց :

Քիշ ետքը վար իջաւ, բակին մէջ, ուր կ'սպասէին հիւրերը և վեր առաջնորդեց զանոնք :

Անգլիական ընդհանուր հիւպատոսին ընդունելու թեան սրահը, մարօքէն թիկնաթոռներու մէջ նստած, կ'սպասէին երեք հիւրերը, երբ ընդհանուր հիւպատոսու ներս մտաւ :

Տօքթ. Բօգտէյլի իր երկու հիւրերը ներկայացը նելէ յետոյ, պարզեց խնդիրը և մասնաւորապէս թուխանձեց ընդհանուր հիւպատոսին միջամտութիւնը, կորտ Քրօմէրին քով, չէզոքացնելու համար Խտիվին հրամանագիրը :

Ընդհանուր հիւպատոսը, խորհրդաւոր ժպիտ մը պթունքներուն եզերքը .

— Պարո՞ն Տօքթօր, ըստ, բաւական լուրջ հանգամանք ունեցող խնդիրը մըն է և ես կը խորհիմ թէ՝ ազնուական կորտը չպիտի բանաւոր գտնէ դիմումս :

— Իրա՞ւ է, պարոն ընդհանուր հիւպատոս, առարկեց բժիշկը, այս խնդիրը, ինչպէս շատ լաւ բացարեցիք, բաւական լուրջ է, սակայն վայրկեան մը չեմ կրնար երեւակայել թէ Նորին Բարձրութիւն կորտը բանաւոր չի գտնէ Զեր Վսեմութեան դիմումը :

— Ի՞նչպէս, հարցուց հիւպատոսը, կրնաք պարզել ձեր կարծիքը :

— Շատ պարզ է, պատասխանեց Տօքթօրը : Կորտ Քրօմէր երբեք չկրնար տեղեակ եղած ըլլալ այս միջադէպին և ես, ինչպէս ըսի, կը խորհիմ թէ, Խտիվին հրամանը գաղտնի հրաման մը պէտք է եղած ըլլայ :

— Կը կարծէ՞ք միթէ , դիտել տուաւ հիւպասոսը հեգնոստ ժպիտով մը , չէ՞ք դիտել թէ Նեղոսի եղերք-ներուն վրայ նո՛յն խոկ արմաւենիի տերեւ մը չերերար առանց մեր Լորտի հրամանին . . .

— Չեմ պնդեր , պարոն հիւպատոս , ըսաւ բժիշ-կը , տարակոյս չկայ թէ անվիճելի է ձեր հեղինակու-թիւնը այս կարդի խնդիրներու մէջ :

Կարծիքներու փոխանակումը տեւեց գրեթէ ժամ մը , մինչեւ որ հիւպատոսը , թէւ ակամայ՝ չկրնալով մերժել իր բարեկամ բժիշկին թախանձանքը , հաճե-ցաւ խոստանալ նոյն օրը հեռագրով մը հաղորդել խըն-դիրը Լորտ Քրօմէրին : Յետոյ գառնալով բժիշկին :

— Բարեկա՛մս , ըսաւ , եթէ կարելի է երկու ժա-մէն հանդիպեցէք հոս , կը յուսամ ձեզի հաղորդել Լորտին պատասխանը :

Հիւրերը մեկնեցան բրիտանական հիւպատոսա-րանէն և ընդհանուր հիւպատոսը , իր խոստումին հա-մաձայն՝ անմիջապէս հեռագրատունը զրկեց իր բա-րապանը , Լորտ Քրօմէրին ուղղեալ հեռագիրը քաշելու :

Երկու ժամ ետքը Տօքթ . Բօդտէյլի անդլական հիւպատոսարանը գնաց Զպուքճեանի բարեկամին հետ :

Լորտ Քրօմէրին պատասխանը հասած էր արդէն : Ընդհանուր հիւպատոսը բժիշկին հաղորդեց անոր պարունակութիւնը :

Լորտը կը պատուիրէր ընդհանուր հիւպատոսին , բարապանի մը հետ Գահիրէ զրկել Զպուքճեանը որուն ունկնդրութիւն մը կը խոստանար հետեւեալ օրը , առ-տուան ժամը տասնուկէսին միջոցները ,

Տօքթ . Բօդտէյլի ու Զպուքճեանի բարեկամը , ը-նորհակալութիւն յայտնելով ընդհ . հիւպատոսին , կը-րաժեշտ առին իրմէ , վար իջան և գուռին առջեւ ըս-պասող կառքը նետուելով գացին բժիշկին բնակարա-նը ուր Զպուքճեան կ'սպասէր իրենց վերադարձին :

Զպուքնեան քիչ մը շունչ առաւ երբ իմացաւ  
Լորտ Քրօմէրի պատասխանը՝ Տօքթ . Բօգտէյլիի բեր-  
նէն : Կը մտածէր նոյն գիշերուան կառախումբով մեկ-  
նիլ Գահիրէ , բայց թէ՛ Տօքթօրին և թէ իր բարեկա-  
մին խորհրդին անսալով , որոշեց ճամբորդել յաջորդ  
որը , առտուան առաջին ճեպընթացով , որ ժամը տասը  
քառորդ անցած Գահիրէ կը հասնէր :

Ուստի , հետեւեալ օրը որոշեալ ժամուն , ճեպըն-  
թացը հասած ըլլալով Գահիրէ , Զպուքնեան դուրս ե-  
լաւ Աղեքսանդրիոյ բրիտանական ընդհ . հիւպատոսա-  
րանի բարապանին հետ , և կառք մը նստելով գացին  
Քառը էլ Նիլ՝ Լորտ Քրօմէրի ապարանքը :

Զպուքնեան առաջնորդուեցաւ ներս և ներկայա-  
ցաւ Մեծն Բրիտանիոյ Վեհ . Թագուհիին կառավարու-  
թեան ներկայացուցիչ՝ Լորտ Քրօմէրին :

Տեսակցութիւնը տեւեց ճիշդ երկու ժամ՝ Զպուք-  
նեան վարժ ու սահուն Քրանսերէնով մը կը պատաս-  
խանէր ազնուական Լորտին հարցումներուն :

— Պարո՞ն , ըսաւ Լորտը , դուք կընաք համարձակ  
պատիլ ո՞ւր որ կ'ուզէք , թէ՛ Գահիրէ , թէ Աղեքսան-  
դրիս :

— Բայց , մի՛լորտ , առարկեց Զպուքնեան , ոստի-  
կանութեան գաղտնի գործակալներ շարունակ կը հե-  
տապնդեն զիս և ...

— Սյունկետե չպիտի կրնան հետապնդել , ընդ-  
միջեց Լորտը վստահ չեշտով մը :

— Սակայն , ներեցէ՛ք միլորտ , խտիվական բարձր  
հրամանագիր մը կայ , որուն ուժով է որ ...

— Զեզի ըսի , գարձեալ ընդմիջեց Լորտը քիչ մը  
նեղսրտած , այսուհետեւ չեն կրնար հետապնդել :

Զպուքնեան լոեց :

Որդեսպան Մնողիը

Լորտ Քրօմէր ստքի ելաւ ու սկսաւ ման գալ սենեակին մէջ, մինչ Զպուքնեան յարգական դիրքի մը մէջ վայրկեանէ վայրկեան կ'սպասէր անոր հրամանին,

Թանի մը վայրկեան ման գալէ յետոյ, Լորտը պահ մը սենեակին անկիւնի մէկ գոնակէն ներս սողոսկեցաւ, առանձին թողլով իր հիւրը, որ հոգեւարքի բոպէներ կը համրէր:

Լորտը վերադարձաւ սենեակը և դառնալով Զպուքնեանի.

— Պարո՞ն, ըստաւ, ինչպէս քիչ առաջ յայտարարեցի, ո՞չ ոք պիտի կրնայ հետապնդել ձեզ, վստահ եղէ՞ք, ազատ էք, կրնաք մեկնիլ:

— Ո՞ւր, ո՞ւր կրնամ երթալ, հարցուց Զպուքնեան անձկոտ շարժուձեւով մը:

Լորտ Քրօմէր նշմարեց, Զպուքնեան ամբողջ մարմովը կը գողար ու գէմքը մոմիա դարձած էր:

— Զափազանց երկչոտ կը գտնեմ զձեզ, պարոն, յարեց Լորտը ժպտելով, ե՞ս եմ որ կը յայտարարեմ, այս բոպէէն սկսեալ ձեր անձը բացարձակապէս ազատ է ամէն հետապնդումէ:

Զպուքնեան ոսքի ելաւ խկոյն և ուզեց փաթթուիլ Լորտ Քրօմէրի ոտքերուն, սակայն, այս վերջինը բռնեց անոր ձեռքէն և արգիլեց:

Կէս օրը գրեթէ կէս ժամ անցած էր երբ Զպուքնեան, միշտ Աղեքսանդրիոյ անդլ. հիւ պատոսարանի բարապանին հետ կառքը նստաւ ու հեռացաւ վեհ. Թագուհիի կաւավարութեան ներկայացուցիչ Լորտին պալատէն, ուր ա'յնքան ջերմագին ընդունելութիւն մը գտած էր:

Կառքը կանգ առաւ Օբէրայի հրապարակին մէկ անկիւնը, երկուքը միասին գուրս ելան և ուղղուեցան «Սբլանտիտ »ի ճաշարանը:

Զպուքնեան շատ զուարթ էր, անսովոր ախորժակով մը ճաշեց այդ օրը բարապանին հետ.

Բարապանը, բարի ու կենցաղասէր ալպանացի մը, որ Արագի բաշայի ապստամբութեան թուականէն ի վեր մտած էր ընդհանուր հիւպատոսարանը, սովորութիւն ունէր ամէն ճաշէ ետք նարկիլէ մը քաշեւլու և իր սեփական նարկիլէն ունէր ան և Ռամլէի պողոտայէն անցնողները յաճախ կը տեսնէին զանի հիւպատոսարանի գաւեիթը նստած՝ կը զուացնէր իր փոքրիկ, չիք, արծաթ գլուխով նարկիլէն:

« Սրբանտիտ »ի ճաշարանին մէջ, գարեջուրի բաժակը պարպելու պահուն, Զպուքնեանի դառնալով.

— Պարո՞ն, ըստ ժամանակի, ճաշէն ետքը կընա՞նք բթալ սրճարան մը:

— Ինչու՞ւ չէ, պատասխանեց Զպուքնեան, բայց հոս ալ սրճարան չէ՞ւ:

— Սրճարան է, գլուխով, թոթովեց բարապանը, բայց ո՞չ իմ ուզածու:

— Ի՞նչպէս . . .

— Հոս նարկիլէ չի կա՞յ, շարունակեց բարապանը մտերիմ ձեւերով, եթէ կ'ուզէք ուրիշ սրճարան մը կ'երթանք մէկ մէկ նարկիլէ կը քաշենք, չը՞լար:

— Անշո՞ւշա, անշո՞ւշտ, կընեց Զպուքնեան, ճաշէն անմիջապէս ետքը կ'երթանք:

— Ահա՛, ըստ բարապանը, « Քափէ Շիշա՞նն, Գլուխով կամարներուն տակ, Գահիրէի ամենէն ընտիր, ամենէն շքեղ ու պերճ նարկիլէները հոն կը գտնենք, անա՞նկ գլուխ մը կը լեցնեն որ . . .

Զպուքնեան ինք ուլ սիրահար էր նարկիլէի, մանաւանդ սրտանց կը փափաքէր հաճելի ըլլալ բարապանին, որուն յանձնուած էր իր անձին պահպանութիւնը: Շուտով մաքրեց հաշլւը և բարապանին ձեռքէն բռնելով.

— Հայութէ, երթանք, ըստւ՝

Ու երկու նոր բարեկամները, կուշտ ու կուռ, դուրս ելան «Սրբանտիտ» էն, անցան դիմացը, էղպէքիւի պարտէզին ցանկապատը քերելով, հասան «Քափէ Շիշա ոի առջե, ուր կամարներուն տակ, սեղանի մը շուրջը նստան.

Կարսօնը ներկայացաւ անմիջապէս և Զպուքնեան երկու կրկնակ նարկիլէ և երկու գաւաթ շաքարը քիչ սուրճ ապսպեց :

Մէկ ձեռքով սուրճի գաւաթը, և միւսով՝ հսկայ նարկիլէի մը մարփուջը բռնած՝ բարապանը նոյն պահուն երազներու աշխարհները կը թափառէր, գողտը նայուածք մը զբկելով իր նոր բարեկամին, որ նոյնպէս, միենոյն դիրքին մէջ, խտիվական հրամանին վրայ կը խորհէր, միենոյն ատեն որոճալով կորտ Քը-րօմէրի վերջին ապահովիչ խօսքերուն վրայ:

Մէկ ժամէն աւելի նստած էին հոն, կամարներուն տակ, և բարապանը նորոգել տուած էր նարկիլէին թէմպէքին: Խօսակցութիւնը մտերմական էր, Զպուքնեան կորտ Քթօմէրին աղքեցութեան աստիճանը կ'ուզէր հասկնալ և այդ նպատակով շատ մը հարցումներ կ'ուզզէր բարապանին. իսկ այս վերջինը, անցեալ դէպքերէն շահեկան դրուագները կը պատմէր անոր և կը սրտապնդէր զանի,

Այսպէս, շուրջ երկու ժամ, Քափէ Շիշայի կամարներուն տակ նստելէ, նարկիլէ քաշելէ և խօսակցելէ յետոյ, Զպուքնեան ժամացոյցը նայեցաւ ։ Ճիշդերէ ժամ անցած էր կէս օրը:

— Ե՞... բացականչեց բարապանը, իր արծաթ շղթայով ժամացոյցին վրայ յառած, միայն կէս ժամ մնացած է:

— Ինչի՞ն, հարցուց Զպուքնեան:

— Շոգեկառքի՞ն, պատասխանեց բարապանը:

— կարսօ՞ն , կարսօ՞ն , կանչեց Զպուքնեան :  
Եկաւ կարսօնը , Զպուքնեան հաշիւը մաքրեց :  
և անմիջապէս երկուքը միասին ոտքի ելան ու կառքի մը մէջ նետուեցան , պատուիրելով զիրենք տանելու շիտակ երկաթուղիներու կայարանը :

Նոյն օրը , իրիկուան ժամը եօթի ատենները հասան Աղեքսանդրիոյ կայարանը , ուր հարիւրաւոր կառքեր կ'սպասէին արդէն , ճամբորդները փոխագրելու համար :

Զպուքնեան բարապանին հետ նստաւ կառք մը ,  
զոր վարել տուաւ ուղղակի Ռամէի պողոտան՝ ըրիւտանական ընդհ . հիւպատոսարտնը .

Կառքէն վար իջած ու հիւպատոսարանի դռնէն ներս մտած էին , երբ վերէն կանչուեցաւ բարապանը :

Քանի մը վայրկեան ետքը բարապանը վար իջաւ և վեր առաջնորդեց իր նոր բարեկամը :

Ընդհանուր հիւպատոսը կ'ուզէր տեսնել Զպուքնեանը :

Խօսակցութիւնը շատ մտերմական եղաւ :

— Պարո՞ն , ըսաւ ընդհ . հիւպատոսը ժպտելով , սրտանց կը խնդակցիմ ձեզի :

— ի՞նչպէս , պարոն ընդհանուր հիւպատոս , բացադանչեց Զպուքնեան , ի՞նչ բանի համարկը խնդակցիք , ընորհակա՞լ եմ :

— Զիր յաջողութեան համար , շարունակեց հիւպատոսը նոյն զուարթ գոնով , գուք չէ՞ք զիտեր :

— Ներեցէ՞ք պարոն , յարեց Զպուքնեան զարմացրկու գէմքով մը , ի՞նչը ...

— Նոր հրամանը . Խտիվը նոր հրաման մը զըրկած է հոս :

— Ե՞րբ , հարցուց անձկանոք Զպուքնեան :

— Այսօր , կէս օրէ ետքը , պատասխանեց հիւպատոսը , նոր հրաման մը զրկած էր հեռագրով , քա-

ղաքիս կառավարիչին : Խտիվը չեղեալ կը հոչակէր ձեր ձերբակալման մասին իր արձակած առաջին հրամանը և երկրորդ հրամանով մը խստիւ կը պատուիրէր գադրեցնել ամէն հետապնդում : հասկցա՞ք :

— Երախտապարտ եմ Զեղի , պարոն ընդհանուր հիւպատոս , յարեց Զպուքնեան յուզեալ ձայնով մը , ձեզի՝ կը պարտիմ անձիս ու ընտանիքիս պատիւը :

Եւ այս յայտարարութեան վրայ ոտքի ելաւ , յարդակիր շարժումով մը մօտեցաւ ընդհանուր հիւպատոսին և կրկնեց իր շնորհակալութիւնները : Յետոյ , հանդարտորէն .

— Պարո՞ն ընդհ . հիւպատոս , ըսաւ Զպուքնեան , կրնա՞մ արդեօք հրաժեշտ առնել ձենէ :

— Ի՞նչո՞ւ կ'աճապարէք , պարո՞ն :

— Կը վափաքիմ բարի լուրը հաղորդել մեր տօքաթօրին , պատասխանեց Զպուքնեան , գիտէք , ո՛րքան աշխատեցաւ այս գործին յաջողութեան համար , կը ներէք անշուշտ , անհամբեր եմ ուրախութեանս մասնակից շնելու թէ՝ տօքթօրը և թէ միւս բարեկամս , որ պատիւ ունեցաւ երէկ ձեզի ներկայանալու :

— Համբերեցէ՞ք քիչ մըն ալ , յարեց հիւպատոսը ժպտելով , քիչ մըն ալ սպասեցէք , երկուքն ալ հոսպիտի գան :

— Ի՞նչպէս . . .

— Հոս հրաւիրեցի զիրենք , պատասխանեց հիւպատոսը :

Նոյն պահուն բարապանը ներս մտաւ և իմաց տուաւ Տօքթ . Թօգտէյլիի և իր ծանօթ ընկերոջ ժամանումը :

Ընդհանուր հիւպատոսը պատուիրեց անմիջապէս իր ներկայութեան հանել երկու հիւրերը :

Երկու վայրկեան ետքը , տօքթօր Թօգտէյլին և Զպուքնեանի ծանօթ բարեկամը ներս մտան և յար-

գական բարեւներէ վերջը , նստան թիկնաթոռներուն  
վրայ :

Զպուքնեանի դէմքը կը շոշար :

Բնդհանուր հիւպատոսը գառնալով երկու հիւրե-  
ռուն :

— Յարեկամնե՛ր , ըստ զուարթ դէմքով մը , ձեր  
խնդակցութիւնները յայտնեցէ՛ք պարոն Զպուքնեանի :

— Ի՞նչպէս , ի՞նչպէս , հարցուցին երկու հիւ-  
րերը աչքերնին յառելով Զպուքնեանի :

— Մեր ազնուական կորտը , շարունակեց հիւպա-  
տոսը , միջամտեր է և ...

— Կ'աղաչեմ , ընդմիջնեց Տօքթ . Ռօզտէյլի , պատ-  
մեցէ՛ք մանրամասնութիւնները :

— Մանրամասնութիւնները գեռ կը պակսին ,  
պատասխանեց հիւպատոսը , միայն , այսօր կէսօրէ  
ետքը հեռափիր մը հասած է Աղեքսանդրիոյ կառա-  
վարիչին , խտիվական երկրորդ հրաման մը , եթէ կ'ու-  
զէք հականրաման մը , առաջինը ջրող ու պարոն Զը-  
պուքնեանի մասին ամէն հետապնդում արգիլող :

— Շնորհակա՞լ ենք , պարոն ընդհ . հիւպատոս ,  
կրկնեցին երկու հիւրերը միաբերան , ձեր ջանքերուն  
համար :

— Զարժեր , պարոննե՛ր , յարեց հիւպատոսը , մեր  
ազնուական կորտին կը պատկանի պատիւը :

— Կեցցէ՛ կորտ Քրօմէրը , գոչեցին այս անգամ  
երկուքն ալ միասին :

— Աստուած պահէ Վեհափառ Թագուհին , կրկնե-  
ցին միւսները :

Այս միջոցին , սպիտակ գոգնոցով ու կապոյտ շըր-  
ջազգեստով փափկակազմ մանկամարդուհի մը ներս  
մտաւ , երկու ձեռքերով ափսէ մը բռնած , ուր շար-  
ուած էին սուրճով լիցուն դաւաթները : Սուրճը խը-  
մեցին հիւրերը և կամաց կը պատրաստուէին

տեղիդ կառավարիչին, պարոն Յովսէփի Զպուքճեանի ձերբակալման մասին տրուած նախորդ հրամանագիրը ջնջող, հետեւաբար պէտք է հսկէք այս երկրորդ հըրամանին ճզրիտ գործագրութեանը և յետու, պէտք է փոյթ տանիք որ հայ գաղթականները չի նախատուին ու հալածանքներու չենթարկուին մոլեուանդ խուժանի մը կողմէ, ևայլն . . . :

Նամակը գոցեց ու Տօքթ. Բօղտէյլիի դառնալով.

— Տօքթօ՛ք, ըստ, կը գիտէ՞ք ո՛րքան մեծ բարեփոխում կրած է մեր քաղաքականութիւնը :

— Ի՞նչպէս . . .

— Հայուն կախուելէն ի վեր, շարունակեց հիւպատոսը, Վեհ. Թագուհիին կառավարութեան քաղաքականութեանը մէջ զգալի փոփոխութիւն մը կատարուած է ըսել կ'ուզեմ :

— Ինչի՞ կը վերագրէք ատիկա, պարո՞ն հիւպատոս, հարցուց բժիշկը :

— Կ. Պոլսոյ վերջին գէպքերը, պատասխանեց հիւպատոսը, գլխաւոր ազդակ մը կը համարուին, գէթես այդպէս կը խորհիմ։ Ապտիւլ Համբատ՝ Հայաստանը սպանդանոցի մը վերածելէ յետոյ, իր սեփական մայրաքաղաքին մէջ ալ շողացուց սուրը։ Գիտէ՞ք, տգէտ խուժան մը զինեց բիրերով ու Պոլսոյ սալայատակները ներկեց հայկական անմեղ արիւնով, չէ՞ :

— Մի՛ նորոգէք մեր վիշտերը, պարո՞ն հիւպատոս, մրմիջեց Զպուքճեանի բարեկամը, որ մինչեւ այն բոպէն լոիկ նստած կը հետեւէր խօսակցութեան, կը ներէք, ես ալ մին եմ այն տարաբախտներէն, ու ոնք ապրեցան օգոստոսեան արհաւիրքի օրերը։

— Սիրելի՛ պարոն, ըստ հիւպատոսը, այդ վիշտերը միայն ձեզի շեն վերտերիր, այսօր բովանդակ նւրոպան կը սարսուայ հայկական ջարդերուն արհաւիրքներէն, և, ինչպէս կ'երեւայ վերջին թղթաբերով

հասած քաղաքական թերթերու հրատարակութիւններէն, հաւաքական միջամտութիւն մը մօտալուս կը թուի :

— Մենք չենք հաւատար, ըստ Զպուքճեանի բարեկամը՝ գլուխը ճօճելով, Եւրոպան, ներեցէ՛ք այս բացատրութեանս, գիտակցօրէն դաւեց Հայկական Դատին և շահամոլութենէ կուրցած, գործիք ու մեղսակից եղաւ մեր դահճին :

— Այո՛, այո՛, կրկնեց տօքթ. Ռօզտէյլի գլխի հաւանութեան նշանով մը, մեր բարեկամին կարծիք ները կը հաստատեմ ես ալ. ես ինքո ականատես եղած եմ համիտական վայրագութիւններուն, որոնց հանդէպ գժբախտաբար եւրոպական ներկայացուցիչներուն անտարբերութիւնը տեսած եմ :

— Ճի՛շգէ է, հաստատեց հիւպատոսը, երոպական տէրութիւնները յանցաւոր են և նոյն իսկ պատասխանատու ուել փուլերուն, որոնց մէջ մտած է այսօր Հայկական խնդիրը :

— Պարո՞ն ընդհ. հիւպատոս, ըստ տօքթ. Ռօզտէյլի, գիտէ՞ք, մօտերս նուագահանդէս ունինք :

— Ո՞ւր, հարցուց հիւպատոսը :

— Զիզինիայի մէջ, հայ գաղթականներուն ի նըսպասու կազմակերպուած է այս նուագահանդէս որ կը յուսամ թէ բաւական արդիւնաբեր պիտի ըլլայ :

— Ո՞վ կազմակերպած է զայն :

— Ե՛ս յլացայ գաղափարը և յաջողեցայ քանի մը համախոհներ ալ գտնել. հիմա կարգադիր յանձնախումբ մը կայ, որ կ'աշխատի զետեղել և մեծ թուով սպառել տոմսերը :

— Ի՞նչ գումար կը յուսաք թէ գոյանայ նուագահանդէսն :

— Առ նուազն երեք հարիւր սթերլին, պատասխանեց բժիշկը ինքնավատահ շեշտով մը :

— Քանի՞ սթերլին նշանակեցիք օթեակները . . .

— Առաջին կարգի օթեակները հինգ սթերլինի կը տրուի, իսկ երկրորդ կարգինները՝ երեքի:

— Լա՛ւ ուրեմն, զրկեցէ՞ք ինձի երկու տոմսեր առաջին կարգի երկու օթեակներու համար:

Երեք հիւրերը գոհ սրտով հրաժեշտ առին ընդհ. հիւպատոսէն ու մեկնեցան գիշերուան ժամը տասին միջոցները:

Ռամէլի պողոտային մէջ անցուդարձը չէր գաղքած. սրճարաններուն և զբուարաններուն լոյսերը կը վառէին տակաւին, երբ երեք հիւրերը գուրս ելան բրիտանական հիւպատոսարանէն ու կառք մը նստան որ շիտակ Մէնչիլէ տարաւ զանոնք «Լուվր»ի զբուարանը: Ներս մտան երեքը միասին և անկիւնի սեղաններէն մէկուն շուրջը նստան:

«Լուվր»ի հայ յաճախորդները, Զպուքնեանը ցոյց տալով.

— Ահա՛, ահա՛, ի՞նք է, կը փափսալին:

Եւ այն գիշերը, գրեթէ բոլոր ղեղաններուն շուրջը, խօսակցութեան միւնոյն նիւթը, Խտիվին Երկու հրամանները:

— Լորտ Քրօմէ՛րը միջամտած է, կ'ըսէին ոմանք:

— Խտիվին ակա՞նջը ոլորեր է Լորտը, կ'ըսէին ուրիշներ ալ, խորհրդաւոր ժպիտներով:

Եւ բոլոր յաճախորդներուն զիմագծերուն վրայ, գոհունակութեան արտայայտութիւն մը կը նկարու էր. իսկ հայ գաղթականները, առ հասարակ զուարթ էին այն գիշերը:



## «ԹԱՆ»Ի ԹՂԹԱԿԻՑԸ

Յովսէփի Զպուքնեանի միջադէպը բարերար ազդեցութիւն մը գործեց Եղիպտոսի, մասնաւորապէս Աղեքսանդրիոյ արար բնակչութեան վրայ, որուն մուլեռանդութիւնը գրգռած էր Գահիրէի «Էլ Մօայյատ» թերթին տնօրէնը Շէյս Ալի Եռւսուֆ, որակելով Հաշյերը խռովարար, անիշխանական տարր մը, որ Ապտիւլ Համիտի պէս գթառատ (?) խալիֆայի մը դէմ ապստամբելէ, Օսմանեան կայսրութեան անդորրութիւնը (!) վրդովելէ յետոյ, փախած տպաստանած էին Եղիպտոս, հո՞ն ալ շարունակելու համար իրենց անիշտապարտ (?) շահատակութիւնները :

Զպուքնեանի միջադէպին վրայ, տգէտ Փէլլահները, որոնք առաջին օրերը կը նեղէին, կը ծեծէին խեղճ գաղթականները, յանկարծ փոխեցին երենց վարուելակերպը, սկսան նոյն խոկ փողոցին հայ անցորդները բարեւել մտերմօրէն և բարեկամական յարարերութիւններ մշակել անոնց հետ :

Այդ օրերուն մէջ էր, Աղեքսանդրիոյ թաղական Խորհուրդը պարտաւորուեցաւ փակել Աղդային Երկսեռ վարժարաններուն գոնքերը, ամբողջ չէնքը յատկացուցած ըլլալով գաղթական անտէրունջ ընտանիքներու բնակութեան, և ուսուցիչները ճամբուած էին, բացի մէկ քանիներէն որոնք նախապէս մէկ տարուան պայտմանագրութիւն մը կնքած էին թաղ. Խորհրդին հետ :

Բոլորովին լքուած ու զրկուած ուսուցիչներէն էին Արծուիբունեան և Քանասարեան, որոնք երկուքն ալ Աղեքսանդրիոյ մէջ հանդիպած իրարու, շուտով բարեկամներ գարձած էին :

Արծուիբունեան ծանօթ դէմք մըն է արդէն վէ-

պիս ընթերցողներուն համար, Զպուքնեանի բարեկամը, որ զանի անձամբ տարած ներկայացուցած էր Տօքթ. Թօգտէյլիի, իսկ Քանասարեան, Թօպէրթ Գուլէն ընթացաւարտ, անդիներէնի ռասուցիչ, մէկ շաբաթ առաջ հասած էր Պոլիսէն, ուր ընդհանրապէս մասնաւոր դասեր տալով կ'ապրէր:

Երկու բաղդակից ուսուցիչները արդէն իրարու բարեկամ, դժբախառութեան մէջ աւելի մօտեցան ու մտերմացան:

Մէնշիյէ, «Լուվր»ի զբոսարանի պարտէզին մէջ նստած նարկիլէ կը քաշէին և իրարու կը պատմէին իրենց ներքին, ընտանեկան ցաւերը: Նոյն պարտէզին մէջ նստած էին ուրիշ հայ յաճախորդներ ալ, առ հասարակ կոկիկ հագոււած, ջոջ դասակարգէն: Հո՛ն էր նաև Կորտոնեան Պաղտիկ պէյը, հեռագրական երբեմնի քննիչը, որ հանգստեան կոչուած, ամսական 30 եգիպտ. ուկի կ'ստանար կառավարութեան սնտուկէն:

Պաղտիկ պէյը բարի, միամիտ մարդուկ մըն էր շատ կը շահագրգուուէր հայ դաղթականներուն վիճակով, որուն բարեկաւման համար անկեղծ ջանքեր ըսկըսած էր ընել, մասնակցելով հանգանակութիւններու, նուիրատուութիւններու և դաղթականներուն ի նպաստ կազմակերպուած ամէն բարեգործական ձեռանարկներու: Պէյը կը ճանչնար նաև Արծուիրունեանը, որուն մէկէ աւելի անգամներ հանդիպած էր Աղեքսանդրիոյ Ս. Պողոս Պետրոս եկեղեցիի բակին մէջ, երբ ան շրջապատուած հետաքրքիր ամբոխէ մը, կը պատմէր Պոլսոյ Զարդը, Պանքային Դէպքը և Հայկական կոտորածներէն քաղուած քստմնելի գրուագներ:

Եկաւ նստաւ երկու վարժապետներուն քով, ուրո՞ք, ինչպէս ըսինք, իրենց դժբախտութիւնը կուտային և կը փորձէին զիրար սփոփիել:

— Բարեկամնե՞ր, ըսաւ Պաղտիկ պէյ գողտը ու

Քնքոյշ ձայնով ու միշտ ժպտուն գէմքովը , ի՞նչ կ'ը-  
նէք , ի՞նչ կը խորհիք :

— Ոչի՞նչ , պատասխանեց Արծուիբունեան , նըս-  
տեր օդ կ'առնենք , տեսէ՛ք ի՞նչ գեղեցիկ է արեւը ,  
ի՞նչպէս ծաղկեր են ծառերը , մշտագարուն կլիմայի  
մը տակ կ'ապրինք , չէ՞ :

— Անշո՞ւշտ , հաստատեց պէյը . այդ կողմէն շատ-  
րազգաւոր ենք շիտակը . Եգիպտոսի կլիմային գին չի  
հասնիր . երեք չորս ամիսներ միայն քիչ մը կը նեղ-  
ուինք , Նեղոսի աճման շրջանին , յետոյ , սքանչելի  
օդեր կ'ունենանք . գրեթէ ձմեռ չունինք հոս . քիչ մը  
կ'անձրեւէ , միշտ անամպ , կապոյտ երկինք մը : Իսկ  
Գահիրէի մէջ՝ կաթիլ մը ջուր չիջներ :

— Ա՞խ , վսեմաշո՞ւք պէյ , բացագանչեց Քանաւ-  
սարեան՝ փոշի թառած թարթիչները բացափելով , և  
կեղծ ժպիտով մը , գուք ուրիշ հոդ մը չունիք , օդէն ,  
ջուրէն և երկինքէն կը ճառէք , իսկ մե՞նք . . .

— Ի՞նչ կայ , խե՞ր է , ընդմիջեց Պազտիկ պէյ :

— Ի՞նչ պիտի ըլլայ , բռնեցին փողոցը նետեցին :

— Ո՞վ . ի՞նչ եղաւ . պատմեցէ՛ք նայիմ , հար-  
ցուց պէյը զթուտ շեշտով մը :

— Այսօր կո՞ւտ մը չենք արժեր , գիտէ՞ք պէյ ,  
շարունակեց Քանասարեան լալկան ձայնով մը , թաղ .  
Խորհուրդը մեզի ճամբայ տուաւ :

— Ինչո՞ւ :

— Վարժարանները փակեց մեր երեսին , չարու-  
նակեց Քանասարեան նոյն լալկան ձայնով ու ընկճը-  
ւած գէմքով , և մենք բա՛ցը մնացինք , փողո՞ցը , փո-  
ղո՞ցը , հիմա կը մտածենք թէ ի՞նչ պիտի ընենք , ո-  
րո՞ւ պիտի բանանք մեր սիրտը . ո՞վ պիտի հետա-  
քըրքըուի մեր վիճակով :

— Այդքան մի՛ սկըներ , Քանասարեան . բողոքեց  
Արծուիբունեան խրոխտ շեշտով մը , ի՞նչ է եղեր չը

Իեռա՛նք, Թաղ. Խորհուրդին գէմ տրտնջալու իրաւունք չունինք, ստիպուած էր վարժարանները փակել, քանի որ անպաշտպան, անտէրունջ ընտանիքները չէր կրնար փողոցը նետել, չէ՞ :

— Զեզի բան մը չըրա՞ւ Թաղ. Խորհուրդը, հարցուց Պաղտիկ պէյ, գոնէ մէկ երկու ամսական չի տուա՞ւ :

— Գտա՞ք, հեղնեց Քանասարեան .

— Ի՞նչպէս, գարձեալ հարցուց պէյը միամտօրէն, գէթ մէկ ամսակա՞ն ալ չի տուաւ :

— Ո՞չ պէյս, ո՞չ, պատասխանեց Քանասարեան, և ո՞չ իսկ չոր չնորհաւկալութեան բա՞ռ մը, հաւատացէ՞ք, յուսահատակա՞ն է վիճակնիս :

— Աստուած ողորմա՞ծ է, յարեց պէյը սրտապընդելով երկու տարաբախտ ուսուցիչները, կը նայիս վաղը նորէն կը բացուին վարժարանները, և դուք կը վերահաստատուիք ձեր պաշտօնին մէջ . միթէ կա՞ն ձենէ աւելի կարող, ձեռնհաս, արժանաւոր ուսուցիչներ :

— Քա՞ւ լիցի, ինչո՞ւ չկայ, ահա՛ մեր գիւանագէտ ուսուցիչը . . . :

— Ո՞ր գիւանագէտ ուսուցիչը, հարցուց պէյը :

— Պարոն Աղուորիկեա՞նը, պատասխանեց Քանասարեան ժպտիլով :

— Աղուորիկեա՞նը . . . ո՞վ է այդ մարդը, հարցուց Պաղտիկ պէյ :

— Պէտք է ճանչնաք զինքը, պէ՛յ, չէ՞ք յիշեր, Պաղթականաց Նպաստամատուց Յանձաժողովին խընդուագիր մը մատուցած էր, որով պաշտօն մը կ'ուզէր աղգային վարժարանին մէջ :

— Հը՞մ, հը՞մ, մոլտաց պէյը, ուս թուխ վարժապե՞տը, այն որ գէկս տուզինա լիզու գիտեմն կ'ըսէր, հանդիպողին :

— Այո՛, այո՛, հաստատեց Քանասարեան, գերամաներէն, անդլիերէն, Փրանսերէն, իտալերէն, պարսկերէն և թուրքերէն. այս վեց լեզուները ջուրի պէս կը խօսի, կը գրէ, կը կարդայ եղեր :

— Ապո՛ւշը, յարեց Պաղտիկ պէյ խնդալով, բա՛ն մըն ալ չգիտեր, հասկցա՞յ, հասկցա՞յ :

Սակայն Արծուիրունեան շատ մտածկոտ կ'երեւար, բան մը կ'որոճար ներսիդին և գլուխը կուրծքին վրայ ծուած, իր թախծոտ նայուածքը կը պտտցնէր շրջապատող առարկաներուն վրայ, կը դիտէր պարտէդին ծառերը, որոնց կանաչ տերեւները կ'երերային աշնան հովէն, և դիմացի ծիրանի ծովը, որուն ալիքները կուգային փշրուիլ «Բիրամիւ» սրճարանին ո՞տքը :

— Ինչո՞ւ չէք խօսիր, պարո՞ն Արծուիրունեան, հաըցուց Պաղտիկ պէյ :

— Ի՞նչ խօսիմ, պէյ, պատասխանեց անիրաւուած ուսուցիչը, ամէն բան իմտցաք պարոն Քանասարեանէն :

— Հոգ մի՛ ընէք, սիրելինե՛ր, խրախուսեց պէյը, մէկ շաբաթ չի կրնար տեւել այս վիճակը, գպրոցը կարելի՞ է գոց պահել, վերջապէս միջոց մը պիտի խորհուի, տղաքները փողոցը չեն կրնար թափառիլ, եգիպտոս է հոս, դիտէ՞ք :

— Ծնողներո՞ւն ըսէք պէյ, խնդիր չէ՛ մեր պաշտօնը, բայց կը ցաւիմ ժողովուրդին անտարբերութեանը վրայ. ի՞նչպէս կրնան հանգուրժել :

— Սպասեցէ՞ք, սպասեցէ՞ք, դուք հոգ մի՛ ընէք, իս վաղը մէկ քանի ընտանիքներ կը տեսնեմ, Թաղ. Խորհուրդի տաենապետին ալ կը խօսիմ, Հայկ կֆէնտին պատուական մարդ է, կը տեսնեմ զինք, դուք երբէք մի՛ մտմտաք այդ մասին :

— Ծնորհակա՞լ ենք պէյ, ըսին երկուքն ալ, ձեր ողնու վերաբերումին համար :

ւարկ պէջ հեռացաւ, առանձին թողլով երկու վարժապետները, որոնք վերստին սկսան իրենց նախակին խօսակցութեան :

— Ինծի նայէ՛ Քանասարեա՞ն, ըստ Արծուիւրունեան, հոս, ա՛յս ըսպէիս ծրագիր մը յդացայ :

— Ի՞նչ ծրագիր է տեսնենք :

— Մասնաւոր վարժարան մը բանա՞նք, ի՞նչ կ'ըսես այս գաղափարիս :

— Հիանալի՛ գիւտ, բացազանչեց Քանասարեան, բայց ո՞ւր բանա՞նք այդ վարժարանը, և ի՞նչպէս. գիտե՞ս, գրամագլուխս պէտք է, գրամագլուխս :

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, կրկնեց Արծուիրունեան, առանց գրամագլուխի ո՛չ մէկ ձեռնարկ կը յաջողի, ես ալ գիտեմ. բայց դուն անհամբեր ես, չես թողուրոր աւարտեմ :

— Խոսէ՛, խօսէ՛, կ'աղաչեմ, ալ չեմ ընդմիջեր :

— Մտիկ ըրէ՛ ուրեմն. մասնաւոր վարժարան մը պիտի հիմնենք մենք, բայց զգո՞յշ: անհրաժեշտ է գաղտնապահութիւնը. եթէ իմացուի, գիտցած ըլլաս գործը կը վիժէ :

— Ի՞նչ կ'ըսես, սիրելի՛ս, այդքան անխոհե՞մ կը կարծես զիս :

— Ո՛չ, շարունակեց Արծուիրունեան, բայց գիտե՞ս ինչ ժամանակի մէջ կ'ապրինք, աշխարհի բոլոր անօթիներուն, կեղծաւորներուն, խարդախներուն, գուղերուն, աւազակներուն ու մարդասպաններուն ժամադրավայրը, ապաստանարանը գարձած է Եգիպտոս, կատարեալ Արշակուա՞ն մը... գիտե՞ս քանի՛ քանի՞ներ կը հետապնդեն մեզ, մեր բերնին պատառը յաշվըշտակելու, կը հասկնա՞ս, հարկ չկայ բացատրելու, աչքերո՛վդ տեսար :

— Բացարձակալէս իրաւունք ունիս, ընդմիջեց

Քանասարեան, բայց կ'աղաչեմ, մասնաւոր վարժարաւնին խնդիրը չը մոռնանք :

— Այդ խնդիրը չեմ մոռնար, միայն կը կրկնեմ գարձեալ, պէտք է գաղտնապահ ըլլանք :

— Անտարակո՞յս . . .

— Այդ վարժարանը պիտի հիմնենք, ինչպէս ըստ, բայց ո՛չ հոս. իրա՛ւ է, ստուար թիւով գաղթականութիւն մը կայ այս պահուս, բայց հարիւրին իննըսունը խեղճ է, նպաստի կարօտ. մեացեալ մէկ քանի ընտանիքները որոնք քիչ թէ շատ բարեկեցիկ կը կարծուին, գիտե՞ս ուր կը զրկեն իրենց զաւակները :

— Ո՞ւր կը զրկեն :

— Օտարներուն վարժարաննե՞րը, պատասխանեց Արծուիբունեան, անխիղճնե՞րը, օտարամոլնե՞րը, մէ՛կ միլլիմ ամսական չեն վճարեր ազգային վարժարանին, բայց մէկ ոսկի միայն թոշակ կը վճարնն ո՛ և է օտար վարժարանի մը, գիրքերու, տեսրակներու և ուրիշ դպրոցական պիտոյքներու ծախքերը գուրս :

— Իրաւունք ունիս, սիրելի՛ս, հաստատեց Քանասարեան, Աղեքսանդրիոյ մեր ազգայինները, բնիկ թէ գաղթական, կորսուա՞ծ են կորսուա՞ծ, մանաւանդ ջոջ գասակարգը. ազգութիւն, կրօն, լեզու, պատմութիւն, այս ամէնը կ'ուրանան և առանց ամէնալու, իրենց զաւակները բարոյապէս կ'սպաննեն :

— Քանի որ այդպէս է, մենք հոս գործ մը չունինք, Գահիրէ պիտի ջանամ հիմնել այդ վարժարանը :

— Սքանչելի՞ յլացում :

— Հո՞ն պէտք է աշխատինք առաջ բերել ազգային յեղաշրջում մը :

— Բայց ի՞նչպէս, գարձեալ հարցուց Քանասարեան մտահոգ գէմքով մը, ահագին դրա հակլուխ մը պէտք է, չէ՞ :

— Անտարակոյս, յարեց Արծուիբունեան, յիմա-

բութիւն է ճամբայ ելլել առանց կանխաւ ապահովելու այդ էական պայմանը . ի՞նչ է ըսեր Պօնաբարի՛ չէ՞ք յիշեր , գրամը չէ՞ պատերազմին ջիղը :

— Շա'տ աղէկ , սիրելիս , գտած էք այդ գրամագլուխը :

— Ո՞չ տակաւին . պատասխանեց Արծուիբունեան , բայց պիտի գտնենք , վստահ եղիք բարեկամս , միայն բան մը պիտի խնդրեմ քենէ :

— Կաղաչեմ , հրամայէ' միայն և ես բոլոր անձովս պատրաստ եմ ծառայելու :

— Կը յիշմո ի՞նչ ըսի քիչ առաջ , այս գործին յաջողութեան համար անհրաժեշտ է գաղտնապահութիւնը , չէ՞ :

— Անշուշտ . . .

— Դարձեալ կը կրկնեմ , սիրելիս , շարունակեց Արծուիբունեան , մեր բոլորտիքը թշնամիներ , նախանձորդներ , յիմար հակառակորդներ չեն պակսիր . . .

— Գիտե՞մ , գիտե՞մ , հաստատեց Քանասարեան :

— Եւ յետոյ , այսպիսի ձեռնարկ մը , Եգիպտահայոց մէջ թերեւս առաջինը , մեծ զոհաբերութիւն կը պահանջէ :

— Պատրա՛ստ եմ , ընդմիջեց Քանասարեան :

— Լա՛ւ ուրեմն . շեշտեց Արծուիբունեան , պէտք է վաղը Գահիրէ մեկնիս և ներկայանաս Լորտ Քրօմէրի :

— Ի՞նչպէս . . . պարզ գաղթական մըն եմ , անձանօ՞թ մը :

— Անձանօթ մը չպիտի ըլլաս , պիտի յանձնաւ բարուխս կարեւոր անձնաւորութեանց կողմէն :

— Որոնցմէ՞ , հարցուց Քանասարեան :

— Տօքթէյլիս և տեղիս բրիտ . ընդհանուր հիւպատոսին կողմէն ,

— Ե՞րբ պիտի առնուի այդ յանձնաբարագիրը :

— Առնուած է արդէն :

Եւ կուշտի գրպանէն հանեց թղթածրար մը , որուն մէջ խնամով դրուած էր Լորտ Քրօմէրի ուղղուած հիւպատոսական յանձնարարագիրը , Տօքթ . Բօղտէլիի նամակին հետ :

Քանասարեան , ինչպէս ըսինք , Բօղէրթ Քօլէճէն էր , վարժ անգլիագէտ մը , կարգաց նամակները և գուհունակ գէմքով մը .

— Պռա՛զօ , բացագանչեց , հիմա կը հաւատամ թէ հրաշքներ պիտի կրնաս գործել փարաւոններու երակին մէջ :

Արծուիրունեան քմծիծաղով մը միայն պատասխանեց Քանասարեանի փաղաքշանքներուն : Աղեքասնդրիոյ բրիտ . ընդհ . հիւպատոսը կը յանձնարարէր երկու հայ ուսուցիչները . խնդրելով որ Լորտ Քրօմէր անոնց չի զլանայ իր բարոյական աջակցութիւնը , կարենալու Գահիրէի մէջ հիմնելու համար հայկական կեդրոնական վարժարան մը , ուր մասնաւորապէս ոյժ պիտի տրուէր անգլիերէնի ուսուցման , ևայլն :

— Քանասարեա՞ն , ըստ Արծուիրունեան , ա՛յս իրիկուընէ պէտք է Գահիրէ մեկնիս , անձամբ յանձնես այս նամակները Լորաին , և ինծի հեռագրես պատասխանը , զոր իրմէ պիտի ստանաս : Ես հոս կ'սպասեմ հրահանգներուդ , եթէ պէտք ունենաս իմ ներկայութեանս , կրնաս հեռագրով կանչել զիս , անմիշ շապէս կուգամ , կը հասկնա՞ս , գործը լուրջ է , պէտք չէ՛ թեթեօրէն վերաբերուիս :

— Բայց ինչպէ՞ս պիտի մեկնիմ , մայրս ու քոյրս առանձին մնան հոս , առանց ապրուսաի ո՛ և է միջուցի մը , և յետոյ , ես ի՞նչպէս պիտի ապրիմ Գահիրէի պէս ինծի բոլորովին անծանօթ քաղաքի մը մէջ :

— Այդ կէտը մասամբ կարգադրուած կը հաւմարուի :

— Ի՞նչպէս ...

— Ահաւասի՛կ, առէ՛ք այս փոքրիկ գումարը, լը-  
րացուցէ՛ք ձեր ընտանեկան պէտքերը, և առանց յա-  
պաղելու հիմք կարելի է այս գիշերուան կառախում-  
բով մեկնեցէ՛ք, սիրելիս :

Եւ երեք ոսկի տուաւ իր պաշտօնակցին :

Մէնշիէի պարտէզէն դուրս ելան և քիչ մըն ալ  
ճամբան խօսակցելէ յետոյ բաժնուեցան իրարմէ :

Քանասարեան նոյն գիշերուան կառախումբով Գա-  
հիրէ մեկնեցաւ, իսկ Արծուիրունեան, այն գիշերը  
«Ըսլվրա» սրճարանին մէջ անցուց, եւրոպական զա-  
նազան թերթեր քաղելով :

Անցան մէկ քանի օրեր, անցաւ ամբողջ շաբաթ  
մը, և Քանասարեանէն ո՛չ մէկ լուր Արծուիրունեան  
կը տառապէր, ո՛ւ և է կերպով մը չէր կրնար մեկնել  
իր պաշտօնակցին լուռթիւնը. արգեօք հիւանդացա՞ւ,  
կ'ըսէր ինքնիրեն, արգեօք բոլորովին մոռցա՞ւ զինք,  
դրժե՞ց արգեօք իր խօսառումին գէմ։ Եւ հազարումէկ  
հնդադրութիւններով ինքպինք կը չարչարէր :

Այսպէս. ամբողջ երկու շաբաթներ զուր սպա-  
սելէ յետոյ, որոշեց ինք անձամբ մեկնիլ Գահիրէ,  
երթալ գտնել իր ընկերը, իմանալու համար այս եր-  
կարատե լուռթեան գաղտնիքը :

— Զօրեքշաբթի, կէս օրէն առաջ, ժամը տասն  
ու կէսին միջոցները Գահիրէի կայարանէն դուրս կ'ել-  
լէր Արծուիրունեան, և էզպէքիյէ տանող ելեքտրա-  
կառքին մէջ կը նետուէր :

Տասը վայրկեան ետքը վար իջաւ Աթապա էլ Խատ-  
րա, և դիմեց «Նախիէ» սրճարանը, որ այն տարին  
Վարձուած էր Հայկական Յարեգործական Ընկերութե-  
նէն, և որ հետեւաբար, հայկական սրճարանի մը վե-  
րածուած էր :

Արծուիրունեան արձանացած մնաց սրճարանին  
առջև երբ նշմարեց Քանասարեանը, որ անհոգ նըս-

տած նարկիլէ կը քաշէր : Յետոյ, իր ներքին դայ-  
րոյթը զսպելով, մօտեցաւ և գլուխը ճօճելով :

— Օ՛... բացագանչեց, ո՞ղջ էք բարեկա՛մ :

Քանասարեան շանթահար եղաւ, չէր սպասեր այս  
անակնկալին : Ծուտով ինքզինք ամփոփեց և անմիշ  
ջապէս սուրճ և նարկիլէ յանձնարարեց կարսօնին :

Եւ երկու պաշտօնակիցները քովէ քով նստած,  
սկսան մտերմական խօսակցութեան մը :

— Ո՞ւր էիր, բարեկա՛մ, հարցուց Արծուիրուն-  
եան կշտամբող շեշտով մը, գոնէ երկուող մը թող  
հասցնէիր, գիտե՞ս որքան տառապեցայ :

— Ա՛խ եղբա՛յր, պատասխանեց Քանասարեան  
տառապանքներէ նոր ազատած մէկու մը գժգոհ դէմ-  
քովք, չէք գիտեր ինչե՞ր կրեցի, մահուընէ՛ ազա-  
տեցայ գրեթէ :

— Ի՞նչ պատահեցաւ, ընդմիջեց Արծուիրուն-  
եան, անցած ըլլայ :

— Նամակները կորսուեցա՞ն :

— Ի՞նչպէս . . .

— Լորտ Քրօմէրի ապարանքը գացի, սկսաւ պատ-  
մել Քանասարեան, լաւ կը յիշեմ, նամակները յանձ-  
նեցի բարապանի մը և ես վարը բակին մէջ սպա-  
սեցի, յուսալով թէ Լորտը պիտի բարեհաճէր զիս վեր  
կանչել . մէկ ժամէ աւելի բակին մէջ ման եկայ, զուր  
յուսացի, սպասեցի, ի վերջոյ բարապանը մօտեցաւ  
ինծի և ազգարարեց մեկնիլ . «Մէկ քանի օրէն կրնաք  
վերագառնալ հոս և առնել պատասխանը» ըստաւ :

— Ե՛... յետո՞յ :

— Ի՞նչ կրնայի ընել, բարապանը պարզապէս կը  
վոնտէր զիս, չէի կրնար երկար ատեն սլքտալ Լորտի  
պալատին կամարներուն տակ, առանց ետիս նայելու  
հեռացայ :

— Յետո՞յ, հարցուց անհամբեր Աղեքսանդրիայէն

նոր հասած պաշտօնակիցը, ուրիշ անդամ չի հանդիւ պեցա՞ր :

— Հանդիպեցա՞յ... չորս օր վերջը գիմեղի Լարտին, գարձեալ սպասեցի բակին մէջ, ի վերջոյ նոյն բարապանը, մօտեցաւ ինծի, և գիտե՞ս ինչ ըսաւ :

— Ի՞նչ ըսաւ :

— Ուրացա՞ւ նամակները, նոյն իսկ չուզեց զիս ալ ճանչնալ և փառաւորապէս (!) վոնտեց զիս :

Արծուիրունեան պիտի ճաթէր բարկութենէն, ա՛յնքան յուզուած ու գրգուուած էր իր ընկերոջ դէմ։ Սակայն գերագոյն ճիգով մը զսպեց ինքզինք ու լը-ռեց։ Յետոյ։

— Բարեկա՛մ ըսաւ, երկու շաբաթէ ի վեր ի՞նչ կ'ընէիր, ինչո՞ւ գէթ ինծի չի գրեցիր ու չի հաղորդեցիր եղելութիւնը :

— Ի՞նչ, առարկեց Քանասարեան, այնքան անգո՞ւթ կը կարծէք զիս, այնքան ապօ՞ւշ։ որ ձեզի իմաց տայի գժրազդութիւնը :

— Լա՛ւ, լա՛ւ... հիմա ինչո՞վ կը զբազիս,

— Անգլիերէնի մէկ երկու դասեր ճարեցի, և առայժմ ատով կ'ապրիմ, ի՞նչ ընեմ... .

— Շա՛տ լաւ, շա՛տ լաւ, կրկնեց Արծուիրունեան դառն ժպիտով մը, չնորհակա՞լ եմ, կէտ առ կէտ դորժագրած էք ձեր խստառմը։

— Եւ սուրճը կէս խմած ու նարկիլէն այնպէս ձգելով սոտքի ելաւ, առաւ քալեց առանց մնաք բարովի, ուղղուելով դէպի Մուսքի փողոցը, երթալու համար Հայոց եկեղեցին, ուր պիտի վնատէր Ազիզ Եռևսուփ պէյը, որուն այցաքարտ մը բերած էր Աղեքսանդրիոյ կարեւոր բարեկամէ մը։

Ազիզ պէյը Գահիրէի բնիկ հայերէն էր, ազնըւական ընաանիք մը, հռչակաւոր Աղեքսանդր Պօամարիսի որդին, կաթոլիկ գպրոցներու մէջ առած իր

ուսումը, բոլորովին օտար և տգէտ՝ մեր ազգային կեանքին, Գահիրէի Խառն Դատարանին ազգեցիկ անդամներէն էր, սիրուած ու յարգուած գէմք մը:

Տիգրան բաշտ ա'Ապրօ, Եգիպտոսի մեծանուն նաև խարարապետ Նուպար բաշայի փեսան, և արտաքին գործերու նախակին նախարարը, որ միւնոյն ժամանակ Եգիպտոսի Ազգ. Գաւառ. Ժողովի նախագահ էր, նուրեկ հայ գաղթականներուն համար նպաստամատոյց Թանձնաժողով մը կազմել տուած էր, որուն ատենաւ պետութիւնը յանձնած էր Ազիզ Եուսուֆ պէյի, որ հակառակ իր օտար գաստիարակութեան, կը սիրէր իր ցեղը, ու թէե արարախոս՝ կը փափաքէր գէթ իր զաւակներուն տալ ազգային դաստիարակութիւն մը, անոնց սովորեցնել տալով իր հայրենի լեզուն, կրօնը և պատմութիւնը:

Արծուիբունեան հայոց եկեղեցին մտաւ, ուր բաւկին մէջ սարսուռով մը դիսեց գաղթականներուն ողբալի տեսարանը: Շատերը կիսամերկ, ցնցոտիներու մէջ, գունատ մանկիկ մը կառչած սգաւոր մօր մը կուրծքին, որ կը զլանար կաթը. հոս՝ հրւանդներ պառկած, բակի քարերը ծածկող ազտող փսխաթներու վրայ, կը հեծէին... հոն՝ այրիներու, որքերու թափօր մը, Յանձնաժողովի գրասենեակին գուռը խըռնուած՝ հա՞ց կը հայցէին...

— Արծուիբունեան այդ թշուառներու ամբոխը կտրեց անցաւ ու ներս մտաւ սենեակէն, ուր նիստ կը գումարէր նպաստ. Յանձնաժողովը, Ազիզ պէյի ատենապետութեան տակ, մօտենալով այս վերջինին, Ազեքսանդրիոյ ուսուցիչը ներկայացուց իր այցաքարտը:

— Օ՞... բացագանչեց Ազիզ պէյ, և, նատեցէք, նստեցէք, ըստ Փրանսերէն լեզուով: Ի՞նչպէս է իշքիզը էֆէնտին:

Միւս անդամները հետաքրքիր նայուած քնելը կ'ուղղվէին Արծուիբունեանի, որ սահուն ֆրանսերէնով մը կը պատասխանէր Ազիզ պէյի հարցումներուն:

Այսպէս, քանի մը վայրկեան խօսակցելէ յետոյ, Արծուիբունեան մօտենալով ատենապետին, աւ կանչին բաներ մը փսիսաց:

Ատենապետը անմիջապէս գուրս ելաւ Արծուիբունեանի հետ և երկուքը միասին խօսակցելով անշան գաղթականներու գոյքերու կոյտին մէջէն:

Արծուիբունեան փափաք յայտնեց Ազիզ պէյի, զի՞քը Տիգրան փաշային ներկայացնելու, ինչ որ խոռացաւ պէյը, հետեւեալ օրուան համար:

— Բարեկա՛մո, ըսաւ, վաղը կէս օրէն ետքը ժամը երկուքին կ'ոպասեմ ձեզի Նիու Պառ:

— Ո՞ւր է Նիու Պառը:

— Օբէրայի հրապարակը, Իպրահիմ բաշայի արձանին դիմացը:

— Շնորհակա՞լ եմ, պէ՛յ, որոշեալ ժամուն պիտի դանուիմ հոն:

Արծուիբունեան հրաժեշտ առաւ Ազիզ պէյէն և Հայոց եկեղեցիի շրջափակէն հազիւ կրցաւ ինքղինք դուրս նետել, առանց վայրկեան մը կարենալ իր մըտքէն վանելու գաղթականներու սրտակեղէք տեսարանը որուն հանգիպած էր քիչ առաջ բակին մէջ:

Յետոյ ուղղուեցաւ գէպի Պէյն էլ Սուրէյն փողոցին անկիւնը կեցող կառք մը:

Կառքին մէջ իր թղթապանակը քըքընով, մէջէն այցաքարտ մը հանեց որուն վրայ յառեցաւ քանի մը վայրկեան, մտքին մէջ լաներ մը որոճալով:

Կառապանը ձիերը կեցուց յանկարծ հսկայ շէնքի մը դուռը. Ֆրէքներուն վարժարանը հասած էին և Վարիջաւ Արծուիբունեան, կառապանը ճամբեց և ինք մեծ դուռնէն ներս մտաւ: Շուտով դիմաւորուեցաւ նոյն

վարժարանի տնտեսէն , որուն իր այցաքարտը տալով ,  
մկան ման գալ սպասման սրահին մէջ :

Վերէն շոխով մը վար իջաւ փառայեղ մօրու  
քով ֆրէր մը , նոյն ինքն վարժարանին տնօրէնը , և  
Արծուիրունեանի այցաքարտը ձեռքին մէջ դարձնեա-  
լով՝ հրաւիրեց զանի վեր :

Այցաքարտին վրայ ֆրանսէրէն գրուած էր .

Ս. ԱՄԾՈՒԻՒՑՈՒՆԵԱՆ (Թղթակից «Թան») ի

Արծուիրունեան շրջապատուած վարժարանի տը-  
նօրէնէն և ուրիշ մէկ քանի ուսուցիչներէ , գասարա-  
նէ գասարան կ'այցելէր , կ'ունկնդրէր գասաւանդու-  
թիւնները , աչքէ կ'անցընէր օրագրութեան տետրակ-  
ները , որոնք ա'յնքան ազնուօրէն կը գրուէին իր տը-  
րամագրութեան տակ :

Աղեքսանդրիոյ փորձ ու յանդուգն ուսուցիչը ,  
ներկայացուցած այցաքարտին շնորհիւ , արտակարգ  
մեծարանքներու առարկայ , իր խորհրդաւոր հարցում-  
ներով մէկ կողմէ կը շահագրգուէր նոյն վարժարանի  
պաշտօնէութիւնը , և միւս կողմէ օրագրութեան տետ-  
րակներու մէջի «եան» վերջաւորող բոլոր մականուն-  
ները կը համբէր , հասկնալու համար թէ՝ քանի՞ հայ  
աշակերտներ կը յաճախէն հոն :

Միամի՞տ ֆրէրներ , «Թան»ի թղթակիցը սիրա-  
շահելու համար մեծարանքներ կը շռայլէին :

«Թան»ի թղթակիցը մեկնեցաւ ֆրէրներու վար-  
ժարանէն , և կառք մը նստելով շարունակեց իր այ-  
ցելութիւնները . Գահիրէի միւս օտար վարժարաննե-  
րուն մէջ , ուր կը յաճախէին հայ աշակերտներ :

Այսպէս , երկու երեք ժամուան մէջ , միշտ իրեւ  
աթան»ի թղթակից ներկայանալով , յաջողեցաւ ընդ-  
օրինակել բոլոր հայ պատանիներուն անունները որոնք  
զանազան օտար վարժարաններու մէջ կ'ստանային  
իրենց կը թութիւնը :

Արծուիրունեան հասած էր իր նպատակին . շուրջ քառասուն աշակերտներու ցանկ մը կրցած էր պատրաստել , որոնք առ հասարակ դիւրակեցիկ ընտանիքներու զաւակներ ըլլալով , պիտի կրնային իւրաքանչիւրը մէկ ոսկի ամսական վճարել , եթէ յաջողէր համոզել ծնողքները , զանոնք զբկելու համար իր նոր հիմնելիք վարժարանը :

Քանասարեան , մէկ կողմէ իր անգլիերէնի մասնաւոր դասերը շարունակելով . միւս կողմէ կը հետեւէր Արծուիրունեանի մէն մի քայլին և կը տեղեկանար օրը օրին անցած դարձածներուն : Երկու պաշտօնակիցները ցերեկները միշտ իրարու հետ կ'անցնէին փողոցներէն . անցորդներուն ու խանութպաններուն հետաքրքրութիւնը կ'արթնցնէին , իսկ զիշերները , հայերէ չյաճախուած որճարանի մը անկիւնը քաշուած յայտագիր մը կը խմբագրէին , զոր աւարտելէ յետոյ տպագրել պիտի տային Ա . Դարբինեանին , այն շրջանի միւս կայ տպարանը՝ Գահիրէի մէջ :

Ցայտագիրը տպագրուած , Արծուիրունեան սկսաւ կարգով այցելութիւններ տալ բոլոր ծնողքներուն , որոնց զաւակները կը յաճախէին ֆրէրներուն , Յիւսուսեաններուն քով , կամ Սէնթ Մէրիի անգլիական վարժարանը :

Ծնողքները գրեթէ առանց բացառութեան , քաշակեցին Արծուիրունեանը , խոստանալով աջակցիկ իրեն և իրեն վստահիլ իրենց զաւակներուն դաստիարակութեան գործը , եթէ ինք փափաքէր հայկական երկրորդական վարժարանի մը հիմնարկութիւնը , մայրաքաղաքին հայաշատ թաղերէն մէկուն մէջ :

Արծուիրունեան և Գանասարեան էին այդ օրերու խօսակցութեան առանցքը . ամէն տեղ , սրճարաններուն մէջ թէ տուները , միշտ միենոյն խօսակցութեան նիւթը , — հայկական երկրորդական վարժարան

մը պիտի հիմնուի , զուտ ազգային դաստիարակութիւն մը պիտի տրուի մեր զաւակներուն , հայերէն , արաբերէն , անգլիերէն , ֆրանսերէն լեզուները միանայն պիտի աւանդուին , ևայլն :

Եւ երկու վարժապետներուն համբաւը տարածուեցաւ ամբողջ մայրաքաղաքին մէջ :

Ժ .

ՏԻԿԻՆ ԱԶՆԻՒԻ ԳՈՂԱՐՆԵՐԸ

Տիկին Ազնիւ , Առաջնորդեան Սիմօն պէյի կինը , ամէն օր Ս . Առտուածածին եկեղեցին կ'այցելէր , գաղթականներուն վիճակը մօտէն տեսնելու և անհուն թշուառութեան դարման մը տանելու վրափաքով : Արդէն հարիւր յիսունէ աւելի գաղթականներու — որոնք բացարձակապէս զուրկ էին գոյութեան ամէն միջոցներէ — անկողին պատրաստել տուած էր իր անձնական քսակէն :

Այդ օրերուն մէջ էր , Պէյն էլ Սուրէնի փողոցէն շքեղ կառք մը կ'անցնէր ու կանգ կ'առնէր Ս . Առտուածածին եկեղեցիի գուռին առջև : Նոյն պահուն բակին մէջ կը գտնուէր Արծուիբունեան , քանի մը գաղթականներէ շրջապատուած :

Կառքին մէջէն գուրս կ'ելլեն մէկ կին ու մէկ աղջկէ . տիկին ազնիւ Առաջնորդեան և օրիորդ Հերանոյշ կորտոնեան :

Գաղթականներուն այցելութեան եկած էին առ

սոնք։ Տիկին Ազնիւ մօտենալով բակի խումբին և  
տեսնելով Արծուիրունեանը, զոր առանց տեսած ըլ-  
լալու անունովը միայն կը ճանշնար։

— Պարո՞ն, հարցուց, ե՞րբ եկաք։

— Կա՛յ մէկ ու կէս շաբաթ, պատասխանեց Ար-  
ծուիրունեան,

— Ի՞նչ կը կոչուիք։

— Արծուիրունեան կը կոչուիմ, տիկի՞ն։

— Օ՛... բացագանչեց տիկին Ազնիւ հիացիկ ակ-  
նարկ մը նետելով, Արծուիրունեանը դո՞ւք էք, լը-  
սա՞ծ եմ ձեր անունը, և շատ ուրախ եմ որ հիմակ  
անձամբ կը տեսնեմ զձեզ։

— Ծնորհակա՛լ եմ, տիկին, ըսաւ Արծուիրուն-  
եան, գաղտնի նայուածք մը սահեցնելով տիկնոջ քովը  
կեցող օրիորդին որ արցունքուտ աչքերով կը դիտէր  
բակի քարերուն վրայ պառկած հիւանդ գաղթական-  
ները։

— Հո՞ս էք տակաւին, պարո՞ն այնպէս չէ՞։

— Այո՛ տիկին, գեռ հոս պիտի մնամ։

— Մը՛ հեռանաք հոսկէ, պատուիրեց տիկին Ազ-  
նիւ, կ'ուզեմ ձեզ տեսնել յետոյ։

Եւ օրիորդ Հերանոյշին հետ բաժնուելով խում-  
բէն, սկսաւ առաջանալ բակին մէջ։

Մէկ ժամէն աւելի տեւած էր տիկին Ազնիւի այ-  
ցելութիւնը. իր ձեռքով դրամմական նպաստներ բաշ-  
խած էր ծայրայեղօրէն թշուառ գաղթականներուն,  
մասնաւորապէս այրիացած ծծմայրերուն, որոնք սը-  
նունդի պէտք ունէին։

Իսկ Արծուիրունեան բակէն չէր հեռանար, տիկին  
Ազնիւի պատուէրին համաձայն, խրախուսելով ու սըր-

տապնդելով գաղթականները , որոնք զինք շրջապատած ախորժակով կը լափէին իր խօսքերը :

Տիկին Ազնիւ , Օրիորդ Հերանոյշին հետ կը վերագառնար գաղթականներու քովէն և կը պատրաստուէր գուռփին առջև սպասող կառքին մէջ նետուելու , երբ նշմարեց Արծուիբունեանը :

— Պարո՞ն Արծուիբունեան , ըսաւ գողտը ձայնով մը , կը հաճի՞ք ընկերանալ ինծիւ :

— Շնորհակա'լ եմ տիկին , ի՞նչ հրաման ունիք :

— Կառքս մտէ՞ք , այս գիշեր մեր տունը հիւր կը մնաք . չը՞Ար :

Միւս գաղթականները զմայլանքով կը գիտէին տիկին Առաջնորդեանը որ նոյն պահուն հրեշտակ մը կը թուէր իրենց աշքին :

Արծուիբունեան առանց ուեէ առարկութեան ընդունեց տիկնոջ հրաւէրը , կառքը մտաւ և նստաւ աշնոնց գիմացք :

Եւ կառքը մեկնեցաւ Շուպրա , Առաջնորդեան Սիմօն պէյին բնակարանը , ուր կը յիշեն մեր ընթերցողները , հիւանդ պառկած էր ալեւոր իծեխնջին :

Կառքը Շուպրայի կամուրջէն անցաւ և գնաց կեցաւ Սիմօն պէյի ապարանքին դրան առջև : Մէջէն գուրս ելաւ նախ տիկին Ազնիւ , օրիորդ Հերանոյշին հետ , յետոյ ուսուցիչը :

Այդ օրը Սիմօն պէյ բացակայ էր :

Ապարանքի գաւիթին մէջ օրիորդ Հերանոյշ յարգալիր ձեւով մը բարեւելով Արծուիբունեանը , կը պատրաստուէր հրաժեշտ առնել , երբ տիկին Ազնիւ :

— Հերանո՞յշ ըսաւ մայրենի գորովանքի փափուկ շեշտով մը , ո՞ւր պիտի երթաս հիմա :

— Դասի՞ս , մըմնջեց օրիորդը , Գեղամմը կ'սպասէ կարծեմ :

— Հոգ չէ՝ աղջիկս , քովէս մի՛ բաժնուիր , արգ-

եօք ի՞նչ յուզիչ պատմութիւններ պիտի լսենք հիմա  
Պոլսոյ և Հայաստանի վրայ :

— Ի՞նչպէս . . .

— Չե՞ս գիտեր , պարոնը հոնկէ կուգայ :

— Օ՞ . . . բացագանչեց Հերանոյշ , թող մնայ ու-  
րեմն այս օրուան դասս , բայց գեղամին ալ իմաց տանք  
անգամ մը :

— Ինչո՞ւ չէ , աղջիկս , Գեղամին ալ իմաց կու-  
տանք հիմա :

Եւ երեքը միասին , սանդուխէ մը վեր ելան և  
ուղղուեցան սենեակ մը , ուրիշ ներս մտան :

Տիկին Ազնիւի առանձնասենեակն էր :

Սպասուհի մը , Նիհարակազմ ու խարտեաշ վար-  
սերով , արծաթ ափսէ մը բռնած մօտեցաւ և հիւրե-  
րուն հրամցուց արմաւի անոյշ մը :

Տիկին Ազնիւ , տենդոտ անհամբերութեամբ մը , և  
կ'սպասէր լսել Պանքայի Դէպքին ու Պոլսոյ Զարգին  
մանրամասնութիւնները , մինչ Հերանոյշ անհանգարտ ,  
յաճախ կ'ելլէր տեղէն , նորէն կը նստէր , շարունակ  
աթոռ կը փոխէր , ոտքի կ'ելլէր կ'երթար կը կայնէր  
խոշոր հայելիին առջեւ ու ինքզինք կը դիտէր մէջը ,  
յետոյ կուգար կը նսէրտ տիկին Ազնիւի քովը : Դառ-  
նալով անոր :

— Զածա՛ , ըստ յանկարծ , ո՞ւր է , դեռ չեկա՞ւ  
Գեղամը :

— Հա՛ , մոռցա՛յ աղջիկս , հիմա կանչել կուտամ ,  
դուն քովիկս հանգիստ նստէ՛ , հիմա կուգայ :

Յետոյ դառնալով Արծուիրունեանի , և իր հետա-  
քըրքիր աչքերը պտտցնելով բոլորտիքը , ինչպէս եթէ  
զգուշանար օտարի մը ներկայութենէն .

— Պարո՞ն , ըստ քնքոյշ ձայնով մը և թեթև  
ժպիտ մը շրթունքներուն վրայ , կ'աղաչեմ . չի նեղ-  
ուիք , գիտէ՞ք ինչու հրաւիրեցի ձեզի հոս :

— Ինչո՞ւ պիտի նեղուիմ, տիկին, քա՛ւ լիցի, ընդհակառակը, ձեզի պէս բարի, մարգասէր և ազնուասիրտ տիկնոջ մը հետ ծանօթանալ՝ ինծի համար մեծ պատի՛ւ մըն է, հաւատացէ՛ք:

— Շնորհակա՞լ եմ պարո՞ն. մեզ մի՛ մեղագրէք, Եգիպտոսի մէջ ապրելու դատապարտուած, աքսորականի մը պէս, տարիներով չէի կրնար տեսնել մեր սիրելի ազգայիններուն երեսը. ո՛րքան բարեբախտութիւն է ինծի համար, վայելել ներկայութիւնը ձեզի պէս զարգացած, Ազատութեան համար տարիներով բանտարկուած պատուական հայու մը, որ . . .

— Շնորհակա՞լ եմ տիկին, ես ինքզինքս արժանի չեմ գտներ ա՛յնքան ներողամտօրէն շոայլուած գըրուատիքներուն, հասարակ ուսուցիչ մըն եմ, և եթէ կ'ուզէք, մտքի մշակ մը, գրիչս նուիրած մարտիրոս ազգիս գատին:

— Ա՞հ . . . բացագանչեց Հերանոյշ, ուրեմն պարոնը գիտէ ամէնը:

— Ո՞րը, ո՞րը, հարցուց տիկին Ազնիւ:

— Վերջին դէպքե՛րը . . . ա՛խ, ո՛րքան կը փափիմ իմանալ ստոյդ պատմութիւնը:

— Յօժարակա՛մ, օրիորդ, ո՞ր դէպքերը կ'ակնարկէք սակայն:

— Պանքայի Դէպքը, Պոյսոյ Զարդը . . .

— Ե՛ս ալ նոյն փափաքը ունիմ, յարեց տիկին Ազնիւ, բայց գժբախտաբար ահա՛ երեք ամիսներ անցած են անկէ ի վեր և տակաւին համով հոտով պատմողի մը չի հանդիպեցայ. բոլորը շինծու առասպելներ, շատերը կը չափազանցեն, ուրիշներ ալ՝ կը խեղաթիւրեն: Սիրելի պարոն, գո՛ւք միայն պիտի կը ընաք գոհացնել մեզ:

— Խնդրեմ, չարժեր այդքան յոզնիւ, պատրաստ եմ պատմելու երբ որ ուզէք և վստահ կրնաք ըլլալ

թէ իրական պատմութիւնը , ո՞չ թէ առասպելներ պիտի լսէք իմ բերնէս , որովհետեւ մէջն էի և ապրեցայ արիւնի և արհաւիրքի այն օրերը , աչքերո՛վս տեսայ գործուած վայրագութիւնները , փողոցները կարմիր ներկող եղբայրներուս անմեղ արիւնը , ականջներո՛վս լացի պանքային փողոցը նետուած ռումբերուն պայտումները . . .

Եւ Արծուիբունեան յանկարծ փողձկեցաւ և յուշ զումէն սկսաւ լաւ :

Տիկին Ազնիւի և Օր . Հերանոյշի գեղեցիկ աչքերն ալ լցոնւեցան արցունքով և պահ մը պաղ ու սառեցուցիչ լոռութիւն մը տիրեց առանձնասենեակին մէջ :

Նոյն պահուն , նիհար կազմով ու խարտեաչ մաշկերով սպասուհին երեւցաւ ափսէով մը :

Սուրճը պատրաստած էր , մօտեցաւ ու կարգով հրամցուց ներկաներուն :

Օրիորդ Հերանոյշ աղերսող ակնարկով մը .

— Զաձա՛ , ըսաւ տիկին Ազնիւի , կը խօսի՞ք հիմա :

— Ի՞նչը խօսիմ . . .

— Գեղամին համար . . .

— Եա՛տ լաւ , շատ լաւ աղջիկս , կրկնեց տիկին Տիկին Ազնիւ ժպտուն աչքերովը նայելով օրիորդին , որ կ'եռեւեփէր նստած տեղը :

Յետոյ դառնալով սպասուհիին .

— Ելիկա՛ , ըսաւ , Գեղամին ըսէ՛ թող հոս գայ , մամա՛ն կ'ուզէ ըսէ , իրեն :

Սպասուհին սուրճին գաւաթները մէկիկ մէկիկ առաւ , գրաւ ափսէին վրայ և ինք դուրս ելաւ սենակալէն ,

Խօսակցութիւնը քանի մը վայրկան ընդհատեցաւ . յետոյ տիկին Ազնիւ դառնալով Արծուիբունեանի .

— Պարո՞ն, ըսաւ քնքոյշ ձայնով մը, ինչ անոյշ կը պատմէիք :

— Ներեցէ՛ք, տիկին, յարեց Արծուիքունեան խըռովլ դէմքով մը, սիրսո թունդ ելած է, չեմ գիտեր ինչու այսքան կը յուզուիմ :

— Անշո՛ւշտ պիտի յուզուիք, մենք որ հեռու կ'ապրինք, այդ տրիւնոտ դէպքերուն արձագանքը լսելով կը մորմոքինք, հապա գո՞ւք, չէ՞ որ ականաւտես եղած ու ապրած էք այդ կարմիր օրե՛րը . . .

— Կ'աղաչեմ տիկին, մի՛ մեղադրէք զիս, ներեցէ՛ք, մինչեւ որ ինքզինքս գտնեմ . . .

— Հոդ չէ՛ սիրելիս, յարեց տիկին Ազնիւ, շատ ժամանակ ունինք, երբ որ ուզէք, այն ատեն կը պատմէք. աւելի լաւ է, իրիկուան կը յետաձգենք, արդէն կը մտածեմ ձեզ տանիլ մեր կֆէնտիին ներկայացնել. գիտէ՞ք որքան կ'ախորժի հայլական պատմուածքներէն, կը խենդենա՞յ երբ Հայաստանի անունը լոէ . . . ազգասէր մարդ է մեր կֆէնտին.

— Ծնորհակա՞լ եմ, տիկին . . .

Սպասուհին յանկարծ ներս մտաւ և մօտենալով տիկին Ազնիւի, ականջին բան մը փոփոաց ու նորէն գուրս ելաւ :

— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ, կրկնեց Հերանոյշ տենագոտ շարժումով մը :

— Գեղամը գո՞ւրս է ելեր, աղջիկս, ըսաւ տիկին Ազնիւ :

Օրիորդ Հերանոյշ ա՛լ չէր կրնար նստիլ հոն, ոտքի ելաւ, հալելիին դիմացը գնաց կեցաւ, ինքզինք մէջը գիտեց, զլիսին մազերը քիչ մը յարդարեց, յիտոյ տիկին Ազնիւի դառնալով.

— Զաձա՛, թոյլ տուէք ուրեմն երթամ, ըսաւ տխուր շեշտով մը :

— Է՞ն, ըսաւ տիկին Ազնիւ, գո՞ւն գիտես . բայց ո՞ւր պիտի երթաս աղջի՛կս,

— Տունը, պատասխանեց Հերանոյշ, դժգոհութիւն բուրող գէմքով մը, ի՞նչ ընեմ:

— Աղջիկու, յարեց տիկին Աղնիւ, կիմա գնա, հոգ չէ՛, երբ Գեղամս վերադառնայ, քեզի լուր կը դրկեմ. իրիկունը կուգաս կ'առնես դասդ:

— Ահ, ձածա, ո՞րքան ազնիւ էք, իրա՞ւ է, ինչ իմաց պիտի տա՞ք երբ Գեղամը տուն դայ:

— Այո՛ աղջիկու, գալուն պէս քեզի լուր մը կը դրկեմ, գուն տունէն մի հեռանար:

— Ո՞ւր պիտի երթամ արդէն, ձածա, պատշգամը կը նստիմ ու «Բաֆայէլ»ս կը կարդամ:

— Ի՞նչը . . .

— «Բաֆայէլ»ը ձածա, ա՞խ չէք գիտեր ինչ յուղիչ վէպ է, աննմա՞ն . . .

— Աղէկ աղջիկու, հեգնեց տիկին Աղնիւ, կարգա՛, կարգա՛, նայի՞նք քեզ ո՞ւր պիտի տանին վէպերուն ընթերցումը:

— Ի՞նչ ընեմ, ձածա, տրտնջաց օրիորդը, եթէ ասոնք չըլլան, ձանձրոյթէս պիտի ճաթի՞մ . . . տունը դժո՞խք մըն է, ծնողքներս, ի՞նչ պիտի պահեմ մեղքըս, ճիւաղնե՞ր կ'երեւան աչքիս . . . ա՞խ, անուշի՞կ ձածաս, գիտե՞ս ինչեր կը կրեմ ես այն . . . մօրս համար. հապա հա՞յլս . . . անգութ մըն ալ ան է, խե՞ղճ երուանդի՞կու, անկիւն մը նետուած քուրջի մը պէս, էլէնիկին ձե՛ռքը յանձնուած է . . .

— Հերիք է, հերիք է աղջի՞կու, ընդմիջեց տիկին Աղնիւ կշտամբող նայուածք մը նետելով Հերանոյշի՝ անոր զգացնել ուզելով թէ՛ անպատշաճ էր այդ ընտանիկան գաղտնիքները պատմել Արծուիրունեանի պէս հիւրի մը ներկայութեան:

Օրիորդը լոեց. թեթև շափառուկ մը նկարուած էր անոր թխագեղ այտերուն վրայ: Ա՛լ չկեցաւ հոն, մօտեցաւ տիկին Աղնիւի, ձեռքը սեղմեց, յիտոյ դառ-

նալով Արծուիրունեանի , գլխի յարգալիր շարժումով  
մը , հրաժեշտ առաւ ու դուրս ելու :

Արծուիրունեանի սիրտը կը տրոփէր ուժգին , ա-  
րագ արագ և աչքերը կը շողային արտասովոր ցուքով  
մը , որոնց մէջ կը կարգացուէր զրկուած , չարչար-  
ուած , բայց գեռ յուսալից հոգին Հօն , տիկին Ազնիւի  
առանձնասենեակին մէջ , որուն լոռութիւնը , խաղա-  
ղութիւնը խոռվող էակ մը կամ առարկայ մը չկար ,  
այդ պահուն ինքզինք բոլորովին առանձին գտնելով ,  
հպարտութիւն մը կ'զգար քանի կը խորհէր թէ մի-  
նակը կ'ըմբոշմնէր այն ազնուական ու փարթամ կնոջ  
կազդուրիչ ու քիչ մըն ալ զգլիսիչ ներկայութիւնը :  
Իբր նորեկ մը , գաղթական վարժապետը չէր կրնար  
ճանչցած ըլլալ Սաւուզ Էֆէնտիի հարսին հոգին . մի-  
այն , անոր հեզահամբոյր գէմքէն ու հրեշտակի նայ-  
ուածքէն կրնար գուշակիլ անոր հուրքոտ աչքերուն  
ետին վառող բարութեան բոցը . կ'զգար միայն թէ  
տիկին Ազնիւ բարի կին մըն էր , իր ցեղին զաւերովը  
շահագրգուռող , խիստ զգայուն , համակ գորով ու  
խանդաղատանք :

Ասգին , տիկին Ազնիւ , ման կուգար իր սենեա-  
կին մէջ , կ'երթար պահ մը կը կենար խոչոր հայելիին  
առջե , ինքզինք կը դիտէր անոր մէջը , յետոյ ետին  
կը դառնար կը նայէր Արծուիրունեանի , որ երազնե-  
րու հեշտանքներուն մէջ խորասուզուած էր այն պա-  
հուն :

Այսպէս , քանի մը վայրկեան առանձնասենեակին  
մէջ ման գալէ յետոյ , տիկին Ազնիւ եկաւ նստաւ բազ-  
մոցին վրայ , Արծուիրունեանի քովը և գորովոտ ձայ-  
նով մը .

— Պարո՞ն , ըսաւ , հիմակ հոս մէկը չկայ , մինակ  
ինք , և եթէ կ'ուզէք սենեակին դուռն ալ կը դոցեմ :

— Ինչո՞ւ տիկին , կ'աղաչեմ պարզ խօսեցէ՞ք ,  
ի՞նչ ըսել կ'ուզէք , ինչո՞ւ դուռը պիտի գոցէ՞ք :

— Զեղ ապահովելու համար, պատասխանեց տիկին Ազնիւ չարաձճի ժպիտով մը, որուն իմաստը Բոլ Պուրժէ մը կամ Մարտէլ Բրէվօ մը միայն կրնայ ըմբռնել :

— Ներեցէ՞ք տիկին, դժբախտաբար բան մը չի հասկցայ ձեր խօսքերէն :

— Այդքան միա թի՞տ էք պարոն, որպէսզի չի կարենաք հասկնալ թէ ի՞նչ ըսել կուզեմ, կշտամբեց տիկինը ժպտելով :

— Հաւատացէ՞ք տիկին, չեմ կրնար ըմբռնել թէ ի՞նչո՞ւ գուռը պիտի գոցէք, միթէ գուք այս բնակարանին տիրուհին չէ՞ք, ո՞վ պիտի համարձակէր խանդարել ձեր հանգիստը, ո՞վ պիտի յանդդնէր ներս մտնել առանց ձեր արտօնութեան, և,

— Շիտակ է, պարոն, ես իմ սենեակիս մէջ կը գտնուիմ և ազատ եմ այցելուներ ընդունելու, բայց դուք գեռ նորեկ մը, չէք ճանչնար այս երկրի բարքերը. մի՛ խարուիք դրսերեւոյթէն, կոկիկ ու շիք հագուած կը տեսնէք, չէ՞ թէ՛ մարդերը, թէ՛ կիները... բայց անդամ մը փորձեցէք, մօտէն դիտեցէք, ուսումնառիրեցէք զիրենք, գիտէ՞ք ինչ պիտի գտնէք :

— Ի՞նչ, տիկին, մրմնջեց Արծուիբունեան, սըրտի ուժգին բարախումով մը, հազիւ կրնալով պահել յուզումը, որ սակայն կը մատնուէր թէ՛ իր ձայնին և թէ իր նայուածքներուն մէջ :

— Կոշտ ու կոպիա ծառաներ, կը տեսնէք հիմա, առանց գուռը բաղկսելու և առանց ազգարարութեան յանկարծ կը հրեն ու ներս կը մտնեն :

— Թո՛ղ մտնեն, ի՞նչ կ'ըլլայ...

— Եւ եթէ զմեզ այսպէս քով քովի նստած տեսնեն...

— Այո, այո, հի՛մակ հասկցայ :

— Պիտի բամբասե՞ն, չէ՞, վերջացուց տիկին Աղնիւ:

— Այո՛, հաստատեց Արծուիբունեան, իրաւո՞ւնք ունիք, տիկին, կ'երեւայ թէ չար լեզուներ շատ են այս երկրին մէջ:

— Ե՛կ ուրեմն, յարեց տիկինը մտերիմ ու գոռովոտ ձայնովը, կը տեսնէք, հիմա մինակ ենք հոս, բոլորովին առանձին, ոչ ոք պիտի իմանայ մեր խօսակցութիւնը. պատմեցէ՞ք ինձի, առանց քաշուելու. ի՞նչ ունիք, կրնա՞մ արդեօք օգտակար ըլլալ ձեզի:

— Ո՛հ, որքան բարի էք տիկին, հառաչեց գաղթական վարժապետը, արդեօք երա՞զ է:

— Ինչո՞ւ կը զարմանաք, պարոն, վա՛տ մը եղած պիտի ըլլայի եթէ չը շահագրգռուէի հայ գաղթականներուն, մանաւանդ ձեզի պէս հայրենասէրի մը վիճակովը:

— Ո՞վ եմ ես, բողոքեց Արծուիբունեան, ի՞նչ կարժեմ այսօր, թափառաշրջի՞կ մը . . .

— Քա՛ւ լիցի, սիրելի պարոն, կրնաք վստահիլ անկեղծութեանս, ես վաղուց լած եմ ձեր համբաւը, և առանց զձեզ տեսած ըլլալու, վարժուած եմ ձեզ համակրելու. գիտէ՞ք որքան կը յարեմ ես իմ աղջիս միտքի մշակնե՞րը, ո՞րքան կը փափաքէի ձեր անձին ծանօթանալ:

— Ի՞նչպէս, տիկին, ի՞նչպէս լած էք իմ անունս:

— Դուք բանտարկուած չէլ՞ք, յարեց տիկինը. ա՞խ, ի՞նչ արցունքներ թափած եմ ձեզի համար . . . :

Արծուիբունեանի մթնած սրտին մէջ լոյս մը ծագեցաւ յանկարծ. նոյն պահուն երջանկութեան զենիթը հասած ըլլալ կը կարծէր ինքզինք: Սիմօն պէյի պէս միլիոնատիրոջ մը կնողը ներկայութեան, կին մը, ուսւն անկեղծութեան վրայ կասկածելու պատճառ մը

չունէր, և այդ կինը, բարութեան ամենամաքուր անձնաւորումը, կը շահագրգռուէր իր վիճակով . . . ուրեմն ինչո՞ւ չը բացուիմ իրեն, կը խորհէր ինքնիրեն, պէտք է պարզեմ իրեն իմ ծրագիրս, պէտք է օգտագործեմ անոր համակրութիւնները: Ուստի ինքզինք ամփոփելով.

— Տիկի'ն, ըսաւ յուզուած գէմքով մը, հաւատացէք, կեանքիս մէջ առաջին անգամն է որ կը հանդիպիմ . . .

— Ինչի՞ , հարցուց տիկին Աղնիւ:

— Այսքան բարի, ա'յսքան գթոտ հրեշտակի մը, ինչպէս էք գուք:

— Մի' չափաղանցէք, պարոն, բողոքեց տիկինը ժամանակուն նայուածքովը կշտամբելով իր խօսակիցը, ես ի՞նչ բարիք ըրած եմ ձեզի, այսքան չռայլուած զավեստներու արժանանալու համար. կ'աղաչեմ, այդ խօսքերը մէկդի՛, ձեր սիրտը բացէ՛ք ինծի, ձեր տառապանքները պատմեցէք, թերես կարենամ թեթևեցընել քիչ մը զանոնք . . . ըսէ՛ք հիմակ ինծի, ի՞նչ կը փափաքիք որ ընեմ ձեզի:

Արծուիբունեանի սիրտը բաբախել սկսաւ աւելի ուժգին. ինքզինք հզօր կ'զգար տիկին Աղնիւի ներկայութեան, որուն յուսատու խօսքերը՝ նոր, ծիրանեփայլ հորիզոն մը կը բանային, լաւատես երեւակայութեան առջև: Պահ մը մէկդի գրաւ ամէն նկատում, և ուզելով օգտուիլ իր վայելած բացտուիկ ըուպէներէն.

— Ձեր այսքան անկեղծ և այսքան բարի տրամադրութենէն քաջակրուած, կը համարձակիմ ձեզի բանալ սրտիս գաղտնիքը:

— Պատմեցէք, պատմեցէ՛ք սիրելի պարոն, բընաւ մի քաշուիք, կընաք վստահ ըլլաւ գաղտնապահութեանս:

— Մտիկ ըրէք ուրեմն , բարի տիկինս . . .

Տիկին ազնիւ անգամ մըն ալ ելաւ տեղէն , գնաց դուռին կողմը , ականջեց քիչ մը , յետոյ կրկին եկաւ տեղաւորուեցաւ բազմոցին մէջ :

— Քիչ առաջ լսել կ'ուզէիք Պանքայի Դէպքին ու Պոլսոյ Զարդին մանրամասնութիւնները . պիտի ներէք սակայն , սիրտս հիմա թունդ ելած է , չպիտի կրնամ զանոնք պատմել . ուրիշ առիթով մը կը խստանամ գոհացնել ձեր փափաքը :

— Շա'տ լաւ սիրելիս , հոգ չէ , այնպէս թող ըլլայ :

— Մէկ տարի առաջ , սկսաւ պատմել Արծուի բունեան , բանտէն արձակուած , ընտանեօք եկած հաստատուած էի Պոլսոյ Գտտը գիւղը : Դեռ նոր կը սկսէի շունչ առնել , ջանալ մոռնալու անցեալի տառապանքներս , երբ յանկարծ պայթեցաւ Պանքայի Դէպքը . չորեքշաբթի օր մըն էր , Օգոստոսի 14ին , խուլ բոմբիւն մը լսեցինք . ըսին թէ Օսմանեան Պանքան կոխեր են , ես այն պահուն տունը կը գըտնուէի : Երեք ցերեկ երեք գիշեր տունը բանտարկուած մնացինք , գուրսը կը ջարդէին . . . ամէն կողմ կոտորած , ամէն տեղ թալա՞ն . . .

— Դուք ի՞նչպէս եղաւ որ ազատեցաք :

— Ճիշդ այդ պարագան պիտի պատմէի . յեղափոխականները ուումբերով ու պայթուցիկներով յարակած էին Օսմանեան Դրամատունը : Ապահւել Համբիտ բիրերով զինել տուած էր մայրաքաղաքին մէջ որջացած քիւրտերու խուժան մը , որոնք արիւնով ներկեցին Պոլսոյ փողոցները : Մենք , ինչպէս ըսի , այդ օրը Թատր գիւղ էինք , տուներնիս փակուած . Վոսփորի ասիական եղերքի Հայերուն մեծ մասը , Տէլի Ֆուատ բաշային կը պարտին իրենց կեանքը :

— Ո՞վ է այդ Տէլի Ֆուատ բաշան :

— Ազատամիտ զօրագար մը . Համբիտի ուխտեալ և ոխերիմ թշնամին ազատեց Հայերը , տիկի'ն :

— Ապրի՞ն Տէլի Թուատները , բացադանչեց ոիս կին Ազնիւ .

— Այսպէս , մենք ալ ազատեցանք ընդհանուր կու տորածէն և յաջողեցանք տպաստավիլ հոս : Երկու ամիս կայ որ եկած ենք Աղեքսանդրիա :

— Ո՞ւր է հիմա ձեր ընտանիքը . քանի՞ հոգի էք :

— Զորս ենք , կինս և երկու զաւակներս :

— Մա՞նչ են թէ աղջիկ :

— Երկուքն ալ մանչ են :

— Ինձի պէս է եղեր ձեր ալ տիկինը , չըսէ՞ք , յարեց տիկինը ժամանով :

— Ի՞նչպէս . . .

— Մանչերու մա՞յր . . . ես ալ ունիմ վեց մանչեր . մէկ հատ աղջիկ միայն ունէի , չապրեցա՞ւ . . . ինչ որ է , շարունակեցէ՞ք ձեր պատմութիւնը :

— Երկու ամիս առաջ հասանք Աղեքսանդրիա , ու «Սուք էլ Խուտար» փողոցին վրայ քանի մը սենակներով յարկաբաժին մը վարձեցի և հոն տեղաւորեցի ընտանիքս :

— Դուք մինա՞կ էք հոս , հարցուց տիկինը :

— Այո . . .

— Բայց անոնք հիմա ի՞նչպէս կ'ապրին հոն , ու նի՞ն ապրուստի միջոց մը :

— Կ'ապրի՞ն , տիկին . . . հոգ չէ' . . . կինս վարժուած է արդէն զրկանքի . կը ճանչնաք տիկին Երանուհին , չէ՞ :

— Տիկին Բարթող պէ՞յլ :

— Այո' . . .

— Անշուշտ կը ճանչնամ , ի՞նչ բարի կին է :

— Զեզի՛ պէս , ընդմիջեց Արծուիբունեան , լած էք անշուշտ , Աղեքսանդրիոյ Տիկնանց Յանձնախումբին Ատենապետուհին է , հայ գաղթականներուն պահապան հրեշտակ:

— Կը ճանչնամ, կը ճանչնամ . . .

— Տիկնանց Յանձնախումբին քարտուղարուհին է կինս :

— Հիմակ ի՞նչ կը խորհիք ընել, ինչո՞ւ Գահիրէ եկած էք, հոն գործ մը կարելի չեղա՞ւ գտնել :

— Ի՞նչպէս ոչ շոգենաւէն ելած օրս գտայ :

— Ի՞նչպէս . . .

— Այցելու ուսուցիչ կարգուեցայ ագգային վարժարանին մէջ, բայց հազիւ ամիս մը միայն պաշտօնավարեցի :

— Ի՞նչո՞ւ . . .

— Որովհետև թաղ. Խորհուրդը մէկ ամիս վերջը փակեց վարժարանը :

— Հասկցա՞յ, հասկցա՞յ, յարեց տիկինը, գաղթական ընտանիքներ տեղաւորուած են վարժարանին չէնչքին մէջ, չէ՞ :

— Այո՛ տիկին . . .

— Լա՛ւ, շարունակեց տիկինը իր հարցումները, հիմակ ի՞նչ նպատակ ունիք, ի՞նչ կը մտածէք ընել, եթէ կ'ուզէք, խօսիմ մեր Ազիզ Եռևուփ պէյին, ազգային վարժարանին մէջ պաշտօն մը թող տայ ձեզի :

— Ո՛չ, տիկին, շնորհակա՞լ եմ, չեմ ուզեր ուրիշին հացը խլել. վարժապետներու բանա՞կ մը հասած է հոս, ամէնքն ալ պաշտօնի պէտք ունին, և յետոյ, ես ուրիշ ծրագիր մը յղացած եմ, որ . . .

— Ի՞նչ ծրագիր է :

— Մասնաւոր վարժարան մը կը խորհիմ հիմնել մայրաքաղաքիս մէջ . . .

— Դովիլի՛, քաջալերանքի արժանի գաղափար. հիմնեցէ՞ք, հիմնեցէ՞ք այդ վարժարանը, մեր ազգին զաւակները պիտի փրկած ըլլաք օտարներու ձեռքէն :

— Մակայն, այսպիսի ձեռնարկ մը գլուխ հանելու համար, ահազին խոչընդուներու պէտք է յաղթել :

— Ի՞նչ խոչընդոտներ . . .

— Նիւթակա՞ն խոչընդոտներ , պատասխանեց Արծուիրունեան , լուրջ գործ մըն է ասիկա , դրամագըլուխի կարօտ :

— Քանի՞ ոսկի պէտք է :

— Արծուիրունեանի սիրտը նորէն թունդ ելաւ . արդեօք պիտի օգնէ՞ր իրեն , ի՞նք պիտի հայթայթէր արդեօք նախնական գրամագլուխը , այլապէս , կըսէր ինքնիրեն , ինչո՞ւ տիկինը պիտի հարցնէր իրեն թէ քանի՞ ոսկի պէտք է :

— Տիկի՞ն , ըստա , Գահիրէն անժանօթ քաղաք մըն է ինձի համար . գետ չեմ ուսումնառիրած տեղիս բընակչութեան բարքերը , ո՞չ ալ կեանքի պայմանները . միայն գիտեմ թէ , նոր վարժարան մը բանալու համար , անհրաժեշտ է նախ տրամադրութեան տակ ու նենալ շէնքը , պէտք է պատրաստել գրասեղանները , նստարանները և ուրիշ գպրոցական գոյքեր ու գործիքներ , չէ՞ :

— Անշո՞ւշտ անհրաժեշտ են :

— Բայց չեմ գիտեր , ինչպէս ըսի , այս երկրի կեանքի պայմանները . օրինակի համար , նախ վարժարանի շէնք մը քանիո՞վ կարելի է վարձել , բնականաբար կեդրոն տեղ մը , յետոյ , քանիո՞վ կարելի է շինել տալ գրասեղանները նստարանները ևայլն :

— Սիրելի՞ս , յարեց տիկինը ժպտելով , ե՞ս ալ չեմ գիտեր , բայց կ'ենթագրեմ թէ վարժարանի յարժար շէնք մը , քաղաքին մէջտեղերը , կարելի է վարձել 8 կտմ 10 ոսկիով , եռամսեան կանխիկ վճարելու պայմանով :

— Շատ լաւ շէնքին համար 30 ոսկի . . .

— Քանի՞ աշակերտ կը յուսաք ունենալ :

— Այդ մասին փոքր գաղափար մը կրցած եմ կազմել . օտար վարժարաններ յանախող աշակերտնե-

ըուն ծնողներէն շատերը տեսած եմ, խոստացած են  
ինձի յանձնել իրենց զաւակներուն կրթութիւնը, եթէ  
յաջողվամ հիմնել մասնաւոր վարժարան մը. ենթագրե-  
լով թէ այդ ծնողքները պիտի գործադրեն իրենց խոս-  
տումը, գոնէ քառասուն աշակերտ պիտի կրնամ ու-  
նենալ. հետեւաբար, առ այժմ երկու հոգինոց քսան  
նստարաններու և գրասեղաններու պէտք ունիմ, ու-  
րոնց համար գէթ քսան ոսկիի ծախք մը կ'ենթագրեմ:

— Բաել է առ այժմ յիսուն ոսկիով կարելի պիտի  
ըլլայ բանայ վարժարանը. չէ՞ . . .

— Այո՞ . . .

— Մեծ բան մը չէ, յարեց տիկին Ազնիւ Վոտահ  
շեշտով մը, մեր էֆէնտին թող տայ այդ գումարը:

— Ո՞ր էֆէնտին . . .

— Մե՛ր էֆէնտին . . . չէ՞ք լսած մեր Սաւո՞ւզ է-  
ֆէնտին:

— Ո՞ւր կը բնակի էֆէնտին:

— Հո՛ս է, այս բնակարանին մէջ է, իր հարսը  
չի՞մ ես: Թիչ մըն ար կ'սպասենք, յետոյ կ'առնեմ ձեզ  
իր սենեակը կ'առաջնորդեմ. գիտէք անշուշտ, անկո-  
ղինը պառկած է, հիւանդ:

— Ի՞նչպէս . . .

— Վաղո՞ւց հիւանդ է, սիրելիս, լսաւ տիկինը,  
ծերութեան հիւանդութիւնը . . . իննսուննոց մը կայ.  
չէք գիտեր որքա՞ն կ'ախորժի հայրենիքի վրայ լու-  
բեր առնելէ,

Նոյն պահուն շշուկ մը լսուեցաւ գուրսէն, ոտքի  
ձայներ. տիկինը գէպի գուռը վազեց ու կիսովին բա-  
ցաւ զայն:

Սպասուհին էր, նոր հիւրի մը ժամանումը կ'ազ-  
դարարէր. այցաքարտ մը յանձնեց, աւելցնելով թէ  
Արծուիբունեանը կը փնտռէր այցելուն:

Տիկինը այցաքարտը կարգալէ յետոյ, դարձաւ  
Արծուիբունեանի և զայն ցոյց տալով հարցուց.

— Կը ճանչնա՞ք, այս այցաքարտին տէրը :

Արծուիբունեան տեղէն ցատկեց և մօտենալով տիւկին Ազնիւի, այցաքարտը կարգաց և ըստ :

— Այս' տիկինն, կը ճանչնամ զայն, ընկերս է :

Տիկին Ազնիւ պատուիրեց սպասուհիին, վեր առաջնորդել հիւրը :

Քանի մը վայրկեան վերջը, բարձր հասակով ու գեղին մազերով երիտասարդ մը ներս մտաւ :

Արծուիբունեան զանի ներկայացուց տիկին Ազնիւի, ըսելով :

— Պարոն Քանասարեան, եղբայրակիցս է, անգլիերէնի մասնագէտ ուսուցիչ, Ռոպէրթ Գոլէճէն :

Տիկին Ազնիւ յարգալիր վերաբերում մը ցոյց տըւաւ նորեկ այցելուին, զոր իր դիմացը նստեցուց բազմոցին միւս անկիւնը :

Յետոյ Արծուիբունեան հակիրճօրէն պատմեց թէ ինչպէս սկսած է իր և Քանասարեանի միջև գոյութիւն ունեցող բարեկամութիւնը, չմոռնալով լիշել Ազեքսանդրիոյ վարժարանին փակման հեաեւանքով իւրենց կրած զրկանքը :

— Տիկին, ըստ, պարոն Քանասարեանի հետ ընկերովի պիտի բանանք մասնաւոր վարժարանը, հետեւաբար կրնանք շարունակել մեր խօսակցութիւնը :

— Ուրախ եմ, յարեց տիկինը, սրտանց կը փափաքիմ, որ յաջողութեամբ պսակուի ձեր ջանքերը. հաւատացէ՞ք, այս լուրը մեծապէս ուրախացուց զիս, և ինչպէս քիչ առաջ ըսի, ոչ մէկ ջանք պիտի խընայեմ նախնական դրամագլուխը ձեռք բերելու :

— Երախտապարտ ենք, տիկին, ըսին երկու ուսուցիչները, ժպտուն դէմքով մը, չպիտի մոռնանք երբեք ձեր բարիքները :

— Ի՞նչ բարիք, բողոքեց տիկինը, պարտականութիւնն մըն է լոկ, պարոններ, եթէ երբեք կարենամ

կատարել : Դուք եկած էք փրկելու մեր զաւակները ,  
մե՛նք պիտի երախտապարտ մնանք ձեզի , չէ՞ ...

Նոյն պահուն սպասուհին ներս մտաւ ափսէով մը ,  
մրգօղի ու սուրճ ներկայացուց Քանասարեանի :

Երբ սպասուհին դուրս ելաւ , տիկին Ազնիւ շա-  
րունակելսվ խօսակցութիւնը .

— Պարոննե՛ր , ըստու , հիմակ եթէ յիսուն սոկի  
պատրաստ ունենաք , պիտի կրնա՞ք բանալ մասնաւոր  
վարժարանը :

— Անարակո՞յս . պատասխանեց Քանասարեան :

— Այդ յիսուն սոկիով մասնաւոր վարժաման մը  
բանալ յանդկնութիւն է տիկին , սակայն , ինչպէս  
քիչ առաջ յայտնեցի , կը յուսամ թէ շուրջ 40 աշա-  
կերտ ունենանք , ըստու Արծուիրունեան :

— Կունենա՞ք , կ'ունենա՞ք , կրկնեց տիկինը զը-  
ւարթ գէմքով մը :

— Արդ , եթէ աշակերտները կանխիկ վճարեն ե-  
ռամսեաները , այն ատեն բնաւ մտահոգութեան պատ-  
ճառ մը չի մնոր :

— Կը վճարե՞ն , կը վճարե՞ն , յուսագրեց տիկինը .  
բոլոր օտար վարժարաններուն կը վճարեն , ինչո՞ւ ձե-  
րինին չպիտի վճարեն :

Տիկին Ազնիւի գէմքը կը շողար , երկու վարժա-  
պեաներէն աւելի ոգեւորուած կ'երեւար , և անհամ-  
բեր՝ մասնաւոր վարժարանը բանալու , տեղէն ելաւ  
և սկսաւ ման գալ սենեակին մէջ : Երկու ուսուցիչ-  
ները խորհրդաւոր ակնարկներով կը խօսակցէին , մինչ  
տիկինը կը շարունակէր անհանգարտ քայլերով չափել  
իր առանձնասենեակին երկայնքը : Անսովոր մտածում  
մը կը չարչարէր այդ առաքինի կնոջ ուղեղը Յան-  
կարծ կանգ առաւ անկիւնի ձորձագարանին առջեւ . . .  
բացաւ զայն ու կլոր , խոչորկեկ ծրար մը գուրս հա-

նեց . յետոյ ծրարը ձեռքերուն մէջ , եկաւ նորէն նըստաւ իր տեղը :

Երկու վարժապետները լուռ , անշարժ , կը դիտէին տիկնոջ գէմքը , որ կը պայծառանար տակաւ : Այսպէս քանի մը բոպէ տեւող լոռւթենէ մը վերջ .

— Պարոննե՛ր , ըսաւ տիկինը , կոր ծրարը ձեռքերուն մէջ գարձնելով , կը տեսնէ՞ք այս ծրարը , իմ անձնական գոհարներս կը պարունակէ ...

Եւ ծրարը բանալով բազմոցին վրայ իրարու քով շարեց գոհարները : Եռանկիւնի երկու բանտարիֆներ , երեք աղամանդակուռ պլօւներ , երեք զոյգ օղեր , երեք զոյգ ապարանջաններ , մէկ քանի ոսկեյեռ ժամացոյցներ , երկու քառամանեակներ , զանազան մատանիներ , մարգարտի , աղամանդի և ուրիշ թանկագին քարերու գերենափեր հաւաքածոյ մը :

Թանասարեան գայլի նայուածքը սեւեռած , վայրկենապէս ապշոպել ու լավիել կ'ուզէր այդ չողչողուն պերճանքներու գանձը , մինչ Արծուիբունեան , երկիւշ զած պաշտումով մը կը հետեւէր տիկին Ազնիւի ձեռքի շարժումներուն , երբ անի կը փորձէր իր գոհարներուն մէջէն զատել մէկ երկու քը :

Ի վերջոյ , մէկ զոյգ ապարանջան զատելով ,

— Պարոննե՛ր , ըսաւ . ահա մէկ զոյգ ապարանջան , հարսնութեանս ընծայ տրուած կեսրոջս կողմէն : Բարիգէն յանձնարարուած է 2000 ֆրանքով , ինչպէս կը պատմէր մեր իփէնտին , այսօր ջուրի մէջ 80 ոսկի կ'արժէ : Սիրելի՛ պարոն Արծուիբունեան , առէք ուրիմ , տարէք գրաւի գրէք սեղանաւորի մը մօտ , կամ դրամատուն մը և ձեր գործը տեսէք : Ես ձենէ աւելի կը փափաքիմ որ ժամ առաջ բացուի վարժարանը . չէք գիտեր ո՞քան կարօտ ենք այդպիսի կրթական հաստատութեան մը :

Պահ մը պազ լոռութիւն մը տիրեց . երկու վար-

ժապետները շուարած, իրարու կը նայէին: Վերջապէս, Արծուիրունեան լոռութիւնը խզելով և յանկարծուքի ելլելով.

— Տիկի՞ն, ըսաւ, այս վայրկեանէն սկսեալ, զձեզ պիտի ճանչնանք մեր ծրագրած վարժարանին հիմնադիր պաշտպանուհին. սակայն, ներեցէ՛ք, դժբախտաբար չպիտի կրնանք ընդունիլ ձեր առաջարկը. մենք պարզ մշակներ ենք, ազգային կրթութեան համեստ մշակներէն, չպիտի կրնայինք բնականաբար շահագործել ձեր ա'յնքան ազնուօրէն և գործնականօրէն արտայայտուած վեհանձնութեան անկեղծ զգացումները: Կ'աղաչեմ, ծրաբեցէ՛ք վերստին, պահեցէ՛ք այս գոհարները. ձեր սիրու մեզի համար, հաւատացէ՛ք, գոհարներուն ամենէն թանկագինը կը համարուի:

— Բայց պարոններ, ինչո՞ւ պիտի մերժէք այսքան սովորական առաջարկ մը, ևս յօժարակամ կը նուիրեմ գոհարներուն մէկ փոքրիկ մասը, գուք ինչո՞ւ խղճահարուիք պիտի:

— Ո'չ տիկին, ո'չ, կրկնեց Արծուիրունեան, մենք չենք կրնար ընդունիլ այդ առաջարկը, մի՛ այլեւս պնդէք:

Նոյն պահուն Քանասարեանի սովահար աչքերուն մէջ օտարօտի նշոյլներ կը կայձկլտային, գոհարներուն շռայլ շողշողումներէն շլացտծ, և Արծուիրունեանի յամառ մերժումին դէմ զայրացած, չարաշուք նայուածք մը կը շանթէր անոր. չէր ուզեր բնաւ առիթը փախցնել. ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ անպատեհութիւն կայ, կ'ըսէր ինքնիրեն. մեծահարուստ, փարթամ, միւլիոնատէր մարդու մը կնոջը գոհարները չե՞ն. իր նիւթապաշտ փիլիսոփայութեան առջեւ գատապարտելի կը գտնէր իր ընկերու այսքան անշահախնդիր վերաբարերումը. կը մտածէր միջամտել և Արծուիրունեանի տիսմար յամառութիւնը կոտրել. սակայն, մի՛ ո

կողմէ, չէր համարձակեր, իրեն ծանօթ էր իր պաշտօնակցին անգրուելի կամքին կորովը, հզօր նկարագիրը, և որպէսզի ո և է կասկած մը չը հրաւիրէր իր վրայ.

— Տիկի'ն, ըստ, կ'աղաչեմ, այդ գոհարները տարէք պահեցէք. քանի որ այդքան եռանգով կը փարիք այս գործին, ուրիշ կերպով մը կրնաք ճաւբել նախնական դրամագլուխը, չէ՞ :

— Ի՞՞նչպէս, պարոն։ հարցուց տիկինը։

— Օրինակի համար, պատասխանեց Փանասարեան։ բարեխօսելով էֆէնտիին, կամ ձեր պատուաւկան ամուսնոյն՝ Սիմօն պէյի։

— Ի՞՞նչ խօսիմ։

— Զե՞ն կրնար այդ գումարը փոխ տալ մեզի, մէկ երկու տարուան պայմանաժամով։

— Ա՛յս սիրելի՝ պարոննե'r, հառաչեց տիկինը, Դուք չէք գիտեր ինչեր կը քաշեմ ես, կ'աղաչեմ, այդ կէտերը մի քրքրէք, ինձի համար լաւագոյն է զըրակուիլ բոլոր գոհարներէս, քան թէ գիմել Սիմօն պէյի։

Երկու վարժապետները լոեցին, չէին համարձակեր աւելի առաջ տանիլ իրենց հետաքրքրութիւնը։

Սակայն, տիկին Աղնիւ միշտ կը պնդէր, կը թախանձէր Արծուիրունեանի, ընդունիլ իր զատած գոհարները և զանոնք սեղանաւորի մը քով գրաւ դընելով հոգալ նախնական դրամագլուխը։

Արծուիրունեան յանկարծ ոտքի ելաւ և ընկերոջը պականջին բան մը փափսաց։ Այս վերջինը, անմիջապէս ոտքի ելաւ և խիստ քաղաքավար շեշտով մը։

— Տիկի'ն, ըստ, թոյլ տուէք որ մեկնիմ, ժամագրութիւն մը տուած եմ, ստիպուած եմ որոշեալ ժամուն անպատճառ գտնուիլ։

— Ազա՞տ էք պարոն, մըմնջեց տիկինը՝ գաղտնի

— Մեր ո՞ր պէյին, հարցուց տիկինը :

— Սիմօն պէյին . . . դեռ քովս պահած եմ. յարամար առիթ մը կը փնտուեմ իրեն ներկայանալու :

— Որմէ՞ է այցաքարտը, հարցուց տիկինը, կըքնա՞մ գիտնալ :

— Միլօշեանէ՞ն . . .

— Օ՞ . . . բացագանչեց տիկինը, շա՛տ լաւ, շա՛տ լաւ, աճապարհցէ՞ք, եթէ կրնաք վաղուան մի թուղուք, ա՛յսօր իսկ յանձնեցէ՞ք պէյին. ես պիտի ուշ զէի զայն ձեռքովս յանձնել, բայց աղէկ չի փախիր :

— Ներեցէ՞ք տիկին յարեց Արծուիբունեան ժըպտելով, Միլօշեան ինծի պատուիրեց արգէն որ իմ ձեռքովս յանձնեմ քարդը. տիկին Ազնիւը թող չիմանայ ըսաւ :

— Ե՞ս, Ազիզ Եռևսուփ պէյը ի՞նչ ըսաւ :

— Խոստացաւ զիս վաղը ներկայացնել Տիգրան բաշա տ'Ասլրօյի :

Լա՛ւ ուրիմն, բաշային կը բացուիք և նախնակալ դրամագլխի պէտքը կը հասկցնէք իրեն .

— Ե՞ս ալ նոյնը կը խորհիմ, յարեց ուսուցիչը :

Տիկին Ազնիւի գէմքը վերստին շողալ սկսաւ և առաւ գարձեալ իր նախկին զուարթ արտայայտութիւնը : Մետոյ, չկրնալով զսպել իր ներսիդին եռացող դժոնութիւնը. գոհարներու մերժումին առթիւ .

— Սիրելի՛ պարոն, ըսաւ գողտը ձայնով մը, կ'աղաչեմ, ինչո՞ւ կը մերժէք առաջարկս :

— Փակեցէ՞ք այդ խնդիրը, տիկին, ըսաւ Արծուիբունեան և պատրաստուեցաւ հրաժեշտ առնել :

Այդ պահուն սպասուհիին ձայնը լսուեցաւ :

— Տիկին, կը ձայնէր սպասուհին գուրսէն, էֆէնտին ձեզ կը կանչէ :

— Ի՞նչ աղուոր առիթ, բացագանչեց տիկինը, էիմա ձեզ պիտի առաջնորդեմ էֆէնտիին սենեակը .

թէև անկողինն է, բայց հոգ չէ՛, պիտի տեսնէք, որքան պիտի սիրէ ձեզ :

— Ծնորհակամ՝ եմ տիկին, ո՛րքան ազնիւ էք :

— Չարժեր՝, սիրելիս, իմ պարտականութիւնս կը կը կատարեմ միայն. հիմա քովը պիտի երթանք, վստահ եմ, ձեր լեզուով պիտի գիւթէք մեր կփէնտիւն. շա՞տ հայրենասէր է, գիտցած ըլլաք, եթէ բազդ ունիք, կը նայիս յանկարծ կը խոստանայ ինք հոգալ նախնական դրամագլուխը. տեսնենք ի՞նչ կը ցուցնէ Աստուած . . .

— Տիկի՞ն, հաւատացէ՛ք, լոկ ձեր բարոյական աջակցութիւնը պիտի բաւէ գլուխ հանելու այս ձեռնարկը :

— Ի՞նչպէս . . .

— Կիները, տիկին, եթէ ուզեն, հրաշքնե՞ր կը գործեն, անկարելիները՝ կարելի կը գարձնեն :

— Պարզ խօսեցէք կ'աղաչեմ, ի՞նչ ըսել կ'ուզէք :

— Հսել կ'ուզեմ թէ, հակառակ պարագային, եթէ ամէն կողմէ լքուինք, ձե՛ր լակ նախաձեռնութեամբ քանի մը տիկիններէ յանձնախումբ մը կը կազմուի, և այդ գումարը ձեռք կը բերուի :

— Ի՞նչո՞ւ չէ . . .



# ԺԱ.

## ԶՆԶՈՒԱԾ ԿՏԱԿԸ

Տիկին Ազնիւ, Արծուիրունեանի ընկերացած, ներս  
կը մտնէր օդասուն, ընդարձակ և ճոխապէս կահաւորա-  
ռւած սենեակէն, որուն անկիւնը, շքեղ մահճակալի  
մը մէջ երկնցած, իֆէնտին կը պառկէր. Առաջնորդ-  
եան ընտանիքին նահապեալ, երբեմնի Խտիվին մա-  
ռանապետը:

Ալեւոր հիւանդը անկողնին մէջ երերաց, գլուխը  
քիչ մը վեր առաւ: Իր սիրեցեալ հարսը կեցած էր  
հիմա անկողնին առջև,

— Ազնիւ, մրմնջեց իֆէնտին, ո՞վ է պարոնը:

— Իֆէնտին, Պոլսէն հկած է, նոր գաղթական-  
ներէն, լեզուագէտ վարժապետ մըն է:

— Ի՞նչ է անունը, ո՞ր տեղացի է:

— Արծուիրունեան է անունը և կիլիկիայէն է:

— Ո՞ր քաղաքէն է:

— Զէյթունէն է, Զէյթունէն:

Իֆէնտին յանկարծ կենդանացաւ, առանց հարսին  
օգնութեան ելաւ նստաւ մահճակալին մէջ և հիւրին  
դառնալով.

— Մօտեցի՛ր նայիմ, զաւա՛կս, մրմնջեց դանդաղ  
ձայնովը, քովս եկուր, նստէ՛:

Յետոյ դառնալով իր հարսին.

— Ազնիւ, ըստւ, սա շալը վրաս ձգէ:

Եւ տիկին Ազնիւ, հօրը վրայ գուրգուրացող զաւ-  
կի մը փութկոտութեամբ, իսկոյն լահօրի շալը ձգեց  
իֆէնտիին ուսերուն վրայ:

Սաւուղ էֆէնտին, հետազօտ աչքերսվ կը գննէր  
նորեկ հիւրին դիմագծերը, ինչպէս եթէ վաղեմի ծա-

նօթի մը հանդիպած ըլլար։ Իր հին յիշատակները քրքրելով, կը ջանար իր միտքին մէջ վերապրեցնել մոռցւած անցեալ մը։ որ սակայն իր կեանքին քաղցրագոյն և հեշտալի փուլերը կը յիշեցնէր։

Արծուիրունեանի գառնալով։

— Զաւա'կս, ըսաւ, ի՞նչ էր անունդ։

— Արծուիրունեան, պատասխանեց տիկին Աղնիւի պաշապանեալը։

— Յիշեցի՛, յիշեցի՛, կրկնեց էֆէնտին, գուն Զաւգըրեանը պիտի ճանչնա՛ս, Զօլազ Վարժապե՛տը, չէ՞։

— Անշո՛ւշտ, աղգականս ու թաղեցիս է . . . իրմէ գաս առած եմ քերականը։

— Հսել է թէ, Մարաշի Վարժապետեան Տէր Յովհաննէս աւագ քահանան ալ պիտի ճանչնաս գուն։

— Անշո՛ւշտ, հազիւ վեց եօթը տարու տղեկ մըն էի, դեռ կը յիշեմ, Մարաշէն միշտ ստակ կը դրկէր, Զեթունի վարժապետներուն ամսականները։

Ապրի՛ս, զաւակս, յարեց էֆէնտին ժպտելով, լաւ կը յիշես դէպքերը։ Զօրպաճեան Տէօվլէթ էֆէնտին և յիշեալ Աւագ քահանան իմ կողմէս փոխանորդ կարգած էի Զեթունի դպրոցներուն հսկելու և իմ կողմէս դրկած գրամմերու՝ վարժապետներուն բաշխելու հտմար։

— Եա՛տ լաւ կը յիշեմ, էֆէնտի։ Եգիպտոսէն կուգայ գրամը, կ'ըսէին, Խտվդի մառանապետ Առուջնորդեան Սաւուղ էֆէնտին կը դրկէր այդ գրամը, կը պատմէին այն ատեն։ Եթէ չեմ սխալիր, վեց տարի շարունակ դրկուած է այդ տարեկան գումարը։

— Այո՛, այո՛ զաւակս . . . ա՛խ, ի՞նչ ըսեմ, ի՞նչ ըսեմ արդիողին։

— Ի՞նչպէս, հարցուց Արծուիրունեան զարմանահար դէմքով մը։

— Ա՛խ, դարձեալ հառաչեց հիւանդ էֆէնտին, մի՛ նորոգեր հին ցաւերս, զաւա'կս։

Եւ սկսաւ լալ . . .

Տիկին Ազնիւ, իսկոյն մետաքսէ թաշկինակով մը մը սրբեց էֆէնտիին արցունքները, մինչ Սրծուիրունեան ապշահնար կը դիտէր լացող ծերունին :

— Զաւա՛կս, շարունակեց էֆէնտին քիչ մը հանգարտած, ես տղայութիւնէս ի վեր լսած էի Զեթունի անունը, քաջութիւնները, սիրահարի մը պէս կը պաշտէի այդ արի լեռնականները, և, երբ Աստուածայս գիրքը պարգեւեց ինծի, ուխտեցի յաւերժական յիշատակարան մը թողուլ հոն : Զեթունի գպրոցներուն համար կարեւոր գումար մը կտակեցի, երեք հազար ոսկի, որուն տոկունները հոն կը զրկէի տարուէ տարի :

— Մսկայն, էֆէնտի՛, վեց տարի շարունակեցիք զրկել այդ նպաստը, յետոյ, յանկարծ գագրեցուցիք, եթէ չեմ սխալիր : Մինչեւ հիմա անլուծելի հանելուկ մը կը մնայ մեզի համար այս խնդիրը :

— Հանելուկ մը չէ, զաւա՛կս, յարեց էֆէնտին դլուխը ճօճելով, ա՛խ, ի՞նչ ըսեմ այդ անխիղճին : որ չնշել տուալ այն կտակը . . .

Եւ գարձեալ սկսաւ լալ :

Տիկին Ազնիւ նորէն սրբեց արցունքները, ձեռքի մետաքսէ թաշկինակովը : Երբ էֆէնտին ինքզինք գըտաւ և հանդարտեցաւ, ցոյց տալով տիկին Ազնիւը .

— Ահա հո՛ս է, ըսաւ, թող ի՛նքը պատմէ, թէ Ի՞նչպէս ջնջուեցաւ կտակը :

— Հայրի՛կ, առարկեց հարսը, մէկդի թողունք հիմակ այդ խնդիրը, գիտէ՛ք, մեր պարոնը Պոլիսէ՞ն կուգայ, աչքերովք տեսած է կոտորածները :

Ծերունին ինքզինք ամփոփելով .

— Հայաստանէն ի՞նչ խապար, ըսաւ :

— Էֆէնտի՛ս, ի՞նչ լուր կ'ուզէք Հայաստանէն, արիւնը հոսեցաւ հեղեղի պէս և Պոլսոյ ոտքերը թըրչեց . ամենուրեք սարսափը կը տիրէ, գիւղերը, քա-

զաքները մոխրակոյտներու վերածուեցան . բոլոր սճախները մարեցան . հազարներ , տասը հազարներ , հարիւր հազարներ կեղեքուեցան , խողխողուեցան . աքորուեցան , բանտարկուեցան : Համիտի վարձկան խուժանը պղծեց մեր տաճարները : Թալլեցին վանքերը այսօր Հայաստանը լայնատարած աւերակի մը դարձնութիւնի համայնտապատկերը կը պարզէ . . .

— Հերի'ք է . մեղա՞յ , մեղա՞յ , բացագանչեց շահառուաչ ծերունին , ա՞խ . ինչո՞ւ փափաքեցայ իմասնալ այս գէպքերը : Եւ արցունքու աչքերը դարձնեւ լով տիկին Ազնիւի .

— Ինչո՞ւ խօսքը բացիր , ազջի'կ . գոչեց կըտամշ բող նայուած քով մը : Եւ գարձեալ սկսաւ արտասռնել :

Պահ մը խորունկ լուսթիւն տիրեց հիւանդին շըրշ ջապատք , Մարմրուն աչքերը յառած Արծուիբունեանի , խղճի խայթէն չարչաբուղ զզջացողի մը ներքին յուզումները կը կարգացուէր էֆէնտիին զառամած զիմագծերուն վրայ :

Տիկին Ազնիւ , ճարպիկօբէն փոխել ուզելով խօսակցութեան նիւթը :

— Հայրի'կ , ըսաւ իր ձայնին ամենէն գողոտր ու քնքոյշ շեշտովը , դիտէ՞ք ինչու բերի ձեզ պարսնը :

— Ինչո՞ւ բերիր , ազջի'կս :

— Պարոնը , շարունակեց տիկին Ազնիւ՝ էֆէնտիին ինչուէն քաջալերուած , կը փափաքի մասնաւոր վարժարան մը հիմնել Գահիրէի մէջ , օտար վարժարանները յաճախող հայ տւաքները փրկելու , և

— Ապրի՛ պարոնը , ընդմիջեց ծերունին , քանի՞ լեզու պիտի սովորեցնէ :

— Թող ի՞նք պատմէ ձեզի , ըսաւ տիկին Ազնիւ՝ Արծուիբունեանի ճամբան հարթելով :

— Էֆէնտի՛ս , ըսաւ ուսուցիչը , անձամբ այցեւ լեցի մայրաքաղաքին գրեթէ բոլոր օռար վարժարան-

ները, որոնց մէջ քառասունէ աւելի հայ տղաքներ ուսում կ'առնեն, ի՞նչ կ'ըսեմ, կը թունաւորուի՞ն... եթէ յաջողիմ բանալ վարժարան մը, այդ տղաքներուն ծնողքներէն խոստում առած եմ, ամէնքն ալ իրենց զաւակները պիտի զրկեն իմ քովս. հայերէն, արաբերէն, անգլիերէն, ֆրանսերէն լեզուներէն զատ, պիտի սովորին շատ մը գիտութեան ճիւղեր. տոմարակալութիւնը, ազգային թէ ընդհանուր պատմութիւնը, ևայն:

— Աղէկ, աղէկ, կրկնեց ծերունին, գովելի՛ նըշ պատակ:

— Բայց ի՞նչ օգուտ, ընդմիջեց տիկին Ազնիւ:

— Ի՞նչ կայ որ, հարցուց էֆէնտին:

— Ինչո՞վ պիտի վարձուի վարժարանին չէնքը, ինչո՞վ պիտի շինել տրուին նստարանները, գրասեղանները և ուրիշ գպրոցական զանազան գոյքերը:

— Ստակ չունի՞, հարցուց էֆէնտին զարմացած:

— Ի՞նչ ստակ, ի՞նչ կ'ըսէք հայրի՛կ, բողոքեց հարսը, գիտէ՞ք ուրկէ կուգայ պարոնը... հազիւ կըրցած է ճողովրիլ մահուան ճիրաններէն. հալածական, փախստական ինկած է հոս... ուրկէ՞ պիտի ըլլայ ստակը. գիտէ՞ք, հինգ տարի բանտը պառկած է...

— Վա՛խ, վա՛խ, վա՛խ, ափսոսաց էֆէնտին, գլխի ցաւագին ճօճումով մը:

Տիկին Ազնիւի սիրտը կը բարախէր, հոգերանական բոպէն կը մօտենար, լոյս ներչնչող պարագաները կ'աւելնային հետզհետէ և խօսակցութիւնը խիստ շահեկան փուլի մը մէջ կը մտնէր: Սակայն, միամմիտ կինը խարուած էր, Սաւուղ էֆէնտի թէև ազգասէր բարերարի համբաւի մը տիրացած էր, համոզուած նիւթապաշտ մըն էր, անհանդուրժելի բարոյախօս մը, անխոնջ խրատատու մը, քան թէ բարեգործ կամ նըշւիրատու մը:

— Տղա՛ս, ըստ Արծուիքունեանի, քանի որ ըստ տակ չունիս, ինչո՞վ պիտի բանաս վարժարանը . . .

— Ստա՞լը միայն կը պակսի, էֆէնտի, պատառախանեց Արծուիքունեան, միւս պայմանները լրացուցած եմ. գոլրոցական յայտագիրը պատրաստ է արդէն: Շարա Մօհամէտ Ալի պողոտան, Մինչիյէ տանող թրամվէյին վրայ տամնը վեց սենեակներով և ընպարձակ պարտէզով շէնք մը կայ. տասնը մէկ ոսկի ամսականով կարելի է վարձել. իսկ նստարան, գրասեղան և ուրիշ գոյքեր մէկ շաբաթուան մէջ կը պատրաստուին. ուսուցչական մարմինն ալ կարելի է կազ, մել, եթէ . . .

— Ստակ ըլլայ, այնպէս չէ՞ . . .

— Անտարակո՞յս . . .

— Հայրի'կ, ըստ հարսը, մեծ գումար մը չէ':

— Ի՞նչ կ'ըսես, աղջի'կ, յանդիմանեց էֆէնտին, գուն գետե՞ս որ կը խօսիս:

— Յիսուն ոսկի միայն պէտք է, շաբունակեց տիւկին Ազնիւ:

— Յիսուն ոսկի՞ կրկնեց էֆէնտին:

— Այո՛, յարեց Արծուիքունեան, եթէ այդ գումարը ըլլայ, անմիջապէս կը ձեռնարկեմ գործի:

— Ե՛հ ուրեմն, ըստ էֆէնտին, եթէ լոկ այդ գումարով կը լմննայ գործը, մեր Սիմօնը թող տայ: Տիկին Ազնիւ խնդումէն պիտի լար:

— Հայրի'կ, ըստ, չեմ կարծեր որ մեր Սիմօնը տայ, եթէ գուռք չի կանչեք ու չի պատուիրէք:

— Կը կանչեմ, կը խօսիմ աղջի'կս, յիսուն ոսկի թո՛ղ տայ մեր պարոնին:

Սաւող էֆէնտին այս խոստումով կը յուսար քաւել անցեալի ոճիր մը, որ շաբունակ կը տանջէր իր խիղճը. գոնէ, կ'ըսէր ինքնիրեն, այս չնչին գումարով մեր Սիմօնը թող իր մեղքը քաւէ. ինք չէ՞ որ

առաջին կտակս պատուեց ու նորը գրել տուաւ . ինք  
չէ՞ր Զեթունի կտակս ջնջել տուո՞ղը , անխիղճ որդի . . .

Իսկ Արծուիրունեան , Սաւուղ էֆէնտիին հանդիւ-  
սաւոր խոստումէն փոխանակ ազգուելու և հրճուելու ,  
ընդհակառակը աւելի տխրեցաւ . դեռ աչքին առջե  
էր ալեւոր հիւանդը , ապաշխարող մեղաւորի մը գիր-  
քին մէջ : Եւ հիւանդին սենեակը զնտան մը կ'երեւ-  
ար իր աչքերուն , ձեղունը փլչիլ կը թուէր իր գըլ-  
խուն վրայ , ալ չէր տեսներ իր շուրջը , ո՛չ էֆէնտիին  
արցունքոտ աչքերը , ոչ ալ տիկին Ազնիւի պայծառ  
ու զուարթ գէմքը , Անի մէ՛կ բան կ'երեւակայէր տես-  
նել . առաջին կտակին պատուած թուղթի կտորնե՞րը :  
Հօ՞ն , հիւանդին ոսկեզօծ մահճակալին հզե՞րքը , իր  
գիմացը կը տեսնէր սառած ուրուակա՞ն մը . . . Զըն-  
ջուած կտա՞կը . . .



## ԺԲ.

### ՎԱՐԺԱՊԵՏ ՈՒ ՆԱԽԱՐԱՐ

Արծուիրունեան , ջնջուած կտակին ցաւագին տը-  
պաւորութեան տակ , հրաժեշտ առած էր տիկին Ազ-  
նիւէն , և իր օթեւանը վերագարձած , Օքէլ Տ'Արմենի :

Իրիկուան զովագին պահ մըն էր , ելեքտրակառ-  
քերը զիրար կը խաչտձեւէին , ցերեկուան տաժանքէն  
յոգնաբեկ յաճախորդները խումբ խումբ ներս կը  
մտնէին սրճարաններէն , քիչ մը հանգչելու ։ խաղա-  
լու և օրուան կացութեան վրայ խօսակցելու :

Հայկական սրճարանին մէկ անկիւնը նստած , կըլ-

կըլակ մը կը գոռացնէր Քանասարեան երբ ներս մտաւ  
Արծուիրունեան և հոծ բազմութիւն մը ճեղքելով  
անցաւ, գնաց նստաւ անոր քով։

Բոլոր աչքերը կը յառէին երկու վարժապետնեւ-  
րուն, որոնք գլուխ գլխի տուած, սեւազրութիւն մը  
կը սրբագրէին։

Արծուիրունեան ալ ապսպից կլիլակ և սուրճ։  
Ու հիմա, դէմ առ դէմ նստած մարմարէ սեղանի  
մը շուրջ, տաք խօսակցութեան մը բռնուած են։  
— Երանելի մարդ, կը դանգատէր Քանասարեան,  
ինչո՞ւ մերժեցիր . . .

— Խե՞նդ ես, ինչ ես, գիտե՞ս թէ ո՞րքան փա-  
փուկ խնդիր մըն էր. եթէ յիմաբութիւնը գործէինք  
ընդունելու, գիտե՞ս ինչ պիտի պատահէր։

Ի՞նչ պիտի պատահէր։

— Խաչագողներ պիտի նկատուէինք, պատասխա-  
նեց Արծուիրունեան, ի՞նչ, կ'ուզէիր որ ընդունէի՞  
գոհարները . . . յետո՞յ, ինչպէ՞ս պիտի կրնայինք ելլել  
գործին մէջէն։

Քանասարեան կատդած էր, ինքզինք կ'ուտէր,  
բառ չէր կրնար գտնել արտայայտելու համար իր ըզ-  
գացած ցասումը։

— Եղբա՞յր, ըստ կշտամբող գօնով մը, տիկինը  
սիրայօժար նուիրեց այդ գոհարները, գուն ի՞նչ խել-  
քով մերժեցիր և ինծի ալ մերժել տուիր

— Դուն չե՞ս հասկնար այդ նրբութիւնները, բա-  
րկկամ, ես չէի կրնար, ո՛չ ալ կը զիջանէի շահագոր-  
ծել բարի կնոջ մը սիրտը որ միլիոններ կ'արժէ. ի՞նչ  
կ'ըսես, վազը պիտի տեսնես գուն, որքան օգտակար  
պիտի ըլլայ անոր պաշտպանութիւնը։

— Ծիտակը չեմ կրնար հասկնալ այդ խրթին կէ-  
տերը, հեղնեց Քանասարեան, միշտ իր աչքին առջե-  
թերելով մերժուած ապարանջանները։

Արծուիքունեան անհանդուրժելի կը գտնէր այս  
խօսակցութիւնը . ընկերոջը երեսն ի վեր .

— Եղբա՛յր , ըսաւ , կ'աղաչիմ , ա՛լ մի խօսիր այս  
նիւթին վրայ :

Քանասարեան լռեց . իր ընկերոջ նկարագիրը բա-  
ւական ուսումնասիրած էր , գիտէր թէ անի կ'ատէր  
նիւթը . վառ երեւակայութեան տէր , յանդուզն ձեռ-  
ներէծ մը , հաւատացեալ լաւատես մըն էր անի :

Սրճարանին յաճախորդները կ'աւելնային , մինչ  
անդին , երկու եղբայրակիցները նարկիլէները կը քա-  
շէին ախորժակով :

— Կարսո՛ն , կանչեց , Արծուիքունեան , նարտ մը  
բեր մեզի :

Կարսօնը , հազիւ քսան տարու կայտառ երիտա-  
սարդ մը՝ նորեկ գաղթականներէն , անմիջապէս սե-  
ղանին վրայ բերաւ գրաւ նարտը :

Եւ երկու ընկերները խաղալ սկսան ,

Մէկ բառքի խաղցած էին , երբ Արծուիքունեան  
ոտքի ելելով .

— Օ՛ , բացագանչեց , ո՞ւշ է արգէն : Ազիզ Եու-  
սուֆ պէյին ժամագրութիւն տուած էի , մոռցա՞ր . . .

— Գնա՛ ուրեմն , ես հոս կ'պասեմ , ե՞րբ կուգաս :

— Ո՞վ գիտէ , ժամէ մը , երկու ժամէն , հիմակ-  
ուընէ չեմ կրնար որոշել , գո՞րծը գիտէ :

Եւ հրաժեշտ առնելով դուրս ելաւ սրճարանէն :  
Դուրսը , հրապարակին վրայ կառքեր կ'սպասէին . մէ-  
կուն մէջ նետուեցաւ և ձեռքի գաւազանովը կառա-  
պանին ցոյց տուաւ Մուսքի փողոցին ուղղութիւնը :

Հինգ վայրկեան ետքը կառքը կանգ առաւ Ա.  
Աստուածածին եկեղեցւոյ դրան առջեւ :

Կառքէն վար իջաւ , հարցուց Ազիզ Եուսուֆ պէյը  
և դռնապանին հաստատական պատասխանին վրայ ,  
դէպի վեր ուղղուեցաւ՝ Առաջնորդարանը , ուրպ էյը ,

գեռ նոր փակած ըլլալով Նպաստամատոյց Յանձնաւ-  
ժողովին նիստը, կ'սպասէր Արծուիբունեանի:

Երբ տեսաւ այս վերջինը որ իր ձեռքը կը սեղմէր.

— Պռավօ՛ պարոն, ըսաւ, կը յարգեմ ձեր ճշդա-  
պահութիւնը. յետոյ իր փոքրիկ ժամացոյցը նայելով.

— Ճիշդ ժամանակին հասաք. ըսաւ ժպտելով:

— Բայց ինչո՞ւ կը զարմանաք պէյ, ճշդապահու-  
թիւնը քաղաքակրթութեան տարրական պայմաններէն  
մէկը չէ...

— Ա՞յս երկրին մէջ, ընդմիջեց պէյը:

Երկուքը միասին վար իջան, եկեղեցիին քակը:  
Կառքը կ'սպասէր դուռին առջև, երկուքն ալ մէջը  
նետուեցան: Ազիզ պէյ արաբերէն լեզուով պատուի-  
րեց կառապանին կառքը վարել գէպի Սէքքա Հատիտ-

Տասը վայրկեան վերջը կառքը ներս կը մտնէր հո-  
յակապ դռնէ մը, և ծառուղիներուն մէջէն անցնելով  
կանգ կ'առնէր չքիշ ապարանքի մը մարմարէ սան-  
դուխներուն ոտքը:

Եգիպտոսի Արտաքին Գործերու նախկին նախաւ-  
րար Տիգրան բաշա տ'Ապրօյի ապարանքը...

Եռասուֆ Ազիզ պէյ, ինչպէս յիշուեցաւ, խոստա-  
ցած էր Արծուիբունեանը ներկայացնել հայ նախարա-  
րին, որ միենոյն ժամանակ Եգիպտոսի Գաւառական  
ժողովին նախապահն էր: Գաղղթական վարժապետը  
փափաք յայտնած էր անձամբ տեսնել բաշան և անոր  
առջև պարզելու մասնաւոր վարժարան մը հիմնելու  
իր նպատակը: Կը յուսար ջերմ ընդունելութիւն մը  
գտնել անոր քով և թերեւս փափաքուած արդիւնքը  
ձեռք բերել:

Նախարարին ծառաներէն խափշիկ մը մօտեցաւ,  
յարգական գիրքով մը մինչեւ գետին ծոեցաւ և եր-  
կու այցելուները վեր առաջնորդեց, ընդունելութեան  
սրահը:

Տիգրան բաշան գեռ չէր երևնար . . .

— Պէ՛յ, կ'ըսէր Արծուիբունեան, բաշան հայերէն կը խօսի՞ :

— Ո՞չ, ընդհանրապէս ֆրանսերէն կը խօսի, այնապէս վարժուած է :

— Հայերէն չի՞ գիտեր . . .

— Չեմ կարծեր . . . մի՛ մեղադրէք պարոն, ե՞րբ առիթ ունեցած է սովորելու :

— Զարմա՛նք, հայ չէ՞ փաշան :

— Հայ է, պատասխանեց Ազիզ պէյ, և հայ իշխանագուն մը :

— Ի՞նչպէս . . .

— Զէ՞ք իմացած, Տիգրան բաշա տ'Ապրօ, Բագրատունի չի՞ կոչուիր : Եղբայր մըն ալ ունի որ Նարօլի կը բնակի, Բրէնս տ'Ապրօն :

— Լաւ ուրեմն, առարկեց գաղթական ուսուցիչը, ի՞նչպէս կ'ըլլայ որ հայերէն չի գիտեր, ինք որ հայ իշխան մըն է, կ'ըսէք :

— Ես ալ հայ դատաւոր մըն եմ, բայց գժբախտաբար մէկ բառ չեմ հասկնար հայերէն լեզուէն :

— Ափսո՞ս, հազար ափսոս, հառաչեց ուսուցիչը, ըսէ՛ք պարզապէս, թէ հայութիւնը մեռա՛ծ է Եգիպտոսի մէջ :

— Հապա ի՞նչ կը կարծէիք . . .

Թանկարծ գրսէն շշուկ մը լսուեցաւ, քայլափոխիձայներ : Սրահին զուռը բացուեցաւ և խափչիկը, բարե բռնած, դուռին առջեւ կը կենար :

Քիչ յետոյ, բարձրահասակ, հոյակապ մարդ մը ներս մտաւ :

Տիգրան բաշա տ'Ապրօն էր, ճշմարիտ ճէնթըլմէն մը, բարեւերով անցաւ ցրահին անկիւնի թաւիշէ թիկնաթոռը բազմեցաւ, երկու հիւրերուն դիմացը, որոնք ոտքի վրայ կ'սպասէին :

— Հրամմեցէ՛ք, աթոռ առէք, ըստ բաշան խիստ  
վարժ ֆրանսերէնով մը:

Երկու այցելուները նստան գիմացի թիկնաթոռ-  
ներուն վրայ:

Ցետոյ դառնալով պէյին,

— Ազի՛ պէյ, ըստ բաշան, ո՞վ է պարոնը:

— Հայ ուսուցի՛ մըն է, բաշա, Պոլսոյ վերջին  
Դէպքի փախստականներէն, Աղեքսանդրիոյ Թաղական  
Խորհուրդի ատենապետէն յանձնարարուած:

— Ի՞նչպէ՞ս էք պարոն, ըստ բաշան, ե՞րբ եկաք:

— Կա՞յ շուրջ երեք ամիս, որ Պոլսէն մեկնած ու  
հասած եմ. Աղեքսանդրիա, մէկ քանի օրէ ի վեր հոս  
կը գտնուիմ:

— Ի՞նչ կը փափաքիք, պարո՞ն, հարցուց բաշան:

— Չեր Վսեմութեան թանկագին աջակցութի՛ւնը.

— Ի՞նչ բանի համար, հարցուց նախարարը:

— Նպատակիս իրագործումը գիւրացնելու համար:

— Ի՞նչ նպատակ կը հետապնդէք:

— Մասնաւոր գպրոց մը բանալու նպատակը, ը-  
ստ Արծուիրունեան ինքնավստահ շեշտով մը:

— Ո՞ր պիտի բանաք այդ գպրոցը:

— Հո՞ս, Գահիրէի կեդրոնը:

— Հո՞ս, Գահիրէի կեդրո՞նը, հարցուց նախարարը  
զարմացկոտ գէմքով մը, ի՞նչ կ'ըսէք, պարո՞ն, ու-  
րիշ անգամ գտնուած էք, կը ճանչնա՞ք միջավայրը:

— Ո՞չ բաշա, չեմ գտնուած և հետեւաբար միւ-  
ջավայրը չեմ ճանչնար:

— Ուրեմն, գիտել տուաւ բաշան կարեկից շեշ-  
տով մը, ի՞նչպէս կը համարձակիք այդպիսի միտք  
մը յղանալ, այդքան թեթեօրէն, չըսելու համար տը-  
զայամտօրէն, մնուցանել նպատակ մը որ երբե՞ք շի-  
րագործուիր:

— Ներեցէ՛ք, բաշա՛, բողոքեց վարժապետը ինք-  
զինք ամփոփելով ու մէջքը շտկելով թիկնաթոռին  
մէջ, ևս վստահ եմ ձեռնարկիս յաջողութեան վրայ:

— Ի՞նչպէս, հարցուց բաշան հեգնոտ ժպիտով մը:

— Ճի՛շդ է, միջավայրը չեմ ճանչնալ բայց  
վերջապէս գիտեմ թէ հոս կը գտնուին ծնողքներ,  
որոնք պիտի ուզէին իրենց զաւակները տոհմային  
դաստիարակութեամբ օժտել տալ. արդէն մէկ քանի  
օրուան մէջ շատ բաներ տեսայ, հայ աշակերտներու  
բաւական հոծ թիւ մը գտայ. մայրաքաղաքին օտար  
վարժարաններուն մէջ, ուր ամբողջ սերունդ մը կը  
թունաւորուի, մեր սերունդը, բաշո՛...

Ազիզ Եռուուֆ պէյ, խորունկ լոռութեան մը մէջ  
կը հետեւէր խօսակցութեան որ տակաւ կ'արծարծուէր,  
ու շահեկան դառնալ կը թուէր, հայ նախարարին ու  
վարժապետին միջեւ:

— Շա՞տ աղուոր կը խօսիք, պարո՞ն, կը տես-  
նեմ հայրենասիրութեան բոց մը ձեր աչքերուն մէջ,  
կը գովեմ ձեր զգացումները. սակայն, չափազանց լա-  
ւատես կը տեսնեմ զձեզ. մասնաւոր վարժարան մը  
հիմնե՛լ, գիտէ՞ք որքան լուրջ գործ մըն է:

— Գիտե՞մ. բաշա, բոլոր խոչընդոտները նախա-  
տեսած եմ և սակայն, որշումս որոշում է, պիտի  
ջանամ ամէն գնով իրագործե՛լ նպատակ:

— Աղէկ, աղէկ, կրկնեց բաշան հեգնոտ ժպիտ մը  
զրկելով Ազիզ պէյի, որ ինքնիրեն, կ'արգահատէր  
հայ վարժապետին միամտութեան վրայ, ծափելի գա-  
ղափար մըն է, բայց սիրելի՛ պարոն, կը ցաւիմ՝ թէ  
չպիտի կրնաք մարմին մը տալ անոր:

— Բայց ինչո՞ւ բաշա, կ'աղաչեմ, հաճեցէ՛ք պար-  
զել ձեր տեսութիւնները:

— Իմ տեսութիւններս պարզ են, յարեց բաշան

ժպտուն դէմքով մը , դուք մասնաւոր վարժարան մէ կը փափաքիք հիմնել , չէ՞ Գահիրէի մէջ :

— Այո' , բաշա :

— Շատ լաւ պարոն , գիտէ՞ք քանի կրթական հաստատութիւններ կան . . .

— Ներեցէ'ք բաշա . այդ ակնարկուած վարժարաններուն մեծագոյն մասը տեսած եմ , թէ' կաթողիկ թէ' բողոքական և թէ ուրիշ երոպական այդ կարգէ հաստատութիւնները մէկիկ մէկիկ այցելեցի . իբրև «Թան»ի թղթակից և յաջողեցայ ձեռք ձգել հոն յաճախող հայ աշակերտներուն անուններն ու քանակը :

— Լաւ , ի՞նչ ըսել կ'ուզէք հիմա ,

— Հսել կ'ուզեմ թէ , այդ անունները ժողվելէ յետոյ , գացի գտայ ծնողքները , որոնց հաղորդեցի մասնաւոր վարժարան մը հիմնելու ծրագիրս և որոնք խոստացան իրենց զաւակները հանել օտար վարժարաններէն և իմ խնամքիս յանձնել անոնց կրթութեան գործը : Արդ , այսօր ձեռքիս տակ պատրաստ ունիմ շուրջ քառասուն աշակերտներ որոնք մասնաւոր դպրոցիս բացման կ'սպասեն ակնդէտ :

— Ծնողքներուն խոստաւմնէ՞րը կ'ոգեւորեն ձեզ , պարո՞ն , հեգնեց բաշան , զուք չէ՞ք ճանչնար միջավայրը , ինչպէս խոստովաննեցաք քիչ առաջ , մենք վաղո՞ւց կը ճանչնանք Գահիրէի հայ բնակչութեան բարքերը . գիտէ՞ք քանի քանի տարբեր վայրերէ , կեդրոններէ գաղթած ու հոս հաստատուած ընտանիքներ կան . մեր ազգային վարժարանը կայ ուր ձրի կ'աւանդուին ուսումները . լոկ ազքատիկ տղաքները կը յաճախեն , ունեւորներուն զաւակները գունզագունդ կը վազեն Գրօնֆիշները , Սէնթ Մէրի՛ս Սքուլը , Ամերիկեան Միսիոնարական , Գրանսական , գերմանական , ամէն ազգերու միջավայրը կը համարուի Եղիպտոսը :

— Սակայն , բաշա' , կը յամառէր ուսուցիչը , այս-

քան օտար կրթական հաստատութիւններու դէմ մէկ հատիկ հայ գպրոց մը չա՞տ կը տեսնէք, ինչո՞ւ կը ջլատէք ա՛յնքան բնական փափաքի մը թափը, ես կը հաւատամ թէ պիտի յաջողիմ :

— Բայց, ձեզի դէմ հակառակորդներ պիտի ու նենաք, ձենէ անհամեմատօրէն գերազանց ոյժեր . . . դուք ի՞նչ պայմաններու տակ կ'ենթագրէք դիմագլւրաւել խոչընդոտները՝ որոնք, պիտի տեսնէք, առաջին քայլին անթիւ են և անհարթելի . օտարները, իրենց նիւթական ու բարոյական ազդակներով, այսքան երկար տարիներէ ի վեր կը յարատեւեն, դուք ի՞նչ միջոց ունենալ կը կարծէք, այդ ազդակները հակաշուելու համար, ունի՞ք գրամագլուխ մը, ունի՞ք ձեր ետին ընկերութիւն մը :

— Կ'աղաչեմ, բաշա՛, պիտի ներէք անշուշտ ինձի, եթէ գիտել տամ թէ՝ բոլոր այդ առարկութիւնները զիս ընկճելու բնոյթը չեն կրնար ունենալ. ինչ պէս ըսի, պիտի հիմնեմ այդ վարժարանը, եթէ նախնական քայլերուս մէջ քաջալերութիւն գտնեմ Զեր վսիմութեան քով :

— Դժբաղդաբար, յարեց բաշան, սովորութիւննունիմ քաջալերելու ձեռնարկներ, որոնց յաջողութեանը վրայ հաւատքս կը պակսի. կը կրկնեմ գարձեալ, հրաժարեցէ՛ք այդ վերացական, անիրական գաղափարէն, ես կը պատուիրեմ, ձեզի պաշտօն մը թող վստահուի մեր ազգային վարժարանին մէջ, ուր, կը սիրեմ հաւատալ, պիտի կրնաք օգտակար ժառայութիւններ մատուցանել :

— Ծնորհակա՞լ եմ, բաշա, յարեց Արծուիբունեան, ես հոս պաշտօն մը խնդրելու չեմ եկած, միայն եթէ կարելի է, պիտի խնդրէի որ, առանց կասկածի տակ դնելու անկեղծութիւնս լաւատեսօրէն վերաբեր ուիք . . .

— Զեմ կրնար քաջալերել այդպիսի . . . խիզախ  
ձեռնարկ՝ մը :

— Բաշա՛, բաշա՛, գոչեց յանկարծ Արծուիրուն-  
եան բռնկած, դուք՝ գիտեմ, ձեր տաղանդով ու ձեր  
գիւանագիտական անվիճելի կարողութիւններով, յա-  
ջողած էք տարիներով վարել ձեր երկրին ճակատա-  
գիրը. հետեւած ըլլալով երոպական մեծ թերթերու  
քաղաքական յօդուածներուն, Զեր վսեմութեան մա-  
սին խորունկ համոզումներ գոյացուցած եմ և կը խոր-  
հիմ թէ դուք կրնաք միլիոնաւոր ժողովուրդներու  
շահերը պաշտպանել Արևմուտքի այլազան ազգեցու-  
թեանց դէմ, սակայն, կը ներէք որ ըսեմ . . .

Ու կանգ առաւ, զգուաւոր ակնարկ մը պտտցը-  
նելով սրահին մէջ, այնպէս կարծեցնելով թէ՝ խիստ  
կարեւոր գաղտնիք մը կը պատրաստուէր հրապարակել :  
— Շարունակեցէ՞ք պարոն, համարձակ խօսեցէք:  
լո՞նչ պիտի ըսէիք :

— Զպիտի սրգողիք անշուշտ բաշա, երբ հոս ձեր  
ներկայութեան յայտարարեմ թէ՝ դուք, իբրև արտա-  
քին գործերու նախակին նախարար մը, կրնաք տէրու-  
թիւն մը կառավարել և անոր շահերը պաշտպանել  
երոպական տէրութիւններուն դէմ, սակայն, կը նե-  
րէք անշուշտ, երբ ըսեմ թէ՝ չէ՞ք կրնար կառավարել  
ձեր ընտանիքը :

Տիգրան բաշան ցնցուեցաւ, դէմքին վրալ արտա-  
կարգ գալուկ մը, աչքերուն մէջ չարաշուք բաց մը,  
մարմնովին կը դողար :

Ազիզ Եռոսուք պէյ սպառնական նայուածք մը  
շանթելով իր քով նստաղ վարժապետին, կատաղի կը ս-  
միթ մը փակցոց անոր ձախ զիստին .

Պահ մը սառեցաւ սրահին մթնոլորտը, պաղ լը-  
ռութիւն մը յաջորդեց այս բռւն խօսակցութեան :  
Բաշան ու պէյը, խորհրդաւոր ակնարկներով միայն

կը խօսակցեին : Եւ այս վիճակը տեւեց քանի մը բոպէ :

— Շա'տ լաւ , ըսաւ վերջապէս բաշան լոռութիւնը խզելով , ի՞նչ կը փափաքիք :

— Իսկ ես . շարունակեց ուսուցիչը առանց աղդուելու շրջապատէն , գոնէ դպրոց մը կընամ վարել :

Նախարարին նեղ կուգար ընդարձակ սրահը . կ'ուղէր ժամ առաջ ազատիլ վարժապետին ներկայութենէն . ուստի զսպելով իր հոգեկան տագնապը , որուն ենթարկուեցաւ արտասանուած չե՛ք կրնար կառավարել ձեր ընտանիքը պարբերութենէն :

— Պարո՞ն , ըսաւ , քանի որ վերջնականապէս ուրոշած էք հիմնել այդ վարժարանը . ըսէ՛ք ուրեմն , ի՞նչ կը փափաքիք որ ընհմ ձեզի :

— Նախնական դրամագլուխ մը միայն պէտք է . շէնքը վարձելու և գրասեղանները , նստարանները , ինչպէս նաև դպրոցական ուրիշ գոյքերը պարաւածու համար գումար մը , որ դժբաղդաբար կը պակսի . աւելորդ է կրկնել , փախատականնե՛ր ենք , հազիւ կըրցած ենք ազատել մեր մորթը :

— Ո՞ւր էիք առաջ :

— Պոլիս էի , Գատը գիւղի Արամեան վարժարանի ուսուցիներէն :

— Աւելի առաջ ուր էիք :

— Հինգ տարի բանտին մէջ անցուցած եմ . . .

Նախարարը չուզեց աւելի առաջ երթալ . ուստի :

— Պարո՞ն , ըսաւ , այդ նախնական դրամագլուխը կ'ուղէք հայթայթել , չէ՞ :

— Այո՛ , բաշա . . .

— Քանի՞ ոսկի պէտք է , կը խորհիք :

Արծուիբունեան չուարած մնաց . ի՞նչ գումար պահանջէր արդեօք . խոչոր գումար մը չի տար . . .

— Բաշա' , առ այժմ լոկ յիսուն սպիրն կը բաւէ :

— Յիսո՞ւն ոսկի միայն . . . շա'տ լաւ , բան մը կ'ընենք մինչեւ վաղը :

Ազիզ եռւսուփ պէյ, որ հազար անգամ զղջացած ըլլաւ կը թուէր այս խնճք վարժապետը նախարարին ներկայացնելու անխոհեմութիւնը դործած ըլլալուն համար, անմիջապէս ոտքի ելաւ հրաժեշտ առնելու ձեւով մը . ուսուցիչն ալ ոտքի ելաւ և մօտենալով նախարարին .

— Ծնորհակալ եմ, բաշա, ըսաւ, կը խնդրեմ որ ներողամիտ ըլլաք արտայատած բուռն զգացումներուն և գաղափարներուն համար, որոնք գիտեմ, յախուռն կը դատուին ձեր վսեմութեան կողմէն :

— Ո՞չ, ո՞չ, գոհ մնացի այս տեսակցութենէն : Յետոյ Ազիզ պէյի դառնալով . պէ'յ, ըսաւ, պարապեցէք պարոնով . մի՛ զլանաք իրեն ձեր աշակցութիւնները :

Երկու հիւրերը վար իջան և նետուեցան կառքին մէջ : Ազիզ եռւսուփ պէյ կը բացատրէր իր կսմիթի հարուածին շարժառիթը :

— Պարո՞ն, ան ի՞նչ կաֆ էր որ ըրիք :

— Ի՞նչո՞ւ . . .

— «Զէք կրնար կառավարել ձեր ընտանիքը» . ըսուելիք խօ՞սք էր :

— Ի՞նչ կայ որ :

— Զէի՞ք իմացած միջադէպը :

— Ի՞նչ միջադէպ :

— Ընտանեկան գալթակղութիւնը, պատասխանեց Ազիզ պէյ . և հակիրճօրէն պատմեց թէ ինչպէս տիկին Զիպա տ'Ապրօ, մեծանուն նախարարապետ Նուպար բաշային աղջիկը ժամանակին խօսուած էր իտալացի . . . ասպետի մը հետ և թէ ինչպէ՞ս Տիգրան բաշա տ'Ապրօ այդ ընտանեկան գայթակղութեան վերջ մը դնելու համար, մենամարտի դիմած և իր սուրովը սրբած էր այդ . . . պատուի արատը :

Արծուիրունեան շիկնեցաւ :

— Ազի՛ղ պէյ, հաւատացէք ես երբեք տեղեկութիւն չունիմ այդ միջադէպէն և միամտօրէն արտասանեցի այդ խօսքերը:

— Եւ սակայն այդ խօսքէն ազգուելով է որ մեր բաշան ձեզի խոստացաւ իր աջակցութիւնը:

Կառքը հասած էր Աթապա էլ Խատրա, երկուքն ալ վար իջան և իրարմէ բաժնուեցան:

Ուսուցիչը իր քայլերը ուղղեց դէպի հայկական սրճարանը՝ ուր, ինչպէս կը յիշեն ընթերցողները, Քանասարեան պիտի սպասէր իրեն:

Սրճարանը տակաւ պարպուած էր և յաւիտենական յաճախորդները կը մնային գեռ, մաս մը նարտի, մաս մըն ալ թղթախաղի կամ տօմինօի հետ: Արծուիրունեան ներս մտաւ և առաջացաւ դէպի անկիւնը, ուր կը նստէր տակաւին Քանասարեան, «Հճիրշըն կազէթ»ին վրայ ծուած:

— Բարե՛ւ, ըստ Արծուիրունեան և ընկերոջ դիմացը նստաւ:

— Օ՛... վերադարձա՞ր, նայինք ինչ լուր բերիր:

— Ի՞նչ կ'ուզես որ բերեմ, գործը լաւ է:

— Ի՞նչպէս, ունի՞ս բարի լուր մը:

— Դէշ չէ կ'ըսեմ, հիմա պիտի պատմեմ:

Եւ սկսաւ խօսակցութիւնը

— Ինծի նայէ՛, զգո՛յշ, ո՛չ ոք պէտք է իմանայիմ տեսակցութիւնս՝ Տիգրան բաշային հետ:

— Խե՞նթ եմ որ ուրիշի մը պատմեմ...

Եւ Արծուիրունեան մանրամասնօրէն պատմեց իր ու բաշային միջև բոլոր անցած դարձածները:

Ցաճախորդները հետզհատէ կը մեկնէին, իրիկուան ժամը 10 էր երբ երկու ընկերակիցները զուարժտրամադրութեան մը տակ հրաժեշտ առին իրարմէ, հետեւեալ օրը զիրար գտնելու խոստումով:

## ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐԸ

Արծուիրունեան հետեւեալ օրը կանուխ արթնցաւ ,  
թէև ամբողջ զիշերը քնատ անցուցած էր : Անմիջա-  
պէս գուրս ելաւ ու գնաց ուղղակի հայկական սրճա-  
րանը՝ ուր միայն քանի մը յաճախորդներ գտաւ :

Սուրճը խմեց , նարկիլէն քաշեց , ժամացոյցը նա-  
յեցաւ և ինքզինք դուրս նետեց . մէկ շաբաթ կար որ  
ընտանիքէն լուր մը չէր առած և բաւական մտահոգ  
կ'երեւար : Ուղղեց քայլերը գէպի նամակատունը :

Կիշէները գեռ բացուած չէին , քառակուսի գա-  
ւիթը խոնուած երկսեռ բազմութիւն մը կ'սպասէր  
հոն . ինք ալ խառնուեցաւ անոնց : Վերջապէս կիշէ-  
ները բացուեցան և սպասող ամբոխէն պաշարուեցան :  
Նամակատան պաշտօնեան , որ սկսած էր ճանչնալ Ար-  
ծուիրունեանը , մէկ նամակ և մէկ քառք բուրպ յանձ-  
նեց այս վերջինին :

Նախ քառթ բօսթալը կարդաց :

Կորտոնեան պէյ ժամագրութիւն մը կուտար իրեն  
կարեւոր խնդրի մը համար և կը խնդրէր որ նոյն օ-  
րը , իրիկուան ժամը 5ին միջոցները գայ զինք գտնէ  
Նիու Պառ գարեջրատունը :

Յետոյ նամակը բացաւ և սոսորագրութիւնը կար-  
դաց անմիջապէս և Ընտանեկան նամակ մըն էր . իր  
կինը կը գրէր , դատապարտելով իր լոռութիւնը և կը  
խնդրէր որ փութացնէ իր վերադարձը : Երկու փոք-  
րիկները , կ'ըսէր նամակին մէջ , զիս շատ կը նեղեն ,  
ամէն օր փողոց կ'ուզեն ելլել , խեղճ Աննան - պառաւ  
սպասուհին - կը չարչարեն , յաճախ կ'անյայտանան ,  
ծովեղերքը կը փախչին ուրիշ ստահակներու հետ խա-  
ղալու , ևն . ևն .

Արծուիբունեան այդ նամակին ընթերցումին վը-  
րայ ինքզինք թեթեցած կ'զգար , ընտանիքի կողմէ  
ա՛լ մտահոգ չէր . Ճամբան կ'որոճար կորտոնեան պէջի  
ժամագրութեան վրայ . ի՞նչ պիտի ըսէ ինձի , կ'ըսէր  
ինքնիրեն . «Խիստ կարեւոր խնդրի մը համար է » , կը  
զրէ ի՞նչ է արդիօք այդ խիստ կարեւոր խնդրը :

Սերտ յարաբերութիւն մը չունէր անոր հետ , նորեկ  
մըն էր ինք Տիայն մէկ անգամ մը տեսած էր պէյը ,  
երբ սա , իբրև Հոգաբարձութեան ատենապետ այցե-  
լած էր Գալուստեան ազգային վարժարանը , որուն  
տնօրէնը կ Նաւասարդեանն էր , իր գպրօցական վա-  
զեմի ընկերակիցներէն , որ զինքը ներկայացուցած էր  
Կորտոնեան պէյին : Արծուիբունեան գիտէր նաև թէ՝  
իր գպրօցական ընկերակիցը մասնաւոր գասեր կուտար  
օրիորդ Հերանոյշի . նոյնպէս Նաւասարդեանէն իմա-  
ցած էր թէ՝ Կորտոնեան պէյը պետական պաշտօնեայ  
մըն էր և Տիգրան բաշա տ'Ապրօյին աչքին լոյսը : Եւ  
սրովհետեւ իր բովանդակ ու միակ մտասեւեռումը՝  
բաշան էր , և ատոր հետ իր երէկուան տեսակցու-  
թիւնը , Արծուիբունեան կը փորձուէր ենթագրելու  
թէ՝ Կորտոնեան պէյին այսօրուան տեսակցութիւնը  
կապ ունի երէկուան հետ :

Եւ այս մտածումով հասած էր հայկական սրճա-  
րանը , լեփ լեցուն՝ նոր յաճախորդներով , որոնց մէջ  
կը նշմարուէր ազգային վարժարանին տնօրէնը :

Նաւասարդեան իր սեղանը հրաւիրեց Արծուիբուն-  
եանը և ժպտուն դէմքով մը .

— Միրելի՛ս , ըսաւ , մեր Տիգրան բաշան տեսեր  
էք երէկ , շատ ուրախ եղայ :

— Ի՞նչպէս , ի՞րբ , ո՞ւրկէ իմացար :

— Իմացա՞յ , ի՞նչո՞ւդ պէտք , աղբիւրը մի՛ փըն-  
տըսեր :

— Բայց կ'աղաչեմ , կ'ուզեմ գիտնալ , մի՛ պահեր  
ինէ , ըսէ՛ , ուրկէ՞ իմացար :

— Կորտոնեան պէյէն իմացայ Ազիզ Եռևուաֆ պէյէն հետ միասին չե՞ս ներկայացեր բաշային, ինչո՞ւ կը ծածկես, ամբողջ անցած գարձածը գիտեմ, Կորտոնեան պէյը պատմեց :

— Բայց Կորտոնեան պէյ ներկայ չէր, ինչէ՞ն կրնայ իմացած ըլլալ ամբողջ անցած գարձածը :

— Ինչո՞ւ կը զարմանաս, սիրելի՛ս, Տիգրան բաշան ի՞նքը պատմած է տեսակցութեան բոլոր պարագաները. երէկ իրիկուն ուշ ատեն հոն էի ես. . .

— Ո՞ւր, հարցուց Արծուիբունեան զարմացկոտ դէմքով մը :

— Կորտոնեան պէյին տունն էի, Հորանոյշին դաս չե՞մ տար, չե՞մ ըստած քեզի :

— Այ՛, այո՛, յիշեցի՛, շարունակէ՛ դրւն :

— Օրիորդ Հերանոյշին ի՞նչ ես ըրեր . . .

— Ի՞նչ եմ ըրեր :

— Դիւթե՛ր ես, մագնիսե՛ր ես, ո'րքան գովեստներ կը շոայլէր հասցէիդ. հօրը վրայ պարզապէս կը բռնանար, քեզմով շահագրգռուելու, քեզի ամէն կերպով օգնելու համար :

— Շնորհակա՞լ եմ, սայց երբեք այդ կարգի առաջարկ մը չեմ ըրած օրիորդին :

— Ի՞նչ կ՞ըսես, եղբա՛յր, հոն ըլլալու էիր, գիտե՞ս իմ ներկայութեանս որքան պաշտպանեց քեզ :

— Ի՞նչ առիթով, ի՞նչ պարագայի տակ :

— Կորտոնեան պէյը բաշային ապարանքէն նոր կը վերագրանար, երբ ես դասս աւարտած կը պատրաստուէի մեկնիլ, և . . .

— Է՛, լուրերուն տոպրակը քակէ՛ նայինք :

— Մտիպուեցայ հոն մնալ, միասին ընթրեցինք, յետոյ պէյը սկսաւ պատմել քու տեսակցութիւնդ՝ բաշային հետ. իրմէ իմացայ թէ դուն նպատակ ունիս մասնաւոր վարժարան մը հիմնելու Գահիրէի մէջ և

թէ՝ նախնական գրամագլուխը կը պակսի, ևն . ևն . .  
— է՛, յետո՞յ, շարունակէ՛ :

— Բաշան նախ հակառակեր է, բայց ի վերջոյ  
խոստացեր է իր կողմէն հոգալ նախնական ծախքերը  
և այդ մասին հարկ եղածը պատուիբեր է պէյին :

— Ազիզ պէյի՞ն . . .

— Ո՞չ . մեր Կորտոնեան պէյին :

Արծուիբունեան անմիջապէս յիշեց քառիթ բօս-  
թալը և վերջնականապէս համոզուեցաւ թէ իրիկուան  
ժամը 5ի ժամագրութիւնը՝ նոյն խնդիրը կը շօշափէր :

— Կորտոնեան պէյ ի՞նչ կ'ըսէ :

— Ի՞նչ պիտի ըսէ, բաշային հրամանները պիտի  
գործադրէ . ինք արդէն կը համակրի քեզի, ես ալ իմ  
կողմէս ոյժ տուի, բայց Հերանոյշին երախտապարտ  
ես, չես գիտեր ո՞ւ քան պաշտպանեց քեզ :

— Ի՞նչ ըսաւ օրիորդը, ի՞նչ խօսեցաւ :

— Հո՞ն ըլլալու էիր, սիրելիս, քեզ մինչև եր-  
կինք բարձրացաւց : Ո՞ր մէկը յիշեմ, ձիրքերդ, առա-  
քինութիւններդ, ստացած զարգացումդ, բարոյական  
կորովդ գրուատեց և իր հօրմէն խնդրեց որ քեզի չի  
զլանայ ամէն աջայցութիւն :

— Ուրեմն Կորտոնեան պէյը պիտի զբաղի՞ կ'ը-  
սես մեր գործով :

— Անշո՞ւշտ . պարտաւոր է զբաղիլ, քանի որ  
բաշան պատուիրած է իրեն :

— Սիրելիս, մտիկ ըրէ հիմա . այս առտու շատ  
կանուխ արթնցայ, գիշերը քուն չէր մտած աչքերս .  
նամակառունը զացի . և այս քառիթ բօսթալը ստացայ :

Ու ծոյի գրպանէն հանած քառիթ բօսթալը նաւա-  
սարգեանին երկնցնելով, կարգա՛, ըսաւ, այսօք ժամը  
5ին պէտք է Նիու Պառ գտնուիմ :

— Այո՛, ճիշդ է, բաշայի հրահանգնե՛րը պիտի  
հաղորդէ քեզի :

— Երեկ իրիկուան ձեր խօսակցութեան մէջ ականարկութիւն մը չըրա՞ւ այս ժամագրութեան մասին :

— Ո'չ, միայն հասցէդ հարցուց ինծի, ո՞ւր կը գտնուի ընդհանրապէս, ևլն . . ըսի թէ Օթէլ տ'Արմէնի իշած ես և սովորաբար հայկական սրճարանը կ'ըլլաս : Այսօր ժամը 5ին անպատճառ պիտի գտնուիս, չէ՞ :

— Անտարակո՞յս, քանի որ ժամագրութիւն տըրուած է . գիտե՞՞ս որքան կը յարգեմ ճշգապահութիւնը :

— Մանաւանդ այս պարագային մէջ, աւելցուց Նաւասարդեան կ'աղաչեմ, գուն չես ճանչնար Կորտոնեան պէյը, խորամանկ, հոգեբան, խիստ քաղաքավար կերպերով խնամեալ կրթութիւն մը ստացած, վարչական անվիճելի կարողութիւններով օժտուած պետական անձնաւորութիւնն մըն է, բառերը մէկիլ մէկիլ կըուլո՞վ պէտք է խօսիս իրեն հետ, և

— Տիգրան բաշա տ'Ապրօն կը գերազանցէ՞ որքեմն այս պէյը, ընդմիջեց Արծուիբունեան դէմքի հեղնուածածումով մը :

— Մի՛ ծաղըեր . Տիգրան բաշան եղական գէ՞մք մըն է Եղիպտոսի գիւանագիտական աշխարհին մէջ . . . նո՞յն խոկ Լորտը կը յարգէ զանի և կը խոնարհի անորտաղանգին առջեւ : Սակայն Կորտոնեան պէ՛յն ալ խոտելի ոյժ մը չէ, պէտք է լաւ գիտնաս ասիկատ :

— Ի՞նչ ըսել կ'ուզես հիմա, պարզ խօսէ :

— Մի՛ սրգողիր, սիրելի՛ս, կշտամբեց ընկերը, ես քու օգտիգ համար է որ կ'ուզեմ քեզ նախապատշաստուած զրկել մեր պէյին քով :

— Շնորհակա՞մ եմ, հոգի՛ս . ինչո՞ւ պիտի սրգողիմ : Եւ փոխելով խօսակցութեան նիւթը, Քանասարեանը տեսա՞ր, հոս հանդիպեցա՞ւ արգեօք, հարցուց :

Այս խօսքին վերջին վանկը գեռ բերնին մէջ, գուրսէն երեւցաւ Քանասարեանին հասակը, ներս մըտաւ և երկուքին քովը տեղաւորեց ինքզինքը :

կարսօնը , առանց ազգարարութեան սպասելու նորեկին նարկիլէն բերաւ , նոյնպէս բաժակ մը թէյ :

Խօսակցութիւնը վերջացած էր արդէն , Նաւասարդեան և Արծուիրունեան ուղեցին նարտ խաղալ : Այն օրը սուրբի մը ու օնին առիթովը վարժարանը գոց էր և բոլոր վարժապետները , տնօրէնէն սկսեալ , հայկական սրճարանը կուգային ժամանակ սպաննելու :

Մէկ կողմէ նարտ խաղալով , կը խօսակցէին երկու ընկերակիցները , մինչդեռ իրենց քովը Քանասարեան երջանիկ անհոգի մը դէմքով նարկիլէին արտարուրած մուխի ամպերուն մէջ կ'երազէր տեսնել իր վարդագոյն ապագան , որ նոյն պահուն կը ժագակը իրեն , իր բերնէն ու քիթէն դուրս հոսող ու ծաւալող մոխրագոյն ու կոսպոյտ ծուխերուն մէջէն :

Արծուիրունեան յաղթուած , Քանասարեան կ'անցանէր նարտին գլուխը , և այսպէս պարտուածը միշտ ետ քաշուելով , խաղը կարգով կը շարունակուէր երեք պաշտօնակիցներուն միջեւ :

Նարտի խաղը վերջացած , երեք ուսուցիչները կը պատրաստուէին մեկնիլ , երբ անդիէն երեցաւ ծանօթ գէմք մը , Սենեքերիմ աղա Քիւչիւկեանը , Պոլսեցի նոր գաղթականներէն , պարոն Նաւասարդեանին ինքնակոն հիւրը , որուն վրայ պիտի առիթ ունենանք խօսելու յառաջիկային , իր կատարած քանի մը կարեւոր գէպքերուն համար , որոն ; պիտի համդիպինք վեպիս ընթացքում ։ Այս շաղակրատ ծերուկը Գահիրէ ժամանէլէն ի վեր նոր տիտղոս մըն ալ վաստկած էր . Մրճարանի Դիւանագէքը , .

Երեքն ալ միասին ոտքի ելան և հեռացան սրճարանէն , խօսքի չի բռնուելու համար սրճարանի գիւղանուգէտին հետ :

ԺԴ.

## ԿՈՐՏՈՆԵԱՆ ՊԷՅԻՆ ՀԵՏ

Նոյն օրը, իրիկուան ժամը հինգին հինգ վայրակեան մնացած, Արծուիբունեան կը հասնէր նիու Պառգարեջրատունը, որուն առջև երկսեռ յաճախորդներու խումբեր, ճենապակիէ սեղաններու շուրջը նստած, զարեջուրի օօփեր կը պարպէին :

Աչքերը պտտցնելով այս կենցաղասէր երամին վըրայ, Արծուիբունեան կը փնտուէր իր մարդը որ նշանակուած ժամագրութեան համեմատ, ճիշդ նոյն ժամուն գտնուելու էր հոն : Արգարե, կորտոնեան պէյյարգած էր ժամագրութիւնը, առանձին անկիւն մը քաշուած, կ'սպասէր :

Արծուիբունեան գրսէն նշմարեց զանի, մօտենալով բարեւեց և անոր դիմացը նստաւ :

Նիու Պառի կարսօնը բերաւ երկու դաւաթ զարեջուր :

— Պարո՛ն Արծուիբունեան, ըստ պէյը ժպտելով, այս գաւաթը պարպէ՛նք մեր բաշային կենացը :

— Պարպէ՛նք, պէյ, ինչո՞ւ չի պարպենք :

— Հիմա բաժակները պարպենք, յետոյ պիտի լսուինք այս մասին :

Կորտոնեան պէյի գէմքը կը շողար, Հավանա սիկառ մը հրամցնելով իր հիւրին,

— Սիրելի՛ս, ծխացուցէք նայիմ, պատրաստուեցէք լսել զիս, աւետաբեր բարեկամ մըն է ձեր խօսակիցը . մեր բաշային կողմէն յանձնարարուած եմ ձեզի հաղորդելու նորին վսիմութեան բարձր հրամանը :

Արծուիբունեան շտկուեցաւ, անպատում հրճուանաքի մը սարսուռը զգաց յանկարծ իր ներսիդին :

— Նորին վսիմութիւնը, կը շարունակէր պէյը,

գարեջուրի գաւաթը մէկ ձեռքին մէջ բարձրացուցած  
և միւսովը սեղանին մէզէները ստկելով, շատ գոհ մը-  
նացած է ձեր երէկուան տեսակցութինէն :

— Ծնորհակա՞լ եմ նորին վսեմութենէն, ազնուա-  
կանի գրոշմ մը կարծեցի տեսնել իր բարձր ճակատին  
վրայ, հանճարի բոց մը՝ խորունկ աչքերուն մէջ, և  
ընկճող վեհութիւն մը՝ իր մէն մի կերպին ու շար-  
ժումին մէջ. հաւատացէ՛ք պէյ, սովորական մահկա-  
նացուներէն չէ՛ Տիգրան բաշա տ'Ապրօն :

— Եղիպտոսի առաջին պետական մա՛րդը, Նու-  
պար բաշային աշակերտը, թէե ոմտնց կարծիքով կը  
գերազանցէ իր վարժապետը . . . այսքան կարճատե-  
տեսակցութեան մը մէջ, ա՛յսքան խորունկ և ա՛յս-  
քան ճշգրիտ դատողութիւն մը, արդարեւ պատուաբեր  
է ձեզի : Մեր բաշան, ինչպէս որ լաւ ուսումնասի-  
րած էք, հասարակ մարգերէն չէ, որպէսզի չկարենար  
գնահատել ձեր տաղանդը :

— Զափազանց կը գգուէք զիս, պէ՛յ :

Եւ երկրորդ բաժակները պարպուելու պահուն .

— Զեր կենացը, պէ՛յ, բաւա վարժապետը :

Եւ երկու բաժակները պարպուեցան Կորտոնեան  
պէյին կենացը :

Կորտոնեան պէյի գէմքը կը պայծառանար տա-  
կաւ, գարեջուրի զուարթ ազգեցութիւնը կը փայէր  
անոր ժամուն աչքերուն մէջ. իսկ ուսուցիչը անհամ-  
բեր կ'սպասէր այս սիրալիր տեսակցութեան ելքին.  
կը փափաքէր ժամ առաջ լսել պէյին բերնէն այս ժա-  
մագրութեան շարժառիթը, սակայն, կ'զգուշանար ա-  
նոր խորամանկ նայուածքին հանդիպելու. միշտ կը  
յիշէր իր գպրոցական ընկերոջ Պ. Նաւասարդեանին  
թելագրանքները, Կորտոնեան պէյի հասցէին անոր ը-  
ռայլած գովեստները :

Կարսօնը կուգար, շարունակ կը նորոգէր գարե-

## ԺԴ.

### ԿՈՐՏՈՆԵԱՆ ՊԷՅԻՆ ՀԵՏ

Նոյն օրը, իրիկուան ժամը հինգին հինգ վայր-  
կեան մնացած, Արծուիբունեան կը հասնէր Նիու Պառ-  
գարեջրատունը, որուն առջեւ երկուու յաճախսրգներու  
խումբեր, ճենապակիէ սեղաններու շուրջը նստած,  
զարեջուրի տօփեր կը պարպէին :

Սչքերը պտացնելով այս կենցաղասէր երամին վը-  
րայ, Արծուիբունեան կը վինտուէր իր մարդը որ նշա-  
նակուած ժամագրութեան համեմատ, ճիշդ նոյն ժա-  
մուն զտնուելու էր հոն : Արդարեւ, Կորտոնեան պէյ յարդած  
էր ժամագրութիւնը, առանձին անկիւն մը քաշուած, կ'սպասէր :

Արծուիբունեան դրսէն նշմարեց զանի, մօտենա-  
լով բարեւեց և անոր դիմացը նստաւ :

Նիու Պառի կարսօնը բերաւ երկու գաւաթ գա-  
րեջուր :

— Պարո՛ն Արծուիբունեան, ըսաւ պէյը ժամու-  
լով, այս գաւաթը պարպե՛նք մեր բաշային կենացը :

— Պարպե՛նք, պէյ, ինչո՞ւ չի պարպե՞նք :

— Հիմա բաժակները պարպե՞նք, յետոյ պիտի խօ-  
սինք այս մասին :

Կորտոնեան պէյի գէմքը կը շողար, Հավանա սի-  
կառ մը հրամցնելով իր հիւրին,

— Սիրելի՛ս, ծխացուցէք նայիմ, պատրաստուե-  
ցէք լսել զիս, աւետարեր բարեկամ մըն է ձեր խօսա-  
կիցը. մեր բաշային կողմէն յանձնարարուած եմ ձեզի  
հաղորդելու նորին վսեմութեան բարձր հրամանը :

Արծուիբունեան շոկուեցաւ, անպատում հրճուան-  
քի մը սարսուաը զգաց յանկարծ իր ներսիդին :

— Նորին վսեմութիւնը, կը շարունակէր պէյը,

ջուրի գաւաթները :

— Պարո՞ն, ըստ Կորտոնեան պէյ լուրջ կերպարանք մը հագած, Նորին վսեմութիւնը այսօր իմ միշտոցաւս կը հաղորդէ ձեզի թէ՛ մասնաւոր վարժարանի բացման ծախքերը հսկալու համար, պատրաստ է յանձնելու ձեզի յիսուն եփիպտ. ոսկի :

Եւ գրպանի փոքր թղթապանակի մը մէջէն հինգ հատ տասնոց ոսկի գրամատումս հանելով.

— Սիրեկի' պարոնս, ըստ, ահաւասիկ զումարը, բաշան ինծի պատռւիրեց որ ձեզի յանձնեմ այս պահքանոթները, ոսկի մէկ պայմանով մը միայն :

— Ի՞նչպէս հարցուց վարժապետը վարանոտ գէմքով մը :

— Սյո՛, մէկ պայմանով կը յօժարի Նորին վսեմութիւնը . . .

— Ի՞նչ պայման է, պէյ, հարցուց, աչքերը յառած՝ պանքնօթի տրծակին վրայ,

— Առէ՛ք նայիմ, յարեց պէյը զուարթ շեշտով մը, այս գաւաթն ալ պարպե՞նք, պիտի պատմեմ . . .

Երկու գաւաթները բարձրացան օդին մէջ :

— Պարո՞ն, թոյլ տուէք որ այս բաժանակը պարսպիմ յաջողութեանը համար մասնաւոր վարժարանին, որ ձեր նախածհոնութեամբը պիտի բացուի մայրաքաղաքիս մէջ :

Արծուիբունեան, պէյին այսքան շողոքորթ արտայատութենէն ազգուած :

— Պէյ, ըստ հպարտ շեշտով մը, այժմէն կը ընաք վստահ ըլլալ թէ՛ այդ վարժարանը պիտի բացուի մօտ օրէն, եթէ, ինչ որ չպիտի ուզէի ենթագրել, նոյն իսկ Տիգրան բաշան հակառակի ձեռնարկիս :

— Ի՞նչ կ'ըսէք, պարո՞ն, հակառակի՞լ, միեր բաշի՞ն, բողոքեց պէյը գաւաթը դեռ ձեռքին մէջ, ի՞նչ անհեթեթ ենթագրութիւն պիտի ըլլար. գիտէ՞ք որ-

Քան համակրած է ձեզի , կ'աղաչեմ , մէկդի՛ վանեցէք  
այդպիսի անտեղի կասկածներ : Խմե՛նք ուրիմն այս  
դարեջուրը ձեր վարժարանի յաջողութեանը համար :

— Ենորհակա՞լ եմ , պէ՛յ , պարպե՛նք այս բա-  
ժակն ալ , բայց միենոյն ժամանակ պիտի ներէք ան-  
շուշտ , եթէ յիշեցնեմ ձեզի թէ բաշան մէկ պայմանով  
միայն խոստացած է հոգալ նախնական ծախքերը .  
կրնա՞մ արդեօք իմանալ , ի՞նչ է այդ մէկ պայմանը :

Գաւաթները պարպուեցան , նոյնպէս նոր մէզէները  
սուկուեցան :

— Պարո՞ն , մեր բաշան կը փափաքի , մասնաւոր  
վարժարանը գնել հաստատ հիմերու վրայ և ապահո-  
վել անոր կեանքը :

— Ո՞րքան ուրախ եմ պէյ , Նորին վսեմութեան  
այսքան ազնիւ վերաբերումին համար . կ'զգամ թէ  
հոգեւին փարած կ'երեւայ այս գործին :

— Ի՞նչ կ'ըսէք , պարո՞ն , մեր բաշան անզուգա-  
կան հայրենասէր մըն է . գիտէ՞ք , այս մէկ երկու ա-  
միսներու մէջ ի՞նչ հրաշքներ գործեց . թշուառ գաղ-  
թականներուն բարերա՞րը հանդիսացաւ :

— Իմացա՞ծ եմ , իմացա՞ծ . . .

— Պարահանդէս մը կազմակերպեց վերջերս , ուր  
Հորտ Քրօմէրը , դիւանագիտական մարմինը , բոլոր  
նախարարները , հայ լայֆ ընտանիքները հրաւիրեց ,  
և գիտէ՞ք գոյացած հասոյթին քանակութիւնը : Երկու  
հազար սոկի՞ . դեռ ինչե՞ր , ինչե՞ր . . . աւելորդ է կըկ-  
նել . մեր բաշան եղական դէմք մըն է :

— Գիտէ՞մ , պէ՛յ , գիտե՞մ , Եգիպտոսի հայու-  
թեան փառքերէն մէկը չէ՞ ա՛Ապրօ բաշան , նախա-  
րարապետ Նուպար բաշային փեստն չէ՞ , Եգիպտոսի  
Գաւառ . Երեսփ . Ժողովին Ատենապետը չէ՞ , վերջա-  
պէս Աբտաքին Գործերու նախկին նախարար մը չէ՞ ,

Հորտ Քրօմէրի մտերիմ բարեկամը , բոլոր պետական ու դիւանագիտական շրջանակներու մէջ բացառիկ դիրք մը գրաւած , ամէն ազգի հասարակութիւններէն յարգուած , մէկ խօսքով , անգուգական բաշա մը չէ . . . ի՞նչ պայման կը գնէ հիմա մեր մասնաւոր վարժարանի բացման ծախքերը հոգալու համար :

— Սիրելի՛ս , Նորին վսեմութիւնը կը փափաքի օք դուք հանդարտ մտքով կարենաք վարել վարժարանի տեսչութիւնը և նիւթական հոգերէ բոլողվին ազատ , յայտագրին գործադրութեանը վրայ հսկել . այս մտօք շատ բանաւոր առաջարկ մը կը բերէ ։ Դպրոցական յանձնախումբ մը , մեր ազգային վարժարաններու հոգաբարձութեան պէս մարմին մը , որուն պաշտօնը պիտի ըլլայ բացուելիք մասնաւոր վարժարանին մատակարարութիւնը , գտնել հասոյթի աղրիւընել ; որոնցմով կարելի ըլլայ երաշխաւորել անոր յարատեւ առաջդիմութիւնը . այս է բաշային դրած պայմանը :

— Գէշ պայման մը չէ' , սակայն , պէ՛յ , կը հաճի՞ք ինծի ըսել , մեր բանալիք վարժարանը մասնաւո՞ր պիտի ըլլայ թէ ազգային :

— Մասնաւո՞ր . . .

— Շաա լաւ , պէ՛յ , պիտի կընա՞ք ցոյց տալ մասնաւոր գպրոց մը , որ ձեր առաջարկած պայմանով կառավարուի :

— Ի՞նչպէս . . .

— Կա՞յ միթէ մասնաւոր վարժարան մը , որ յանձնաժողովի մը կամ հոգաբարձութեան մը ձեռքին տակ կառավարուի , կ'ազաշեմ , ըսէք ինծի :

— Բայց , ներեցէ՞ք պարսն , այդ մասնաւոր կըրթական հիմնարկութիւնները բոլորն ալ գըամագլութունին , կամ ընկերութեան մը կը պատկանին և կամ անհատի մը , իսկ դուք չունենալով նոյն իսկ նախնական դրամագլուխը , բնականուրար պէտք պիտի ունե-

նաք մեր բաշային պէս բարձր անձնաւորութեան մը պաշտպանութեան :

Վարժապետը լուեց . դժուար կացութեան մը առջև կը գտնուէր :

— Խնդրեմ, ի՞նչ անպատեհութիւն կը գտնէք այս պայմանին մէջ : Նորին վսեմութիւնը, հաւատաւ ցէք, իր հովանաւորութեան տակ պիտի առնէ վարժարանը, ուր դուք իբրև հիմնագիր տնօրէն մը պիտի վայելէք ամէն ազատութիւն, պիտի կրնաք անկախորէն գործադրել ձեր ծրագիրը առանց խոչընդուի և առանց զբաղելու նիւթական մասովը :

— Ենորհակա՞լ եմ պէյ, այդ գումարը չպիտի կը բնամ ընդունիլ, եթէ բաշան պնդէ իր առաջարկին վրայք

— Բայց ինչո՞ւ . . .

— Եթէ Տիգրան բաշան այդքան փարած է մեր ազգային կրթական գործին, թող Գալուստեան ազգ . վարժարանը բարեկարգէ :

Կորտոնեան պէյ ինքզինք վիրաւորուած զգաց, որովհետև ինք էր նոյն վարժարանի հոգաբարձութեան ատենապետը :

— Պարո՞ն, գժվազդաբար լուրջ, բանաւոր պատճառ մը չեմ տեսներ ձեր ընդգիմութեան մէջ . խոտելի գումար մը չէ յիսուն սոկին . մանաւանդ ձեզի համար, որ դիտեմ, պատուի խնդիր ըրած էք մասնաւոր վարժարանին հիմնարկութիւնը :

— Անշո՞ւշտ, ամէն դնով պիտի բանամ այդ վարժարանը, բայց ո՞չ ձեր բաշային քմահաճոյքովը :

— Սակայն պարօն, բողոքեց պէյը, մեր բաշան աղատամիտ անձնաւորութիւն մըն է . . .

— Եւ սակայն պէյ ներեցէ՞ք բացատրութեանս, բաշայական քմահաճոյք մըն է ատիկա, չըսելու համար ամիրայական, և

— Կ'աղաչեմ, կիրքով չը խօսակցինք պարոն, հաւ

ճեցէք զիս համոզել, ի՞նչ անպատեհութիւն կայ մեր  
բաշային գրած պայմանին մէջ :

— Բաշան, կը ցաւիմ յայտարարել, պարզապէս  
շահագործել կը փորձէ գաղթականի մը, մանաւանդ  
գաղթական ուսուցչի մը տնտեսական տագնապալի դը-  
րութիւնը :

— Քաւ լիցի . . . որքա՛ն անգութ էք ձեր գատու-  
դութեան մէջ :

— Ճշմարտութիւնները դառն ու անգութ են ընդ-  
հանրապէս . . . գուք, իրա՛ւ է, վաղուց գաղրած էք  
լսելէ այսպիսի խիստ բառեր, այս երկիրը կառավարող  
բաշաներուն հաշուին, չէ՞ :

— Բայց սիրելիս, գոնէ մեր բաշան բացառու-  
թիւնն մըն է, և յարգելի բացառութիւնն մը . . .

— Հակառակը չեմ պնդեր, պէ՛յ, ճէնթըլմէն մը  
գտայ Նորին վսեմութիւնը :

— Արդէն աղնուական մըն է : չէ՞ք լսած, Բագ-  
րատունի՛ մըն է, արքայական զարմէ . . .

— Լսա՛ծ եմ, լսա՛ծ . այդ պարագան կա՛յ ու կայ,  
ես ուրիշ հով մը նշմարեցի անոր վրայ . ճշմարիտ անգա-  
լիացի մը՝ հայկական խրոխտ ճակատովը, թափանցող  
նայուածքովը, պատկառազդու դէմքովը, յարգանք  
կը պարտագրէ ամէն ներկայացող անհատի :

— Սիրելի՛ս, միայն գրաերեւոյթը չէ որ յարգանք  
կը ներշնչէ . պէտք է գիտնաք որ իր բնածին տաղան-  
դին կը միացնէ խնամեալ գաստիարակութիւնն մը,  
մտքի բարձրագոյն զարգացում մը և ընկերային կեան-  
քի մեծ փորձառութիւնն մը . հաւատացէ՛ք, ո և է յե-  
տին միտք մը, թագուն նպատակ մը մի փէնտուէք  
այս առաջարկիս մէջ . մեր բաշան մէկ մտահոգութիւնն  
կը սնուցանէ :

— Ի՞նչ . . .

— Ձեր գործին նրաշխաւորութիւնը . . . եկէք ա-

ոէ՛ք այս գումարը, մի մերժէք Նորին վսեմութեան առաջարկը, թող կազմուի յանձնաժողով մը և ժամ առաջ թող վարժարանը բացուի սիրելիս. գուք տակակաւին չէք ճանչնար մեր բաշան, ոսկի սի՞րտ մըն է, վեհ հոգի մը :

— Կը ներէք պէյ, կը յամառէր Արծուիրունեան, նուաստացուցիչ և միանգամայն անհեթեթ կը գտնեմ ձեր առաջարկը, հետեւաբար կը ցաւիմ որ ստիպուած եմ մերժելու զայն. ահա իմ վերջին պատասխանս :

— Հիմա թօնչ երթամ ըսեմ բաշային, հարցուց կորունեան պէյ շուարած դէմքսվ մը. ե՞տ տանիմ այդ պանքնօթները :

— Անշո՞ւշտ . . .

— Ի՞նչպէս . . .

— Գումարը մերժեց, չառաւ կ'ըսէք, որովհետեւ յանձնաժողովի մը կազմութեանը համամիտ չէ :

— Պիտի զզաք յետոյ, պարո՞ն. այս մերժումով երկու բան պիտի կորսնցնէք. նախ յիսուն ոսկին, յետոյ Տիգրան բաշա ա'Ապրօյի պէս պաշտպա՞ն մը :

— Հոգ չէ, հոգ չէ, այդ կարգի կորուստները կը գիմաւորեմ անտրտունջ, բաւական է որ պատիւս կարենամ անաղարտ պահել :

Կորունեան պէյ զուր կը ջանար կոտրել իր խօսակցին յամառութիւնը. իրեն դժուար կը թուէր այնպէս ձախող վերագառնալ ու մերժումը հաղորդել բաշային. տարիներով ուսումնական է որ պատիւս կարենամ անաղարտ պահել :

Կորունեան պէյ զուր կը ջանար կոտրել իր խօսակցին յամառութիւնը. իրեն դժուար կը թուէր այնպէս ձախող վերագառնալ ու մերժումը հաղորդել բաշային. տարիներով ուսումնական է որ պատիւս կարժապետի մը կողմէ : Ենք ալ կը փափաքէր որ Արծուիրունեան ունենայ իր մասնաւոր վարժարանը, բայց միւնոյն ժամանակ չէր ներեր ասոր որ Տիգրան բաշայի պէս բարձր անձնաւորութեան մը կամքը ծաղը :

վերջապէս, Կորտոնեան պէյ երկու սուրի միջև կը տեսնէր ինքզինք և այս պատճառով շատ կ'աշխատէր համոզել գիմացինը:

— Պարո՛ն Արծուիբունեան, ըսաւ ընտանի շեշտով մը, ես գեռ չեմ յուսահատած, կը սիրեմ յուսալ թէ ի վերջոյ հասկացողութեան մը պիտի գանք...

— Կ'աղաչեմ պէյ, զուր մի յոդնիք, պատսախանս վերջնական է, վճռական, ես չեմ կրնար ընդունիլ այս գումարը՝ այսքան նուաստացուցիչ ու ծիծաղելի պայմանի մը տակ. ես կ'ուզեմ հիմնել մասնաւոր վարժարան մը իմ բացարձակ իրաւասութեանս և հետեւաբար, անհատական պատասխանատուութեանս տակ. կ'ուզեմ որ այդ հիմնարկութեան պատիւն ալ ընծի վերաբերի, արա՞տն ալ, եթէ երբեք չը կարենամ յարատեւել: Յանձնաժողով մը, որ մեր աւանդական հոգաբարձութենէն մազի մը չափ տարբերութիւն մը չունի, չեմ գիտեր ինչի՞ պիտի ծառայէ, ի՞նչ օգուտ պիտի բերէ վարժարանին առաջդիմութեան տեսակէտով. և յետոյ, կը զարմանամ ձեր բաշային գատելակերպին վրայ. ինք որ ազգային ժողովի մը կը նախագահէ, ինք որ, ինչպէս որ դուք կը վկայէք, այլ յդքան կը շահագրգուռի ազգային խնդիրներով, իր աչքերով չի՞ տեսներ արդեօք ողբալի գրութիւնը:

— Ի՞նչպէս...

— Գալուստեան վարժարանին, չի՞ տեսներ արգեօք հայ տղաքներու խումբ խումբ վազելը գէպի օտար վարժարանները. պէ՛յ, մի մեղագրէք զիս, ձեր բաշային կարծեցեալ պաշտպանութենէն հազար անգամ աւելի կ'արժէ իմ ձեռներէց ոգիս, աշխատանքի սէրս, գործելու կամքս, մէկ խօսքով, Եգիպտուի առպագայ սերունքը փրկելու և զայն իբրե հայ գաստիառակելու ուխտու: Հետեւաբար երբեք մի վարանիք:

գացէք ա' յսպէս պատմեցէք բաշային . մինչև յարդ  
լոկ իր արգահատանքը շարժող տեսարաններուն վար-  
ժուած իր աչքերը , թող այսօր իրեն դէմ ցցուած  
տեսնեն գաղթական վարժապետին ըմբռուտ աչքերը ...

Կորտոննեան պէյ ա'լ չի խօսեցաւ :

Մութը կը տարածուէր չուրջը :

Նիու Պառի բոլոր աթոռները գրաւուած էին , ներ-  
սը գուրսը լեցուած էր յաճախորդներով , գարեջուրի  
գաւաթները շարունակ կը նորոգուէին և կարսօնները  
միշտ ոտքի վրայ , հազիւ կը բաւէին ծառայութեան :

Կորտոննեան պէյ հաշիւը մաքրելէ առաջ , ուզեց  
վերջին փորձ մըն ալ ընել , Արծուիրուննեանը համո-  
զելու յոյսով : Իսկ այս վերջինը կը տատանէր երկու  
մտածումներու միջև . պահ մը կը փորձուէր դատա-  
պարտելու իր մերժողական ընթացքը և ընդունելու  
Տիգրան բաշային կողմէն պարագրուած առաջարկը .  
սակայն անգամ մը ճամբայ ելած էր , դժուար կը թը-  
ւէր իրեն ետ գառնալ : Մասնաւոր վարժարանին հիմ-  
նարկութեան համար ամէն զոհաբերութիւն պիտի յան-  
ձըն առնէր , պայմանաւ սակայն որ յարգուէր իր անձ-  
նական անկախութիւնը : Իր մէջ արմատացած էր այն  
համոզումը թէ՛ ազգային վարժարանները չեն կրցած  
և չպիտի կընան հասցնել շրջանաւարտ աշակերտներ  
որովհետեւ տարուէ տարի դպրոցական պաշտօնէու-  
թիւնը , տնօրէնէն սկսեալ մինչև յետին տնտեսը կամ  
տնտեսուհին . փոխուելու դատապարտուած էին . ինք  
կը փափաքէր ունենալ իր սեփական վարժարանը , ո-  
րուն ուսուցչական մարմին անդամները պիտի ընտրէր  
ինք , տարիներով զանոնք պաշտօնի վրայ պահելու  
նպատակով . մինչգեռ , կը խորհէր , եթէ ընդունէր  
Տիգրան բաշային առաջարկը , ազգային վարժարանի  
մը տնօրէնին պէս , կախում պիտի ունենար հոգաբար-  
ձութիւն կոչուած մարմինէ մը , որ իր կարծիքով ,  
գոյութեան ո՛ և է իրաւունք չունէր :

Կորտոննեան պէյը կ'աճապարէր, ուզեց, ինչպէս  
ըսինք, վերջին փորձ մըն ալ ընել. ուստի.

— Պարո՞ն, ըսաւ խիստ ընտանի գօնով մը, վեր-  
ջին գաւաթ մրն ալ պարպե՞նք:

— Պարպե՞նք պէյ, եթէ կ'ուզէք:

Եւ կարսօնը դարձեալ նորոգեց գաւաթները՝ այս  
անդամ աւելի ճոխ մէզէներով ծածկելով սեղանը:

— Պէ՛յ ըսաւ վարժապետը, շատ մտածկու կը  
տեսնեմ ձեզ, արդեօք վշտացուցի՞ ձեր սիրտը:

— Ո՛չ, քաւ լիցի պարոն, ինչո՞ւ պիտի վշտա-  
նամ... սակայն, աւելի գոհ ու զուարթ կը վափաքէի  
մեկնիլ հոսկէ... Ես հիմա շուարած եմ, ի՞նչպէս  
պիտի հաղորդեմ նորին վսեմութեան թէ...

— Պարզապէս, ընդմիջեց Արծուիբունեան, մեր-  
ժեց յանձնաժողովի մը հսկողութիւնը. խնամակալի  
մը պէտք չունիմ ըսաւ, կ'ըսէք:

— Այդ կէտը դժուար կը թուրի ինծի. եկէ՞ք, մի՞  
յամառիք, այս իրիկուընէ վերջացննք սա խնդիրը.  
բացարձակ մերժում մը վիրաւորիչ է բաշային համար:

— Բայց ի՞նչ կրնամ ընել, պէ՛յ:

— Գոնէ կրնաք յետաձգել ձեր պատասխանը. օ-  
րինակի համար, մէկ քանի օր պիտի մտածեմ, կ'ըսէք,

— Բայց, պէ՛յ, խնդիրը շատ պարզ է, մտածելու  
հարկ չկայ, ես ո ևէ կերպով չեմ կրնար հաշտուիլ  
գօնքովի մը գաղափարին հետ:

Սակայն գօնթրու մը չէ՛, կը պնդէր պէյը,  
ընդհակառակը, օժանդակ մարմին մըն է, որ աւելի  
պիտի գիւրացնէ ձեր գործը. նիւթական մատակա-  
րարութիւնը պիտի ստանձնէ, այդ գպրոցին կեանքը  
պիտի ապահովէ, ձեզի համար ի՞նչ նուաստացուցիչ  
պարագայ ասոր մէջ:

Եւ փրփրագէզ գաւաթը ձեռքին մէջ.

— Ձեր կենացը, պարոն, ըսաւ ժպտելով:

— Եւ ձերինին, յարեց վարժապետը :

Ու վերջին գաւաթներն ալ պարզուեցան

— Այսպէս չէ՞ , շարունակեց պէյը թաց շրթունքները սրբելով ձեռքի մետաքսէ թաշկինակովը , դըպը բոցը մասնաւոր դպրոց է և ձենէ զատ ոչ ոք իրաւունք պիտի ունենայ միջամտելու ձեր ներքին գործերուն , չէ՞ :

— Այսպէ՛ս է , այո՛ , շատ աղուոր կը խօսիք պէյ , բայց Յանձնախոմբը մը , ի՞նչ պիտի ըլլայ անոր գործը :

— Քիչ առաջ բացատրեցի , չէ՞ . պատասխանեց պէյը , խիստ սահմանափակ , իրաւասութեան սահմանը դրուած , ճշգուած պաշտօն մը : Ձեր օժանդակը , թե ու թիկունքը պիտի ըլլայ . շարաթը , թերեւս երկու շարաթը մէկ անգամ պիտի այցելէ վարժարանը , աչքէ պիտի անցնէ ձեր օրագրութիւնը , պիտի մօտէն տեղեկանայ կատարուած առաջդիմութեան , աչքերովը պիտի տեսնէ սոյն հաստատութեան կարգ ու կանոնը . վիճակահանութիւններ , հանդէսներ պիտի կազմակերպէ՝ բնականաբար Նորին վսեմութեան բարձր հովանաւորութեան տակ , ծախքերուն բացը դոցելու բընոյթ ունեցող բացառիկ եկամուտներ իրագործելու նպատակով . մէկ խօսքով , պիտի ընէ բոլոր ինչ որ իր պաշտօնին կը վերաբերի . և այս բոլորը , աւելորդ է ըստել , ձեզի հետ կանխաւ խորհրդակցելէ յետոյ . միթէ այս ամէնուն մէջ կա՞յ պարագայ մը ձեր ինքնասիւթիւնը վիրաւորող :

Արծուիրունեան , երկրին ու միջավայրին գեռտգէտ , այսքան մեկին ու համոզիչ տրամաբանութեան մը դէմ անզօր կ'զգար ինքզինք և տակաւ կը փորձուէր տեղի տալու պէյին շլացուցիչ խոստումներուն առջև : Կը խորհրդ թէ տ'Ապօս բաշայի պէս բարձր անձնաւորութեան մը պաշտպանութիւնը , կարեւոր ազգակ մը պիտի ըլլայ և թէ՛ յանձնախումբի մը կազ-

մութիւնը չպիտի վնասէք իր հեղինակութեան, մասնաւանդ՝ կ'ըսէր ինքնիրեն, աշակերտներուն ծնողացը վրայ ալ պիտի ազգէ, իր անհատական ձեռնարկին աւելի լուրջ հանգամանք մը տալու տեսակէտով։

— Պէ՛յ, ըսաւ յանկարծ գիտէ՞ք ինչ է վախս։  
— Ի՞նչ է . . .

— Արտաքին անհարկի միջամտութիւններ, որոնք վնասաբեր կրնան ըլլալ մասնաւոր վարժարանի մը բարոյական վարկին։

— Ի՞նչպէս, կ'աղաչեմ բացատրեցէք։

— Օրինակի համար, այդ յանձնախումբը կրնայ իր առաջին քայլերուն մէջ փափաքուած արդիւնքները տալ. սակայն, հետզհետէ չեղելով իր ողութենէն, պիտի փորձէ միջամուխ ըլլալ գործերու, որոնք լոկ ինծի կը վերաբերին. այսօր իբրև օժանդակ մարմին մը կը ներկայանայ. բայց վաղը, այս երկրի մարդիկներուն, — բաշաներու, պէյերուն ըսել կ'ուշ զեմ, — յատուկ կամայական ձգտումով մը պիտի ուզէ սեղմել իրաւասութիւններս, կաշկանդել գործելու աղատութիւնս և չեղոքացնել բոլոր ջանքերս. ահա՝ իմ վախս։

— Զարմա՞նք, բացագանչեց պէյը ժատելով, ի՞նչ անկարելի բաներ կը խորհիք, պարոն. Նորին վսեմութիւնը, ինչպէս առիթ ունեցայ մէկ քանի անգամ յայտարարելու, եւրոպական սկզբունքներով սնած ու զարգացած միտք մը, պիտի հանդուրժէ՞, պիտի զիշանի՞ երբեք այդպիսի ընթացքի մը, որ միայն արեւելիան բարքերու յատուկ է և յետոյ, ձեր կողմէն այդպիսի վախ մը՝ ձեր իսկ արժանիքին ուրացումը պիտի ըլլար, չէ՞

— Ո՞րքան ճարպիկ էք, պէյ, յարեց ուսուցիչը ինքնասիրութիւնը փայփայուած մէկու մը հպարտ չեշտով։ ինչո՞ւ չէք խոսանովանիր թէ՛ այսօր դրա՛ մը

կ'իշխէ Մարգկութեան ճակատագրին, եթէ պատրաստ ունենայի նախնական դրամագլուխը, բաշան պիտի համարձակէ՞ր յանձնախումբի մը գաղափարը յդանալ։  
— Կ'աղաչեմ, մի՛ այլես յամառիք, հիմա ի՞նչ պատասխան աանիմ բաշային։

Ուսուցիչը կը վարանէր, երկմիտ էր. չէր գիտեր ինչ պատասխանէր ։ Եթէ այս ըսէր, անմիջապէս պիտի տիրանար յիսուն սոկիին և հետեւեալ օրը պիտի ձեռնարկէր գործին. իսկ եթէ մերժէ՞ր, իրեն գժու՞ար, շա՛տ գառն կը թուէր շօշափել այս վերջին կէտը. մերժումը շատ սուզի պիտի նստէր իրեն, քայքայումը պիտի ըլլար իր բոլոր յոյսերուն, քանիզումը իր հիմնել երազած շէնքին։

— Պէ՛յ, որոշումս՝ որոշո՞ւմ է, ես չեմ կրնար ընդունիլ այդ պայմանը. հոգ չէ՛, բաշան թող ուրիշ մը գտնէ և անոր յանձնէ այդ գումարը. անոր՝ որ կ'ընդունի բաշայի մը պաշտպան ւթեան վահանին տակ գործել. ես, գժբախտաբար չեմ վարժուած ուրիշներու փետուրներովը զարդարուիլ և թեւերովը թռչիլ. կը մերժեմ նորին վսեմութեան առաջարկը։

Կորտոնեան պէյ ոտքի ելաւ. և

— Է՛հ ուրեմն, ըսաւ գառնացած շեշտով մը, թոյլ տուէք որ մեկնիմ։

— Կրնաք մեկնիլ, պէյ, մի՛ սրտնեղիք, ձեր բաշային կ'ըսէք թէ՛ գաղթական վարժապետը չի՛ կըրնար ընդունիլ ո՛չ նորին վսեմութեան պաշտպանութիւնը և ոչ ալ յանձնախումբի մը թեւարկութիւնը. թէ՛ ան իր սեփական ձեռներեցութեանը վրայ վստահ, ամէն գնով պիտի ջանայ հիմնել մասնաւոր վարժարան մը, և փարաւոններու աւագուտներուն մէջ բարձրացնել նահատակուած աղջի մը կամքին կոթողը. . . Այո՛, այնպէս կ'երթաք կ'ըսէք տ'Ապրօ բաշային։


Կորտոննեան պէյ ստքի վրայ, Արծուիրուննեանի ձեռքը սեղմելու պահուն, լուրջ շեշտով մը.

— Պարո՞ն, ըստւ, ահա ես կը մեկնիմ, սակայն իբրև անկեղծ բարեկամ մը, անդամ մըն ալ ձեր լուրջ ուշագրութեան յանձնելու այս խնդիրը. խորհեցէ՛ք, հետեւանքը գուշակեցէ՛ք . . . բաշան պիտի զլանայ իր ա՛յնքան թանկագին աշակցութիւնը . . .

— Ներեցէ՛ք պէյ. այդ սպառնալիքը չի՛ կրնար ազգել ո՛չ խորհելակերպիս ո՛չ ալ գործելակերպիս վը-րայ. տ'Ապրօ բաշան չեմ կարծեր թէ զիշանի այլեւս զբաղելու այս խնդրով . . . Յարդանքներս նորին վսեւմութեան :

— Յօժարակա՞մ, սիրելի պարոն, ըստւ Կորտոննեան պէյ :

Եւ մեկնեցաւ Նիու Պառէն :



## ԺԵ.

### ԵՐԿՈՒ ԴԱՒԱԴԻՐՆԵՐ

Կորտոննեան պէյի մեկնումէն անմիջապէս ետքը, Արծուիրուննեան մօտակայ ճաշարան մը գնաց. և թեւ թեւ ընթրիքէ մը վերջ հայկական սրճարանը վերադարձ սուրճ ու նարկիլէ մը յանձարարեց և սկսաւ կարդալ այն օրուան «Բրոկրէ» օրաթերթը:

իսկ Կորտոննեան պէյ «Կոան Գաֆէ Էժիրսիէն»ի առջև հանդիպեցաւ Դեւակ Սաթիրեանի, — Տիգրան բաշա տ'Ապրօյի ձերուկ գործակատարը — և անոր հետ միասին ուղղուեցաւ դէպի «Շան գ'ելիզէ» կամարնե-

րուն տակ՝ ուր, գիշերուան այդ պահուն, կը ճեմէին  
հանրային աղջիկները, յաճախորդ վնասուելու:

Սադիրեան այդ կամարներուն տակ, գիշերներ  
լուսցուցած էր, բողերը չարչըկելով և յաճախ անոնցմէ  
ապտակներ ու կիցեր ընդունելով. և սակայն, այդ  
հեշտաբոյր վայրերու յաւիտենական ստուերը, ժամե-  
րով անտրտունչ կը թափառէր կամարներուն տակ...  
Սաթիրեան՝ կորտոնեանի անբաժան ընկերներէն էր,  
գիշերուան արշաւանքներուն մէջ և անցորդները յա-  
ճախ կը հանդիպէին այս զոյգին, որոնք թէեւ առա-  
ջացած տարիքի մէջ, երբեք չէին ուզեր պարտու-  
թիւն խօստովանիլ և արատ մը չէին ըերեր իրենց...  
համբաւին:

Սաթիրեան ու կորտոնեան ներս մտան Ատամ'ս  
Պօսէկայէն. հայլայֆ ծանօթ գարեջրատունը, փոքրիկ,  
կոկիկ, շիք, արապեսք զարդերով, պարսկական գոր-  
գերով, առ նուվօ աթոռներով ու սեղաններով, շի-  
նական և ո. ըիշ թանկագին հնութիւններով ծածկուած  
խորհրդաւոր տաճարի մը պէս, ՍՓինքսի տաճար մը,  
ուր Լոռութիւնը՝ ձեղուններէն սաւառնած՝ աստուածի  
մը պէս, կ'ունկնդրէր հոն առանձնացած աշխարհիկ-  
ներուն գաղտնի խօստովանութիւնները....:

Անկիւն մը, սեղանի մը շուրջը նստած գէմ առ  
գէմ, փրփրադէզ գարեջուրի գաւաթները պարպելով,  
մտերիմ խօսակցութեան մը սկսան:

— Ի՞՞նչ ըրիր նայինք, պէ՛յ, հարցուց Սաթիր-  
եան, որ գիտէր արդէն կորտոնեան պէյի ու Արծուե-  
րունեանի ժամադրութեան շարժառիթը:

— Օ՛... բացագանչեց կորտոնեան պէյ ընքուե-  
ները պոստելով. կեանքիս մէջ ա՛յսքան յամառ, ա՛յս-  
քան ամբարտաւան մէկու մը չէի հանդիպած:

— Ես չէի՞ ըսեր քեզի, մէկ անգամ միայն տե-  
սայ զինքը և գաղափարս կազմեցի. ի՞նչ ըսաւ, խօ-  
սէ՛ նայինք:

- Մերժեց, չընդունեց գումարը:
- Ինչո՞ւ, ի՞նչպէս. ի՞նչ առարկելով:
- Ո՛չ բաշային պաշտպանութիւնը, ոչ ալ յանձնաժողովի մը թեւարկութիւնը կ'ընդունիմ, ըստ:
- Խե՞նդ, խե՞նդ, կրկնեց Սաթիրեան արգահատանքի շարժուձեւով մը, զահիլ է, չի գիտեր թէ այս երկրի գործերը քեմենալյով կը դառնան:
- Խօսեցայ, աղաչեցի, թախանձեցի, անկարելի եղաւ համողել:
- Պանքնօթները ցոյց չի տուի՞ր . . .
- Քանի՞ անգամ, բացարձակապէս մերժեց, ծաղը բեց մեր բաշային բարեացակամութիւնը:
- Նորին վսեմութիւնը պիտի բարկանա՞յ չըսե՞ս, դիտել տուաւ Սաթիրեան՝ գարեջուրի վերջին կաթիւը կլելով:
- Անչո՞ւշտ . . . եթէ բառ առ բառ հաղորդեմ այս խենդին խօսածները, հաւատացէ՞ք վայրկենապէս երկրէն արտաքսել պիտի տայ զանի. շուարած եմ . . .
- Շուարելու բան մը չի կա՞յ, նոյնութեամբ կը պատմէ՞ք եղելութիւնը, բաշան գիտէ ընելիքը:
- Զե՞ս գիտեր, Դեւա՛կ, ի՞նչ արհամարհու ձեւ ւեր, ի՞նչ վիրաւորիչ բառեր . . . գումարը մերժեց, անձնականութեա՞ն ալ դպաւ:
- Պատմելո՛ւ է ամէնը, կը յորգորէր Սագիրեան, մինչ կարսօնը կը նորոգէր գաւաթները:
- Կէս ժամ տեւեց այս գաղտնի խօսակցութիւնը:
- Զերթա՞նք, ըստ Սաթիրեան, բաշան կ'սպասէ:
- Երթա՞նք, երթա՞նք, արդէն ուշ է, տունը պէտք է հանդիպիմ. ընթրիքէն վերջը կուգամ:
- Ինչո՞ւ յոգնիս, մինչև Շուպրա պիտի երթաս, յետոյ նորէն պիտի վերադառնաս: Աւլի աղեէկ չէ՞ որ միասին երթանք. բաշային հետ կ'ընթրես:
- Բայց տունը կ'սպասեն:

— Ո՞վ պիտի սպասէ քեզի , տիկինը տունը չպիտի գտնես . մէկ ժամ առաջ տեսայ , կառքով կ'անցնէր . ապահով եմ , Կէզիրէ կ'երթար :

— Մինա՞կ էր , հարցուց պէյլ կասկածուտ գէմքով մը :

— Մինակը գացած ունի՞... սովորական ընկերոջը հետ էր , Տէրտէրեա՞նը , աներձագիդ գործակատարը , հասկցա՞ր ...

Կորտոնեան պէյին արիւնը գլուխը ցատկեց : Վայր կենապէս մոռցաւ ուրիշ ամէն բան . կը մտածէր կառք մը նետուիլ և հետապնդել իր կինը :

— Սաթիրեա՞ն , կ'ընկերանա՞ս ինծի :

— Ի՞նչ կայ ...

— Երթանք կոյսե՞նք

— Խե՞նդ ... ծաղրեց Սաթիրեան , կոյսե՞լ . անոնք շատոնց վերադարձ պէտք է ըլլան միւս ճամբով :

— Բայց դուն էիր որ քիչ առաջ ինծի կ'ըսէիր թէ տունը չի գտնուիր :

— Դարձեալ կ'ըսեմ , յարեց Սաթիրեան , եղբօրը տունը կը գտնուի . ի՞նչ կրնաս ընել ... ձգէ' , ի՞նչ կ'ուզէ ընէ , ինք կը խառնուի՞ քեզի ...

Ոտքի ելան և սկսան ուղղել իրենց քայլերը դէպի Պապ էլ Հատիտ կամարներուն տակ քիչ մը սլքտացին , աղջիկներուն հետ ինկան , յետոյ շարունակեցին իրենց ճամբան :

— Սաթիրեա՞ն , ես ընթրիքէն վերջը կուգամ . անպատճառ պէտք է տունը հանդիպիմ անգամ մը . աղջիկս մինակ է , ինծի կ'սպասէ . առանց ինծի բնաւչի ճաշեր . շուտ կուգամ :

— Բաշան ընթրիքէն վերջը Լորտին պիտի երթայ :

Կորտոնեան համոզուեցաւ , հրաժարեցաւ տուներթալու գաղափարէն և խնդրեց Սաթիրեանէն որ լուր մը զէկէ Հերանոյշին :

— Կուրը կը զրկենք, բայց գուն սա խենդը կըրանա՞ս արտաքսել տալ մեր երկրէն. գիտցած ըլլաս, եթէ յաջողի վարժարան մը բանալ, տակն ու վրայ պիտի ընէ հրապարակը . . . վտանգաւոր յեղափոխական մըն է. վաղը պիտի ժողովուրդը գրգռէ մեղիդէմ, մեր հանգի՞ստը պիտի վրգովէ :

— Ամէն բանի կարո՞ղ է, եթէ քաջալերութիւն գտնէ, շա՞տ առաջ պիտի քալէ :

— Այս գաղթականները մեծ փորձանքներ պիտի պիտի բիրեն մեր գլխուն :

— Ես ալ այդպէս կը խորհիմ, շատերը բանտերէ, աքորներէ, կախաղանէ ազատած մարդիկ, ուխտեալ խոռվարաբներ, եզիպտոսի խաղաղութիւնը պիտի խանգարեն . . . այսօր անօժի են, բայց վաղը եթէ քիչ մը կշտանան ու կոնակնին տաքնայ, գիտցած ըլլաս, հո՞ս ալ պիտի սկսին գործել միենոյն նախաճիրները . . .

Եւ խօսակցելով հասան ա՛Ապրօ բաշայի ապարանքը : Բաշան չէր վերադարձած պտոյտէն :

Սաթիրեան, բաշային բացակայութեանը ապարանքին միահեծան տէրը, աջ ու ձախ հրամաններ պատգամներ կ'արձակէր : Իր սենեակը տարաւ կորտոնեան պէյը, շարունակելու համար իրենց խօսակցութիւնը միենոյն նիւթին վրայ, որ հետզհետէ շահագրգիր հանգամանք մը ստացած էր :

Ապարանքին գետնայարկը պարտէզին վրայ նայող քառակուսի սենեակ մըն էր Սաթիրեանի գրասենեակը, թաւշապատ քանարէ մը, երեք թիկնաթոռներ՝ նոյնպէս թաւշապատ, իւղաներկ պատերէն կախուած քանի մը մեծագիր նկարներ, մետաքսէ վարագոյրներ, ընկոյզի գրասեղան մը, անկիւնները մարմարէ բարակ սիւներու վրայ հաստատուած սեւամորթի արձանիկներ, քանի մը չինական անօթներ,

գետինը պարսկական թանկարժէք գորգ մը , չորս անկիւնները տեղաւորուած ելեքտրական լամբեր , սատափապատ սեղանիկներ . ահա բաշայի գործակատարի գրասենեսկին ամբողջ կահոյքը ,

Կորտոնեան պէյ անփութօրէն տեղաւորուած՝ թիկնաթոռներէն մէկուն մէջ՝ հավանա սիկարը միսացնելով .

— Սաթիրեա'ն , ըստ , ես կը խորհիմ թէ Ապատիւ համիտ իրաւունք ունի հայերը հալածելու , աքսորելու , բանտարկելու , և

— Զարդելո՞ւ ալ , շարունակեց Սաթիրեան , արդէն Նորին վսեմութիւնը յաճախ յայտնած է միենոյն կարծիքը . գժբաղդաբար , կ'ըսէ մեր բաշան , խկական յանցաւորներէն աւելի՝ անմեղները կը պատժուին . . . յեղափոխականներուն մեծ մասը փախած արտասահման ապաստանած , հեռուէն կը գրգռեն տղէտ ու միամիտ ժողովուրդը՝ տիրող կառավարութեան դէմ . և իրենք իրենց արհեստ , բան-գործ ըրած են Թուրքիոյ մէջ ցոյցեր կազմակերպել , աւազակային խումբեր զրկել ներքին գաւառները և այս կերպով վրդուել երկրին ներքին անդորրութիւնը :

— Իրաւո՞ւնք ունի Նորին վսեմութիւնը , կը հաստատէր պէյը . այս գաղթականները վազը մեր գլխուն փորձանքներ պիտի բերեն . . . անօթի մարդիկ , մեր տուններուն դուռները պիտի պաշարեն , մեր հանգիստը պիտի խանգարեն . . . ասոր ճարը խորհելու է :

— Ճա՞րը , ես գտած եմ , յարեց Սաթիրեան , հիմա բաշան կուգայ , կը հազորդես տեսակցութեանդ արդիւնքը , մէկիկ մէկիկ կը թուես այդ ամբարտաւան վարժապետին պոռոտ ու վիրաւորիչ խօսքերը , և , ինչպէս քիչ առաջ որոշեցինք , կ'աշխատիս Նորին վսեմութիւնը համոզելու որ փութացնէ այդ վտանգաւոր մարդուն՝ Եգիպտոսէն արտաքսումը :

— Բալց չեմ կարծեր թէ մեր կարծածին չտփ  
դիւրին ըլլայ այսպիսի գործ մը :

— Ի՞նչպէս . . .

— Զե՞ս յիշեր Զպուքնեանին միջադէպը , ինչպէս  
միջամտեց և պարտաւորեց իֆէնտինան՝ որ ետ առնէ  
ձերբակալման հրամանագիրը :

— Գիտեմ , գիտեմ , մռլտաց Սաթիրեան , սա  
Լորտին զործերուն խելքս չի հասնիր . . . Մուշեղը  
կախուելէն ի վեր քաղաքականութիւնը փոխուած է :

— Անգլիոյ եգիպտական քաղաքանութեան մէջ  
զգալի փոփոխութիւն մը կը նշմարուի , Պոլսոյ վերջին  
դէպքերէն ի վեր . անցածները նոյնը կը հասատէին  
մեր զրջանակներուն մէջ : Լորտ Քրօմէր , թէյասեղանի  
մը մէջ , յայտարարած էր պետական բարձր անձնաւ  
ւորութեան մը թէ՝ Վեհափառ Թագուհին կառավար  
ուութիւնը հաշտ աչքով չպիտի դիտէր այսուհետեւ Ապ-  
տիւլ Համիտի հայահալած և հայաջինջ քաղաքակա-  
նութեան շարունակութիւնը , և թէ՝ Լոնտոնէն հասած  
բարձրագոյն հրամաններուն համաձայն ինք' Լո՛րտը ,  
պիտի ստանձնէ հոս ապաստանած Հայերուն պաշտ-  
պանութիւնը՝ մոլեռանդ խուժանին պատահական յար-  
ձակումներուն գէմ :

— Ի՞նչ կ'ըսես պէյ , ախսո՞ս ուրեմն , մեր բաշան  
չպիտի կրնայ միջամտել :

— Տեսնենք ի՞նչ պիտի ըսէ բաշան , ինք մենէ  
լաւ գիտէ քաղաքականութեան այժմու վիճակը , չէ՞ր

— Անշը՞ւշտ , պէտքը կա՞յ կրկնելու , մեր բաշան  
եգիպտոսի առաջին քաղաքագէտներէն է . . .

— Նուպար բաշայէն ետքը , ընդմիջեց Կորտոն-  
եան պէյ , ինքզինք վիրաւորուած զգալով Սաթիր-  
եանի վերջին խօսքերէն ,

Կորտոնեան պէյ՝ իզմիրի ծանօթ ընտանիքներէն  
մէկին ղաւակը , Նուպար բաշայի մերձաւոր ազգական-

ներէն էր և անոր պաշտպանը կը համարուէր . անոր կը պարտէր իր գիրքը , հետեւաբար՝ որքան որ Տիգրան բաշա տ'Ապրօյի թեւին տակ կը գտնուէր՝ չէր կրնար չյիշել իր բարերարը , որ պետական գործունէութենէն քաշուելէն ի վեր , մեկուսացած կ'ապրէր Բարիզիզի մէջ , ուրկէ մերթ ընդ մերթ տեղեկութիւններ կ'ստանար իր բարերարին նկատմամբ . կը լսէր թէ Եգիպտոսի նախկին նախարարակետը սկսած էր , Պոլսոյ վերջին դէպքերէն ի վեր , աւելի՛ շահագրգռուիլ հայ կեանքով և տեսակ մը նախախնամութիւն գառնալ հոն ապաստանած թշուառ գաղթականներուն համար ։ Եւ յետոյ , Եւրոպական կարեւոր թերթերուն մէջ , երբեմն հանդիպած էր խմբագրականներու , որոնք Նուպարը կը բաղդատէին Քավուրի ու Պիզմարքի պէս մեծ քաղաքագէտներու հետ , և Արեւելքի , մասնաւ ուրապէս Եգիպտոսի գործերուն մէջ անոր սրատեսութիւնն ու հոտառութիւնը կը մատնանշէին : Կորտոնահան պէյին համար Նուպար բաշան անզուգական դիւնանգէտ մըն էր . հետեւաբար , Սաթիրեանի կողմէն տ'Ապրօ բաշայի հասցէին շոայլուած գովեստը չափազանց կը գտնէր :

— Սաթիրեա՞ն , ըստու կշտամբող դէմքով մը , կը մոռնա՞ս Մեծ Նուպարը , Եգիպտոսի , և պիտի ըսեմքովանդակ Ասիոյ — չըսելու համար Եւրոպայի — Իսակ քաղաքագէտը , Տիգրան բաշան ալ անոր սանը չէ՞ :

— Ճանրմ կորտոնեան պէյ , յարեց ժպտուն դէմքով մը , ինչո՞ւ այդքան դիւրազգած ես .

— Դիւրազգած չեմ , սիրելիս , կը ցաւիմ միայն թէ՝ անգամ մըն ալ հաստատուած կը տեսնեմ գառն իրականութիւն մը :

— Ի՞նչպէս . . .

— Թէ՛ բացակաները միշտ անիրաւ են , ինչպէս կ'ըսէ Փրանսերէն առած մը :

— Հը՞մ մոլտաց Սաթիրեան , հասկցա՞յ , Նուպար բաշան կ'ակնարկես . կ'աղաչեմ պէյ , խօսքս ետ առի , քանի որ այդքան վիրաւորիչ կը գտնես . ո՞վ չգիտեր թէ Նուպար բաշա՞ն է մեր Տիգրան բաշային վարպետը :

— Կը պատմէի թէ , յարեց Կորառնեան պէյ , ըզդ գալի փոփոխութիւն կը նշմարուի Անգլիոյ եգիպտական քաղաքականութեան մէջ , և թէ այդ պատճառով , խոչընդոտի պիտի բաղսի մեր ծրագիրը . մեր երեւակայածին չափ գիւրին գործ մը չէ հայ գաղթականներուն արտաքսումը . Զպուքնեանի պարագան չի մոռնանք . . . .

Սաթիրեան մտահոգ , գլուխը կը ճօնէր , հայնոյանքներ կը մոլտար գժբաղդ գաղթականներուն հասցէին և չէր ամչնար բարձրածայն խոստովանելու թէ՝ այդ խոռվարար (?) ամբոխը (?) բաշաններուն , պէյյերուն , անոնց գործակատարներուն ու փոխանորդներուն , մէկ խօսքով՝ Եգիպտոսի մէջ վաղուց հաստատուածներուն ու բնիկներուն երանաւէտ հանգիստը պիտի խոռվէր :

Յետոյ , փոփորկոտ ու խաւար գիշերուան մը մէջ , թափառելէն յոգնած և ուղեկորոյս ճամբորդի մը պէս , որ հեռուն՝ լոյսի մը պլպլուքը կը տեսնէր , Սաթիրեան յանկարծ գոչեց .

— Երբէ՛ք վհատելու չէ՛ , պէյ , գիւրի՞ն է , շա՞տ գիւրին . . .

— Ի՞նչպէս . . .

— Կառավարութիւնը գաղտնի ոստիկաններուն խստիւ պատուիրած է , հետապնդել անիշխանականները : Այդ վարժապետը կը յանձնարարենք գաղտնի ոստիկանի մը , մէ՛կ բոպէի մէջ կը թուցնէ , չէ՞

— Բայց , սիրելիս , ինչպէ՞ս պիտի հաստատես :

— Մի՛ կարծեր թէ երկար բարակ քննութիւններ

կատարեն, բաւակական է որ անգամ մը ձեռք տայ օձիքը:

— Զեմ կարծել, քու գիտցած հասարակ մարդերէդ չէ՞ ան:

— Ա՞յդքան . . .

— Ա՛յդքան, և մատ մըն ալ աւելի . . . չես գիտեր ո՞րքան խորամանկ է ու խիզախ . . .

Կառքի մը շառաչիւնը լսուեցաւ, Տիգրան բաշան կը վերադառնար:



## ՃԶ.

### Ե'Ս ՊԻՏԻ ՏԱՄ

Լուրը տարածուած էր արգէն. Գահիրէի հայ շըլ-ջանակներուն մէջ հիացումով իրարու կը պատմէին թէ ի՞նչպէս գաղթական վարժապետը մը յանդգնած էր տրհամարհելու Տիգրան բաշային թեւարկութիւնը: և մերժած՝ Նորին վսեմութեան դրամական նուէրը . . .

Սիմօն պէյ, կորտոնեան պէյին աներորդին և միանգամայն անհաշտելի հակառակորդը, սրտի ներքէն հաճոյք մը զգաց, երբ իմացաւ այս տեղելութիւնը. կը փափաքէր անձամբ տեսնել այդ հպարտ վարժապետը և իրմէ լսել մանրամասնութիւնները:

Արծուիբունեան, կը յիշեն անշուշտ ընթերցողները, նոյն իրիկունը հայկական սրճարանը գացած էր: Քանասարեան չէր երևցած հոն, և Արծուիբունեան գրեթէ մինչեւ կէս գիշեր լրագիրներ քաղելէ յետոյ իր օթէլը վերադարձած էր, բաւական մտածկոտ ու թախծուա:

Այն գիշերը գրեթէ չի քնացաւ, այնքան կոտորուած էր սիրտը. քանի՛ կը յիշէր կորտոնեան պէյին թախանձագին ստիպումները և իր յամառ մերժումը, պահ մը կը զղջար և ինքինք կը դատապարտէր թէ՝ ինչո՞ւ այնքան առաջ տարած էր յամառութիւնը։ Անկողնին մէջ յաճախ դառնալով, տչքերը բաց մահճակալին քովի սեղանին վրայ պլազացող ազօտ լոյսին յառած, կ'անիծէր իր ճակատագիրը։ Փիշերուան խաղաղութեան մէջ, յանկարծ աչքին դէմ կը ցցուէր Տառապանքի մզձաւանջը. ի՞նչ պիտի ընեմ վաղը, կ'ըսէր ինքնիրեն. և կ'ելլէր կը նստէր մահճակալին մէջ։ Արգէն քովի զրամը հատած, վաղուան սոսկումը գի. շերուընէ կը զգար. Գահիրէի մէջ ոչ ոք կը ճանչնար զինք, գաղթակա՞ն մըն էր, և վարժապե՞տ մը. ո՞վ պիտի շահագրգոռուէր իր վիճակով։ Այսպիսի սե ու տիսուր խոկումներով լուսցուց այն գիշերը։

Առտուն կանուխ, անկողնէն ելաւ, կը մտածէր եկեղեցին հանդիպիլ, Ազիզ Եռուսուփ պէյը տեսնել. կը յուսար նաև հոն գտնել տիկին Ազնիւը։

Այսպէս, Պազար Մուրուրի առջեւէն անցաւ ու մասւ Մուսքի փողոցը, մէկ քանի վաճառատուններու առջեւէն անցած և հասած էր. մեծ խանութ մը, — որուն ցուցափեղկերուն մէջ դրուած էին ոսկեթելքանուածքով կերպասներ — երբ պատանի մը մօտենալով իրեն, ներս հրաւիրեց։

Արծուիբունեան ապշահար, դառնալով տղեկին.

— Պարո՞ն, ըստու, գուք զիս կը ճանչնա՞ք։

— Այո՛, գուք չէ՞ք պարոն Արծուիբունեանը։

Այս վերջինը, առանց այլեւայլի, հեահեցաւ պատանիին և ներս մտաւ մեծ խանութէն, ուր, կեդրոնը դրուած ուղղանկիւն սեղանի մը գլուխը կը նստէր, գիրուկ, կը դէմքով, խոշոր ու գուրս ցըցուած աչքերով. թաւ ընքուիներով, յիսուննոցի դէմ-

քով մարդ մը : Աւելի խորը , խանութին անկիւնը ; մաքուր ու շիք հագուած ոչ նուազ գէր , աւելի՛ յաղաթանդամ . ուրիշ մարդ մը՝ ոտքի վրայ պատուէրներ կուտար խումբ մը գերձակներու . որո՞ք իր գործառուները կը թուէին ըլլալ :

Արծուիրունեան նստաւ սեղանին եղերքը , յիսունանոց մարդուն քովը :

Գործատէրը կը կոչուէր Տիգրան Մկրտիչեան . ժամանակին գաղթած Գահիրէ , բնիկ Պարտիզակցի , անուանի արհեստաւոր մը , որ իր ոսկեթել բանուածք ներուն նրբութեան ու կատարելութեան համար , յաջողած էր Խտիզին արքունիքը մտնել ելլել ու բուլոր իշխանազուններուն հարսնիքի օժիտները պատրաստել տալ իր սեփական գործատան մէջ : Գալով Մկրտիչեանի հիւրին , Գահիրէի միլիոնատէր հայերէն Առաջնորդեան Սիմօն պէյն էր :

Փոխադարձ ներկայացումներէ ետքը .

= Բարով եկած էք , պարոն , ըսաւ Սիմօն պէյ , ակնոցին տակէն գիտելով Արծուիրունեանը , կրնա՞մ ձեզի բան մը հարցնել :

— Ինչո՞ւ չէ , պատասխանեց վարժապետը :

— Հետաքրքիր եմ գիտնալու , թէ ինչի՞ յանգեցաւ ձեր երէկուան տեսակցութիւնը :

— Ներեցէք պէյ , ըսաւ զարմացած , ո՞ր տեսակցութեան համար կ'ըսէք :

— Մեր կորտոնեան պէյին հետ ձեր երէկուան աեւսակցութի՞ւնը , կ'ուզէի գիտնալ թէ ի՞նչ արդիւնք տուաւ :

— Ոչի՞նչ , պէյ , յիսուն ոսկիի չնչին գումարի մը փոխարէն ձեր պէյը կ'առաջարկէր գործելու ազատութիւնս զոհել :

— Ի՞նչպէս , ի՞նչպէս չի հասկցայ :

— Զեր պէյը , Տիգրան բաշա ու'Ապրօյի կողմէն

խոստացաւ ինծի տրամադրել յիսուն եգիպտ . ոսկի ,  
մասնաւոր վարժարանին իբր նախնական ծախս , պայտ  
մանով որ , վարժարանը գրուի բաշային գօնթրոլին  
տակ . . . թնականաբար չէի կրնար ընդունիլ :

— Ի՞նչ պիտի ըլլար ձեր պաշտօնը :

— Վերահսկող Յանձնախումբի մը գօնթրոլին տակ  
վարժարանին տեսուչը պիտի նկատուէի որոշ ամսա-  
կանով մը , և գործադրել պատգամները , որոնք պիտի  
բղխէին Նորին զսեմութեան խելապատակէն (?) :

Սիմօն պէյ տակտւ կը համակրէր նորեկ գաղթա-  
կանին , որուն համարձակ շեշտերը կը դիւթէին զինք :

— Շատ լաւ , պարոն , ի՞նչ պայմանով պիտի  
ընդունէիք այդ գումարը :

— Առանց պայմանի . . . ես մասնաւոր վարժարան  
մը պիտի հիմնեմ , բայց դժբախտաբար նախնական  
դրամագլուխը կը պակսի . բոլոր պայմանները գրեթէ  
լրաբուցած եմ . կը մնայ միայն չէնքը վարձել ու գըպ-  
րոցական անհրաժեշտ գոյքերը պատրաստել :

Սիմօն պէյ հետզհետէ դիւթուած և ելեքտրա-  
ցած՝ գալթական վարժապետին պերճախօսութենէն .

— Պարո՞ն , ըստ , իրա՞ւ մերժեցիք Տիգրան բա-  
շային նուէրը :

— Անշո՞ւշտ , այլապէս վատ մը եղած կ'ըլլայի :

— Ի՞նչո՞ւ . . .

— Այսքա՞ն նուաստացուցիչ պայմաններու տակ ,  
ո և է պարկեշտ մարդ մը պիտի զիջանէ՞ր ընդունիլ  
այդ գումարը , նո՞յն իսկ ատոր քառապատիկը . . .

— Ենթագրելով որ այդ գումարը պատրաստ է ,  
ի՞նչ պայմանով պիտի կրնաք ընդունիլ զայն :

— Վճարելո՞ւ պայմանով . . .

— Ներեցէ՞ք պարոն , վճարումը խնդիր չէ , կ'ու-  
զէի գիտնալ թէ , այդ գումարին տիրանալու ի՞նչ զի-  
շում կը խորհիք ընել :

— Ո՞չ մէկ զիջում, շեշտեց գաղթական վարժաւպետը, ի՞նչ զիջում կարելի է ընել, ես մասնաւոր վարժարան մը պիտի հիմնեմ, ուր պիտի ջանամ սերունդ մը պատրաստել, ազգային գաստիարակութեամբ և ներկայ դարսուս պահանջած դարգացումովը օժտուած. ես վստահ եմ թէ իմ առաջազրած նպատակս պիտի իրագործուի ուշ կամ կանուխ, բաւական է թէ՛ փալաւոններու այս անապատին մէջ կարենամ գտնել ովասիս մը:

— Ի՞նչպէս:

— Այսինքն, բաւական է թէ՛ Գահիրէի մէջ կարենամ հանդիպիլ մարդու մը, որ ինծի ձեռք կառկառէ և առաջին քայլերուս մէջ քաջալերէ զիս:

— Կը յուսա՞ք յարատեւել, պարո՞ն, պիտի կըրնամք մաքառիլ օտար մրցակիցներու դէմ, որոնք անարադատելի առաւելութիւններ ունին մեր վրայ . . .

— Սակայն պէ՛յ, կը մոռնաք թէ ես մրցակից մը չեմ նկատուիր ակնարկուած օտարներուն հանդէպ. անոնք դիտեմ, պատկառելի ոյժեր ունին, անսպառելի ազբիւրներ, բայց ատիկա պատճառ մը չէ որ մենք ալ չունենանք մասնաւոր կրթական հաստատութիւն մը, ուր կարենանք բարձրագոյն կրթութիւն մը տալ մեր ցեղին հայրենազուրկ զաւակներուն . . .

— Այդ բարձրագոյն կրթութիւնը կ'ստանան արդէն օտարներուն քով:

— Բայց ազգային գաստիարակութի՞ւնը . . . իմ մասնաւոր վարժարանիս մէջ, ազգային խնամեալ գաստիարակութիւն մըն ալ պիտի ստանան. ահա ասի՛կ ուսմանց յայտագիրը:

Եւ տպագրուած յայտագիր մը ներկայացուց Սիմօն պէյի, որ ակնոցը քթին՝ ուշագրութեամբ սկսաւ աչքէ անցնել զայն: Յեռոյ գառնալով վարժապետին.

— Շատ լաւ է պարոն, եթէ սակայն յաջողիք զայն գործադրել:

— Անշուշտ պէյ, կէտ առ կէտ պիտի գործադրուի, պայմանաւ որ դուրսէն անհարկի միջամտութիւններ չըլլան աշակերտներսւն ծնողքներէն . յաջութեան առաջին պայմանը գործելու բացարձակ անկախութիւնը չէ<sup>թ</sup> :

— Կը հաճի՞ք բացատրել ինծի այդ կէտը :

— Ինչո՞ւ համար մեր ազգային վարժարանները յաճախ անբարեկարգ են . . . որովհետև ամէն տարի նոր Հոգաբարձութիւ մը կուգայ, քանդելու նախորդին չէնքը, որովհետև ամէն տարի փոփոխութիւններ կը կատարուին ուսուցչական մարմին մէջ, չէ<sup>թ</sup> :

— Հասկցայ, գուք անկախ գործել կ'ուզէք :

— Անտարակո՞յս . . . մասնաւոր վարժարաններէն առնե՞նք օրինակի համար Պոլսոյ Պէ՛րՊէ՛րեԱնը . տարուէ տարի նոր ընթացաւարտներ կ'ընծայէ ազգին, իսկ ազգային վարժարանները . . .

— Շա՞տ լաւ, քանի որ այդպէս է, խնդիրը կարգադրուած նկատեցէք :

— Ի՞՞նչպէս, հարցուց Արծուիբունիան :

— Կարգագրուած կրնաք նկատել . . . ի՞՞նչ կը պակսէր ձեզի :

— Նախնական դրամագլուշը, յիսուն ոսկի՞ . ո՞վ պիտի փոխ տայ ինծի այդ գումարը :

— Ե՛ս պիտի տամ, յարեց պէյը :

— Ի՞՞նչ պայմանով :

— Ո՛չ մէկ պայմանով . . . նախափորձ մըն է որ պիտի ընեմ. եթէ գործագրէք ձեր խոստումները, եթէ յարատեւէք, եթէ արգիւնք մը ցոյց տաք, այժմէն կը յայտաբարեմ, պիտի ջանամ ձեր աշխատութիւնները քաջալերել ամէն տեսակ աջակցութիւններով :

— Շնորհակա՞լ եմ ուրեմն, պէ՛յ :

— Եթէ այսօր ձեզի տրամագրուի յիշեալ գումարը պիտի բանաք վարժարանը :

- Վաղուցնէ պիտի ջանամ չէնքը վարձել . ուսուցիչներուն մեծ մասը պատրաստ է արդէն :
- Անգլիերէնի մասնագէտ ուսուցիչ մըն ալ կար , վերջերս եկած էր Աղեքսանդրիայէն . . .
- Այդ ընդմիջեց ուսուցիչը . Քանասարեան կը կոչուի , ինչո՞ւ հարցուցիք :
- Այդ պարոնին հետ մեր տունը գտնուած էք :
- Այո , պատասխանեց Արծուիրունեան անտարբեր գէմքով մը , ձեր տիկին Աղնիւը չպատմեց , միասին էինք , պարոն Քանասարեանի հետ պիտի բանամ վարժարաննէ :
- Լու , լաւ . . . քիչ առաջ ո՞ւր կ'երթայիք :
- Եկեղեցին . Աղիզ Եռևուուֆ պէյը կ'ուզէի տեսնել , իրեն ալ հաղորդելու համար Կորտոնեան պէյին հետ տեսակցութեանս արդիւնքը :
- Եթէ կը հաճիք , պարոն , միասին մեկնինք :
- Յօժարակամ , պէյ , ըսաւ վարժապետը :
- Երկուքն ալ ոտքի ելան և հրաժեշտ առնելով գործատէր Մկրտիչեանէն , խանութին առջև սպասող կառքին մէջ նետուեցան :
- Ալիա' Շուպրա , պատգամեց Սիմօն պէյ , և կառքը ուղղուեցաւ գէպի Շուպրա :
- Սիմօն պէյ , իր ապարանքը կը տանէր Արծուիրունեանը , շատ կը փափաքէր , առանձին ու մտերամական տեսակցութեան մը մէջ , անոր բերնէն քաղել իր քեռայր Կորտոնեան պէյին ու անոր միջև անցած գարձածներուն մանրամասնութիւնները : Սիմօն պէյ , ինչպէս ըսինք արդէն , կ'ատէր իր քեռայրը , և մասնաւոր հաճոյք մը կ'զգար ամէն անգամ որ անոր նըշկատմամբ աննպաստ վկայութիւններ լսէր ուրիշներէ :
- Կառքը կանգ առած էր Սիմօն պէյի ապարանքին մեծ գուռին առջև : Վարժապետը Սիմօն պէյի թեւը մտած ներս առաջնորդուեցաւ :

## ԺԷ.

### ԲԻԱՆՏՈՍ ՕՐԻՈՐԴԸ

1897ի Փետրուարին սկիզբները, գարնանագեղ  
հինգշաբթի մը :

Գահիրէի զանազան թաղերէն, երկսեռ զոյգերով  
բեռնաւորուած չքեղ կառքեր, կանգ կ'առնէին Մօ-  
համմէտ Ալի փողոցին վրայ, դրօշազարդուած հոյա-  
կապ ապարանքի մը կամարներուն երկայնքը :

Այդ օրը Վարդանանց էր և «Գահիրէի Կնդրոնա-  
կան Կրթարան»ը, նոյն տարուան Յունվարին սկիզբը  
բացուած, ազգային նահատակներուն յիշատակին հա-  
մար հանդէս մը կը կազմակերպէր :

Սիմօն պէյ գործադրած էր իր խոստումը, և,  
տ'Ապրօ բաշային ու արբանեակներուն հակառակու-  
թեան առանց կարեւորութիւն ընծայելու, Արծուի-  
բունեան յաջողած էր Քանասարեանի հետ բանալ վար-  
ժարանը ԿԵԴԻՌՈՆԱԿԱՆ ԿՐԹԱԲԱՆ ԳԱՀԻՐԻ անունով :

Կարգադիր Յանձնախումբ մը Կրթարանի չենքին  
արտաքին դուռին առջև, կանաչ սեղանի մը շուրջը  
բոլորուած։ հանդէսին կարգապահութեանը կը հսկէր։  
անդամներէն երեքը Եփիպանեան ու Մկրտչեան Տիգ-  
րան էֆէնտիները, մուտքի տոմսերը կ'անցնէին աչքէ,  
իսկ Առաքէլ էֆէնտի Պէրպէրեան — Գահիրէի Զուրի  
Ընկերութեան կարեւոր պաշտօնեաներէն — այցելու-  
ները ներս կ'առաջնորդէր և զանոնք կը տեղաւորէր  
իրենց յատուկ աթոռները :

Մայրաքաղաքին հայ ժողովուրդը գունդագունդ  
հռն կը գիմէր, ո'չ միայն Մեծ Տօնը կատարելու, այլ  
և Եդիստոսի բարձրագոյն գերդաստանի մը տիրուհի  
Վահման Տիկին Մարի Ն.ի ներկայութիւնը վայելելու  
փափաքով :

Բացման վայրկեանը կը մօտենար, և սակայն Տիկինը, ինչպէս գրուած էր մուտքի տոմսերու ճակատը, պիտի նախագահէր նոյն օրուան հանդէսին, տակաւ կ'ուշանար: Թողոր աչքերը յառած, տենդու անհամբերութեամբ մը կ'սպասէին:

Յանկարծ շշուկ մը սկսաւ լրջիլ որմաբակի բազմութեան մէջ. — «Տիկինը չպիտի գայ...»

Բազմութիւնը կ'աւելնար երթալով և կրթարանին դարաստանը լեփ լեցուն, առեղ ձգելու տեղ չէր մնար, ինչպէս կ'ըսէ ժողովուրդը:

Դարաստանին ծայրը, լրջափակի որմերուն կից, բաւական խոշոր բեմ մը շինուած էր, գետնէն մէկ մէթր բարձր, իսկ բեմին ծախս անկիւնը դրուած էր փառաւոր գաշնակ մը որուն առջև օրիորդ մը նըստած, փափուկ մատներովը կը թնդէր ստեղնաշարը:

Անհամբերութիւնը տակաւ կը շեշտուէր ու կը նըսկարուէր ներկաներուն գիմագծերուն վրայ և ասոնց նայուած քներուն մէջ «Տիկինը չպիտի գայ»ն կը յեղայեղուէր ու բերնէ բերան կը կրկնուէր:

Կարգադիր Յանձնախումբէն միայն մէկ անդամ մնաց մուտքի գուռը, միւսները և Արծուիրունեանի մօտենալով սկսան խօսակցիլ անոր հետ:

Քանի մը բոպէ հազիւ տեւած էր խօսակցութիւնը երբ դժգոհութիւնը սաստկացաւ ներկաներուն մէջ:

Այդ պահուն Արծուիրունեան՝ կրթարանին հիմնադիր տնօրինը, բեմին վրայ երեւցաւ, մինչ Քանասարեան՝ վարժարանի միւս պաշտօնեաներուն հետ, աշակերտներուն շարժումները կը հսկէր:

Թողոր աչքերը բեմբ սեւեռեցան, Արծուիրունեանի վրայ որ զուր կը ջանար ծածկել իր ներքին յուղումը, այնքան մտատանջ է ու զայրացած:

«Աղնիւ հայրենակիյնե՛րս, ըսաւ, վերջին պահուն ցաւառիթ լուր մը հասաւ. Տիկինը չպիտի կրնայ իր

Ներկայութեամբ հովանաւորել այս հանդէսը : Անհանգիստ է եղեր , սակայն նորին վսեմութեան բացակայութիւն չի՝ կրնար խափանել այս հանդէսին բացումը : Պիտի խնդրեմ որ եկեղեցական հայրերէն Գերաշնորհ Տէր Եսայի Սուբազանը նախագահէ ։

Արդարե այդ օրը Հնդկաստանէն եկած էր այդ եկեղեցականը , և Հեղուանի մէջ կը դարմանէր իր քիչ մը խանգարուած առողջութիւնը . ներկայ էր նաև Փափազեան Տէր Յակոր Աշոտ Շ . Վարդապետը , որ Եգիպտոսի վիճակին Առաջն . Տեղապահ էր այն տարին :

Համդիսականներուն մէջ կը չողար Միմօն պէյի դուարթ գէմքը , իսկ տիկին Ազնիւ կը թափառկոտէր աթոռէ աթոռ , կեանք և շարժում սփռելով չուրջը :

Տէր Եսայի նալպանդեան Սրբազանը բացաւ հանգէսը տէրունական աղօթքով : Յետոյ բեմին վրայ երեւցաւ հազիւ տասը տարու աղջնակ մը վառվուն ու ծիծաղագէմ , և արտասանեց կարճ ուղերձ մը բացակայ Տիկինի հասցէին :

Վարժարանին մեծ ու փոքր երկսեռ ուսանողներէն , մէկիկ մէկիկ կամ զոյդ զոյդ , բեմին վրայ եկան և սիրուն կտորներ արտասանեցին , ներկաններուն խանդավառ ծափերուն միջ :

Ամէն արտասանութենէ վերջ , ազգային երգ մը նուագուէր , որուն կ'ընկերանար բիանիստ օրիորդը , նոյնինքն օրիորդ Հերանոյշ կորտոնեանը՝ մէր ընթերցողներուն արդէն ծանօթ՝ Գեղամին . . . ապագան :

Ս . Վարդանանց յիշատակը , թերեւս Եգիպտոսի համար ըլլալով առաջին անգամը , արժանաւոր ու փառաւոր չքեղութեամբ տօնուեցաւ Գահիրէի Կեդրոնական կրթարանի դարաստանին մէջ որ այդ օրը , ճշմարիտ դրախտի մը տեսարանը կը պարզէր . դրա՛խտ մը , ուր հարիւրաւոր եւաներ կը ցուցագրէին իրենց զգլիսիչ կախարդանքները . . .

Դաշնակը, — գաշնակահար օրիորդը մանաւանդ — ընդհանուրի զմայլանքին առարկայ հանդէսին փայլը կ'աւելցնէր : Այդ օրը, մէկ քանի տասնեակներով Գեղամներ կը շրջապատէին թխանիստ օրիորդը, որ, — իր իր արդիստի մատները խելայեղօրէն կը սահէին, կը սուրային ստեղնաշատ ին վրայէն — իր կոյսի թարմու թովիչ գեղեցկութեան երկրպագուներուն նուաղուն նայուածքներուն մէջ կը կարգար իր աստուածացումը :

— Ան ի՞նչ փափուկ մատներ էին, կը փսփսային դեռաբոյս պեխերով երիտասարդներու խումբ մը :

— Ա՛խ, ան ի՞նչ աչքեր են, ան ի՞նչ այրող աչքեր . կ'ըսէին ուրիշներ :

— Հապա ընքուինե՞րը, կ'ընդմիջէր ուրիշ մը, չըթունքները կափիակիելով :

— Զայնը մոռաց՞ր, կը յիշեցնէր ուրիշ երիտասարդ մը, Աստուած իմ, հրեշտակային մեղեդի՞ էր . ի՞նչ էր :

— Դուն չը գիտեցի՞ր անոր գլխի ճօճումները, գիտել կուտար ուրիշ չարաճնի մը, մէկ կողմէ գաշնակով կ'ընկերանար երգերուն, միւս կողմէ մագնիսող նայուածքներով ու սպաննող ժպիտներովը կը խաղար միամիտ հոգիներուն հետ, միւնոյն ժամանակ, մէկ մանըերկրորդ չի բաժնեկով իրենէն :

— Իրենէ՞ն, կը հարցնէր ուրիշ մը, ո՞վ է իրենը :

— Չե՞ս գիտեր . չե՞ս ճանչնար Գեղամը, չի տեսամ՞ր, օրիորդին քովիչն կը հեռանա՞ր :

— Այս' մօրեղբօրդգին է . . . ի՞նչ կ'ըլլայ, Եղիսպոսը նո՞ր պիտի ճանչնաս, հոս ներելի է ամէն այլանդակութիւն . ազատ սէ՞ր կայ հոս, ազատ սէ՞ր :

— Եւրոպայի բե՛րքը, կը հեղնէր ուրիշ մը :

Եւ այսպէս, հարիւրաւոր ներկաներուն մէջ միայն մէկ երկու տասնեակներու խօսակցութեան առանցքը կը կազմէր օրուան հանդէսը . մեացեալները առանց

բացառութեան, օրիորդ Հերանոյշին հասակը, գլուխը,  
վարսերը, գէմքը, նայուածքը, ձայնը, կեցուածքը,  
մէն մի շարժումը, մէկ խօսքով՝ բիանիս օրիորդը կը  
նկարագրէին ու կը պատմէին իրարու։

Բիանիս Օրիորդը . . . ահա՛ Ս. Վարդանանց տօնին  
հերոսուհին, որ հանդէսը վերջանալէն ետքն ալ, ա-  
միսներով իր վրայ խօսեցնել տուաւ Գահիրէի հայ ե-  
րիտասարդութիւնը, մանաւանդ նորեկ գաղթականնե-  
րը, որոնք այդ արարական անապատին մէջ երեք  
չէին կրնար երեւակայել ա'յգքան քնքոյշ, ա'յգքան  
գեղեցիկ ու փափուկ ծալկի մը փթթումը։

Հերանոյշ, Կորտոնեան պէյին մէ՛կ հատիկ աղջիւ-  
կը, իրօք հրաշակերտ մըն էր գեղեցկութեան ու փափ-  
կութեան, գֆրադգաբար շա՛տ շուտով խամրելու դա-  
տապարտուած վա՛րդ մը. հէ՛ք աղջիկ, տարիները կը  
սլանային և իր ճակատագիրը, գլխին վերև թառած  
աղիւարեր բու մը, կ'սպասէր իր զոհին։

Երէկ, Կիլդէի պուրակին ծոցը, լուսի լոյսին, եր-  
ջանկութեան գպրոցը կը մեծնար, այսօր, աԲիանիստ  
օրիորդ», գաշնակին առջև նոււագեց։

Տեսնե՛նք, ի՞նչ պիտի բերէ վաղուան օրը . . .



## ԺԵ.

### ՄԷԿ ՕՐ ԱՌԱՋ

Առաջնորդեան ընտանիքին սուզը մէկ շաբաթ առաջ վերջացած էր և ապարանքին սև վարագոյրները փոխուած էին :

Սրգէն մէկ տարի բոլորած էր Սաւուղ էֆէնտիի մահուան վրայ և Սիմօն պէյը, հանգուցեալին մէկ հատիկ որդին, կը տիրանար անոր անբաւ ժառանգութեան, շատ փոքր մաս մը, վեց եօթը հազարական ոսկիի գումար մը միայն պարտաւոր ըլլալով յանձնելու իր երկու քոյրերուն, իրեն ժառանգական՝ իրաւունք, ինչ որ կը տրամադրէր հօրը վերջին կամքը, պատշօնապէս վաւերացեալ կտակով մը :

Սիմօն պէյի անգրանիկ որդին Տիգրան, որ ինչպէս կը յիշեն ընթերցողները՝ Լիօնի մէջ բժշկական ուսանող էր, աւելի սանձարձակօրէն կը շարունակէր իր գիշերային արշաւանքները, և իր մեծ հօր մահութնէն ի վեր՝ աւելի ազատ և գրեթէ հաւասար գծի վրայ, իր հօր իրաւակիցը կարծելով ինքզինք, անբաւական, նոյն խակ շատ քիչ կը գտնէր իր հօրմէն կանոնադրապէս ստացած ամսական 500 ֆրանքի գումարը։ Մոռցանք ըսկելու թէ, Տիգրան՝ Լիօնի կէս-կոյսերու աշխարհին մէջ ճանչցուած էր միլիսններու վըրայ նստած հողատէր հօր մը ժառանգորդը։ և այդ համբաւը արդարացնելու համա՞ր է որ հաբկադրուած էր պահծու սիրուհի մը կենակից ընտրել իրեն և անոր հետ շւայլօրէն ապրելու իշխանավայել պերճանքով մը։

Տիգրանի ապրելակերպը Սիմօն պէյի ո'չ առաջին

ո՞չ ալ գլխաւոր առարկան էր . վեց մանչերու հայր ,  
իւրաքանչիւրին քմայքը գոհացնելու հարկին տակ կը  
դժոնուէր ան , Բարերախտաբար իր երեք կրտսեր զա-  
ւակները կեդրոնական կրթարանը կը յաճախէին , ցե-  
րեկուան ճաշն ալ հոն կ'ընէին և իրիկունը տուն կը  
վերադառնային . երեքն ալ դեռատի , սիրուելու , շոյ-  
ուելու տարիքին մէջ , պիւտճէին վրայ բեռ չէին հա-  
մարուեր : Խոկ Գեղամ , երկրորդ որդին , ինչպէս յի-  
շած ենք արդէն , առժամապէս եկած էր գահիրէ , իր  
ամսականին վրայ յաւելում մը կարենալ ընել տալու  
յոյսով և այդ օրերը կը պատրաստուէր վերագառնալ ,  
իր ուսման ընթացքը : Կը մնար երրորդ որդին , Խի-  
զախ ու բարիմոյն Պարոյրը , որ սակայն Սիմօն պէյի  
մղձաւանջը , անոր դեւը գարձած էր : Պարոյրը տունը  
դաս կ'առնէր , հայերէնի ու նկարչութեահ գասեր ,  
այս վերջինին մէջ ունենալով աչքառու ընդունակու-  
թիւն մը : Արծուիրունեան էր հայերէնի ուսուցիչը ,  
խոկ նկարչութեանը՝ Պոլսոյ գաղթական երիտասարդ-  
ներէն՝ Տէմիրճեան երուանդ նկարիչը :

Այո՛ , Պարոյր էր ցոփակեաց Սիմօն պէյին մղձա-  
ւանջը : Զափահաս պատանի , յաճախ գիշերները կը  
հետապնդէր իր հայրը , երբ սա , իրիկուան ընթրի-  
քէն ետքը՝ վերջին պատառը գեռ բերնին մէջ , ա-  
ռանց մնաս բարովի կը նեկնէր տունէն . երթալ զը-  
ւարձան ալու իր հոմանիին քով , զիներուքի և երե-  
կոյացտծ կեանքի մը ծիծաղելի անսառակութիւններուն  
մէջ : Պարոյր ոխ պահած էր իր ուխտագրուժ հօրը  
գէմ , որովհետե՛ ինք մայրը պաշտող բարի տղայ մը ,  
իր աչքերովը կը տեսնէր յաճախ իր նահատակուհի մօր  
արցունքները և իր անխիղճ հօր վարմունքը : Սիմօն  
պէյ օտար չէր , ըմբռնած էր ամբողջ իրականութիւ-  
նը , և գիշեր ցերեկ կը խորհէր միջոց մը դտնել Պա-  
րոյրը տունէն , նոյն խոկ մայրաքաղաքէն հեռացնե-

լու , այնքան կը սոսկար անոր ներկայութենէն : Սակայն Պարոյր մտադրութիւն չունէր տակաւին թողելու ընտանեկան վառարանը , վայրկեան մը չէր ուզեր զատուիլ իր տարաբաղդ մօրը քովէն . յաճախ կը մը խիթարէր , կը սրբէր անոր արցունքները , յոյսերով կ'օրօրէր և համբերութեան կը յորդորէր զանի :

Իրերու այս վիճակին մէջ , երկրորդ որդին Գեղամ , պատրաստութիւններ կը տեսնէր Բարիզ մեկնելու : Մայրը յաջողած էր անոր ամսականին վրայ կարեւոր յաւելում մը ձեռք բերելու , հակառակ Սիմոն պէյի յարուցած խոչընդոտներուն , և Գեղամ 400 ֆրանք ամսականով պիտի Բարիզ երթար իր ուսման ընթացքը շարունակելու համար :

Մեկնումի օրերը մօտեցած էին , Հերանոյշի սիրտը կը տրոփէր : Այդ վերջին օրերուն մէջ գլուխ գլխի տեսակցութիւններ կը յաճախէին : Ֆրանսերէնի դասերը կը շարունակոնէին աւելի եռանդով , օրը գրեթէ երկու երեք անդամ : Հերանոյշ ա'լ չէր փակուեր գըրեթէ իր բնակարանին մէջ . առտուն կանուխ կ'երթար իր մօրեղբօրը տունը , մերթ Գեղամի սենեակին մէջ առանձին , մերթ պարտէզին մէջ , արմաւենիներուն ու պանաններուն շուքին տակ ժամերով կը մնային անոնք : Վերջին շաբթուան մէջ , մէկ քանի անգամ պիսիքլէթներով պտոյտի գացած էին կիզէի անտառակը , գիշերը հոն անցուցած էին ծանոթ քարայրին ծոցը , աչքէ հեռու :

Գեղամ , մինչև վերջին օրը , օրօրած էր Հերանոյշի երազները , վարդագոյն յոյսեր ներշնչելով անոր , խոստացած էր զանի հետը տանիլ , անոր հետ ապրիլ Բարիզի կեանքը , հեռու՝ ընտանեկան հեղձուցիչ մըթնոլորտէն ու Եղիպտոսի ընկերային տափակութիւններէն : Իսկ Հերանոյշ , Գեղամի կրկնուած խոստումը էն յափշտակուած , ինքզինք սկսած ըր արդէն պատ-

բաստել Բարիզեան կենցաղին, նորաձեռութեան վերաջին առաքոմներէն շատ մը գնումներ ըրած էր և վերջերը մանաւանդ, Բրենքանի վաճառատունը յաճախ կ'երթեւեկէր:

Կազմ ու պատրաստ, Հերանոյշ ու Գեղամ միասին պիտի մեկնէին Բարիզ. գէթ ա'յս էր օրիորդ Կորտոնեանի մտասեւեռումը: Սակայն, մեկնումէն երակու օր առաջ: բոլոր հաւանականութիւնները կորառւած էին այդ մասին: Սիմօն պէյ խմացած էր իր զաւկին ու քրոջ քրոջ աղջկանը միջեւ մշակուած յարաբերութիւններուն գաղտնիքը, և Գեղամին սպառնացած էր, Հերանոյշը հետը Բարիզ տանելու գաղափարէն չի հրաժարելու պարագային զինքը ժառանգութենէ զըրկելու, և նոյն իսկ եթէ անի յամառէր իր որոշողութեանը մէջ: ամսականին վրայ կատարուած յաւելումը չնջել: Խենճ տիկին Ազնիւ, զուր միջամտած էր պէյին քով և խնդրած՝ որ արգելք մը չի յարուցանէր երկու անմեղ սիրահարներուն գէմ: սակայն, Սիմօն պէյ անգըդուելի մնացած էր:

Գեղամի մեկնումէն մէկ օր առաջ, հետեւեալ յուր զիչ տիսարանը տեղի կ'ունենար Առաջնորդեան աւպարանքին մէջ:

Հերանոյշ, անտարակոյս Գեղամի դրդումովը, և թերեւս տիկին Ազնիւէն ալ թելագրուած, եկած էր անձամբ աղաչելու, խնդրելու իր մօրեղբօրմէն որ իւրեն արտօնէ Գեղամին հետ ճամբորգելու,

— Մօրեղբա՛յր, կը մնչէր Հերանոյշ պաղատագին գէմքով մը, Սիմօն պէյի ծունկերուն փաթթուած, երբ այս վերջինը, գրասեղանին վրայ ծուած ընդօրիւնակութեան տումարը կը թերթատէր, անուշի՛կ մօրեղբայրս, թոյլ տո՛ւր, ի՞նչ կ'ըլլայ, ես ալ կը փափաքիմ տեսնել Թրանսայի մայրաքաղաքը, առիթ մընէ, մի՛ զրկեր զիս:

— Զըլլա՛ր, կը մերժէր Սիմօն դէյ, գաժան նայուածք մը շանթելսվ տիկին Աղնիւի, որ գրասենեաւ կին մէկ անկիւնը՝ գաղմոցին վրայ, առանց միջամը տելու, լուսւթեամբ կը հետեւէր այդ խօսակցութեան :

— Մօրեղբա՛յր, կը կրկնէր Հերանոյշ արցունքոտ աչքերը մերթ պէյին, մերթ տիկին Աղնիւի յառած, դթա՛ ինծի, մէ՛կ միլլիմ չպիտի ծախսէք դուք, մամաս պիտի հոգայ ճամբու ծախսքս. ես բեռ մը չեմ, մօրեղբօրորդիս չէ<sup>թ</sup> Գեղամը :

— Զըլլար ըսի, ի՞նչ կ'ըսէ լսողը, ամօթ չէ<sup>թ</sup> :

— Մօրեղբա՛յր, գարձեալ կը պաղատէր Հերանոյշ, Սիմօն պէյի վիզը նետելով իր երկու փափուկ թեւերը և տաք արցուքներով ու համբոյրեերով ողողելով անոր անժպիտ երեսները, ես հոն չպիտի՛ հառատառուիմ, շատ շատ ամիս մը միայն պիտի մնամ, և յետոյ պիտի վերադառնամ. անուշի՛կ մօրեղբայրս, աղատէ՛ զիս ծնողքիս ձեռքէն :

— Ծնողքդ ի՞նչ կ'ընէ քեզի, աղջի՛կ, ամէն օր կառքով պտոյտի կ'ելլես. պիսիքէթ ալ կը նստիս, կ'ուտես կը խմես, կը զարդարուիս, կը զուարճանաս. ի՞նչդ պակաս է, ըսի<sup>թ</sup> :

Հերանոյշ յոգնած, պահ մը թուլցուց իր թեւերը, Սիմօն պէյի առջեւ ծունկի եկած, գլուխը կախ, լռեց :

Նոյն պահուն ներս մտաւ Գեղամ և անցաւ իր մօրը քովը նստաւ :

Սիմօն պէյ միշտ տումարներուն վրայ ծռած հաշիւներ կը քննէր ու նախակներ կը քաղէր :

— Հա՛յր, ըստաւ Գեղամ, կամաց կամաց մօտենալով հօրը գրասեղանին :

— Ի՞նչ կայ . . .

— Վաղը պիտի մեկնինք . . .

— Այս՛ պիտի մեկնինք :

— Ես առանձի՞ն պիտի մեկնիմ :

— Անշո՛ւշտ, արգէն առանձին չե՞ս երթար ամէն ժամանակ. պէտք ունի՞ս ընկերի. ուման ընթացքդ աւարտելո՞ւ թէ Տեյֆ ընելու կ'երթաս Բարիզ, չեմ հասկնալ ի՞նչ ըսել կ'ուզես... ամսականս քիչ է ըսիր, աւելցուցինք, ուրիշ ի՞նչ կ'ուզես:

— Բայց հա՛յր, ես խոստացած եմ հետո տանիլ այս անգամ Հերանոյշը...

— Խենդեցա՞ր տղա՛յ, ի՞նչ եղար, գոչեց Սիմօն պէյ զայրացած, ո՞րբ է Հերանոյշը:

— Այո՛ մօրեղբայր, միջամտեց օրիորդը, ո՞րբ մըն եմ, ո՞րբ մը, և թերեւս աւելի դժբաղդ՝ քան բոլոր միւս որբերը:

— Ինչո՞ւ աղջիկս, ինչո՞ւ որբ ես, կրկնեց Սիմօն պէյ մեղմ ձայնով մը, փա՛ռք Աստուծոյ, ծնողքդ ողջ է:

— Հա՛յր, հա՛յր, գոչեց Գեղամ ձեռքով գրասեղանին զարնելով, ես որոշա՛ծ եմ, գիտցած ըլլաս, այս անգամ առանձին չպիտի մեկնիմ:

— Է՞հ, յարեց հայրը անտարբեր շարժուձեւով մը, քանի որ այդ է որոշումդ, ես ալ չեղեալ կը նկատեմ իմ որոշումս:

— Ի՞նչ որոշում, գոչեց Գեղամ երկրորդ անգամ ձեռքը զարնելով գրասեղանին:

— Ամսականիդ յա ելումը չեղեալ պիտի նկատեմ:

— Ինչո՞ւ:

— Ինձի նայէ Գեղամ, կարճ կապէ, վաղը պէտք է մեկնիս առանձին, հակառակ պարագային պիտի ստիպուիմ դադրեցնել թոշակդ:

Տիկին Ազնիւ սաստիկ յուզուած, տեղէն ցատկեց և Գեղամին ձեռքէն բռնելով.

— Զաւա՛կս, ըսաւ, հիմա գնա, հանգարտէ՛: Սիմօն պէյ, տիկին Ազնիւի դառնալով.

— Յուսագրէ՛, յուսագրէ՛ տակաւին, կշտամբեց, դուն չե՞ս արդէն գրգռողը, դուն չե՞ս որ այս տղան գլխէ հանեցիր:

Եւ Սիմօն պէյին ու տիկին Ազնիւի միջև սկսաւ տաք բանավէճ մը, մինչ Գեղամ ու Հերանոյշ, գեռ հոն կ'սպասէին և իրարու հետ ակնարկներով կը խօս սակցնին.

— Ո՛չ, ո՛չ, անկարելի՛ է, չեշտեց Սիմօն պէյ, քանի որ կը յամառի հետը տանիլ իր հօրքրոջ աղջիւ կը, թող չերազէ ամսականի յաւելում, և եթէ ծայրայեղութեան գիմէ, բայցարձակապէս պիտի զրկուի ժառանգութենէ:

Գեղամ մոլեգին թափով մը կը պատրաստուէր խոյանալ հօրը վրայ, երբ մայրը զանի ուժգին մը գրիելով, դուրս հանեց գրասենեալէն, ուր Հերանոյշ առանձին մնաց Սիմօն պէյին հետ:

Հերանոյշ կը պազատէր, կ'ուլար, զուր կը փորձէր մօրեղքօրը գութը շարժելու, որուն սիրտը քարացած էր արդէն. մինչև վերջը մերժեց և յամառօրէն պնդեց իր մերժումին վրայ, այնպէս որ հէք օրեիորդը յուսահատ ու սրտարեկ, հազիւ կրցաւ ինքզինք գուրս նետել գրասենեալէն և երթաւ միանալ Գեղամին, որ իր մօր առանձնասենեակը քաշուած էր:

Տիկին Ազնիւ կ'աշխատէր հանդարտեցնել Գեղամը, որ գրիթէ խելակորոյա՝ կ'եռեւեփէր, կ'ուզէր վազել վերստին հօրը վրայ և խեղգամահ ընել զանի, ա'յնքան կատղած էր անոր գէմ: Ա՛խ, կը մուլտար, վայրտգ, սառնասի՞րտ, անգութ մարդ, կեանքիս հետ կը խաղայ, ճակատագրայի՛ն է ասիկա...: Կը խորհէր իր հայրը սպաննել: 0՝, կը բացագանչէր, թող հայրասպա՞ն մըն ալ աւելնայ... թող յետագայ սերունգը նոր ոճիր մըն ալ իմանայ. հոգ չէ՛, գոնէ խիզնս հանդարտ է: Հա՞յր... ի՞նչ հայր, հրէ՛շ մըն է, անմեղ մօրս գահի՞ճը, կ'ըսէր ինքնիրեն:

— Զաւա՛կս , ըսաւ տիկին Աղնիւ շոյելով Գեղամի ճակատը , երեսները և համբոյրներ գրոշմելով անոր աչքերուն , մի՛ վճատիր , առ այժմ առանձին մեկնէ՛ , հոգ չէ՛ , շաբաթ մը թող անցնի , իս հօրդ սիրտը կը շինեմ , Հերանոյշը կը հասցնեմ , ետեւէդ . մի՛ պընդեր դուն , գիտե՞ս բնաւորութիւնը , քանի՛ դնդես , ա՛յնքան կը յամառի :

— Բայց ինչո՞ւ պիտի արգիլէ , մամա՛ , կը բուզոքէր Գեղամ , հօրաքրոջս աղջիկը չէ՞ ո՞վ կրնայ դիոզողութիւն ընել , ես հետո պիտի առնեմ տանիմ :

— Աղէկ զաւա՛կս , բայց հա՛յրդ կը հակառակի , դուն ալ գիտես թէ իրմէ կախում ունինք , հետեւաւաբար պէտք է համակերպինք .

Գեղամ լոեց . յետոյ յանկարծ ոգեւորուած , ինչպէս եթէ միտքին մէջ նոր ճառագայթ մը ծագէր :

— Մամա՛ մամա՛ , ըսաւ , հայրս համոզելու հարկ չկայ , քանի որ ուխտած է չարչարել մեզ : Ես առանց կը մեկնիմ , կ'երթաս կը խօսիս հօրս , թող չի յուզուի :

— Բայց ինչպէ՞ս կը մեկնիս առանձին , դիոել տուաւ Հերանոյշ , կը մոռնա՞ս խօստումգ :

— Խոստումս միշտ խօստում է , Հերանոյշ , ես կ'երթամ , յետոյ դուն կուգաս ետեւէս : Ես Աղեքսանդրիա կ'սպասեմ քեզի , դուն ալ կուգաս , յետոյ միտասին կը նստինք շոգենաւ և միասին կը ճամբորդենք :

— Թետո՞յ , հայրդ չպիտի՞ իմանայ , զտւա՛կս :

— Թո՞ղ իմանայ , ի՞նչ կրնայ ընել :

— Բան մը չըներ , միայն ամսականդ կը կտրէ :

— Ի՞նչ իրաւունքով . . .

— Չըսա՞ւ քեզի , զաւակս , ժառանգութենէ ալ կը զրկեմ , չըսա՞ւ :

— Քսաւ , մամա , բայց ո՞ր ըսածը գործագրած է , բարկութեան պահուն ինք ալ չի գիտեր ինչ խօսիլը , լեզուին կուտայ , կ'սպասնայ , չե՞ս գիտեր :

Տիկին Ազնիւ ալ չէր ուզեր որ Հերանոյշ լնկեանար Գեղամի . սակայն , այն աստիճան կը սիրեր իր զաւակը , որ կը դողար անոր սիրտը կոտրելու . ուստի , համակերպութիւն կը կեղծէր , մինչդեռ միւս կողմէ Սիմօն պէյին կասկածը կը հրաւիրէր իր վրայ , և անոր կողմէն կ'ամբաստանուէր իրքն իր զաւկին դրդիչք : Կը խորհէր Հերանոյշը տարհամոզել պաղեցընել այդ ճամբորգութիւնէն , սակայն կ'զգուշանար վշտացնելէ Գեղամը :

Դարձաւ ըսաւ օրիորդին .

— Հերանոյշ , աղջի՛կս , գէշ խորհուրդ մը չէ Գեղամինը , եկուր յետաձգէ սա ճամբորգութիւնը , թսզ չարը մարի անգամ մը , յետոյ ես կը կարգադրեմ այս խնդիրը :

— Ի՞նչպէս . . .

— Նախ ըսէ՛ ինծի աղջիկս , ծնողքդ կը հաւանի՞ :

— Ծնողքիս չի վերաբերիր այս խնդիրը , ես չափահաս աղջիկ մըն եմ , անոնք իրաւունք չունին կաշկանդելու ազատութիւնս . մայրս գիտէ արգէն թէ՛ Գեղամին հետ Բարիդ պիտի մեկնիմ , և շատ գոհ է այդ մասին : Կը մնայ հայրս . այս իրիկուն պիտի բացուիմ իրեն . պիտի աղաչեմ նոյն իսկ որ գումար մըն ալ տրամադրէ ինծի իրքն ճամբու ծախք :

— Կը յուսամ՞ս թէ բան մը տայ հայրդ , աղջի՛կս , միշտ պարտքերու տակ կը հեծէ , չէ՞ :

— Հոգ չէ , պարտքերու տակ թաղուած թող ըլլայ , դարձեալ ինծի համար դրամ կրնայ ճարել :

— Ենթագրենք թէ դրամը ճարէ , Գեղամին հետ մեկնի՞ս պիտի :

— Ինչո՞ւ չէ , ես կրնա՞մ առանձին ճամբորգել :

— Ի՞նչ կայ , հոսկէ մինչև Աղեքսանդրիա ճեպընթացով երեք ժամէն կը հասնիս , Գեղամը կը գըտնես հոն և իրեն հետ միասին կը ճամբորգես :

— Բայց ինչո՞ւ հոսկէ միասին չի մեկնինք, բուզոքեց Հերանոյշ, ո՞վ պիտի գայ արգիլել մեզի :

— Մօրեղբայրդ, աղջի՛կս, ինչո՞ւ չես հասկնար, չի տեսա՞ր քիչ առաջ :

— Տեսա՞յ, տեսա՞յ, անգո՞ւթը . անսի՞րտը . . .

— Ի՞նչ ընենք, աղջի՛կս, այսօր իր ձե՞ռքը կը նայինք, ստիպուած ենք հնազանդելու իր քմահաճոյքներուն :

— Հերանո՞յշ, յարեց Փեղամ, մի՛ յամառիր, եկուր ընդունէ առաջարկս, ես վազը կը մեկնիմ, Օթէլ Պօնառը կ'իջնեմ, ծովեղերեայ մաքուր հիւրանոցը, իսկ գուն, վազը չէ, միւս օրը կը նստիս առտուան 9.30ի ճեպընթացը, ես քեզի կ'սպասեմ Սղեքսանդրիոյ կայարանը, քեզ կ'առնեմ, կառքը կը նստինք և միասին կ'երթանք Օթէլ Պօնառը . չը՞լլար :

Հերանոյշ լոեց :

Տիկին Սղնիւ իր զաւկին ապագան խորտակուելու մղձաւանջէն կը չարչարուէր . կ'զգար թէ Փեղամի այս անդամուան ճամբորդութիւնը արկածալից պիտի ըլլար, և թէ՝ Հերանոյշի ներկայութիւնը պիտի անոր մոռցնել տար իր մայր նպատակը, այն է՝ իրաւագիտութեան ուսումը : կը մտածէր իր զաւակը վըրկելու համար, — բայց առանց զանի վիրաւորելու — Հերանոյշի միտքէն վանել Բարիզ ճամբորդելու գաղափարը : Գիտէր թէ օրիորդ կորտոնեանը բաւական արծաթամալ էր . զննած էր անոր այդ տկար բազկերակը, ուստի, կը յուսար, դրամական մեծկակ նուէր մը խոստանալով անոր, յետածգել տալ այս ճամբորդութիւնը, որ չատ սուզի պիտի նստէր Գեղամին համար : Սակայն, կ'ուզէր նախ ընդունիլ տալ Գեղամին առաջարկը, մէկ օր ետքը մեկնելու Գահիրէէն և Սղեքսանդրիա միանալու անոր հետ . անհրաժեշտ կը նկատէր նախ այդ կէտը

— Հերանոյշ, աղջի՛կս ըստ, շատ լաւ խօսեցաւ  
Գեղամս, չէ՞ :

Օրիորդը դարձեալ լսեց :

— Չխօսի՞ս, աղջիկս . . .

— Ի՞նչ խօսիմ, քրթմնջեց Հերանոյշ, քանի որ  
մայր ու զաւակ այդպէս որոշեր էք, ես ի՞նչ խօսիմ:

— Քսանըչորս ժամուան տարբերութիւն մը կայ  
միայն, Հերանոյշ, յարեց Գեղամ, ի՞նչ կ'ըլլայ :

— Այդ քսանըչորս մամը, քսանըչորս տարի սիւ-  
տի թուի ինծի :

Ու սկսաւ արցունքու աչքերը սրբել :

— Ինծի նայէ՛, Հերանոյշ, ըստ յանկարծ տիկին  
Ազնիւ, եթէ դուն խօսքս մտիկ ընես, ահաւասիկ կը  
խոստանամ: Ե՛ս պիտի հոգամ քու ճամբու ծախքդ:

— Շա՛տ լաւ, ձածա, մէկ օր վերջը կը մեկնիմ:

Տիկին Ազնիւի կուրծքը ճնշող կափարիչը վերա-  
ցուած էր, մեծ թեթեւացում մը զգաց օրիորդին վեր-  
ջին յայտարարութեան վրայ. ճամբորդութեան գլխա-  
ւոր խոչընդուռը մէջտեղէն անհետացած կը համար-  
ուէր. ա՛լ հիմա դիւրին էր դաւակը հաշտեցնել հօրը  
հետ. Գեղամ խուզ սրտով չպիտի մեկնէր ծնողքին  
ծոցէն, այս մտածումը կը բաւէր տիկին Ազնիւի վըշ-  
տակոծ սիրուց սփոփելու:

Դառնալով օրիորդին.

— Այսպէս ուրեմն, այս խնդիրը կարգադրուած  
է, վազը գուն պիտի մեկնիս, չէ՞, Գեղամ, իսկ միւս  
օրը, քեզ կը գնենք ճամբու, աղջի՛կս:

Եւ գրկելով Հերանոյշը, մայրենի համբոյրներով  
ծածկեց անոր այտերը, մինչ Գեղամ ցնծումէն կը  
խայտար, քանի կը դիտէր անոնց խանդակաթ գրկա-  
խառնումը:

Սակայն Հերանոյշ գժգոհ կ'երեւար, հակառակ տի-  
կին Ազնիւի հաւաստումներուն ու գորովանքի ցոյցե-

ըուն, ճամբորդութեան ծախքը, կը խորհեր անի, առահովուած կը համարուի, սակայն վերջին պահուն, կրնայ խոչընդու մը ծագիլ. եթէ մօրեղբայրս իմասնաց, կ'ըսէր ինքնիրեն, այն ատեն . . . :

Եւ սե կասկածներէ կը տանջուէր :

— Զաձա՛, ճամբորդութեան ծախքս դուն պիտի հոգաս, չէ՞»

— Այո՛ աղջիկս, եթէ մէկ օր վերջը մեկնիս :

— Բայց եթէ մօրեղբայրս իմանայ և արգիլէ, այն ատե՞ն :

— Չի կրնար իմանալ, աղջիկս, դուն վաղը չէ, մինս օրը կը մեկնիս, իրը թէ հօրեղբօրդ պիտի երթաս, Պաղտիկ պէյին, չէ՞ օր Գեղամս քեզ պիտի սպասէ Աղեքսանդրիոյ կայարանը —

Հերանոյշ ա՛լ չխօսեցաւ, տիկին Ազնիւի վրայ անհուն վստահութիւն սւնէր :



## ԺԹ.

### ՀՐԱԺԵՏՏԻ ԺԱՄԵՐ

Առաջնորդեաններու ապարանքը կը շողչողար՝ Տիկին Ազնիւ, Գեղամի մեկնումին նախօրեակը տօնելու համար, ընտանեկան երեկոյթ մը սարքած էր, ուր հրաւիրած էր մէկ քանի փարթամ ընտանիքներ, որոնց մէջ կը փայլեին տիկին Բարթիկ Նահապետեանը, Տիկին Սիրվարդ Մ. Մկրտիչեանը, և Սիմօն պէյին երկու քոյրերը՝ տիկին Մարիամ Միհանօֆ և տիկին Սիրանոյշ Կորտոնիեան, ինչպէս նաև օրիորդ

Հերանոյշը : Հրաւիրեալներուն մէջ էր նաև Արծուիս բունեանը՝ իր տիկնոջ և երկու գեւատի տղեկներուն հետ, որոնք տիկին Ազնիւի երեք կրտսեր զաւակներուն գաւընկերներն էին ու մտերիմ բարեկամները :

Միմօն պէյը բացակայ էր, նոյնպէս կորտոնեան պէյը : Պարոն կ. Միհանօֆ, Միմօն պէյին մեծ քեռայրը, կը նախագահ՝ էր այս երեկոյթին : Ներկայ էին նաև քանի մը գրացի ընտանիքներ, հանգուցեալ Սաւուղ էֆէնտիին երախտաւորեալները :

Դաշնակին առջև անցաւ տիկին Ազնիւ և սկսուելանակել թրքական մելամազդուտ նուագ մը, ա'յն քան հոգեիխուով ելեւէջներով, որ հրաւիրեալներէն շատերուն աչքերէն արցունքներ խլեց :

Տիկին Ազնիւէն յետոյ սկսաւ նուագել Հերանոյշ, նոյնպէս տրտմանոյշ եղանակ մը, վէրտիի Այտայէն, որուն հայերէնը թարգմանած էր կորտոնեան պէյը :

Ներկաները կը հիանային Հերանոյշի գեղարուեաւտագէտի ճաշակին ու տաղանդին վրայ, և կ'երանէին անոր ապագայ ստացիչը : Խոկ Գեղամ որ հետեւեալ օրը պիտի մեկնէր, իր սովորական զուարթութիւնը կորսենցուցած, անկիւն մը քաշուած, հազիւ լսելի մեղմիկ մրմունջով մը կ'ընկերանար գաշնակին :

Երեկոյթը տակաւ կ'ոգեւորուէր, արևելեան նուազեկոտ եղանակներուն կը յաջորդէին արևմտեան զուարթ նուագները : Օրիորդ Հերանոյշի հուրքոտ կուրծքէն երկնային գաշնակութիւններ կը թուչէին, հրեշտակային թեւերով և Անդին, սպիտակազգեստ, ու թէ ճերմակ մորթով, սիրուն աղջիկներ, արծաթի ափսէներ կը ըրջաբերէին, ընտիր ըմպելիքներով բեռնաւորուած :

Պէմքերը կը ծփծփային . ընդհանուր խանգավառութիւն մը՝ սրահին մէջ . ուր բոլոր իղձերը, բուլոր ողջերթի մաղթանքները կ'ոզզուէին Գեղամի, և ո՛ որ նոյն գիշերուան թագուհին էր :

Երգ, գաշնակ պար սրախօսութիւններ, զաւեշտ, հանելուկներ, հետաքրքրաշարժ պատմուածքներ, ընտանեկան երեկոյթներու յատուկ անմեղ խաղեր ու կատակներ, բոլոր այս ուրախութիւնները՝ քաղցրացուցին հրաժեշտի ժամերը, պահ մը տիկին ազնիւի մոռցնել տալով իր զաւկի բաժանման յաջորդելիք տիրութիւնը։

Եւ խրախնանութիւնը տեւեց մինչև կէս գիշեր։

Հիւրերը կը մելնէին հետզհետէ և սրահը կը պարապուէր։ Գեղամ, միշտ նոյն անկիւնը քաշուած, անշարժ, մոտածկոտ, երազել կը թուէր իր վաղուան ճամբրոգութիւնը։ մինչ Հերանոյշ, գաշնակը թողած, յոգանածի գրսերեւոյթով մը, նոյնպէս մտածկոտ ու տըրատում, կը նստէր տիկին Ազնիւի քովիկը, գաղտնի նայուառքներ զրկելով մերթ ընդ մերթ Գեղամին, ուրուն ներկայութենէն զրկուելու թախիծը՝ կ'ամպոտէր իր մշտաժպիտ աչքերը։

Հիւրերը մեկնած էին և սրահին մէջ կը մնային միայն տնեցիները, Արծուիրունեան ընտանիքին հետ։

Տիկին Ազնիւի կրկնակի թախսանձանքին տեղի տալով, Արծուիրունեան համակերպած էր հոն գիշերելու իր ընտանիքով, յաջորդ օրը Գեղամը ի՛ր ձեռաքով շոգեկառք գնելու համար Այլպէս կը փափաքէր նաև Գեղամ որ մասնաւոր համակրանք մը կը սնուցանէր Արծուիրունեանի հանգէպ,

Սակայն քունը գեռ չէր մօտենար աչքերուն, ընդհանուր տրամադրութիւն մը կար արթուն մնալու, այն գիշերը լուսցնելու երեկոյթի կէսին, Պարոյր, իր երեք կրտսեր եղբայրները քնացած էին արդէն։

Հերանոյշ ալ հոն գիշերել կ'աւգէր, գիտէր թէ՛ իր հայըը տունը չէ, կը խորհէր ինքնիրեն տարաբաղդաղիկը։ իսկ մա՞յրը...

— Զաձա՛, հարցուց յանկարծ տիկին Ազնիւի, միւսիւ Օննիկը չերեւցա՛ւ, ո՞ւր է։

— Ո՞վ գիտէ ուր է, ինծի՞ կը հարցնես . . .

Հերանոյշ գլուխը ճօնեց ու բաներ մը քրթմնջեց .

— Հոս կ'ուզեմ մնալ այս գիշեր, ձաձա՛ :

— Հայրդ կը նեղանայ, աղջիկս :

— Հայրս բան մը չըսեր, ձաձա՛, հոս ըլլալս գիտէ, ցերեկուընէ խօսած եմ իրեն, ինք ալ գիտէ թէ ֆեղամ վաղը պիտի մեկնի :

— Ինք ինչո՞ւ չեկաւ ուրեմն . . .

— Բաշայէն կանչուած էր, եթէ կանուխ վերադառնար. պիտի գար. կ'երեւայ թէ, հոն մնացած է :

— Մա՞յրդ ինչու աճապարեց մեկնիլ :

— Ես մօրս գործին չեմ խառնուիր, ձաձա՛, չե՞ս գիտեր քունը շա՞տ կը սիրէ. ցերեկներն ալ կը քնանայ. մօրաքոյրս ալ մօրմէս վար չի մնար, երկուքն ալ քունի չեն կրնար գիմանալ :

— Իրաւու՞նք ունիս աղջիկս, չնայի՞ս որքան գիրցեր են :

Տիկին Արծուիբունեան որ երբեք չէր միջամտեր խօսակցութեան դառնալով տիկին Ազնիւի .

— Տիկի՞ն, ըսաւ, գիրութիւնը քունին հետ կապ չունի, ե՞ս ալ քունը կը սիրեմ, բայց տեսէ՞ք որքան նիհար եմ :

— Բայց տիկի՞ն, դուք տարիներով տառապած էք, ուրիշ կին մը ձեր տեղը՝ չպիտի կրնար ապրիլ. գիւրի՞ն է բանտի մէջ զաւակ ծնիլը . . .

— Ի՞նչ կ'ըսես, ձաձա՛, տիկինը զաւակ է ծներ բանտին մէջ :

— Չե՞ս իմացած, աղջի՞կս, ինչե՞ր քաշեր է, ինչե՞ր, խեղճ տիկինը :

Հերանոյշ պահ մը մոռցա. իր սէրը, իր ներքին վիշտերը և սկսաւ խորհիլ Արծուիբունեանի կնոջ վրայ :

Գիշերը բաւական առաջացած էր, տիկին Ազնիւ սպասուհի մը կանչեց և պատուիրեց ցայգասեղան մը

պատրաստել կաթով, թէյով և ուրիշ կերակուրներով:

Կազգուրուած, ելան սեղանէն և խօսակցութիւնը նոր ոգեւորութիւն մը ստացաւ:

— Գեղա՛մ, ըսաւ տիկին Ազնիւ, դուն գնա պառկէ՛: զաւակս, վաղը կանուխ պիտի ելես:

Գեղամ ըմբոշխնել կ'ուզէր օրիորդ Հերանոյչի ներկայութիւնը:

— Մամա՛, այս գիշեր պիտի լուսցնենք, քանի՞ ժամ մնաց արգէն:

— Գեռ երեք ժամ կայ, զաւա՛կս, գնա պառկէ՛: Գեղամ գուրս ելաւ:

— Ազջի՛կս, ըսաւ տիկին Ազնիւ, դուն ալ պառկէ՞:

— Ո՞ւր պառկիմ, ձածաւ:

— Իմ մահճակալս, դուն ալ գնա հանգստացիր,

վաղը կ'արթնցնեմ:

Հերանոյչ ալ դուրս ելաւ:

Դուրսը, պարտէղին գուռին առջեւ պիսիքլէթին քով կեցած, Գեղամ կ'ոպասէր, երբ Հերանոյչ, մօտենալով իրեն.

— Գեղա՛մ, ըսաւ, ի՞նչ կ'ընես:

— Կիզէ չերթա՞նք, յարեց Գեղամ ժպտելով:

— Ուրեմն երթամ պիսիքլէթու բերեմ,

— Բերած եմ, բերած: Եւ ցոյց տուաւ ծիրանի ժառին տակի սե առարկան:

Երկու սիրահարները գաղտագողի սողոսկեցան պարտէցին մէջ և պիսիքլէթները սուրալ սկսան:

Ճամբան, փողոցներուն ու հրապարակներուն օդային կազերը կը պլայային անամպ ու վճիռ երկինքի մը տակ, և սրճարաններէն շատերը գեռ բաց էին, երբ երկու պիսիքլէթները կը թռչէին արագասահ:

Հերանոյչ ու Գեղամ կէս ժամէն հասած էին արդէն իրենց հեշտաբոյր ու ցանկալի ժամադրավայրը, կիզէի պուրակին խորհրդաւոր քարայրը, ուր անոնք

ըրած էին իրենց ուխտը, Սիրոյ սեղանին առջև՝ առատեղիայ խորանին տակ :

Պուրակը լուս ու խազաղ, զբօսասէր յաճախորդաներէն պարպուած էր. միայն տեղ տեղ լուսնի լոյսին տակ ննջող եղտիւրներուն եղերքը խիտ խիտ ծառեւրու շարքերուն մէջ շարժուն ստուերներ կը խլթային ուրկէ մեղմ հառաչներ կը լսուէին ընդհատօրէն ու սաղարթներու սօսափին խառնուած փսփսուքներ :

Պիսիքլէթները ծառի մը յեցուցած, իրենք քարայրին բերանը, գերկ գերկի, իրարու շունչը կը ծծէին :

— Ժամերը կը սահին, Գեղամ', կը մնջէր Հերարանոյշ և մէն մի ըստէ որ կը սահի, տարիներ կը խլէ կը տանի կեանքէն :

— Ինչո՞ւ այս ողբերը, Հերանոյշ . . .

— Ի՞նչպէս չողբամ, Գեղամ, ա՞խ վաղը դուն պիտի մեկնի՞ս, պիտի լքե՞ս վիս, պիտի երթաս Բարիզի աղջիկներուն գի՞րկը պիտի թաղես մեր սէրը :

— Ինչո՞ւ այս կասկածները, մոռցա՞ր մօրս խոստումը, միւս օրը չպիտի՞ միանանք Օթէլ Պօնառի մէջ :

— Ո՞վ գիտէ, կը հեկեկար Հերանոյշ խոնջ գըլուխը Գեղամի կուրծքէն վրայ հանգչեցուցած, ձաձաս գիտեմ, բարի կին մըն է, որդեգորով մայր մը, մեր երջանկութեան համար պատրաստ է զոհելու կեանքը. բայց, բայց . . .

— Ի՞նչ չի խոստացա՞ւ ճամբորդութեանդ ծախսքը հոգալ իր գրպանէն :

— Խոստացա՞ւ . . . բայց մօրեղբա՞րս . . .

— Ի՞նչ պիտի ընէ, պիտի արգիլէ՞ :

— Մոռցա՞ր հօրդ սպառնալիքները . . .

— Դահի՛ճը, մոլտաց Գեղամ, հէք մօրս գլուխը պիտի ուտէ ճիւաղը :

Նոյն պահուն պուրակը սարսուաց. կառքի անիւ-

ներու թաւալումի հեռաւոր ձայնի նմանող շուկ մը կը հասնէր : Երկու սիրահարները դողացին , անմիջապէս պիսիքէթները քարայրի խորը քաշեցին տարին և իրենք հոն մութ խորշին մէջ կծկտած , թեւերնին իրարու ուսը նետած՝ չունչերնին բռնած կ'սպասէին :

Կառքին շառաչը մօտէն լսուեցաւ . տեսան , քարայրին առջեւէն դանգաղօրէն անցած կառք մը . որուն մէջ նստած էին երկու հոգի . ակնոցաւոր մարդ մը՝ սև սաւանօվ կնոջ մը հետ . . .

Քարայրին մէջ կը դողային երկուքն ալ , երկո՛ւքն ալ կրցած էին նշմարել Սիմօն պէյը՝ Մաթիլտին հետ . . .

— Տեսա՞ր հիմայ , աչքովդ տեսա՞ր Հերանոյշ , խայտառա՞կը , չամչնար իր տարիքէն , մօրս պէս հըրեշտակ ըը լքեր : բոզի մը հետ կը վատնէ մեծ հօրս ժառանգութիւնը , և

— Կ'սպառնայ քեզի զրկել ժառանգութենէ , ընդմիջեց Հերանոյշ , եթէ զիս հետդ տանիս , չէ՞ :

Վերստին գուրս ելան քարայրէն :

— Գեղա՛մ . լսու Հերանոյշ երկու մերկ թեւերովը փաթթուելով անոր , վաղը պիտի մեկնիս և Աղեքսանդրիոյ կայարանը պիտի ինծի սպասես , չէ՞ .

— Դեռ կը տարակուսաթոս , կ'ուզես որ երդում ընեմ :

— Ոչ , երդումը խարերաները կ'ընեն , իմ Գեղամս պարկեշտ է , չի ստեր :

Եւ երկու սիրահարները զիրար ողջագուրեցին ու համբոյրներով ողողեցին իրարու երեսները :

— Գեղա՛մ . եթէ ես չկարենամ մեկնիլ միւս օրը , եթէ արգելքի մը հանդիպի ճամբորդութիւնս . . .

— Պիտի սպասեմ , մինչեւ որ գաս :

— Խսկ եթէ բնաւ չկրնամ գալ , այն ատե՞ն :

— Կը յետաձգեմ ճամբորդութիւնս և Գահիրէ կը վերադառնամ :

— Բայց մօրեղբա՞րս . . .

— Ինչ կ'ուզէ թող ընէ , Գահիրէ կը վերադառնամ և իր գլխուն տապար կ'ըլլամ :

— Հետեւա՞նքը ...

— Ի՞նք թող խորհի , ըսաւ Գեղամ , բայց ինչո՞ւ այս յոռետես մտածումները ...

— Զեռքս չէ' , չեմ գիտեր ինչո՞ւ յոռետես եմ այսպէս , խնջոյքներու մէջ ամէն մարդ կը զուարճանայ , կը խնդայ , կը պարէ ... ես գիտե՞ս ի՞նչ կը տեսնեմ այդ ուրախութիւններուն մէջ . . մահուանս ուրուակա՞նը , Գեղամ : Ախսա մօրեղբայրս ...

— Ի՞ր կեանքին հաշիւը թող տայ հայրս , յարեց Գեղամ , մեր Պարո՞յրը զանի պիտի բերէ կարգի :

— Ի՞նչպէս ...

— Կ'իմանա՞ս վաղը , աչքերովդ տեսար հիմա , ինչպէս նստած էր բողին հետ . վաղը չպիտի պատմեմ մօրս և եղբօրս ...

— Մե՛զք է ձաձան , իրեն մի պատմեր , ոչ ալ Պարոյրին . գիտես ձաձան արդէն կը տառապի , եթէ այս միջադէպն ալ իմանայ սիրտը պիտի գնէ , պիտի բոլորովին յուսահատի : իսկ Պարոյրը աւելորդ է ըսել եթէ լսէ պիտի կատղի , և

Գեղամ կը մտածէր թէ այն կառքը չպիտի երկար տահն թափառէր կիզէի մէջ , և թէ իր հայրը կարճ պտոյտէ մը վերջ , բողը պիտի տանէր տունը ձգէր ու ինք պիտի Շուպրա վերադառնար . ուստի հօրմէն առաջ ինք ուզեց հասնիլ իրենց տունը , կասկած մը չարթնցնելու համար :

— Հերանո՛յլ , կառքը երկրորդ անգամ չերեցաւ , հայրս հիմա բողը պիտի տանի տունը ձգէ , ու ինք Շուպրա պիտի անցնի . ուստի աճապարենք , գեռ ինք չի հասած հոն , մենք վերադառնանք : Եթէ զիս հոն էի գտնէ , պիտի կատղի , չե՞մ ճանչնար հայրս ,

— Իրաւո՞ւնք ունիս , Գեղամ , երթա՞նք ,

— Սխալեցա՞յ, գոչեց յանկարծ Գեղամ, այս գիւշեր բողին տունը պիտի անցընէ, լաւ զիտեմ: Առաջին անդամը չէ որ հոն կը պառկի:

— Ե՞հ ուրեմն, եթէ կ'ուզես մինչև լուսածագ հոսմանք... Գիտե՞ս Գեղամ, առաջին ճամբորդութիւնս պիտի ըլլայ ծովով:

— Ի՞նչ, կը վախնա՞ս, յարեց Գեղամ ժպտելով, Մեսինայի նեղուցէն անցքին, շոգենաւը քիչ մը պիտի տատանի, քիչ մը փոթորիկ կրենք, բայց առգ չէ:

Քարայրին երկայնքը քանի մը կարճ շրջաններ ընելէ յետոյ, զոյզը պատրաստուեցաւ մեկնիլ:

Կէս ժամ ետքը երկու պիսիքլէթներ կ'անցնէին Շուպրայի կամուրջէն և կանդ կ'առնէին երկյարկանի տունի մը պատին տակ, որ պարտէզներու մէջ կը բարձրանար:

Կ-րտոննեան պէյի բնակարանին առջև կը գտնըւէին. Գեղամ Հերանոյը տունը յանձնեց իսկ ինք անցաւ իրենց պարտէզը և առանց նշմարուելու ելաւ իր ննջասենեակը:

Առաջնորդեաններուն ապարանքը խորունկ լուսութեան մը մէջ ընկզմած էր, փողոցի գուռին լապտերը միայն կը վառէր, բոլոր տնեցիները, ինչպէս նաև իւրերը կը քնանային

Սիմօն պէյին սենեակը միայն թափուր էր. անի Մաթիլտին տունը պառկած էր այն գիշերը:

# Ի.

## ՎԻԺԱՄ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ՄԸ

Հետեւալ օրը իրիկուան ճեպընթացով Աղեքսանադրիա մեկնեցաւ Գեղամ և իջաւ Օթէլ Պօնառ, որուն տիրուհին՝ գիրուկ ֆրանսուհի մը, տակաւին թարմ, իր երեսունըհինգ գարուններուն մէջ, շատ համակրած էր իրեն և կը սիրէր յաճախ զանի կոչել գեղանի տղայ:

Գեղամ կէս ժամուան մէջ լուացուեցաւ, տրդուզարդը վերջացուց, վար իջաւ, քովի գարեջրատունը՝ ուր քանի մը օօփ պարպելէ յետոյ անցաւ դիմացի Հայ Լայք ճաշարանը:

Ընթրիքէն ետքը ուղղուեցաւ զեպի մօտակայ ծուլեցեայ երգեցիկ սրճարանը. Բայէ Տը Քրիսքալ, աղջիկներուն հետ ժամանակ անցընելու համար:

Կէս գիշերը մէկ ժամ անցած էր երբ Գեղամ կէս քուն կէս արթուն, երերաքայլ վերագարձաւ օթէլը:

Պանդոկապանուհին գիմաւորեց և ժաղիտով մը.

— Ո՞ւր էիր, գեղանի տղայ, ըսաւ ու գիրուկ ձեռքով շոյեց Գեղամի երեսները,

— Քրիսքալէն կուգամ.., քանի մը դաւաթ աւելի խմեցի:

— Կը խմցնեն շանքազները... չա'ր տղայ... ո՞վ գիտէ...

— Ոչի՛նչ, ըսաւ Գեւամ,

Քանի մը վայրկեան ալ կատակներ ըրաւ անոր հետ և իր սենեակը քաշուեցաւ:

Քանի գիշեր է քնատ էր մնացեր, նետուեցաւ անշկողինը և շուտով քունը տարաւ:

Ամբողջ գիշերը Հերանոյշին հետ էր, կիզէի քարայրը, առջի գիշերուան խօսակցութիւնը կը կրկնուէր

երազին մէջ, կը համբուրէր, կը գրկէր զանի :

Արեւին ճառագայթները սենեակին ներս կը խուժէին, երբ Գեղամ խլրտիլ սկսաւ մահճակալին մէջ :

Երբ աչքերը կէս մը բացաւ, գլխին վերև, մահճակալին եղերքը հակած տեսաւ պանդոկապետուհին, որ մեղմաձայն կը մըմջէր :

— Արթնցի՛ր, գեղանի տղայ, հերիք քնացար :  
Հնդոստ ելաւ Գեղամ և ժամացոյցը նայեցաւ :  
Ժամը 11.30 էր :

— 0'... բացագանչեց . շատ ուշ է :  
— Ի՞նչ կայ, հարցուց պանդոկապետուհին հետաքրքր շարժուծեւով մը,  
— Կայարանը պիտի երթամ, ժամը կէսին միջոցները պէտք է գտնուիմ :

— Ի՞նչ կը շուարիս գեղանի տղայ, կառախումբը ժամը մէկին հինգ մնացած կը հասնի :  
— Ո՞չ աւելի կանուխ պիտի գտնուիմ հոն :  
— Ի՞նչ կայ սիրելի՛ս, կընա՞մ իս ալ իմանալ :  
= Գուզինս պիտի գայ  
— Լա՛ւ, լաւ, հանդառտէ սիրելիս, կը հասնիս, դեռ մէկ ժամէն աւելի միջոց ունիս :

Գեղամ շուտով հագուեցաւ և հապճեպով վար իջնելով ուղղուեցաւ գէպի Մօհամմէտ Ալի հրաժարակը, աչքերը յառած Սակարանի խոշոր ժամացոյցին որ տասներկուքին հինգ մնացած ցոյց կուտար :

Անմիջապէս կառք մը նետուեցաւ և կառապանին պատուիրեց շուտով կայարանը հասցնել զի՞նք :

Գեղամ կայարանին մէջ հանդիպեցաւ Կորտոնեան Պաղտիկ պէյին որուն հետ ողջագուրուեցաւ :

— Ի՞նչ հանդիպում, բացագանչեց Պաղտիկ պէյ Բըրբ եկար :

— Երէկ գիշեր :

— Ե՞րբ պիտի մեկնիս :

— Վաղուան «Մէսաժըրի»ով , Դուք ինչո՞ւ եկած էք , հարցուց Գեղամ իր կարգին :

— Հերանուշ պիտի գայ , եղբայրս հեռագրած էր , այս առտուան 9.30ի թրէնը պիտի առնէր :

Գեղամի երեսին գոյնը նետեց ու սիրու բաբախն սկսաւ ուժգին . զուր կը ջանար զսպել ինքզինք , ծածկելու համար իր ներքին յուղումը . իսկ Պաղտիկ պէյ անպատմելի բարի ծերուկ մը , բնաւ այն տեղերը չէր . անի կը շարունակէր իր պատմութիւնը :

— Մէկ քանի օրուան համար , կ'ըսէր , օդափոխութեան կուգայ կոր , և . . .

— Բայց դեռ երէկ միասին էինք , այդպիսի խօսք մը չի կար մէջտեղը :

— Կը կարծէի թէ դուք ալ տեղեկութիւն ունէիք . ուրեմն ինչո՞ւ եկաք կայարանը :

— Գահիրէէն ընկերակից մը պիտի գայ , պատասխանեց Գեղամ առանց շուարելու , խպտի ուսանող մը , անոր կ'սպասեմ :

— Հերանուշը պիտի գայ հիմա , հօս կեցիր , մի հեռանար , կ'երթանք մեր տունը . արգէն տիկինը կը սպասէ . ո՞րքան դո՞ւ պիտի մնայ երբ փոխանակ մէկի՝ երկու սիրելիներու ներկայութիւնը վայելէ . . .

Ծնորհակա՞լ եմ , ըստ Գեղամ գողգոջուն ձայնով մը զուարթութիւն կեղծելով :

Վայրկեանները կը սահէին , անգամ մըն ալ նաև յեցաւ ժամացոյցը . մէկին տասը մնացած էր :

Մօտեցող կառախումբին օդը ճեղքող ճիչը լսուեցաւ յանկարծ ամէն մարդ ոտքի վրայ ելաւ :

— Ահա' կուգայ : ըստ Պաղտիկ պէյ , դիտեցէք , ձեր աչքը աւելի սուր է , վայրաշարժը չերեցա՞ւ դեռ :

— Երեցա՞ւ , պատասխանեց Գեղամ խեղգուկ ձայնով մը , ահա' , ահա' . . .

Ցուսախաբ երիտասարդին սերու կը արորուէր :

Կառախումբը կայարանը հասաւ ուր երկսեռ բազմութիւն մը խոնուած՝ իւրաքանչիւրը կը փնտոէր իր ճամբորգը։ Խոկ Գեղամ, Պաղտիկ պէյին քովէն առանց բաժնուելու, անձկոտ աչքերով երկրորդ կարգի վակոններէն գուրս ելլողներուն գէմքերը կը խուզարակէր, գտնելու համար իր ճամբորգուհին որ աւա՞զ, կը կը խորհէր ինքնիրեն, չպիտի կրնար իրեն ընկերանալ Անդին, Պաղտիկ պէյը, ակնոցը քթին բերանը բաց՝ նման ապշահար մէկու մը, որուն վիճակահանութեան առաջին թիւը զարկած կ'ըլլայ, վակոններու սանդուխներէն իջնող ճամբորգները կը համբէր։

Գեղամ զուր կը փնտոէր Հերանոյշը. ճամբորգ ու ճամբորգուհի բոլորը գուրս ելան, վակոնները գրեթէ պարպուեցան և սակայն գեռ չերեւցաւ Հերանոյշ։

Պաղտիկ պէյ շփոթած, գրպանէն հեռագիրը հանեց ու Գեղամին երկնցնելով։

— Սիրելի՛ս, ըսաւ, անգամ մը կարգացէ՛ք, սխալ չըլլայ, արգեօք վա՞ղը պիտի մեկնի Գահիրէէն։

Գեղամ կը պատրաստուէր մեկնիլ, երբ երկրորդ կարգի վակօնի մը լուսամուտէն երկցաւ օրիորդ Կորտոննեանի սիրուն գլուխը։

— Պէ՛յ, ահա՛, ահա՛ հոն է Հերանոյշը։

Եւ երկուքը միասին առաջացան գէպի այն կողմը։

Օրիորդը խոյացաւ հօրեղբօրը վրայ, մինչ Գեղամ ակնարկներով կը հարցափորձէր զանի։

— Ո՞ւր մացիր աղջիկս, կ'ըսէր Պաղտիկ պէյ, շարունակ համբուրելով օրիորդը։

— Զեղի՛ կո՛պասէի հօրեղբայր, պատասխանեց օրիորդը, լափող նայուածքովը Գեղամի կառչած։

Հերանոյշ կը ճանչնար իր հօրեղբայրը, ալեոր մանուկ մըն էր, անճառելի միամիտ մը, սակայն ուեէ կասկած մը չներշնչելու համար, ցուրտ վերաբերում մը ցոյց կուտար Գեղամի, ինչպէս եթէ պարզ մտեր-

մութիւն մը գոյութիւն ունեցած չըլլար այդ երկուքին միջև :

— Պարոն Գեղամ, ըսաւ անտարբեր շեշտով մը : դուք գեռ հո՞ս էք, պիտի մեկնած ըլլայիք, չէ՞ :

— Վաղուան շոգենաւով պիտի մեկնիմ, ըսաւ . օրիորդէն ոչ նուազ անտարբերութիւն կեղծելով :

Եւ երեքը միասին խօսակցելով դուրս ելան կաւարանէն և կառք մը պիտի բռնէին երբ Գեղամ,

— Պէ՛յ, ըսաւ, ես օթէլ պիտի երթամ, բազմութեան մէջ կորսնցուցի ընկերակիցս . երթամ գտնեմ :

Հերանոյշին սիրտը թունդ ելաւ . կը վախնար Գեղամը փախցնելու, ո՞վ գի ոչ ինչ ըսկելիքներ ունէր անոր . պիտի պատմէր հարկաւ թէ ի՞նչ անցած դարձած էր անոր մեկնումէն ետքը :

— Հօրեղբա՛յր, Գեղամը մեզի հետ չպիտի՞ գայ :

— Անտարակո՞յս, կարելի՞ է որ զի՞նքը թողում :

— Պարո՞ն Գեղամ, մի մերժէք հօրեղբայրս :

Գեղամ կեղծարարի գերը կը խաղար . ուզելով ամբողջացնել զաւեշտը .

— Պէ՛յ, ըսաւ լուրջ դէմքով մը, ներեցէ՛ք, չեմ կրնար հիմակ ընկերանալ ձեզի, սուիպուած եմ գտնել ընկերակիցս :

— ի՞նչ ընկերակից, գոչեց յանկարծ Հերանոյշ՝ պահ մը մոռնալով ըսպէին փափկութիւնը և Գեղամի կեղծիքին հաւատալով, սո՛ւտ է հօրեղբայր . ի՞նչ ընկերակից է տ

Պազտիկ պէյ Գեղամի թեւէն բռնեց ու բռնի կառքը մտցուց :

Օրիորդը պէյին ու Գեղամին միջև տեղաւորուեցաւ կառքին մէջ, որ ուզուեցաւ դէպի Հին Սակարանի փողոցը, ուր կը գտնուէր պէյին բնակարանը, հոկայ շէնքի մը վերի յարկը, ծովահայեաց, օդասուն ու լուսաւէտ սենեակներով :

Պէյին կինը կ'սպասէր սանդուխներուն գլուխը :

Պաղտիկ պէյը յօդացաւէ կը տառապէր, ախտ մը որ ժառանգած էր եգիպտական հեռագրական դիւաններէն, ուր չարունակ ապրած էր քառասուն տարիներ . և հիմա հանգստեան կոչուած, կառավարութեան սնտուկէն կ'ստանար կանոնաւոապէս 30 ոսկիի ամսական գումար մը, հետեւաբար գանգատելու պատճառ մը չունէր . ընդհակառակը, ինքզինք մխիթարուած կ'զգար ու վարձատրուած՝ որովհետև, միամիտ փառասէր մը, կը խորհէր թէ յօդացաւին փոխարէն, պէյի տիտղոս կը կըէր, և թէ այդ ամսական գումառը իր վաթսուննեկինդ ձմեռներուն մէջ, կ'ապահովէր իրեն և իր ընտանիքին համար բաւական դիւրին կեանք մը : Ցերեկները Սակարանը կամ ՆԱԲԻՒ սրճարանը, սովորաբար նարտ կը խաղար, Օսմանլը կամ Մահպուս, իրեն պէս հանգստեան կոչուած երջանիկ ծերուկներուն հետ . իսկ ցերեկները թուղթ կը խաղար կամ Բասիանս կը բանար իր խելանի կնոջ հետ, զոր կը պաշտէր : Կիրակի օրերը յաճախ կը տեսնուէր այս կորտոնեան զոյգը, քարափի ծովեղերեայ սրճարանի մը մէջ, երկու սուրբի գաւաթներու հետ, ուր երգեցիկ աղջիկները մտիկ կ'ընէին :

Պաղտիկ պէյ զաւակներ ալ ունէր, մէկ աղջիկ, երկու մանչ . երկու մեծերը կարգուած տուն տեղ եղած էին, իսկ կրտսեր մանչը Զուիցերիա էր, Ժընէվի մէջ բժշկութեան ուսանող և փայլուն ապագայ մը կը խոստանար : Մէկ խօսքով՝ Պաղտիկ պէյ աշխարհի երջանկագոյն մարդը պիտի համարուէր, եթէ յօդացաւին ալ զարմանը գտնուէր :

Կառքը կանգ առաւ Պաղտիկ պէյի տան առջև :

Պաղտիկ պէյ կառապանը ճամբեց և հիւրերը ներս առաջնորդելով գոնապանին պատուիրեց անմիջապէս իմաց տալ տիկին իլազիսին, որ արդէն սանդուխին

գլուխը կ'ապասէր ընդունելու համար իր ներոջ աղջիկը :

Գեղամ Պաղտիկ պէյին թեւը մտած կ'օգնէր անոր, մինչ Հերանոյշ անոնց առջեւէն կ'ոստոստէր թիւթեռնիկի մը պէս ու վեր կ'ելէր սանդուխներէն :

Տիկին ելպիսի և Հերանոյշի սրտաշարժ ողջառ գուրումը գեռ կը տեւէո, երբ Գեղամ ու Պաղտիկ պէյ առքերնին դրին վերջին սանդխամատին վրայ :

— Հէ... բացագանչեց յանկարծ տիկին ելպիս, Գեղամին հասակը տեսնելով, աս ի՞նչ հով փչեց :

Եւ նետուելով անոր վրայ, մայրենի համբոյր մը դրոշմեց անոր ճակտին :

— Ելպի՛ս, յարեց պէյը ժպտելով, գիտե՞ս, կայարանին մէջ հանդիպեցայ պարոնին, երէկ է իջեր, վաղը պիտի մեկնիմ կ'ըսէ, չէր ուզեր գալ...

— Ի՞նչպէս է մաման, ի՞նչպէս է բարան, եղաբաները, հարցուց տիկինը :

— Ամէնքն ալ լաւ են...

— Ի՞նչպէս է մաման, բարան, հարցուց տիկինը Հերանոյշի :

— Աղէկ են, մըմջեց օրիորդը :

Եւ խօսակցելով ներս մտան, տեղաւորուեցան ոլորահի թիկնաթուներուն մէջ .

Տիկին ելպիսի դէմքը կը շողար. Գեղամին երեւումը անակնեալ մըն էր իրեն համար. տիկին Ազնիւի զաւակներուն մէջ ամենէն աւելի Գեղամը կը սիրէր, թերեւ Հերանոյշի հաւասար :

Խօսակցութեան ընթացքում գիտելի էր երկու հիւրերուն լոռւթիւնը. կը մատնուէր ասոնց մտածկոտ կեցուածքը, խորհրդաւոր կերպերը, տարտամ նայուածքները, վերջապէս իրենց հոգեկան տիամաղը բութիւնը : Տիկին ելպիս չէր նմաներ Պաղտիկ պէյին, հոգերան կին մըն էր, գիտէր գուշակել ամէնը, արգէն շշուկներ հասած էին ականջին Գեղամի ու Հերանոյշի յարաբերութեանց մասին :

Նոյն պահուն երեցաւ Պաղտիկ պէյին սպառուհին, հելենուհի մը, ազգարարելու համար թէ կէս օրուան ճաշը պատրաստ էր :

Հիւրերը սեղանատուն առաջնորդուեցան :

Ճաշը սակայն գուարթ չեղաւ . հիւրերը միշտ մըտածկու էին ու թախծու :

Ճաշը վերջացած, սպասուհին սուրճը բերաւ . յետոյ դարձեալ սրահը քաշուեցան :

— Հերանոյց, աղջիկս, ինչո՞ւ չես խօսիր, ի՞նչ կը խորհիս, ինչո՞ւ այդպէս մտածկու կ'երեւիս :

— Ճամբորդութեան յոգնութիւն, ձածա՛, մրմնջեց Հերանոյց, տակաւին կ'երերայ գլուխս, ինքզինքս դեռ կառախումբին մէջ կը կարծեմ .

— Հապա դո՞ւն, Գեղա՛մ, դո՞ւն ալ յոգնած ես :

— Ո՞չ . . . գիշերը շատ ուշ քնացայ :

— Ո՞ւր էիր :

— Բալէ աը Քրիսթա՛ւ . . . քիչ մը զուարճացայ :

Այս խօսակցութեան միջոցին Պաղտիկ պէյին աշշքերը կը գոցուէին կը բացուէին, սիյէսի բուռն կարօտը կը վազէր անոր աչքերէն . ամէն ճաշէ վերջ սուվորութիւն ըրած էին քնանալու այր ու կին :

Տիկին էլալիս գառնալով հիւրերուն .

— Եթէ կ'ուզէք, քիչ մը հանգիստ ըրէք, ըսաւ :

— Ես սիյէստի վարժուած չեմ, ձածա՛, տուարկեց Հերանոյց, գուք ազատ էք, տեսէք, արդէն հօրեղարօրս աչքերը կը գոցուին ես չեմ կրնար քնանալ յերեկը, ոչ ալ մը բափել :

— Ոչ ալ ես, յարեց Գեղամ :

— Է՛հ ուրեմն, գուք հոս ժամանակ անցուցէք, մենք երթանք թեթև քուն մը քաշենք :

Այր ու կին իրենց սենեակը քաշուեցան, իսկ երկու հիւրերը մնացին սրահին մէջ, մինչ սպասուհին խոհանոցին մէջ պնակները կը լուար :

— Հերանո՛յշ, ըսաւ Գեղամ կառկածոտ նայուածքները շուրջը պտտցնելով պատմէ՛ նայիմ, ի՞նչ պէս եղաւ:

— Ի՞նչ պատմեմ, անո՛ւշու, վիժա՛ծ է մեր ճամբորդութիւնը,

— Ի՞նչպէս . . .

— Եթ՛ հարցներ, մի՛ ուզեր հասկնալ, Գեղա՛մ:

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ, խօսէ՛, ի՞նչ պատահեցաւ:

— Վաղը պիտի հասկնաս ամբողջ գաղտնիքը . . . մօրեղբօրս խա՛զը . . .

— Ի՞նչ խաղ . . .

— Ես գիտե՞մ, շարունակեց Հերանոյշ, ոռւսական ընդհանուր հիւպատոսարանին կողմէն հեռագրուած է արգէն հոս, Աղեքսանդրիոյ ոռւսական հիւպատոսարանին, արգիլելու մեր ճամբորդութիւնը:

— Բայց ի՞նչ իրաւունքով:

— Ո՞ւր կը փնտռես իրաւունքը, ո՞ւր է արգարութիւնը, կը տրտնջար օրիորդը, այսօր գրամին գերիշխանութիւնը կը տիրապետէ, գրամին ուժովը կարելի է բռնաբարել անհատական ազատութիւնը. չե՞ս գիտեր, վաղը փաստաբան պիտի ըլլաս . . .

Երկու յուսահատ նայուածքներ յանկարծ իրարուհանդիպեցան և պահ մը յոռութիւնը պատեց սրահը:

Գեղամ յանկարծ ձեռքը ճակտին զարկաւ ու գոչեց

— Հերանո՛յշ, բնաւ մի տիրիք. քանի որ այդպէս է, վաղուընէ Գահիրէ կը վերագառնամ. տեսնենք ո՞վ կը յոգնի . . .

— Ի՞նչ կ'ըսես, Գեղա՛մ, կարելի՞ բան է ատիւկայ, այն ատեն ո՞վ պիտի տուժէ, ամսականդ պիտի կարէ . . . քանի՞ շաբաթ պիտի կրնաս տոկալ:

— Կը տեսնե՛նք, կը տեսնե՛նք, մոլտաց Գեղամ:

Եւ գարձեալ պաղ լոռութիւն մը աիրեց սրահին մէջ, ուր երկու յուսահատ հոգիներ կը չարչարուէին:

— Գեղամ, ես չեմ բաժներ Գահիրէ վերադառնալու գաղափարդ, այս՝ վիժած ճամբորդութիւն մընէ ասիկա, բայց երբեք մի' յուսահատիր, շարունակէ ճամբարդ: Բարիզէն կը թղթակցիս, նամակներո'վդ կը անանիմ, մինչև որ աւարտես ընթացքդ:

— Ի՞նչ կ'ըսես, առանց քեզի մէ'կ քայլ չեմ առներ: Վաղուան ճեպընթացով Գահիրէ պիտի վերադառնամ, եթէ կ'ուզես դուն հոս կեցիր:

— Ես հոս կրնամմ ապրիլ առանց քեզի, բայց . . .

— Ի՞նչպէս . . .

— Հայրս պիտի գայ վաղը կէս օրուան թռէնով:

— Ի՞նչ ընելու:

— Օդափոխութեան, շաբաթ մը պիտի մնանք:

Գեղամ սարսուաց, ճամբորդութիւնը վիժած էր:

— Գեղամ, ինչո՞ւ յանկարծ տրտմեցար . . .

— Այս ճամբորդութիւնը վիժած է, վիժած, և այս բոլորին մէջ գա՛ւ մը կայ, անգութ հօրս կողմէն նիւթուած. քու հայրդ ալ անմեղ չէ այս գործին մէջ. դուն իմ մեկնումէս ետքը բացուեցա՞ր հօրդ:

— Այս՝ . . .

— Ի՞նչպէս:

— Գեղամին հետ կ'ուզեմ Բարիզ երթալ, ըսի:

— Ի՞նչ ըսաւ հայրդ,

— Բան մը չըսաւ, միայն խնդաց:

— Դուն ի՞նչ մեկնսւթիւն տուիր այդ խնդալուն.

— Ոչի՞նչ . . . արդէն վարժուած եմ ատոր:

— Ի՞նչպէս . . .

— Հայրս կը խնդայ սովորաբար, երբ անսպասելի առաջարկի մը առջև կը գտնէ ինքզինք:

— Թետո՞յ:

— Երկրորդեցի առաջարկս, դարձեալ խնդաց:

— Թետոյ ի՞նչ անցաւ դարձաւ,

— Զիս առանձին ձգեց ու ինք դուրս ելաւ:

- Ե՞րբ տեղի ունեցաւ ասիկայ:
- Կէս օրէն ետքը, երբ դուն մեկնած էիր . . .
- Լա՞ւ . . . իրիկո՞ւնը:
- Իրիկունը, սեղանին վրայ մօրս ներկայութեանը, յանկարծ ի՞նք բացաւ խօսքը:
- Ի՞նչպէս . . .
- Պատրաստուէ՛, վաղը պիտի մեկնիս, ըսաւ:
- Հօրաքոյրս ի՞նչ ըսաւ:
- Մամա երբեք չմիջամտեց . ընթրիքէն ետքը .  
մաման իր առանձնասենեակը քաշուեցաւ:
- Իսկ հա՞յրդ . . .
- Հայրս խօսակցութիւնը շարունակելով, աղ-  
ջի՛կս, ըսաւ, եկուր յետածգէ՛ ճամբորդութիւնդ, յա-  
ռաջիկայ տարի ե՛ս անձամբ պիտի տանիմ քեզ թա-  
րիկ . այս տարի Աղեքսանդրիա կ'իջնենք, կարճ օդա-  
փոխութիւն մը կ'ընենք . որովհեաև, գիտես արդէն  
գործերս այս տարի խճողուած են, չեմ կընար երկայն  
արձակուրդ մը ստանալ . դուն վաղը կ'իջնես 9.30ի  
ճեպընթացով, իսկ ես՝ կամ իրիկունը կը հասնիմ կամ  
հետեւեալ օրը . մէկ շաբաթ կը մնանք հօրեղբօրդ քով,  
աղուոր պտոյաներ կ'ընենք և կը վերադառնանք:
- Դուն ի՞նչ ըսիր .
- Լացի, ողբացի, բայց մտիկ չըրաւ:
- Ե՞ն ուրեմն . . . թող հայրդ ալ գայ, դուք հոս  
զուարճացէք միասին, ես Գահիրէ կը վերադառնամ,  
տեսնենք ո՞վ կը յոդնի:
- Բայց նաւատո՞մսը . . .
- Հայրս թող խորհի, պատասխանեց Գեղամ:
- Քովի սենեակէն քայլերու շշուկներ լսուեցան:
- Արթնցած էր կորտոնեան զոյգը:
- Օ՞ . . . բացագանչեց Պաղտիկ պէյ, դուք ար-  
թո՞ւն էք . . .

— Հօրեղբա՛յր, Գեղամը մեկնիլ կ'ուզէր, բռնիվ վար գրի:

— Ինչո՞ւ կ'աճապարես տղա՛ս, ի՞նչ կայ, սպասէքիչ մը, տիկինը թող գայ, միասին պտոյտի կ'ելլենք:

— Ներեցէ՛ք պէյ, չպիտի կրնամ սպասել, ընկեռակիցս պիտի երթամ գտնեմ:

— Ի՞նչ ընկերակից, հօրեղբա՛յր, սուտ կը խօսի պարոն Գեղամը, մենէ չախորժիր, պատրուակով մը կ'ուզէ կծիկը գնել:

Չեմ կարծեր, պարոն Գեղամէն չեմ յուսար:

— Հաւատացէ՛ք պէյ, ընկերակիցս կ'սպասէ, օթէլը պիտի հանդիպիմ անգամ մը:

Եւ կը պատրաստուէր մեկնիլ, երբ տիկին էլպիս՝ լայն սենեկազգիստին մէջ օրօրուելով ներս մտաւ և նայելով անոր.

— Ո՞ւը այսպէս, պարո՞ն Գեղամ, անհանգի՞ստ եղաք, ինչո՞ւ կը փախչիք:

— Քա՛ւ լիցի, տիկին, ինչո՞ւ նեղուիմ. ընկերու կ'սպասէ, պէյը գիտէ արդէն . . .

— Ո՞չ, ձաձա, պատրուա՛կ է, միջամտեց Հերանոյշ, պատրուա՛կ է:

Գեղամ, հակառակ կորտոնեան զոյգին և օրիորդին թախանձանքներուն, յուսահատ նայուածք մը նետելով Հերանոյշի, մեկնեցաւ:



# ԻԱ.

## ՏՕՔԹՕՐ ՊԸՇՏ

Գեղամի յանկարծական մեկնումը շատ գէշ ազգից օրիորդին, որ զուր կը ջանար իր շրջապատէն ծածկել իր ներքին յուզումը։ Տիկին էլպիս, ինչպէս ըսինք, հոտառու կին, կը հետեւէր իր տագերոջ աղջըկան մէն մի շարժումին։ իսկ Պաղտիկ պէյ, ակնոցը քթին, «Թար տ'Ալեքսանտրի» թերթը կը քաղէր երջանիկ անտարբերութեամբ մը։

Տիկինը շատ բնական կը գտնէր Հերանոյշի թախիծը, զոր կը կարդար անոր տրտմանոյշ նայուածքին մէջ, և քանի՛ կը գիտէր անոր խոռով դէմքը, ձանձրոյթ բուրող կերպարանքը, այնքան աւելի կը հաստատուէր իր կասկածներուն մէջ, անոր ու Գեղամի միջև գոյութիւն ունեցող գաղտնի կապերուն մասին։

Օրիորդը Գեղամին մեկնելէն ի վեր անհանդարտ էր։ Թիկնաթուի մը մէջ թաղուած, անխօս, կը մատնէր իր հոգին չարչարող թագուն վիշտը, իր կոյսի սիրտը կրծող որդը։

— Ի՞նչ խօսիր, աղջի՛կս, ըսաւ տիկին էլպիս խզելով լուսթիւնը։

— Ի՞՞նչ խօսիմ, ձաձա՛ . . .

— Մի՛ պահեր մենէ, աղջիկս, Գեղամին մեկնելէն ի վեր փոխուած կը տեսնեմ քեզ . . . ի՞՞նչ կայ, ի՞՞նչ կը մտածես, յայտնէ՛ մեզի։

Նոյն պահուն ձեռքի թերթը ձգեց Պաղտիկ պէյ և ակնոցը հանած, սկսաւ ապակին որբել, միւնոյն ժամանակ խօսակցութեան հետեւելով։

Օրիորդը միշտ մտայոյզ, կ'երերար թիկնաթուին մէջ առանց բառ մը չնչելու։

— Խօսէ՛ աղջիկս, խօսէ, պատմէ մեղի, մի քաշ-  
ուիր, պատմէ մեղի գաղտնիքդ :

— Զածա, բողոքեց օրիորդը, ի՞նչ գաղտնիք  
պիտի ունենամ ես :

— Ուրեմն ինչո՞ւ երեսկախ նստած ես :

— Ես ալ չեմ գիտել պատճառը, ձածա, ինք-  
զինքս լքուած կ'զգամ հոս, մի նեղանաք :

— Ինչո՞ւ պիտի նեղանանք, աղջիկս, միշամտեց  
պէյը, մենք քու հանգիստդ կը փափաքինք, չենք  
ուզեր որ վայրկեան մը տխրիս. կ'ուզե՞ս քիչ մը պը-  
առյտի ելլենք, ծովեղերքի զբօսաբան մը չերթա՞նք :

— Ինչո՞ւ չէ, յարեց տիկինը, ելլենք, ծովեղեր-  
քը, երգեցիկ խումբը մտիկ կ'ընենք :

Հերանոյշ միշտ լուռթիւն կը պահէր, մերթ ընդ  
մերթ յուսահատօրէն չուրջը պատցնելով իր աչքերը :

— Շուտով հագուէ աղջիկս, տես ի՞նչ աղուոր է  
է օդը, ի՞նչ անուշ կը փչէ հովք, ծովէն կուգայ, ծո-  
վէն, ել հագուէ՛ :

Յանկարծ դուռի զանգակին ձայնը լսուեցաւ :

Սպասուհին վազեց դուռը բացաւ :

— Օ... բացտգանչեցին տէր և տիկին Կորտոն-  
եան, բարի՛ եկաք տօքթօր,

Եւ գրեթէ գրկելով զանի, բերին սրահը : Տօքթօր  
Պըտօն էր :

Օրիորդը հազիւ շարժեցաւ տեղէն, չէր ճանչնար  
այցելուն :

— Տօքթօ՛ր, ըսաւ պէյը ձեռքովը ցոյց տալով օ-  
րիորդը. եղաօրս աղջի՛կը, օրիորդ Հերանոյշ :

— Անտանը մատըմուազէլ, յարեց տօքթօրը Բա-  
րիզցիի հնչումը կապկելով, և գլխարկը ձեռքին մէջ,  
ամբողջ իրանովը ծոելով մինչև գետին :

Սրահը նոր ոգեւորութիւն մը ստացաւ :

Ո՞վ էր տօքթօր Պըտօ :

Գեղեցիկ երիտասարդ մը , կլոր ճակատ ու կլոր գէմք . յայրատ աչքեր , գոռող մազեր , կանացի քալուածք , միշտ ժպտուն շրթունքներ , լուրջ գիտունի հովեր , ձևուած ու չափուած բառեր՝ փոքրիկ բերնի մը մէջ , արծուեռունգ , մէկ խօսքով՝ հրապուրիչ դըրսերեւոյթով մարդ մըն էր տօքթօր Պըտու Բնիկ կեսարացի , Կորտոնեան ընտանիքին բժիշկը , Աղեքսանդրիոյ բոլոր բարեկեցիկ ընտանիքներու մէջ ազատ մուտք ունէր . անսւանի մանկաբարձի մը և ծննդական գործարաններու ու ներքին զանազան հիւանդութեանց և ախտերու մասնագէտ - բժիշկի շլացուցիչ տիտղոսներովը բեռնաւոր :

Տօքթ . Պըտու բժիշկական ոչնչութիւն մըն էր , անմըրցելի շաղակրատ մը . սակայն տշխարհի բոլոր շաղակրատներուն պէս ի՞նք ալ յաջողած էր իր համբաւը շինել : Եւ ի՞նչ համբաւ . . . .

Տօքրօր Թրուսօ՛ . . . այս յորջորջումը կուտային եղբայրակիցները , որակելու համար անոր ծաղրելի ամբարտաւանութիւնը , որ յաճախ կը շեշտուէր բնականաբար մակրայով , բառ մը՝ զոր մեր տօքթօրը կը սիրէր միշտ գործածել , սովորական խօսակցութեան ընթացքում :

Աղեքսանդրիոյ մէջ շատ կը խօսուէր մանկամարդուհի կնոջ մը վրայ , ազնուափայլներէն , հազիւ երեսուննոց հոյակապ գեղեցկութիւն մը . Վիշվագոհին մականունով : Ամէն մարդ գիտէր թէ մեր տօքթօրը յաճախ կ'այցելէր այդ տիկնոջը տունը , մասնաւորաբար ցերեկները , երբ պարոննը բացակայ էր , ստիպուած ըլլալով գտնուելու իր պաշտօնին գլուխը : Տօքթօր Պըտու կը սիրէր այս տիկինը և որուն երեւակայական հիւանդութիւնը դարմանելու պատրուակով , առ զատօրէն անոր բնակարանը կը մտնէր կ'ելլէր :

Յաճախ , իրիկնադէմին կը տեսնուէր գեղանի տիւ

կինը, չիք ու աւելի աղուորցած՝ իր լայն ու թոյլ սեռնեկազգեստին մէջ, պատշգամը նստած կը դիտէր փողցին անցուգարձը և տռվոտ աչքերովը անցորդներուն մէջ կը փնտռէր իր... տօքթօրը:

Տօքթօրին սիրուն հասակը կ'երևնար վերջապէս և տիկինը ներս կը քաշուէր իսկոյն ։ Այսպէս, ամէն օր տեղի կ'ունենար այս այցելութիւնը, որ ժամերով կը տեւէր. մինչ ընտանիքի հայրը՝ պարկեշտ ու բարեմիտ մարդ մը, կարեւոր հաստատութեան մը մէջ պաշտօնեայ, տոմարներու մէջ թաղուած կ'ըլլար նոյն պահուն...

Տօքթօր Պըտօ մարդասէր բժիշկի համբաւին ալ տիրացած էր. անձնուէր(?), հայրենասէր(?) մարդ. նաև խանձելի ժողովրդականութիւն մը վաստկած էր Աւղեքսանդրիոյ հայ հասարակութեան, մասնաւորապէս նորեկ գաղթականութեան մէջ, այնպէս որ Աղքատախնամը զանի պաշտօնական բժիշկ կարգած էր գաղթական աղքատ հիւանդներուն և մեր տօքթօրը ձըրիաբար(?) — աղքատախնամէն յատկացուած կլորիկ թոշակի մը փոխարէն — կը դարմանէր այդ տարաբախները:

Մեր տօքթօրը, ախտազննութեան մէջ անբաղդատելի տաղանդ մը նկատուած էր Օր մը, գաղթային հոսանքին առաջին ամիսները, երբ Ս. Պօղոս Պետրոս եկեղեցիին շրջափակը, պարաներու մէջ իրարու վըրայ գիզուած գաղթականներէն մէկին մարմինին վրայ վէրք մը կը տեսնուի, անմիջապէս կը հասնի մեր անձնուէր(?) տօքթօրը և գիտէ՞ք ինչ կը գտնէ այդ հասարակ վէրքին մէջ։ Ժանտախտի միքրօ՞պ մը... և դարձեալ մեր տօքթօրին պատգամին համաձայն, Աղքատախնամին ու Նպաստամատոյցին միացած Յանձնաժողովները կը կղզիացնեն գաղթականներուն պարա-

ները ։ Յետոյ, թաղապետութեան բժիշկները կը հասնին և բացարձակապէս կը մերժեն ժանտախտի մը գոյութիւնը։ Վէրքը քիչ օրէն կը բուժուի և անդամ մըն ալ կը փայլի մեր տօքթօրին աննման<sup>(8)</sup> տաղանագը, ախտերու և մանրէներու աշխարհին մէջ։

Այս անժխտելի արժանիքին(!) — զմայլելի տղիւտութեան ըսել կ'ուզէի — և իր կախարգող արտաքինին օգնութեամբը մեր տօքթօրը կրցած էր հասնիլ ընկերային սանդուխին կատարը, և եղած էր — ինչպէս շատ մը ջանցերու — Կորտոնեան Պաղտիկ պէյին ալ տունի բժիշկը։ Արգէն Պաղտիկ պէյին հետ վազուց մշակած էր սերտ մտերմութիւն մը, անքակտելի կապեր, հիմոււած' փոխագարձ շահերու վրայ, որոնք յաճախ կը կարգագրուէին Աղեքանդրիոյ Սակարանին մարմարէ սանդուխներուն գլուխը, սրճարանի սեղանի մը շուրջը։ Հո՛ն է որ այս երկու անբաժան բնկերները կը խօսակցէին օրուան հրապարակին, թուղթերուն, բամպակին, քաղաքականութեան, Նեղոսի յորդելուն և ուրիշ տեղական կարեւոր գէպկերուն վրայ։

Պաղտիկ պէյը կը պաշտէր տօքթօրը, իսկ այս վերաջինը՝ գիտուն, տաղանդաւոր բժիշկի իր համբաւին ուրիշ առաքինութիւն մըն ալ կցելու և իր նիւթական գիրքով ալ անոր գիւրախար միտքը կաշառելու համար, տուն գնելու ծախելու խօսքեր ալ կը բանար անոր, այնպէս որ պէյը տակաւ կը փորձուէր ինքզինք բախտաւոր կարծել քանի որ բարեկամութիւնը կը վայելէր անբաղդատելի գիտունի մը, գեղեցիկ, երիտասարդ և հաղարաւոր ոսկիներու տէր բժիշկի մը որ բոլոր այս ձիրքերուն կը միացնէր նաև ամուրիի մը բացառիկ հանգամանքը։

Պաղտիկ պէյ կը խորհէր ամուսնացնել իր տունի բժիշկը. բայց որի՞ հետ, խիստ փափուկ կէտ մըն էր ասիկա և տօքթօրին ապագայ կինը, կ'ըսէր ինքնիրին

պէյը , զրամօժիո բերէ կարեռը գումար մը . պէտք է Արոպական քանի մը լեզուներ գիտնայ , սալօնի աղջիկ մը վերջապէս . ո՞վ պիոնի կրնայ գոհացնել տօքթ . Պըտօյի պէս ազնուական ելիտասարդ մը . պէյը շատ կը սիրէր իր եղբօր աղջիկը և իր այս հայրական գորովին մէջ , Հերանոյշ կը ներկայանար իրեն , իրբետիպար ընկերուհի մը , վերը յիշուած յատկութիւններով և զարգացումով օժտուած , որ պիտի կրնար երջանիկ ընել տօքթօրը : Կը մտածէր թէ , Հերանոյշ Փիգիքական , մտաւորական ու բարոյական գեղեցկութիւններէն զատ — որոնցմէ ունի կ'ըսէր , մեծ քանակով — պատկառելի օժիտ մըն ալ կրնար բերել բըժիշկին . չէ՞ որ Սաւուղ էֆէնտիի թոռն էր Հերանոյշ . պէյը կը մտածէր տօքթօրին ուղեղը պեղել ու զանի պատրաստել ուղեղու իր եղբօր աղջկան ձեռքը :

Վերադառնանք հիմա սրահը :

Պաղտիկ պէյ , Հերանոյշը տօքթօրին . ներկայացնելէ յետոյ .

— Հերանոյշ , ըսաւ , ձեռքը սեղմէ՛ տօքթ . Պըտօյին , մեր տունին բժիշկը , ամենէն անսկեղծ և աղջիւ բարեկամ մը , կորտոնեան ընտանիքին :

— Սէ դղօ՛ . . . ընդմիջեց տօքթօրը ժապտելով , չափազանց կը շոյէք զիս , պէյ , չնորհակա՞լ եմ , բնականաբար երախտապարտ եմ ձեր աղնուութեան :

Եւ ճէնթլմէնի մը ճէներով սեղմեց օբիորդին փափուկ ձեռքը , մինչ այս վերջինը , առաջին հանդիպումին արդէն հակակրանք մը կ'զգար իր ներսիզին այդ մարդուն դէմ :

Քանի մը քաղաքավարական բառեր միայն փոխանակուեցան այս երկու նոր ծանօթներուն միջեւ և յետոյ լուութիւնը պատեց սրահը :

Տօքթօր Պըտօ , պէյին հետ խօսակցութեան բըռ-

նուած թէս, չէր դադրեր խորհրդաւոր քթիթներով խօսակցելէ օրիորդին հետ, որ սակայն, սառն անտարբերութիւն մը ցոյց կուտար, սրահին անկիւնի իր թիկնաթոռին մէջ թաղուած :

Տօքթօրը չպիտի կընար հանդուրժել օրիորդին այսքան ցուրտ վերաբերումին. կը զգար թէ չպիտի կընար դարպաս ընել անոր, սակայն, մի՛ս կողմէ, կը յուսար հօրեղբայր պէյին բարեկամութեանը շնորհիւ մօտենալ այդ գոռող գեղեցկութեան և ի վերջոյ յալթել, տիրանալ անոր։ Ուստի, օրիորդին ձեռքը խնդրելու սիրուն հեռանկարէն դիւթուած, խօսակցութիւնը դարձուց յանկարծ գիտական խրթին նիւթերու վրայ, որոնց մէջ անվիճելի հեղինակութիւն մը գնելու համար, ինքզինք կը բազմապատկէր, և կը ճգնէր օրիորդին ներկայութեանը ցուցադրել իր մասնագիտական հմտութիւններուն անսպասելի պաշարը. իսկ պէյը, այդ անմատչելի նիւթին, այդ գիտական գաղտնիքներու վիթխարի կոյտին առջև ապշանար, բերանաբաց կը մնար, մինչ օրիորդը, բաւական զարգացած միտք. առանց գժուարութեան, կ'ըմբըսնէր այդ ճոռոմութիւններուն ողբալի ունայնութիւնը։

Տօքթօրը կը կատղէր երթալով, նիւթէ նիւթ կը ցատկուտէր, շահագրգռելու համար հպարտ օրիորդը։

Բոլոր աստղերու շրջանը, արեւային կամ լուսնային խաւարումները, մոլորակներու բնակելիութիւնը, մթնոլորտային բներեւոյթները, ճախարակի մը պէս կը դառնային իր լեզուին տակ, և սակայն, օրիորդը միշտ անտարբեր կը թուէր։ Խեղճ տօքթօր Պըտօ, մերթ երկինքը կը սբանար, բնութեան տիեզերական ներդաշնակութիւնը պարզելու, և մերթ երկրին խորերը կ'իջնէր, նախապատմական դարերու խուերը քրքրելու համար. Գիտութեան գանձերը

սպառելէ յետոյ, գեղարուեստներուն աշխարհը կը փոխադրուէր :

Օրիորդը յանկարծ շտկուեցաւ թիկնաթոռին մէջ և գէմքի գժգոհ ծամածութիւնով մը արհամարհոտ նայուածք մը նետելով տօքթ . Պըտօյին .

— Օ՛, բացագանչեց հեգնոտ ժպիտով մը, տօքթօր թօ՛ր, ծովածաւալ հմտութիւն մը ցոյց կուտաք . անսիզլոբեսի՝ մըն էք . . .

— Շնորհակա՞լ եմ, օրի՛որդ, յարեց տօքթօրը զգածուած շեշտով մը, բնականաբար ձեր ներսովամիտ ազնուու թեան կը պարտիմ այսքան գովեստի շռայրանք իմ հասցէիս, սակայն բնականաբար, օրի՛որդ, ընդգրկած ասպարէզիս բերմամբ, սովորուած եմ յաճախ հետազօտել կազմախօսական բներեւոյթներու ծագումը, պատճառները, և պէ՛տք է խոստովանիմ, յաջողած եմ տիրանալ վերլուծելու գործնական մեաթոտի մը, որուն կը պարտիմ ձեռք բերած ծանօթուաթիւններու, և յետոյ, օրի՛որդ կեանքի պայքարը մղելու հարկին տա՛կ է որ ընտրած եմ բժշկութեան արուեստը . բնականաբար պիտի զարմանաք, երբ ըսեմ ձեզի թէ՛ գեղարուեստներուն ոէրը բնածին է իմ մէջօ, մանաւանդ անզսպելի հակում մը, կոչում մը կը զգամ բանաստեղծութեան համար, բնականաբար, ո՛չ նուազ կը սիրեմ նկարչութիւնը . սալօնիս մէջ Արվազօֆսկիի քանի մը ծովանկարներ պիտի տեսնէք, եթէ երբէք հաճիք օր մը զիս պատուել ձեր շնորհաբեր ներկայութեամբ :

— Կը շնօրհաւորեմ, տօքթօ՛ր, ընդմիջեց օրիորդը, կեղծ համակրանքի թօնով մը, կը գնահատեմ ձեր գեղարուեստելէտի ճաշակը, գժբազգաբար հազորադէպ երեւոյթ մը՝ բժշկական աշխարհին մէջ . կ'ե-

բեւայ թէ , տօքթօ՛ր , զիտութեան հետ հաւասարապէս մշակած էք գրականութիւնը :

Տօքթօր Պըտոն իր փառքի գագաթնակէտէն կը դիտէր Պաղտիկ պէյի զմայլուն դէմքը , համակ միամտութիւն ու բարութիւն : Հպարտօրէն կը խորհէր թէ վերջապէս լեզու հանած էր օրիորդը , որուն կը ցանկար ա'յնքան կղկաթօրէն :

— Օրիո՛րդ , ըստ , չնորհակալ եմ ձեր գնահատումէն որ զիս այնքան կը գգուէ , սակայն պէտք է խոստովանիմ , գեղարուեստի սիրող մըն եմ , երաժշտութիւնը , նկարչութիւնը , բանաստեղծութիւնը պաշտելու չափ կը սիրեմ , մանաւանդ կը կարդամ յաճախ Միւսէի Գիտեները :

— Լամարթին ալ կը կարդա՞ք :

— Բնականաբար , պատասխանեց տօքթօրը , հոգ չէ թէ միայն անունը լսած ըլլար :

— Ի՞նչպէս գտած էք Լա սիւր տկօն անժը , Միտիլասիօնները , Փօսլէնը , Ռաֆայէլ , Կոացիկլան :

— Օ՞ . . . սքանչելի բանաստեղծոկթիններ են . . .

Տօքթօրը երջանիկ էր . կ'ուզէր շարունակել խօսակցութիւնը որ տակաւ շահագրգիռ կը դառնար իշրեն համար . սակայն , տիկին էլպիսի դիմագծերուն վրայ դժգոհութեան ու ձանձրոյթի ամպեր նշմարելով , ինքզինք ստիպուած կը տեսնէր կարճ կապելու :

Ժամացոյցը նայեցաւ . . .

— Օ՞ , պէ՛յ շատ ուշ է ժամանակը կ'անցնի՞ :

— Ինչո՞ւ կ'աճապարէք , յարեց տիկին իլպիս կէս բերնով մը , իրիկունը միասին անցնենք :

— Ներեցէ՛ք , հիւանդ ունիմ , պէտք է մեկնիմ . կ'սպասեն . . .

— Է՛հ ուրեմն , չեմ ստիպեր :

Տօքթօրը կը յուսար գոնէ բառ մը լսել այդ մա-

սին օրիորդին բերնէն,, իսկ օրիորդը յամտու լոռւթիւն մը կը պահէր :

Տօքթօրը անգամ մըն ալ նայելով ժամացոյցը ոտքի ելաւ, և

— Ներեցէ՞ք, ըստ, պիտի մեկնիմ շատ ուշ է արդէն :

Կորտոնեան զոյգը և օրիորդը ոտքի ելան իսկոյն և մինչև սանդուխին գլուխը տոքթօրին ընկերացան :

Տօքթօր Պըտօ ձեռքի սեղմումներով ու փաղաքուշ կերպերով հրաժեշտ առաւ բարեկամ ընտանիքէն, և նազենի քայլերով վար իջաւ աստիճաններէն :

Երբ վերստին սրահը վերագարձան, Պաղտիկ պէջ դառնալով օրիորդին, հարցուց անձկայոյզ դէմքով մը .

— Ի՞նչպէս դտար, Հերանո՛յշ :

— Ի՞նչը ...

— Մեր տօքթօ՛րը :

— Շառլաթա՛ն մը, կեղծաւո՞ր մը, ամբարտաւան մը. հօրեղբա՛յր շատ երես էք տուեր :

— Ինչէ՞ն, հարցուց պէյը շուարած :

— Թայրատ աչքերը, հօրեղբայր, շատ բան կը խօսին ...

— Աղջի՛կս, միջամտեց տիկին ելախու, այսքան տարի է մեզի կը յաճախէ, տունի բժիշկ է, վսաս մը չենք տեսած երեսէն :

— Կրնայ ըլլալ, մըմնջեց Հերանոյշ, բայց կը ներէ՞ք ձածա՛, ես չախորժեցայ, խիստ յոռի տպաւորութիւն մը թողուց վրաս, ամենապէտ տգէ՛տ մը պարզապէս ...

Պաղտիկ պէյի դէմքը յանկարծ կծկուեցաւ. կը զգար թէ իր եղբօր աղջիկը վարակուած էր ուրիշէ և թէ ապահովապէս պիտի մերժէր տօքթօրին կողմէ մատուցուելիք ո և է առաջարկ. սակայն միւս կող-

մէ , իր մանկական միամտութեան մէջ կը կարծէր թէ պիտի յաջողէր կարգի բերել զանի . ուստի , բարի հօր մը գորովու նայուած քովը ժպտելով .

— Աղջիկս , ըսաւ , ինչո՞ւ այսքան կ'արհամարհես մեր տօքթօւը , չես գիտեր ինչ մեծ պատիւ կը վայելէ աղգային թէ օտար շրջանակներու մէջ , երոպական համբաւի մը տիրացած է ան :

— Կրնա՞յ ըլլալ , հօրեղբա՛յր : սակայն զիս չի շահազրդուեր , ինծի համար շառլաթան մըն է այդ մարգուկը :

Պաղտիկ պէյ լոեց , ա'լ չարտասանեց տօքթօրին անունը . հասկցաւ , Հերանոյշ ուրիշ մը կը սիրէր :

Օրիօրդին սիրուը կը նեղանար , ինքզինք բանտարկուած կ'զգար իր հօրեղբօր բնակարանին մէջ , որ լրեն գժոխսք մը թուէր Գեղամի մեկնելէն իվեր :

— Զածա՛ , ըսաւ , քիչ մը քարափ երկննանք , ծովի օդ առնենք . . .

— Շա՛տ աղէկ աղջիկիս , մրմնջեց պէյը :

Կէս ժամ ետքը կառք մը կանգ կ'առնէր Ռամլէի կայարանին մօտերը , և մէջէն դուրս կ'ելլէր Կորտոնեան զոյգը՝ օրիորդ Հերանոյշին հետ :



Ի՞Ռ .

## ԽԶՈՒՄԸ

Երկու տարի անցած էր այն օրէն , ուր տօքթօր  
Պլտօն օրիորդ Հերանոյշի հանդիպեցաւ Պաղտիկ պէյի  
բնակարանին մէջ : Այդ քսանեչորս ամիսներուն մէջ ,  
գժրաղդ աղջկան կեանքը մեծ յեղաշրջումներ կրած էր :

Թեղամ , կորտոնեան Պաղտիկ պէյէն հրաժեշտ  
առնելէ յետոյ , Օթէլ Պօնառ գացած և հետեւեալ օրն  
խսկ վերագարձած էր Գահիրէ , յետաձգելով Բարիզի  
ճամբորդութիւնը , զոր ինք կ'երազէր կատարել իր  
սիրուհիին հետ ։ Սակայն , յետոյ , մօրը թախանձանք-  
ներէն ու պաղատագին արցունքներէն պարտուած ,  
ստիպուած էր գարձեալ ճամբորդել նոյն նաւատում-  
սով , Բարիզի մէջ իր ուսանողութեան ընթացքը կա-  
րենալ աւարտելու համար :

Անգին՝ Հերանոյշ : իր բացակայ սիրականին սուզը  
սրտին մէջ , և իր ծնողքին ստեղծած գայթակլու-  
թիւններէն նողկացած , ինքինք բոլորովին լքած էր ,  
ընկերութիւններէ միշտ խուսող , մարդատեաց մենա-  
կեցիկ մը , օրերով , շաբաթներով կ'արգելափակէր  
ինքինք Շուպրայի պարտէզներուն մէջ կորսուած  
իրենց տանը մէջ . հազիւ երբեմն պատշզամը կ'երե-  
ւար , ընդհանրապէս վերջալոյսներու պահուն , օրքա-  
թոռի մը մէջ անփութօրէն թաղուած , գիրքի մը մէջ  
խորասոյզ : Այսպէս ժամերով հոն կը մնար , նոյն գիր-  
քին մէջ , մահամերձ արեւի մը դալկան ճառագայթ-  
ներուն գալարումներն ու շառագոյն ամպերու յեղյե-  
զուկ պատկերները գիտելով :

Վերջալոյսի բոսոր բոցերուն մէջ , որոնք հոգե-

ւարքի չարչարանքներէ քրտնած, յուսահատօրէն կը նետուէին մօտեցող գիշերուան գիրկը, ցուրտ պատանքով մը փաթթուած, Հերանոյշ կը յիշէր իր քայքայուող էութեան մէջ զոյացած պարապը, և արշաւող ստուերներու սարսուաներուն մէջ կը նշմարէր իր յոյսերու մարմբուն ջահր, և իր անմեղ երազներուն ու սէրերուն հոգեւարքը: Պահ մը վեր կ'առնէր իր աղուոր աչքերը, և մելամաղձոտ նայուածք մը կ'ուղղէր մշուշապատ հորիզոնին, ուր աշնան հովերու մտրակներէն հալածական ամպերու կարաւան մը կը վազէր:

Սակայն ինչո՞ւ այս յեղաշըջումը: Հերանոյշ ա՛լ չէր պատկաներ ապրող աշխարհին. ողջերու հետ ա՛լ չէր մտներ ընկերակցութիւններու շրջանակին մէջ, ա՛լ չէր մասնակցեր ընտանեկան ինջոյքներու. կ'ատէր երեկոյթները, խրախճանքները, կը խուսէր երգու պարէ, արիւնը թունաւորուած էր անոր երակներուն մէջ, հիւանդ հողի մը կ'ապրէր անոր ա՛յնքան գեղեցիկ մարմինին մէջ, անոր տակաւ հիւծող կուրծքին տակ սիրու մը բարախող, անոր երբեմնի վարդ այտերուն վրայէն մահուան հով մը սահած էր. անոր երբեմնի հուրքոտ աչքերը: պազատող նայուածքներով, մահուան ոգիէն կը հրաւիրուէին:

Քիչ անգամներ, երբ դուրս կ'ելլէր կարճատեւ պտոյտի մը համար, Շուպրայի ծառուղիին երկայքը, դէպի Շիքօլանիի պալատը, — որուն սեփականատէրը դարձած էր իր մօրեղբայրը — անցորդները խորհրդաւոր ակնարկներով իրարու ցոյց տալով Հերանոյշը.

— Խեղճ աղջիկ. կը փսփսային իրարու ականջին, հատե՛ր է. հատե՛ր . . .

— Թոքա՛խտ է, թոքա՛խտ, կ'ըսէր ուրիշ մը, արգահատող շեշտով մը:

— Կմա՞լսք մըն է, ուրուակա՞ն մը, կը հեծէր ուրիշ անցորդ մը, հէ՞ք աղջիկ . . .

Խսկ Հերանոյշ սեւերուն մէջ աւելի աղուոր, նարամանազուկ, մտածկոտ, մելամաղձոտ, կը քալէր առանց շուրջը գիտելու :

Անի խզած էր բոլոր կապերը գուրսի աշխարհին հետ, ինք իր մէջ առանձնացած կ'ապրէր. ունէր անի իր ուրոյն աշխարհը, չուրջի առարկաները չէին շահագրգուեր զանի, ոչ ալ այդ վայրերու պատահական այցելուները : Աշնանավերջի տխուր օրերուն մէջ, յաճախ կը սիրէր ընել այդ պտոյտները Ծուպրայի երակայն ծառուղիներուն մէջէն : Ծառերը մերկացած, գեղնած տերեներու գիտակոյտ մը կը ծածկէր այդ ամայի ճամբան, որ միայն կիրակի օրերը, վերջալոյսի պահուն, քիչ մը կ'ոգեւորուէր երկսեռ շրջիկներսով ուրոնք երջանիկ ընտանիքներ, հոն կուգային զրօսանքի:

Մենաշրջիկ աղջիկը, սե ու թունաւոր խոկերուներքն ընկնուած, իր գալկահաւը ճակատը կը հանդ. չեցնէր ծառի մը բունին. պահ մը կանդ առած, կը գիտէր հեռուն, անհուն անապատին վերև սաւառնող ճառագայթի փշրանքներուն և սրարշու ամպերուն տեսարանը : Անգիէն, քանի մը հարիւր քայլ հեռուէն, վեհափառ նեղոսին խուլ խոնդիւնը կը համնէր, մինչ անապատի բուրգերուն գագաթէն սուրացող հով մը կուգար շոյել վշտահար աղջկան թաւիշ երեսները :

Օր մը, այդ պտոյտներէն մէկին մէջ, Հերանոյշ դարձեալ առանձին, խոկուն ու թախծոտ գէմքով մը, ծառի մը կոթնած վերջալոյսի վայրկեանները կ'ըմբռոշնէր, դարձեալ երազկոտ, արևմուտը կը գիտէր ու կը հառաչէր ազաղուն տերեներուն դէմ, որոնք իր փափուկ ոտքերուն ներքն կը խշրտային : Ա՛խ, կը հեծէր անի տրտում ու ցաւագին ձայնով մը, ո՞րքան ինծի կը նմանին այս տերեները, իմ կեանքիս . որ

ամառը չի տեսած ո՛չ ալ աշունը, գարնան մէջ կը խամրի. ի՞նչ տարբերութիւն կայ, կ'ըսէր ան ինքնիւրեն, իմ ու Տերեւարադիկի մահամերձ հիւանդին միջեւ, ա՛յն հիւանդին, որ առտուն կանուխ, իր մանակութեան սիրելի անտառը գնաց գիմաւորելու համար իր մահուան ոգին. ի՛մ ալ կեանքիս մօտ է վախճանը, կ'ըսէր, ու կուլար Հերանոյշ:

Հեռաւոր հորիզոնը բռնող բոցերը կը մարէին տակաւ, երկինքը կ'ստուերանար ու միայն քանի մը չէկ ամպիկներու խմբեր կը ծփծփային վճիտ կապոյտին մէջ:

Գիշերը դանդաղօրէն կը մօտենար, Հերանոյշ սթափեցաւ, ինքզինք ժողվեց, շուրջը նայեցաւ ու շօշափեց մութը որ հետղետէ կը թանձրանար:

Գերադարձի բոպէն մօտեցած էր, ուստի գարձեալ սկսաւ քալել կ'ուզէր շուտով հասնիլ Շիզօլանիի պալատը, ուր կը յուսար հանդիսպիլ իր գեռատի մօրեղբօրդիներուն, որոնք սովորաբար, գրեթէ ամէն իրիկուն հոն կուգային գնդակ խաղալու, և անոնց միջոցաւ կ ստանար Գեղամի նամակները, զորոնք Բարեկէ կը զրկէր այս վերջինը:

Հերանոյշ չէր սխալած, հազիւ հասած պալատին արտաքին գուռին առջեւ, հեռուէն նշմարեց փոքրիկները, որոնք գնդակ կը խաղաչին շրջափակին մէջ, առանց նշմարուելու ներս մտաւ ու մօտեցաւ անոնց:

— Օ՛, օրիո՞եդը, օրիո՞րդը բացագանչեցին փոքրիկ մօրեղբօրդիները, զազելով գէպի Հերանոյշի կողմը:

Յետոյ, փաքրիկներէն մին, հանեց գրպանէն նամակ մը զսր երկնցնելով.

— Օրիո՞րդ, ըսաւ գիտէ՞ք, ա՛յսօր բերաւ ցրուիչը:

Հերանոյշ առաւ նամակը և անմիջապէս ճանչցաւ գիրը, Գեղամէն էր: Ա՛լ չէր կրնար սպասել, առանց մնաս բարովի հապճեպով մը բաժնուեցաւ փոքրիկներէն ու վերստին իրենց բնակարանին ճամբան բռնեց:

Մութը տարածուած էր արգէն, գէմքերը հա-

զիւ կ'որոշուէին, երբ Հերանոյշ անհամբեր շարժումով մը բացաւ նամտկլը և փողոցի լապտերներուն լոյսովը փորձեց կարդալ զայն, առանց կարեւորութիւնընծայելու բոլորտիքի անցուգարձին:

Իրենց բնակարանը հասնելէ առաջ թերեւս հինգ անգամ կարդացած էր նամտկլը, և սակայն, դարձեալ կ'ուզէր կարդալ. չէ՞ որ բացակայ սիրականէն էր:

Ոչ ոք կար տունը, սպասուհին միայն լոյսերը վառած, բային մէջ կը պտտէր, սպասելով դիմաւորելու իր տիրուհին որ երեք ժամէ ի վեր բացակայ էր:

Հերանոյշ պարտէզի դոնակը բացաւ զգուշօրէն, սովորութելով ներս մտաւ, վեր ելաւ առանձնացաւ իր սենեակը, վառեց գրասեղանին լամբը և վերստին կարդալ սկսաւ նամտկը, որուն պարունակութեան հետ չէր կրնաբ հաշտուիլ:

Գեղամ կը զբէր թէ՛ ինք զզուած էր Բարիզի աղմկոտ կեանքէն, եւ թէ՛ քանիցս հօրմէն արտօնութիւն խնդրած էր Գահիրէ վերադառնալու. բայց, կը զբէր Գեղամ, իր հայրը կը զլանար միշտ այդ արտօնութիւնը, առարկելով թէ՛ լաւ չէր ընդհատել ուսման ընթացքը: Եետոյ, առանց ընելու փոքրիկ ակնարկութիւն մը, ո'չ իսկ բառ մը յիշելու իրեց ա'յնքան քաղցր անցեալի մասին, սառն ոճով մը կը հաղորդէր Հերանոյշի թէ՛ Բարիզի աղջիկները միայն կապած էին իր ոտքերը, թէ՛ իրեն համար շատ դժուար և թերեւս դառն ու անկարելի պիտի ըլլար հրաֆարիլ անոնց հեշտալի ընկերակցութենէն: Գեղամ կը ծաղրէր, կը նախատէր Գահիրէի աղջիկները, նո'յն իսկ ամենէն զարգացածները, առանց բացառութեան, և անգութիւնանք մըն ալ խառնելով իր այդքան ցուրտ ոճին, չէր խղճահարեր վիրաւորելու Հերանոյշի պէս զգայուն աղջկան մը —որ իր սիրուհին պիտի ըլլար — փափուկ սիրտը:

Հերանոյշ, նամակին այդ տողերը կրկին ու կրկին կը կարգար, իր աչքերուն չէր հաւատար. արդեօք երազգ է, կը խորհէր, Գեղամի ձեռքերը պիտի կլնա յի՞ն շարել այս տողերը . . . ո՛չ, ո՛չ, Գեղամս չի' դաւեր, հրեշտակի մը հոգի կը կըէ անի . . . գիրը Գեղամիս է, բայց խօսքե՞րը . . .

Ու մետաքսի թաշկինակովը կը սրբէր իր արցունքոտ աչքերը. որոնք կ'այրէին :

Սակայն Գեղամէն էր նամակը, ի վերջոյ ատոր համոզուեցաւ գժբախտ աղջիկը, մանաւանդ երբ աչքին զարկաւ հետևեալ պարբերութիւնը. — «Ազատ էք այսուհետեւ, օրիո՛րդ, կրնաք խզուած նկատել մեր . . . կապերը. շարժառիթը մի՛ հարցնէք, ատիկա գաղտնիք մը պիտի մնայ մինչև գերեզման. ջանացէք վանել ձեր մտքէն իմ պատկերս. դուք սիրելու համար ծնած էք, սիրեցէ՛ք ուրիմն ուրիշ մը: ու զի՞ մոռնալու համար ա՛լ մի գրէք ինձիւ»

Սակայն ինչո՞ւ այս խզումը, կը հարցնէր ինքնիւրեն, իրեն գէմ ի՞նչ ըրի, որպէսզի յանկարծ այսպէս անգթօրէն լքուիմ հիմաւ:

Ու գլուխը գրասեղանին վրայ ինկած, յորդ արցունքներովը կ'ողողէր նամակը: Յետոյ, քիչ մը ինքզինքը ամփոփելով, ոտքի կ'ուլէր, ման կուգար սենեակին մէջ, կը մօտենար սեղանին, նամակը կ'առնէր վերստին ու կը փորձէր անգամ մըն ալ աչքէ անցնել զայն:

Ա՛լ կասկած չկար. խզումը բացարձակ էր . . . Բարիզուհիները տիրացած էին Գեղամի, ո՛չ միայն քսակին. այլ նոյն խսկ անոր սրտին, և Գեղամ գաղրած էր զի՞նքը սիրելէ . . .

Նոյն պահուն վարէն լսուեցաւ գրան զանգակին ձայնը. տիկին Սիրանոյշ կը վերագառնար:

Հերանոյշ միշտ ման կուգար սենեալին մէջ մենախօսելով :

Տիկինը վեր ելաւ և իր սովորութեան համեմատ իր ննջասենեակը մտնելէ առաջ անոր այցնեց ու գոռովոտ ձայնով մը .

— Ի՞՞նչ ես եղեր աղջի՛կս , ըստ ինչո՞ւ լացեր ես :

Հերանոյշ չի պատասխանեց , չափազանց յուզուածէր , որպէսզի կարենար գոհացնել մօրը հետաքրքրութիւնը :

— Ինչո՞ւ չես խօսիր աղջի՛կս :

— Մամա' , հանգիստ ձգէ զիս ...

— Ի՞՞նչ կայ , հոգիս :

Հերանոյշ ա'լ չի խօսեցաւ , գրասեղանին առջեանցաւ ու գլուխը ծռած , սկսաւ խոկալ :

Տիկին Սիրանոյշ ծանօթ էր իր աղջկան բնաւորութեան . ա'լ չի կրկնեց հարցումը , քաշուեցաւ իր ննջասենեակը :

Ասդին , Հերանոյշ , վերստին քաղելով Գեղամին նամակը , կը մնջէր .

— Խզումը վերջնակա՞ն է ...

---

## ԽԵՆԴԵՑԱՌ

Հերանոյշ կը տառապէր . Գեղամի ծանօթ նամակը խորունկ վիշտ մը բացած էր անոր սրտին մէջ , ուր չը սպիացած վէրքեր կը կոտտային :

Իր ծնողքի բնակարանին մէջ յամառօրէն բանտարկուած հէք աղջիկը , խզումէն ետքը բոլորովին առանձին կ'ապրէր , արտաքին աշխարհին հետ իր կապերը խզած , ինքզինք կը զրկէր նոյն իսկ իր սովորական պտոյտներէն , որոնք այնքան սիրելի էին իրեն , Շուպրայի հովանուտ ճամբուն եզերքը : Ոչ պարտէզը կ'իջնէր , ոչ ալ փողոցը կ'ելլէր . միշտ իր սենեակը քաշուած , իրեն անբաժան ընկերներուն՝ սիրային վէպերուն մէջ թաղուած , իր տիսուր ճակատագիրը կ'ողբար , կ'անիծէր անգութ աշխարհը , միշավայրը , ուր սակայն դատապարտուած էր քաշքշելու իր տառապանքը : Յաճախ կը մոռնար ճաշել , գիշերներ կը լուսցնէր հոն . իր առանձնոցին մէջ . հազիւերքեմն պատշգամը կ'ելլէր՝ երազուն , յուսահատ ու թախծոտ նայուածք մը նետելու անամդ երկինքի պլազուն աստղերուն :

Սրտակից ընկերուհի մը չունէր , որուն անի կարենար իր սիրտը բանալ ու պատմել իր ներքին վիշտը : Մայրապետներու դպրոցին մէջ մեծցած , խստակրօն վարչութեան մը տակ , երբեք առիթ չէր ունեցած մտերմութիւններ մշակելու . բոլոր իր ընկերուհիները բաւական ժամանակէ ի վեր դադրեցուցած էին իրենց այցելութիւնները . արդէն մէկ քանիները սև սքեմը հագած , մենաստանին մէջ կը ծառայէին . միւսները , կամ ամուսնացած էին և կամ ջոջերու

տուներուն մէջ տեղաւորուած վարժուհիներ, փոքրիկաները կը դաստիարակէին: Աշխարհը մութ զնտան մընէր, ուր նետուած, երազներուն թեւերը փշուած, չարչարուաղ հոգի մըն էր ինք: Կը յիշէր անոյշ գիշերները՝ կիզէի քարայրին մէջ, լուսնկային, իր ապրած այն հեշտալի գիշերները, որոնք աւաղ, անդարձակի կորառուեցան, կ'ըսէր Հերանոյշ ինքնիրեն. Անխիզն, կը հեծկլտար ան, լուտանքներ ժայթքելով Գիշամի հասցէին, որ ո՛վ գիտէ, նոյն պահուն ո՞ր բարիզուհին կը հետապնդէր մայթերուն վրայ. անգոռութ, ա՛յօքան շուտ, հա՞...: Ա՞յսպէս պիտի խարէիր, վա՛տ, ա՞յսպէս պիտի ուրանայիր, ապերա՛խտ, ա՞յսպէս պիտի լքէիր անմեղ աղջիկ մը, որ ուխտած էր ինքինք զոհել քեզի. սիրուհի մը, որ իր սիրու, իր ապագան, իր կեանքը, իր պատիւը, ի: հոգի՞ն կապած էր քեզի, անգոռութ...:

Մութին մէջ կուլար, ու խաւարը կը ծծէր անոր արցունքները: Եւ օրէ օր կը նիհարնար, կը հալէր, կը հատնէր՝ սուրբի մը պատկերին առջեւ կախուած կանթեղի մը վերջին պլազուքին պէս, ու այս հատնումը կը տեւէր տակաւին: Երբեմն, յուսահատ վայրեւեաններու մէջ, կը խորհէր իր մօրը բացուիլ, աղաղակել անոր երեսին իր անէծքը. բայց ո՞ւր էր իր մայրը...:

Օ՞հ, իր մա՛յը շաբաթը մէկ՝ հոմանի մը կը փոխէր. Տէրտէրեանը վաղո՞ւց լքեր, ուրիշ մը ճգածէր իր... ծուզակը:

Իսկ հա՞յրը...:

Դժբա՞խտ Հերանոյշ, կը մտածէր թէ լքուած մընէր ինք, այլևս ողջերու հետ հասարակաց ոչինչ ունէր...:

Հերանոյշի հոգեկան այս վիճակը վերլուծել ու իր էութեան մէջ բացուած անգունդը կարենալ չափելու

համար, պէտք է անգամ մը յետադարձ ակնարկ մը նետենք այն երկու տարիներուն վրայ, որոնք բոլորած էին տօքթօր Պըտօյի չարաշուք հանդիպումէն ի վեր՝ կորտոնեան Պաղտիկ պէյի բնակարանին մէջ. պէտք է դէթ հակիրճօրէն յիշենք բոլոր իրադարձութիւնները, որոնց մէջէն անցաւ այս տարաբախտ աղջըկան կեանքը:

Տօքթօր Պըտօ ծանօթ է արդէն մեր ընթերցողներուն, իրբեւ ծանծաղամիտ ամբարտաւան մը, որ մարդասէրի, ազգասէրի, գիտունի, իմաստասէրի գիւմակներուն տակ իր գծուծ ու ծիծաղելի եսը կը քչէր առաջ և իր կեղծ ազնուականի հովերէն ու կախարդ արտաքինէն հրապուրուած ռամիկներու ստուար մեծամասնութիւն մը շահագործելով է որ կ'ապահովէր իր գիւրին կեանքը. միւնոյն ժամանակ կը տիրանար անիրաւ համբաւի մը:

Տօքթ. Պըտօ չէր ճանչնար ո՛չ մէկ որբութիւն, բացի շահէն. իր պաշտամունքին միակ առարկան էր դրամը. անի միայն մէ՛կ մտատիպար կը հետապընդէր. հարստանա՞լ: Սակայն ի՞նչպէս... մեծագումար դրամօժիտառվ աղջկան մը հետ ամուսնութիւն մը կընքել. ահա՛ հարստանալու ապահով ճամբան, կ'ըսէր ինքնիրեն տօքթօրը, օրիորդ մը կ'ուզեմ ինծի կնութեան, գեղանի, ծաղկատի. ազնուական ու զարգացած օրիորդ մը. որ իրեն բերէ ո՛չ միայն կարեւոր դրամօժիտ, այլ և ըլլայ ունեւոր, բայց ալեւոր ծնողքի մը միակ ժառանգորդուհին:

Ո՞վ էր արգեօք, ո՞վ կընար ըլլալ այդ երազուած աղջիկը...:

Տօքթօրը, սովորաբար. գիշերները հաղիւ անկողին մտած՝ կ'որոճար, մէկիկ մէկիկ աչքին առջեւ կը բերէր բոլոր ընտանիքները. Եգիպտոսի երկու մարտաքաղաքներուն՝ Գահիրէի և Աղեքսանդրիոյ մէջ

հաստատուած հայ գաղութներուն , որոնց հետ յաջուղած էր արդէն մշակել բաւական մտերիմ յարաբեռութիւններ , յուսալով այդ ճամբով հասնիլ իր նպատակին : Կ'զգար թէ , դիմումի մը պարագային չպիտի մերժուէր ինք , սակայն կը վարանէր ընտրութեան մէջ . որմէ՞ սկսէր պիտի : Իր պահանջած պայմանները լրացնող աղջիկներուն թիւը մեծ էր . մէկը միւսէն աղուոր , բարձրագոյն կրթութիւն ու զարգացում ստացած աղջիկներ , հաւասարագէս աղնուական տիտղոսը կրող ջոջ ընտանիքներու զաւակներ , որոնք իրենց բաղդին վրայ կը հսկէին , սպասելով : Ասոնց մէջէն մէկ քանիներուն սկսած էր արդէն դարպաս ընել և այդ պատրուակին տակ , ասոնց մայրերուն , բնականաբար դեռ իրեն թարմութիւնը պահած վաւաշուներուն ալ որպիսութիւնը հարցնելու չէր թերացած :

Մերթ ընդ մերթ ամիսը մէկ , զրոյց մը կը ըրջէր խօսք կապի , նոյն իսկ նշանառութի , բ լորը աօքթօրին կողմէ հրապարակ նետուած , որպէսզի իր անձու վը շահագրգուել տար այդ կարգի ընտանիքները , աւելի արդիւնաբեր ամուսնութիւն մը կնքելու անզըսպելի եռանդով մը և Սակայն , այդ ընտանիքներուն մեծ մասը ժամանակի ընթացքին մէջ , մասնաւոր շփումներու շնորհիւ կրցած էին մօտէն դիտել , ուշ սումնասիրել թեկնածու տօքթօրին վարքն ու բարքը , նիստ ու կացը , իսկական արժէքը , եթէ երբէք ուշ նէր , և ի վերջոյ հետզհետէ ուժանալով մէկիկ մէկիկ քաշուած ու իրենց դռները կղպած էին անոր երեսին , առանց վայրկեան մը խորհելու թէ՝ աներեսի մը հետ է որ գործ ունեցած էին :

Մերժումի մը հետեւեալ օրը . աննպաստ շշուկ մը կը տարածայնուէր այն օրիորդին նկատմամբ , որուն ձեռքը տալ մերժուած էր տօքթօրին : Յետոյ ժամանակ մը վերջ կը լսուէր թէ տօքթօրը պիտի ամուս-

նանայ այս ինչ օրիորդին հետ . ու լուրը շուտով արածագանգ կը գտնէր ժողովուրդի թարձր կարծեցեաւ խաւերուն մէջ : Այսպէս կ'անցնէին տարիները , և Տօքթ . Պըտօ կը շարունակէր ապրիլ ամուրիի երջանիկ կեանքը . երբ օր մը , տեսակցութեան մը մէջ , իր սիրաը բացաւ կորտոնեան Պաղտիկ պէյին , որուն տունի բժիշկի հանգամանքովը , մտերիմ բարեկամը դարձած էր :

— ի՞նչ կ'ըսէք , պէ՛յ , կ'ըսէր տօքթօրը , ա՛լ զզուեցայ . . .

— ի՞նչէ՞ն . . .

— Ամուրիի կեանքէն . կ'ուզեմ կանոնաւոր կեանքի մը մէջ մտնել . ամուսնանա՛լ կ'ուզեմ , ի՞նչ կ'ըսէք :

— Յաջողութիւն կը մաղթեմ , աղուոր բան է ամուսնութիւնը :

— Բա՛յց . . . կը վարանիմ , հիմակուան աղջիկներուն չի' վստահուիր :

— Իրաւո՞ւնք ունիք տօքթօր , բայց յարդելու է :

— ի՞նչը :

— Բացառութիւննե՛րը , շարունակեց պէյը :

— ի՞նչպէս . . .

— Օրինակի համար , մեր Հերանոյշը . . . :

Տօքթ . Պըտօ լսած էր արդէն այդ զգլխիչ անունը և իրեն համար գժուար չէր Պաղտիկ պէյի պէս ալեզարդ մանուկի մը բերնէն խլել ամէն գաղտնիք : Այդ տեսակցութիւնները յաճախակի տեղի կ'ունենային և տօքթօրը նոր բան մըն ալ կը քաղէր պէյին թոյլ բերնէն : Գիտէր արդէն թէ օրիորդ Հերանոյշ իր գերգաստանին միակ ժառանգորդուհին պիտի համարուէր , եթէ ունեցած չըլլար կրտսեր եղբայր մը , անդամալոյժ երուանդիկը , որ միշտ հիւանդկախ , տակաւին կը քաշքչէր սակայն իր ցաւագին էութիւնը : Նոյնպէս իմացած էր թէ , մառանապետ Սաւուղ է :

ֆէնտիին մահովը, Հերանոյշի մայրը մեծկակ ժառանգութեան մը տիրացած էր, չուրջ 500 ֆէտտան տարածութեամբ մշակուած հողերու որոնք տարեկան մօտաւորապէս 2500 սոկիի հասոյթ մը կո բերէին թէ տիկինը, բացի իրենց բնակարանէն, որ իր սեփականութիւնն էր, ունէր նաև ուրիշ տուն մը, զոր վարձու տուած էր: Տօքթօրը գիտէր նաև թէ՝ օրիորդին հայրը, Կորտանեան պէյ, Արտաքին Գործոց նախարարութեան կարեւոր պաշտօնեաներէն էր, 40 սոկի ամսականով. և թէ իր մահուան պարագային՝ իր կինը և յետոյ իր զաւակները պիտի շարունակէին ստանալ այդ ամսականէն մաս մը: Հետեւաբար, կը խորհէր ամսուրի տօքթօրը, օրիորդ Կորտանեանի հետ ամուսնանալ՝ կը նշանակէր մինչև ցմահ ապահովել երշանիկ կեանք մը, որովհետեւ, կ'ըսէր ինքնիրեն, օրիորդին դրամօժիաը պատրաստ է արդէն, առ նուազն 2500 սոկի, այսինքն տիկին Սիրանոյշի անշարժ կալուածներուն մէկ տարուան զուտ հասոյթը,

Եետոյ իր բեղուն երեւակայութեան յախուռն արշաւանքին մէջ, կը կարծէր տեսնել Պաղտիկ պէյին դէմքը, որ գործը կ'եփեր. նշանախօսութիւնը կը կատարուէր առանց խոչընդոտի և օրիորդին ծնողքին կողմէ կանխավճար ըլլալով, գոնէ 5-6 հարիւր սոկիի կլոր գումար մը կը տրամադրուէր իրեն, հարսանեկան ծախքերու անունով, հնարաւոր հանդիսաւորութիւն մը տրուելու համար հարսանիքին. որ անտարակոյս յոյժ շքեղ պիտի ըլլար, իր չուրջը համախըմբեկ տալով եգիպտոսի հայ լայֆ համաստեղութիւնները . . .:

Գաղափարը գեղեցիկ էր ու հրապուրիչ. կը մեար միայն մարմին առաջ անոր. ուստի անմիջապէս գործի ձեռնարկած էր: Պաղտիկ պէյ ու տիկինը Գահիրէ գացած էին, տօքթօր Պըտոյին համար օրիորդ

Հերանոյշի ձեռքը խնդրելու պաշտօնով Պաղտիկ պէջ յաջողած էր այդ առիթով հաշտութիւն մը գոյացնել իր եղբօր ու տիկին Սիրանոյշի միջև և երկուքին բերնէն առնել հանդիսաւոր խոստումը : Սակայն Հերանոյշ, Գեղամի սէրը սրտին մէջ միշտ վառ, մերժած էր տօքթօրին առաջարկը, և Պաղտիկ պէջ՝ տիկին էլպիսը Գահիրէ թողլով, համոզելու իր եղբօր աղջիկը, ինք Աղեքսանդրիա վերագրած էր ձեռնունայն . իսկ տօքթօրը, Պաղտիկ պէյին անայլայլ բարեկամութենէն քա ալերուած՝ չէր դադրած ընելէ ուրիշ դիմութեր, որոնք շարունակ ձախողած էին, բաղիսելով Հերանոյշի յամառ ընդդիմութեանը :

Հերանոյշ ուրիշը կը սիրէր :

Բայց ո՞վ էր այդ ուրիշը . . .

Գեղամի ծանօթ նամակին վրա խզումը վերջնական կարծելով, ամիներով չարչարուելէ յետոյ, վերջապէս վարժուած էր մոռնալու Գեղամը և սկսած էր սիրել ուրիշ մը : Պոլսոյ գաղթականներէն գեղարուեստագէտ երիտասարդ մը, որուն հանդիպած էր Հայկական Գիլապի երեկոյթի մը մէջ, երբ ջութակի վըրայ Զայն Տուր ո՞վ ծովակը կ'երգէր անի : Այնուհետեւ, մէկ քանի անդամներ ժամագրութիւն տուած և երարու խոստովանած էին իրենց սէրը :

Ամիսներ անցան, և ոչ ոք կրցաւ թափանցել գաղտնիքը :

Օր մը, տիկին Աղնիւ Առաջնորդեան իր սենեակը նստած էր առանձին, երբ Հերանոյշ ներս մտաւ :

Տիկինը շատ թախծուտ կ'երեւար ու մտածկուր :

— Ի՞նչ կայ, ձաձա, հարցուց Հերանոյշ :

— ։ ։ ։

— Ի՞նչ կայ, ինչո՞ւ չես խօսիր :

— Գեղամէս նամակ առի, պատասխանեց տիկինը տրտում չեշտով մը :

— ի՞նչ կը գրէ :

— Ոչի՞նչ . . . : Ու սկսաւ լալ :

— Սենեակը պահ մը թաղուած մնաց խորունկ լոռութեան մը մէջ : Հերանոյշ կը թախանձէր կը պաղատէր, կ'ուզէր իմանալ եղելութիւնը :

— Զածո՛, գոչեց Հերանոյշ, տիկին Ազնիւի վիզը պլլուելով, ըսէ՛, ի՞նչ է պատահեր :

— Ա՛ռ աղջիկս, ըսաւ տիկինը հեծկլտալով :

Եւ օրիորդին երկնցուց նամակ մը :

Բարիզէն էր, իրաւագիտական Համալսարանի տը-նորէնը կը գրէր : Օրիորդը մէկ չունչով լափեց . յետոյ, ձեռքը ճակտին զարնելով, յուսահատ ճիչ մը փրցուց :

— Խենդեցա՞ծ . . .

Եւ ինքզինք նետեց տիկին Ազնիւի թեւերուն մէջ : Մայր ու սիրուհի լացին . . .

Գեղամ խենդեցած էր. նոյնը կը հաստատէր Բարիզի համալսարանի տօքթօրին տեղեկագիրը : Գեղամ արդէն մեկնած էր Բարիզէն, Գահիրէ վրբագառնալու համար :

Հերանոյշ վայրկենապէս անդրադաւ ժանօթ նամակին պարունակութեանը. զգաց թէ Գեղամ՝ այն օրէն ի վեր կորսնցուցած էր արդէն իր գիտակցութիւնը, յիշեց նամակին անկապակից ոճը, պարբերութիւնները, մանաւանդ վերջին տողերը, ուրոնք զիրար կը հակասէին : Խղճի խայթէն տանջուած, կը գատապարտէր ինքզինք, կը դատափետէր իր աններելի վարմունքը և կ'ողբար իր դժբաղգութիւնը : Պահ մը կը փորձուէր խզելու նոր կապը, հինը վերսկսելու համար Գեղամին հետ, որ իմ զոհս է, կ'ըսէր ինքնիրեն, վաղը պիտի գայ և թերես պիտի շուտով բուժուի, եթէ վերստին գտնէ իր հաւատարիմ սիրուհին . . .

Սակայն, միւս կողմէ կը խորհէր թէ իր նոր սիրահարը շիք, աղուոր, օժտուն երիտասարդ մը, գերած էր արդէն իր սիրտը՝ Գեղամի սէրը մոռցնելու աստիճան։ ուրեմն ի՞նչպէս պիտի կրնար խզել այդ կապը . . . :

Երկու սուրի մէջև, խղճխայթի տուայտանքներու մէջ կը տապլտկէր հէք աղջիկը, մինչ տիկին էլ պիս, որ տակաւին Գահէրէ կը մնար, շարունակաբար կը շարչարէր անոր ուղեղը, տօքթօր Պըտօյի ձերքերը տարփողելով ու անոր անբաղդատելի գերազանցութիւնը շեշտելով։

Այս վիճակին մէջ էին իրերը, երբ յանկարծ լըսուեցաւ թէ Գեղամ ժամանած է Գահէրէ։

Հերանոյշ իրենց պարտէզի գոնակէն անցաւ անմիջապէս իր մօրեղբօր բնակարանը՝ ուր, դրացի, բարեկամ ընտանիքներ եկած էին արդէն տիկին Աղնիւի հիւրասենեակը։

Հերանոյշ ներս մտաւ և ինքինք զսպելով, մօտեցաւ Գեղամի, որ իր մօրը քով կը նստէր հանդարտօրէն, ու ձեռքը սեղմելով։

— Բարո՛վ եկար, մօրեղբօրդի՛, ըսաւ ժպտելով։

Գեղամ, ապշահար քանի մը վայրկեան դիտելէ յետոյ օրիորդին դալիահար գէմքը։

— Ի՞նչ ես եղեր, Հերանո՛յշ, այս ի՞նչ երեսի գոյն է, հիւա՞նդ էիր . . .

Հերանոյշ առանց պատասխանելու, հեռացաւ քովէն ու դիմացը գնաց տեղաւորուեցաւ աթոռի մը վրայ։

Գեղամ անհանդարտ էր, անսովոր շարժումներով կ'արտայայտէր իր ներքին տաքնապը. մերթ ոտքի կ'ելլէր ու կ'օկսէր ման գալ հիւրասենեակին մէջ, ինքզինք առանձին կարծելով հոն, առանց կարեւուրութիւն ընծայելու խնդակցութեան եկած ընտանիքներուն, որոնք զինքը կը ցըշապատէին, յետոյ կուգար վերստին կը նստէր մօրը քով, միշտ խոռով,

կասկածու նայուածքներ շանթելով բոլորտիքը . ներկաները , կը դիտէին անոր շարժումները , և տակաւ կ'սկսէին կասկածիլ անոր մտքի հաւասարակշռութեան մասին իսկ Հերանոյշ կը հետեւէր իր սիրականի մէն մի շարժումին , առանց ո և է շարժում ընելու :

Գեղամ՝ յանկարծ ցատկեց իր տեղէն և Հերանոյշը ցոյց տալով . ուժգին շեշտով մը .

— Մամա' , մամա' , ըսաւ , ի՞նչ է եղեր . չըսէ՞ք :  
— Բան մը չունի , զաւա'կս , քիչ մը տկար էր , հիմա աղէկցած է :

Գեղամի վրայ կը նշմարուէին յոռի նշաններ . ա'լ կասկած չկար , կը հաստատուէր Բարիզի տօքթօրին տեղեկագիրը . . . :

Թանի մը ժամէն հիւրերը մեկնեցան :

Գեղամ Հերանոյշի քով եկաւ նստաւ , մէկ ձեռաքով սկսաւ շոշել օրիորդին մետաքսէ վարսերը :

— Հերանոյշ , ըսաւ , ի՞նչ ունիս , ըսէ' ինծի : ինչո՞ւ տժգուներ ես այսպէս ,

— Իրաւ տժգունե՞ր եմ . . . բայց ինչո՞ւ ինծի կը հարցնես , դուն չե՞ս գիտեր պատճառը . . . :

— ի՞նչ պատճառ . . .

Տիկին Ազնիւ նշմարելով իսկոյն իր զաւկին դէմքի այլայլութիւնը , նշանացի արգիլեց Հերանոյշ՝ առաջ տանելու խօսակցութիւնը : Եւ սակայն Գեղամ կը պնդէր , կը կրկնէր նոյն հարցումը , կ'ստիպէր օրիորդը , բացատրելու պատճառը :

— Զաւա'կս , յարեց մայրը , երկայն ճամբորգութինէ մը վերագրածած , շատ յոգնած ես չէ՞ , քիչ մը հանգիստ չե՞ս ըներ :

— Ես յոգնած չեմ , կ'ուզեմ հասկնալ Հերանոյշի առողջական վիճակը :

— Այդքան կը շահագրգռե՞մ քեզ . . .

— Կը տեսնե՞ս մամա' , ո՞րքան հպարտ է :

— Հպարտ չէ՛, զաւակս, կատակ կ'ընէ :

Նոյն պահուն ներս մտաւ Սիմօն պէյ և մօտենա.  
լով վերադառնող զաւկին, երբ կը պատրաստուէր ող-  
ջագուրել զանի . . .

— Կորի՛ր, անգութ, գոչեց Գեղամ ետ ետ հրե-  
լով իր հայրը, գուրս, գուրս, չը տեսնեմ երեսդ . . .  
Եւ բոռնցքի սպառնական շարժում մը գծեց օդին մէջ :

Սիմօն պէյ գուս ելաւ, առանց ետին նայելու :  
Հերանոյշ ետեւէն վազելով . . .

— Մօրեղբա՛յր, ներէ՛, կը մըմնջէր պաղատելով,  
մեղ ալ անարգեց, մի՛ բարկանար խենդեցա՛ծ է . . .

— Խենդեցա՛ծ . . . մոլտաց Սիմօն պէյ ու վար  
իջաւ սանդուխներէն :

— Զաւակս, ըստ տիկին Ազնիւ, մայրենի կըշ-  
տամբանքով մը, ինչո՞ւ նախատեցիր, հա՛յրդ է, չէ՞ :

— Մի՛ խօսիր ինծի այդ մարդուն վրայ, մամա՛,  
եւ մօրը վրայ յարձակելով ապահեց խեղճ կինը :

Հերանոյշ խռովայոյլ նայուած քով մը դիտելով  
Գեղամի արգահատելի շարժութերը . . .

— Վա՞հ, վա՞հ, խենդեցա՛ծ է խենդեցած, մըր-  
մնջեց լալագին գլուխը ճօճելով . . .

Եւ իսկոյն գուրս ելաւ ու պարտէզին դռնակէն  
անցաւ իր ծնողքին բնակարանը Ամբողջ գիշերը լա-  
ցաւ կրկնելով նոյն յանկերգը . . .

Խենդեցա՛ծ է, խենդեցա՛ծ :



## ՀՕՐ ՄԸ ԽԻՂՃԸ

Հերանոյշ այնուհետև ինքզինք յանձնեց ճակատագրին, որ չարագուշակ թռչունի մը պէս անոր յուսախաբ ու վշտահար հոդիին վերև կը սաւառնէր:

Գեղամ խենդեցած էր և հետեւաբար ա'լ իրենը չէր կրնար ըլլալ. անդառնալի կորուստ մըն էր ասիսկայ օրիորդ կորտոնեանի համար. որ անձկութեան ու լքումի այս հոգեմաշ օրերուն մէջ, ամայի ծովի մը բացերը մոլորած ուզեւորուհի, զո'ւր կը փնտուէր նաւակայք մը, ուր խարսխել կարենար սէրերու արշաւանքներէն յոդնաբեկ իր նաւակը:

Խոկ ծնողքը՝ հայրը մանաւանդ, տօքթ. Պըտօյի հետ իր աղջկան ամուսնութեան հանճարեղ ծրագիրը կը մշակէր. գրեթէ ամէն օք. իրիկունները, ընթրիքէն ետքը սովորաբար, խորհրդաւոր ակնարկներովը հասկցնել ուզելով իր փափաքը: մօտիկ ապագայի մը մէջ Հերանոյշը պսակուած տեսնելու իր սիրեցեալ բըժիշկին հետ և կոչուած տէկին տօքթօր Պըտօ...

Իրիկուն մը դարձեալ, երբ ընթրիքը վերջացած օրիորդը մեկնելու շարժում մը կ'ընէր, յանկարծ, կորտոնեան պէտք քնքոյշ շեշտով մը, որուն մէջ հօր գորովոտ հոգին կը մատնուէր.

- Աղջի'կս, ըսաւ, ի՞նչ ըըիր, նստէ՛ նայիմ:
- Ի՞նչը, ի՞նչ կայ դարձեալ:
- Սա ինդի՛րը... ի՞նչ խորհեցար:
- Բաբա՛ ըսաւ, ինչո՞ւ այդքան կը պնդես, ի՞նչ կայ շտապելու:
- Աղջի'կս, գիտես թէ որքան կը սիրեմ քեղ. իմ միակ յոյս ու սէրս... գիտես նաև թէ կեանքիս

մէջ ուրիշ սփոփանքի առարկայ մը չունիմ քենէ զատ։ Երուանդիկը թաղեցինք, — խեղանգամ տղեկը մեռած էր արդէն — հիմա մեր բովանդակ սէրը քու վրադ կեգրոնացած է։ մի՛ մեղադրեր զիս աղջիկս, այսքան պնդելու, լուրջ պատճառներ ունիմ, և

— ի՞նչ պատճառներ :

— Հօրեղբայրդ նորէն գրեր է, այս անգամ վերջնական պատասխան կ'ուզէ, և

— Բարա՛, ընդմիջեց Հերանոյշ սրտնեղած, կ'աղաչեմ, իրեն գէր՛ շատ թող չը զբաղի իմ կեանքովս :

— Բայց Հերանոյշ, ինչո՞ւ այդպէս կը խօսիս, չե՞ս գիտեր, ո՞րքան բարեսիրտ է հօրեղբայրդ, և թէ որքա՞ն կը սիրէ քեզ . . .

— ի՞նչ է գրեր հօրեղբայրս :

— ի՞նչ պիտի գրէ, ոս ծանօթ խնդիրը. վստահ եղի՛ր աղջիկս, ամբողջ եգիպտոսի մէջ, նոյն խսկ օտար շրջանակներն ալ միասին հաշուելով, գժուար է հանսդիպիլ տօքթօրին պէս փեսայի մը. մէկէ աւելի ձիրքելով օժտուած, այնքան բարձր գիրքի մը տիրացած . . . ականջդ հեղ մը գուրսը տուր, մտիկ ըրէ, ինչե՛ր կս պատմեն տօքթօր Պըտոյի մասին։ Աղեքանդրիոյ մէջ միջազգային համբաւ կը վայելէ, բժշկական զանազան ակումբներու մէջ կը փայլի իր անմրցելի տաղանդովը . . .

— Բարա՛ բարա՛, ընդմիջեց յանկարծ Հերանոյշ զայրազգին շեշտով մը, կը խնդրեմ որ ինծի չխօսիք ուրիշ անգամ, ծիծաղելի ունայնութիւններու վրայ. դուք գերմարդկային յաջողութիւններ կը վերագրէք մարդու մը, որուն անձնական արժանիքը չէք հասկընար. բան մը գիտէ՞ք այդ մասին, կընա՞ք ինծի ըսել թէ ինչ նկարագիր ունի. ի՞նչ ապահովութիւն կրցած է ձեզի ներշնչել անոր բարոյականը. կը ցաւիմ որ դուք ալ տարուած էք հոսանքէն։ Այսքան երկար

տարիներ դիւանագիտական աշխարհին մէջ ապրած, այսքան փորձառութիւն ու հմտութիւն ամբարած, դուք պիտի թելագրէք ինծի որպէսզի երեւոյթներէն չի խարուիմ. կը զարմանամ մանաւանդ թէ ի՞նչպէս, ըլլալով ծնելագութ հայր մը, և միւնոյն ժամանակ պետական բարձր անձնաւորութիւն մը, կը ճառէք ինծի արտաքին շլացուցիչ համբաւներէ, զիրքերէ, որոնք մէկ կուտ չեն արժեր ինծի համար, եթէ այդ համբաւին և այդ զիրքին չեն միացած բարոյական յատկութիւններ, մաքուր նկարագիր մը. անրասիր կենցաղ մը, մէկ խօսքով՝ այր մարդերու, մասնաւորապէս ընտանիքի հայրերու յատուկ անսգիւտ վարք մը:

— Շատ աղէկ, աղջիկս, եթէ բոլոր այդ առաքիւնութիւնները գտնես անոր վրայ, այն ատեն ի՞նչ պիտի ըսես:

— Ներեցէ՞ք բարա, դժբաղդաբար ո՞չ մէկ նըսմոյշ գտած եմ անոր վրայ, թեթեսոլիկ մսն է, սնապարձ, կանացի ձեւերով, շահամոլ խաբերա՞յ մը...

— Մի՛ ըսեր այդպէս աղջիկս, շատ սխալ գաղափար մը կազմած ես տօքթօր Պըտոյի մասին, գիտե՞ս հօրեղբօրդ լաւագոյն բարեկամներէն մին է ան:

— Կրնայ ըլլալ, յարեց Հերանոյշ, ի՞նչո՞ւ չէ, հօրեղբայր ամէն մարդ զիտէ, բարի պարկեշտ, պատուական ծերուկ մըն է, բայց, պիտի ներէք անշուշտ բարա՞յ, իր բարեմիտ մարդուկի համբաւը՝ լեցուցերէ ամբողջ Աղեքսանդրիան. չը նայի՞ս, չը կարդա՞ս թերթերը, ալեւոր տղու մը տեղը դրեր են զինք, այնքան միամիտ է....

Կորտոնեան պէյ հետզհետէ կը զայրանար. մըտքովը կը դատապարտէր իր աղջկան անընկճելի յամառութիւնը, արգիւնք, կ'ըսէր, յոսի դաստիարակութեան մը. պահ մը լուռ, ինքնիրեն կ'որոճար, միջոց մը կը խորհէր կոտրելու աղջկան կամքը, առա-

կայն, միւս կողմէ կ'զգուշանար զբգոելէ, վախնալով  
որ մի գուցէ գժբաղդ խզում մը տեղի ունենար: Ու-  
զեց փորձ մըն ալ ընել զբամօժիտին խայծովը յու-  
սալով որսալ անոր սիրտը: Ուստի, խզելով լոռութիւնը.

— Աղջի՛կս, ըստու, ի՞նչ է մտածումդ, շիտակը  
խօսէ՛, մի քաշուիր:

— Ի՞նչ լոիլ կ'ուզէք, բաբա՛, ի՞նչ մտածում  
կրնայ ունենալ իմ տարիքս աղջիկ մը:

— Ա,մուսնանա՛լ... չէ՞:

Հերանոյշ տրտում ժպիտ մը սահեցուց:

— Այնպէս չէ՞, աղջի՛կս, շարունակեց հայրը քա-  
ջալերուած, անշուշտ այսպէս չպիտի մնաս: վերջապէս  
պէտք է տուն տեղ ըլլաս, ընտանիք մը կազմես, գե-  
ղեցկութեանդ ու պատանեկութեանդ շրջանը կը բո-  
լորես, հազիւ տասնեինը դարուններով, բաղդին բոլոր  
չնորհներովը գգուռուած, ծնոքիդ մէկ հատիկը, միակ  
ժառանգորդուհին. կեանքի զբախտին մէջ հեշտալի  
ծաղիկներ քաղելու և պտուղներ ճաշակելու սահման-  
ուած եւա մըն ես դուն. ինչո՞ւ այսպէս անժառանգ-  
եալ միանձնուհիներու պէս ապրիս անտէր կեանք մը՝  
և օրէ օր պիտի հիւծիս:

Հերանոյշ, առանց գլուխը վեր առնելու, աչքերը  
գետին սեւեռած, մտիկ կ'ընէր:

— Զը խօսի՞ս, աղջի՛կս, խոստովանէ՛ ինծի ա-  
ռանց վերապահումի, եթէ ունիս գաղտնիք մը, մի՛  
պահեր ինէ, ո՞վ իմ ես... քու հա՛յրդ, քու կեան-  
քիդ հեղինա՞կը, չպիտի՞ փափաքէի որ գուն երջանիկ  
ըլլաս մինչեւ գերեզման. ըսէ՛ ուրեմն ինծի. Հերա-  
նոյշ, ունի՞ս սրտիգ մէջ թագունի զգացում մը, որ  
ստիպէ քեզ մերժելու տօքթ. Պըտօյին ձեռքը. հա-  
մարձակ խօսէ, կը սիրե՞ս, ուրիշ մը:

— Բաբա՛, կ'աղաչեմ, մի խօսիք ինծի ամուս-  
նութեան վրայ. գեռ փափաք մը չեմ զգար աշխարհ

մտնելու . ես գոհ եմ վիճակէս , առ այժմ կ'ուզեմ  
այսպէս ապրիլ .

— Սակայն , երբ բազդը կը ժամանակի , յիմարութիւն  
չէ՞ զայն արհամարհել . այս օր պատուաւոր մարդ մը  
կը փափաքի իր կեանքը կապել քուկինիդ հետ , ին-  
չո՞ւ մերժել . . . :

— Կը տեսնեմ թէ , բարա՛ , զզուած էք ինէ և  
կ'ուզէք դուրս նետել զիս հայրենի յարկէս :

— Ինչո՞ւ այդպէս կը մեկնես , Հերանո՛յշ , ծնող-  
քիդ ամբողջ ժառանգութիւնը քեզի՝ կը պատկանի . . .  
լո՞նչ , անխի՞ զճ մը կը կարծես զիս . հօր մը խիզճը  
գիտե՞ս գուն . կարելի՞ է միթէ զզուիլ զաւկէ մը , ո-  
րուն ներկայութիւնը կը փարատէ ամէն հոգ ու կը  
վանէ ամէն վիշտ . աղջի՛կս , ուրեմն այդպէ՞ս կը ճանչ-  
նաս հայրդ . . . :

— Բարա՛ , քանի որ ա՛յնքան կը սիրես զիս , ին-  
չո՞ւ կ'ստիպես ուրեմն որ ամուսնանամ . չէ՞ որ պիտի  
յաւէտ բաժնուիմ քենէ :

— Միամի՞տ աղջիկ , ըսաւ հալրը ժամելով . ին-  
չո՞ւ յաւէտ պիտի բաժնուիս ինէ . ընդհակառակը , ա-  
ւելի և աւելի պիտի ամրապնդուին մեր կապերը . . .  
գուն պիտի ամուսնանաս , պիտի թողուս ծնողք ,  
պիտի նոր ընտանիք մը կազմես , և այն ատեն պիու-  
ըմբռնես ծնողքի մը գորովանքին անբաւութիւնը .  
գուն պէտք է վաստահ ըլլաս թէ՝ քու երջանկութեանդ  
համա՛ր է որ այսքան կը յոգնիմ . ես համոզուած եմ  
թէ գուն շատ երջանիկ պիտի ըլլաս , եթէ կնքենք  
այս ամուսնութիւնը :

— Բարա՛ , անկեզծ խոստովանութիւն մը ընկ՞մ :

— Խօսէ՛ աղջի՛կս :

— Եթէ զիս ամուսնացնելու նպատակ ունիք .  
կ'ազաչեմ , ինձի մի՛ ընէք այդ աօքթօրին խօսքը :

— Ինչո՞ւ . . .

— Զը սիրեցի՞... հօրեղբօրս տունը տեսայ զինք,  
մտիկ ըրի իր պոռոտախօսութիւնները, այն օրէն ի վեր  
ատեցի այդ մարդը. հետեւաբար, կը խնդրեմ որ անշ-  
գամ մըն ալ չը խօսիք ստոր վրայ:

— Զարմա՞նք... համակրելի գէմք մը, ինչպէ՞ս  
այդքան հակակրելի երեցած է քեզի:

— Ի՞նչ ընեմ, բարա, ձեռքս չէ. քանի՛ յիշեմ,  
բոլոր ջիզերս կը սարսառան:

— Ուրի՛շ մը կը սիրես ուրեմն... ամօթ չէ՛ աղ-  
ջիկս. խոստովանէ՛ ինծի:

— Կը սիրէի՞ ուրիշ մը, բարա՛, բայց...

— Բայց... ի՞նչ.

— Դժբա՞ղդ տղայ, խենդեցա՞ծ է...

— Հըմ, հըմ, մռլտաց հայրը:

Վայրկենապէս հասկցաւ թէ Գեղամը կը սիրէր:

— Աղջի՛կս, ըստու, եթէ խենդեցած չըլլար, պի-  
տի ամուսնանայի՞ր հետը:

Հերանոյչի այտերը կարմրեցան, և լռեց:

Սակայն, կորտոնեան պէյ որոշած էր ամէն զնով  
համոզել Հերանոյշը, տօքթ. Պըտօյին հետ ամուսնա-  
նալու. և որովհետեւ ուսումնասիրած էր իր աղջկան  
տրամադրութիւններուն հակումները, մանաւանդ անոր  
տկարութիւնները դրամական խնդիրներու հանդէպ,  
փորձեց այդ կէտերը շօշափել, կարենալ ուղղութեան  
բերելու համար զանի:

— Աղջի՛կս, մինչև հիմա համբերեցի, չուզեցի  
յայտնիլ ճշմարտութիւնը, բայց կը տեսնեմ թէ՛ ա՛լ  
եկած հառած է ժամանակը, հրապարակելու համար ա-  
մէն գաղտնիք. գիտես թէ մայրդ կարեւոր հարստու-  
թեան մը տէր է այսօր, ժառանգած ըլլալով իր հօր-  
մէն տարեկան մօտաւորապէս երեք հազար սոկիի  
հասոյթ մը կը բերեն իրեն բաժին ինկած հողերը.  
գիտես նոյնպէս թէ՛ մահուանս պարագային՝ մայրդ և

գուն պիտի ստանաք ամուականիս կէսը . արդ , բոլոր այն հարստութիւեց քեզի' պիտի պատկանած ըլլայ մեր մահուընէն ետքը . սակայն , մեր ողջութեանը ուրոշած ենք քեզի' գրա հօժիտ մը առաջ , երկու հազար սակիի գումար մը , պայմանաւ սակայն որ ամուսնանաս տօքթօրին հետ . մօրեղբայրդ ալ համակարծիք է մեզի : Եթէ հօրեղբայրդ միամիտ մարդուկ մըն է կ'ըս սես , մօրեղբօրդ հարցո՞ւր , թէ ո՞վ է տօքթ . Պըտօն :

— Կրնայ եղած ըլլալ աշխարհիս լաւագոյն մարդք , բայց ես գժբաղդաբար ատեցի անգամ մը այդ մարդը . ի՞նչ ըսել կ'ուզէք , եթէ մերժեմ այդ . . . մարդուն ձեռքը , պիտի զրկուի՞մ ժառանգութենէ , պարզ խօսեցէ'ք :

— Ո՞չ աղջիկս , ինչո՞ւ պիտի զրկուիս ժառանգութենէ . ըսել ուզեցի թէ՝ մօրեղբայրդ պատրաստակամութիւն յայտնած է անմիջապէս համբել 2000 սուկին եթէ հաւանութիւնդ տաս տօքթօրին :

— Զեմ կրնար , բարա՛ , չեմ կրնար , ի՞նչ ընեմ , ձեռքս չէ . հոգ չէ , մօրեղբայրս թող չի տայ գրամօժիտս :

— Բայց ինչո՞ւ ձեռքէ հանենք այդպիտի առիթ մը , գիտե՞ս որքան աշխատեցայ մինչև որ համոզեցի մօրեղբայրդ . . .

— Թող հանգարտի մօրեղբայրս , ես չպիտի ամուսնանամ , ձգեցէ'ք զիս ազատ ապրիմ :

Կորտոնեան պէյ զո՞ւր կը ջանար համոզելու իր աղջիկը , որ անդրդուելի կը մնար իր նախկին որոշ ման վրայ . մէկ քանի անդամներ ալ փորձեց , ի վերա ջոյ տեղի տուաւ :

Այսպէս անցաւ այդ իրիկունը . Կորտոնեան պէյ սրգողած , առանց մնաս բարովի կոպտօրէն գուրս եւ լաւ տունէն և այն դիշերը չվերագարձաւ . իսկ Հերանոյշ վեր եւաւ , մինչ մայրը՝ քովի սենեակին մէջ :

արդուզարդին ետեւէն էր, նոյն զիշերը Տէրուէրեանի այցելութիւնը պիտի ընդունէր երբ բնակարանին մէջ ամէն մարդ քուն մտած ըլլար :

Հերանոյչ անցաւ գրասեղանին առջև, գիրք մը քաշեց գրադարանէն և սկսաւ կարդալ :

Դուրսը՝ կորտոնեան պէյ, «Կրան Թափէ իժիր-սիէնսի մէջ մէկ երկու ժամ թղթախաղի սեղանին չուրջը նստելէ յետոյ, բաժնուեցաւ իր սովորական ընկերներէն, տունը վերադառնալու պատրուակով, և ուղղեց քայլերը դէպի «Շան զ'իլլոցէ»ի կամարները, որոնց ներքեւ կը ուքտային գիշերաճեմ հանրային աղջիկները : Ասոնց մէկուն թեւը մտաւ պէյը և սողուկելով սոուերներուն մէջէն, անկիւնի մութ փողոց մը նետեց ինքզինք . խզճակատարեալ հանդարտութեամբ մը լքելով իր կինը՝ ուրիշի թեւերուն մէջ, և իր աղջիկը՝ վտանգաւոր ուղիներու մէջ : Ինք արդէն կ'առճապարէր ամուսնացնել իր աղջիկը, որպէսզի այնուհետեւ արձակ համարձակ շարունակէր ապրիլ իր ցոփի կեանքը, վկայ մը պակաս ունենալով իր անառակութիւններուն : Կնոջը մասին երբեք հոգ չէր ըներ օրովհետեւ գիտէր թէ անի վար չէր մնար իրմէ, աշխարհիկ կեանքի գլորութերու մէջ . . . .



## ԵՐԿՈՒ ՄՏԵՐԻՄՆԵՐ

Հերանոյշ, իր յուսահատութեան օրերուն մէջ, ո՛չ ունէր զինքը մխիթարող, բացի գաղթական Արծուիրունեանէն, որուն, ինչ պէս կը յիշեն ընթերցողները, ծանօթացած էր քանի մը տարիներ առաջ, տիկին Ազնիւի միջոցաւ, երբ այս վերջինը Թօի ջարդերէն փախչող հայ գաղթականներուն այցելութեան գացած էր Ս. Աստուածածին եկեղեցին և վերադարձին՝ իր կառքին մէջ առած էր Արծուիրունեանը :

Արդ, այդ հանգիպումէն ի վեր, Հերանոյշի սըրտին մէջ ինկած էր հայերէն սովորելու բուռն իղձ մը, որ ի վերջոյ պատուած էր յաջողութեամբ, հօրը կողմէն արտօնուած ըլլալով իր տունը մասնաւոր դաս առնելու Արծուիրունեանէն, որ շաբաթը երկու անգամ կ'այցելէր Կորտոնեան պէյին տունը : Այս կերպով Հերանոյշ բաւական առաջացած էր հայերէնի մէջ և սկսած էր արգէն նամակներ շարադրել գրեթէ առանց տառասխալի և ֆրանսերէնէ հայերէն թարգմանութիւններ ընել դասական թէ վիպական դպրոցներու պատկանող հեղինակներէն, Եւ քանի՛ առաջանար լեզուին մէջ, ո՛յնքան աւելի կ'աւելնար օրիորդին համակրանքը գէպի իր ուսուցիչը, որ իր կողմէն ամէն ջանք ի զործ կը գնէր դաստիարակելու իր սանու հին, ներարկելով անոր կենսունակ երակներուն մէջ՝ չարչարուող հայրենիքին ու մարտիրոս ազգին սէրը, անարատ ու մաքուր արիւն մը շրջան ընել տալով անոր առոյգ ու թարմ հոգիին մէջ . այնպէս որ Հերանոյշ իր վրայէն տակաւ կը թօթափէր հին փոշին, մայրապետներու ճնշող մթնոլորտին ազգեցու .

թիւնը . կը մոռնար տակաւ իր մանկալին յոռի սուվորութիւնները և կը խոստանար ըլլալ անկեղծ , իր ցաւատանջ ցեղին տառապանքովը բարախող սրտի մը տէր , և իր հայրենիքին ազատագրումի դատին ինքզինք նուրիրող տիպար հայուհի մը որուն նմանը գըանել եթէ ոչ անկարելի , գոնէ գժուար էր փարաւոնաներու այդ ընդարձակ երկրին մէջ :

Այսպէս , ամիսներու երկար ընթացքում աւելի ընտանեցած , Արծուիբունեան ու Հերանոյշ գարձած էին երկու մաերիմ ու սրտակից բարեկամներ , որոնք իրարմով ու իրարու մէջ կը գտնէին բաւարարութիւն մը : Օրիորդը կը մոռնար իր վիշտերը , երբ իր քով կը գտնէր գաղտնապահ ուսուցիչը , որ իրեն առջև նոր տիեզերք մը բացած էր . կը թեթենար , կ'սփոփուէր անոր խօքերէն ու խորհուրդներէն , որոնք ա՛յնքան ոգեւորիչ էին ու կազդուրիչ . յաճախ անոր կը բանար իր սիրտը , կը պատմէր իր հոգեկան տառապանքները , մէ՛կ խօսքով՝ անո՞ր կը խոստովանէր իր գաղտնի . . . մեղքերը :

Հայերէնը պատրուակ մըն էր լոկ , երկու անգտմը բարձրացաւ երեքի , երբեմն ալ չորսի , և կորտոնեանի բնակարանը միշտ բաց էր Արծուիբեւնեանի համար : Տէր և տիկին կորտոնեան , երկուքն ալ հաւասարապէս կը սիրէին ու կը յարգէին Հերանոյշի հայերէնի ուսուցիչը , որուն յաճախ առանձինն կը գանգատէին իրարու դէմ և որ երբեմն հաշտարար գանտաւորի մը դերը կը կատարէր , իր անշահախնդիր նկարագրովը մարելով ընտանեկան հրդեհները . . . :

Միւս կողմէ , կորտոնեան պէյ մէծ հաւատք մը տածէր Արծուիբունեանի ողջմտութեան ու փորձառութեան վրայ . կ'զգար թէ անի պիտի կրնար օր մը համոզել իր աղջիկը՝ վերջապէս ընդունելու տօքթօր Պըտօյի ձեռքը : Սակայն պէյը չարաչար կը սխալէր ,

չէր լաւ ճանչցած գաղթական ուսուցիչը, որ ճշմարիտ հոգեբան մըն էր և տարրալուծած էր Հերանոյշի բռվանդակ հոգին:

Կորտոնեան պէյ կը սխալէր, երբ կը ուսար իր ծնողական հրէշային գիտումներուն ու գաւաճան մըտածումներուն գործիք ընել Սրծուիրունեանի պէս անկախ միտք մը, անկաշառ հոգի մը, որ համակ բարութիւն էր և անկեղծութիւն:

Ինչպէս ըսինք, երկու մտերիմներ էին անոնք, ուսուցիչ ու սանուհի, գասերուն յատկացուած ժամերը յաճախ կը գրաւուէին գաղտնի խօսակցութիւններով, ու խոստովանութիւններով, որոնց մէջ Հերանոյշ անվերապահօրէն կ'արտայայտոր ինքզինք: Մէկէ աւելի անգամներ թափած էր արգէն իր գառնացած սրտին մազձը և գարման մը խնդրած իր ուսուցչէն, զոր կը գաւանէր իր միակ սփոփիչը:

Խոկ այս վերջինը, խեղճ օրիորդը սրտապնդելու զուր փորձերէ յոդնած, Կորտոնեան պէյին անբացատրելի յամառութենէն ու շնական անգթութենէն յաղթահարուած, և սակայն, չուզելով իր սանուհին լքել, անպաշտպան և անզէն յանձնել ճակատագրին վերջին, գերագոյն միջոց մը խորհած էր, վիժեցնելու համար տօքթօր Պլտօյի ամուսնութեան ծրագիրը, ուրուն աղիտարեր հետեւանքները կը նշմարէր աչքի առջեւ բերելով մէկ կողմէ օրիորդին անհաշտ ատելութիւնը և միւս կողմէ՝ տօքթօրին շահամոլ ու կեղծաւոր նկարագիրը:

Եւ այս միջոցը ժամ առաջ կ'ուզէր գործագրել, ուստի, օր մը երբ կը մեկնէր Հերանոյշի քովէն, ուրուն հետ ամբողջ երկու ժամ գլուխ գլխու տեսակցած էր, ժամածեց, իր տունը վերագառնալէ առաջ հանողիպիլ ֆակալա թաղը, Յորդանան էֆէնտի Զկնորսեանին, պարկեշտ ու պատուական ընտանիքի հայր

մը, որուն հետ բարեկամացած էր առաջին օրէն, երբ  
ոտքը Գահիրէ գրած էր :

Զկնորսեան էֆէնտի ժամանակին կեսարիոյ կողմէն գաղթած ու Գահիրէ հաստատուծ . յաջողած էր նախանձելի դիրք մը գրաւել առեւտրական հրապարակին վրայ, միենոյն ժամանակ մասնակցելով ազգային բարեգործական ամէն շարժումներու, որոնց մէջ ցոյց տուած էր բացարձակ անշահախնդրութեան մը հետ անկեղծ հայրենասիրութեան խանգ մը : Բաղդէն հալածուած մըն էր սակայն . հազիւ հինգ տարիւներ առաջ, համաճարակին զոհ տուած էր իր ընտանիքին մէկ քանի անդամները, գրեթէ մէկ քանի օրուան մէ :

Բոլոր Գահիրէցիները զինք կը ճանչնային իրքն յարգուած անձնաւորութիւնն մը . և առ հասարակ կը գովէին անոր օրինակելի վարքն ու բարքը, մասուր բարոյականը և իրարու կը մատնանչէին անոր ա՛յն քան արդիւնաւոր ծառայութիւնները, զորս չէր գաղըրեր մատուցանելէ հանրութեան օգտին : Յօի գաղթաթաւանները մանաւանգ, երախտագիտութեամբ կը յիշէին Զկնորսեան էֆէնտի անունը :

Արծուիրունեան այն օրը յիշեց այս բարեհամբաւ մարգը, և ուղղակի գնաց անոր զրասենեակը :

Իրիկուան ժամը չորսն էր երբ Արծուիրունեան ներս մտաւ գրասենեակէն ու բարեւեց Զկնորսեան Հափէնտին, որ բարեկամարար մինակ էր :

Երկու բարեկամները յաճախ կը տեսնէին զիրար շայկական սրճարանին մէջ, ուր իրարու հետ նարտ կը խաղային ու կլկլակ ալ կը քաշէլին « Սակայն, խիստ կարեւոր գործի մը համար է որ, կ'ըսէր Զըկնորսեան ինքնիրեն . Արծուիրունեան ստիպուած պիտի ըլլար գալ մինչև իր գրասենեակը : Ծառային պատուիրեց լեցնել երկու նարկիլէ, նոյնպէս սուրճ մը

պատրաստել, յետոյ, ձգելով ձեռքի զործը, դարձաւ  
Արծուիբունեանի .

— Բարի՛ է, ըսաւ ժպտելով, այս ի՞նչ հով փչեց,  
ուրկէ՞ կուգաք :

— Կորտոնեան պէյին տունէն կուգամ, ուզեցի  
հոս հանդիպիլ .

— Ի՞նչ նորութիւն ունիք :

— Ի՞նչ պիտի ըլլայ, գժամ'խտ աղջիկ, բռնի  
կուզեն ամուսնացնել տօքթօրին հետ :

— Ի՞նչ կ'ըսէք, կարելի՞ բան է, աղջկանը կամ-  
քը չէ՞ առնուած :

— Ի՞նչ կամք, յարեց Հերանոշի ուսուցէչը, չէ՞ ք  
ճանչնար պէյը, գլխէն նետել կ'ուզէ խեղճ աղջիկը,  
որպէսզի .

— Գիտե՞մ, գիտե՞մ, անամօթը . . .

Ծառան բերաւ նարկիլէները, ու սկսան երկու  
բարեկամները քաշել :

Արծուիբունեան պատմեց բոլոր մանրամասնու-  
թիւնները, և խնդրեց Զկնորսեանի աջակցութիւնը,  
տօքթ. Պըտոյի գրելու և ստիպելու զանի որ հրաժարի  
այդ գաղափարէն . Արծուիբունեան վստահ էր թէ՝  
Զկնորսեան պիտի կրնար բարերար ազդեցութիւն մը  
գործել տօքթօրին վրայ, որովհետեւ, այս վերջինը  
շատ կը յարգէր թէ՛ իբրև հայրենակից, և թէ հան-  
րութեան քով մեծ յարգ ու պատիւ վայելոծ անձ-  
նաւորութիւն մը : Սակայն Զկնորսեան էֆէնտին չա-  
փազանց զգուշաւոր և վեհերուտ էր այս կարգի խըն-  
դիրներու միջամտելու համար :

Բաւական երկար խօսակցութիւններէ և կարծիք-  
ներու փոխանակութերէ վերջ, Զկնորսեան էֆէնտի  
մէկ կողմէ կլկլակը գոռացնելով .

— Սիրելի՛ս, ըսաւ, բաւական փափուկ խնդիք  
մըն է այս, կը վարանիմ ընելու այդպիսի ձեռնարկ

մը մեր տօքթօրին մօտ, որուն քնաւորութիւնը լաւ կը ճանչնաք:

— Հոգ չէ՛, Զկնորսեան էֆէնտի, կը պնդէր Արծուիբունեան, գուք ազնիւ սիրտ մը կը կրէք ու կը սիրէք բարիքը. անպաշտպան աղջկան մը կեանքը պիտի փրկէք:

— Սակայն, սիրելիս, չէ՞ք խորհիր թէ այս կերպով զիս կը գնէք գժուար կացութեան մը մէջ:

— Ի՞նչպէս . . .

— Մէկ կողմէ վշտացուցած պիտի ըլլամ մեր տօքթօրը, և միւս կողմէ ինծի գէմ յարուցած պիտի ըլլամ կորտոնեան պէյին ատելութիւնը: Եւ յետոյ, ես ի՞նչ հանգամանքով պիտի միջամտեմ, կ'աղաչեմ:

— Իրաւո՞ւնք ունիք, բարեկա՛մս, բայց վերջառ պիս զոհարերութիւն մըն է որ պիտի ընէք և արգիւած պիտի ըլլաք ընտանեկան մեծ աղէտք մը. հաւատացէ՛ք եթէ այս ամուսնութիւնը տեղի ունենայ հաւատուակ աղջկանը կամքին, այս վերջինը յուսահատութեան պիտի մատնուի և — երանի թէ սխալած ըլլամ — պիտի գիմէ ինքնասպանութեան:

Զկնորսերն էֆէնտին սկսաւ խոկալ, վայրկենապէս անդրագարձաւ եղերական միջադէպին որ մէկ քանի ամիս առաջ տեղի ունեցած էր կորտոնեան ընտանիքին մէջ: Հերանոյշ, յուսահատութեան նոպայի մը մէջ ինքզինք իրենց պատուհանէն վար նետած էր և հիւանդանոցը փոխագրուած հետեւաբար Արվուիրունեանի կասկածները հեռու չէին կրնար ըլլալ իրականութենէ. գարձաւ ըսաւ.

— Սիրելիս, հիմա կ'ըսէք թէ տօքթօրին գրեմ որ հրաժարի:

— Այս՝, այս՝, անհրաժեշտ է:

Ծառան սուրճը բերաւ նոյն պահուն:

Խօսակցութիւնը քիչ մըն ալ շարունակուեցաւ եր-  
կու մտերիմ բարսեկամներու միջն , և Հերանոյշի ու-  
սուցիչը գոհ ու հանգարտ որտով ժեկնեցաւ իր բա-  
րեկամին գրասնեակէ :

Զինորսեան էֆէնտի խոստացած էր հարկ եղածը  
գրել Աղեքսանդրիա . տօքթօր Պըտօյի :



## ԻԶ

### ԴԷՊԻ ԳԵՐԵԶՄԱՆ

Զինորսեան Յորդանան էֆէնտին շատ կը սիրէր  
Արծուիբունեանը , որուն ուղղամտութեան վրայ մեծ  
հաւատք ունէր : Աւստի առանց ո և է առարկութեան :  
և հակառակ իր վեհերոս բնաւորութեան՝ միջամուխ  
չըլլալու գիւրազզածութիւններ վիրաւորող գործերու ,  
ընդունեց իր բարեկամին առաջարկը և խոստացաւ  
առաջին առթիւ գիմել տօքթ . Պըտօյի և խնդրել որ  
հրաժարի Հերանոյշի հետ ամուսնանալու գաղափարէն :

Սակայն անդին , մութին մէջ սակարկութիւններ  
կ'ըլլային : Կորտոնեան Պաղտիկ պէյ շաբաթը գրեթէ  
երեք անգամ նամակներ կը գրէր Գահիրէ իր եղբօրը ,  
խնդրելով փութացնել ամուսնութիւնը : Գրեթէ շատ  
գիշերներ , Առաջնորդեան Սիմօն պէյի բնակարանին  
մէջ , գաղտնի խորհրդակցութիւններ կը կատարուէին  
կորտոնեան ու Առաջնորդեան պէյերու միջն , տիկին  
Սիրանոյշի հօրենական ժառանգութենէն մաս մը կան-  
խաւ յատկացնելու Հերանոյշին իրքեւ գրամօժիտ , պայ-  
մանաւ որ ամուսնութիւնը ժամ՝ առաջ կնքուէր տօք-  
թօր Պըտօյի հետ :

Վերջապէս սակարկութիւնը վերջացած էր, Հերանոյշի մահուան սակարկութիւնը՝ Սիմօն պէյ խոստացած էր 1500 սոկիի գրամօժիտ տալ . . . :

Կը մնար միայն այդ սոկեղէն խոստումին գործադրութիւնը :

Կորատոնեան պէյ փութացած էր իր եղբօրը գրել գործին բոլոր մանրամասնութիւնները և հաղորդել անոր արդիւնքը. և տօքթօրը գոհ ու զուարթ, ամէն գիշեր Պալտիկ պէյին տունը կ'այցելէր :

Ուրբաթ իրիկուն մըն էր, աշնանավերջին զովագին զեփիւռ մը ներս կը մտնէր լուսամուտէն, որ կէս մը բացուած էր: Ընթրիքը դեռ նոր վերջացած, տիկին Սիրանոյշ այցելութեան գացած էր իր եղբօր՝ Սիմօն պէյի բնակարանը :

Կորատոնեան պէյ. անսովոր զուարթութիւն մը գէմքին վրայ, իր աղջկան թեւէն բռնած, գորովոտ նայուածքով մը ժապտելով:

— Հերանո՛յշ, ըսաւ, եկուր քիչ մը նստինք վերը:

Օրիորդը չէր սպասեր այսպիսի վարմունք մը հօբը կողմէն. որ ս վորաբար ընթրիքէն անմիջապէս ետքը դուրս կ'ելլէր և կէս զիշերէն ետքը ներս կը մտնէր:

— Ի՞նչ կայ դարձեալ, բարա՛ . . .

— Ի՞նչ, ըսաւ հայրը կէս մը կշտամբով, կէս մըն ալ փաղաքուշ նայուածքը սեւեռած իր աղջկան վրայ, չե՞ս ուզեր քանի մը վայրիկեան անցնել ինձի հետ,

Եւ հայր ու աղջիկ վեր ելան:

Պահ մը իրարու երես նայեցան անխօս, բացարձակ լուսութիւն մը պահելով:

Յետոյ լոսութիւնը խզելով.

— Տե՛ս, ըստ հայրը, տես ի՞նչ գեղեցիկ է:

Աւ գրպանէն հանելով առջեւի գրասեղանին վրայ դրաւ թաւիչէ տփիկ մը:

— Ի՞նչ է բարա՛, հարցուց օրիորդը նետաքըը:

քիր շարժումով մը, ի՞նչ է ատիկա :

Կորտոնեան պէյ տփիկը բացաւ ու մէջէն հանեց աղամանդակուռ մատնի մը, որ կը վառէր : Յետոյ . մօտեցնելով զախ իր աղջկան .

— Կը տեսնե՞ս : ըստւ ժպտելով . ի՞նչ աղուոր է :

— Որո՞ւ է այդ մատնին , բարա' , հարցուց Հերանոյշ միամիտի շեշտով մը :

— Որո՞ւ պիտի ըլլայ , յարեց հայրը միշտ ժըպտելով , գուշակէ' նայիմ , կընա՞ս գիտնալ . . .

— Մամայի՞ն է . . .

— Մամայի՞ն . . . կշտամբեց կորտոնեան պէյ , ի՞նչ պիտի ընէ մաման , ունեցածը չի՞ բաւեր . . .

— է՞հ ուրեմն , որո՞ւն է :

— Զպիտի ըսեմ . . . գիտցի'ր նայիմ :

— Ես գիտե՞մ , բարա' :

— Քո'ւկդ է , աղջի'կո քուկդ է . . . ա՛ռ , տե՛ս , մատդ անցուր անգամ մը , փորձէ' տես , ո՛րքան պիտի վայելէ :

— Մօրեղբա՞յրս տուաւ . . .

— Աղջի'կո , յարեց հայրը աւելի քաղցրացնելով իր ձայնը . բաւական մօտեցար քիչ մըն ալ խորհէ , պիտի գտնես :

Հերանոյշ մատնին առաւ ու սկսաւ զննել :

Նոյն միջոցին հայրը քաջալերուած , պատեհ վայրկեանը հասած կարծեց , բացուելու իր աղջկան և պատմելու եղելութիւնը ,

Հերանոյշ բաւական երկար տտին մատնին իր փառ փուկ ձեռքերուն մէջ դարձնելէ , շոյնէ , սիրելէ ու մէկ քանի անգամ մատն անցնելէ հանելէ յետոյ .

— Բարա' , ըստւ ինչէ՞ն իմս պիտի ըլլայ . . .

— Զիմացա՞ր , աղջի'կո , մօրեղբայրդ ինչե՞ր խոստացած է քեզի համար , և

— Ի՞նչ խոստացաւ մօրեղբայրս . . .

Կորտոնեան պէց նոյն պահուն աշխարհի երջանս կագոյն հայրը կը նկատէր . ա'լ տարակոյս մը չունէր . վստահ էր թէ իր աղջիկը պիտի շանար ադամանդին փայլէն , մանաւանդ որ բոլորովին անձնատուր պիտի ըլլար , եթէ իմանար միւս պարագաները :

— Մօրեղրայրդ , շարունակեց հայրը լուրջ ու խորհրդաւոր գէմքով մը , այս օրերս ամենալաւ տրամադրութեան մը մէջ կը գտնուի քեզի հանդէպ , գիտե՞ս որքան կը սիրէ քեզ :

— Գիտե՞մ , շատ կը սիրէ զիս :

— Եւ իր գուրգուրանքին իրրե նոր գրաւական մը , գիտե՞ս ինչ ըրաւ :

— Ի՞նչ ըրաւ , հարցուց աղջիկը , հետզհետէ մօտենալով հօրը , որ արմուկը սեղանին յեցուցած ու ձեռքը ծնօտին , կը խօսէր ներշնչուած ու խանդավառ գէմքով մը :

— Դեռ ի՞նչ պիտի ընէր , մտիկ ըրէ որ պատմեմ : Ու սկսաւ մանրամասնօրէն պատմել վերջին օրերու բոլոր անցած դարձածները , առանց սակայն մօտենալու տօքթսրի ամուսնութեան խնդրին :

— Շա'տ աղէկ , հարցուց Հերանոյշ լսեէ յետոյ հօրը պատմածները , այդ 1500 սոկին ե՞րբ պիտի տայ :

— Նո՞յն խսկ պսակիդ օրը . այդ գումարը գրամօժիտդ պիտի ըլլայ , հնչուն դրամ , առանց հաշուելու «պոյիիդ» և ուրիշ անհրաժեշտ իրեղէններու համար ըլլալիք ծախսքերը . որոնք պիտի հոգացուին դարձեալ մօրեղրօրդ կողմէն .

Հերանոյշ տակաւ կը հրապուրուէր , պահ մը կը մոռնար միւս սէրերը : կը խորհէր թէ Փեղամին հետ ամուսնանալ անկարելի պիտի ըլլար , որվհետեւ առաջին հակառակողը՝ մօրեղրայրը պիտի ըլլար . խսկ միւս սին , գեղեցիկ երիտասարչին հետ , որուն գեղարուեաւ տական տաղանդին զարնուած էր , աւելի գժուար

պիտի ըլլար ամուսնութիւն մը կնքել, քանի որ, կ'ըսէր ինքնիրեն յուրահատ ալիկը, խեղճուկ գաղթաւ կան մըն էր անի, և մօրեղբայրը՝ նիւթի մարդ մը ։ Հետեւաբար, կը տեսնէր թէ՛ ի վերջոյ պիտի հարկադրուէր տեղի տալ, հսկատակիլ իր հօրը կամքին, գոնէ այդ պատկառելի դրամօժիտէն չը զրկուելու համար։ Ասկայն, միւս կողմէ, բնազովը կատէր տօքթօրը, այն չարաշուք օրէն ի վեր՝ երբ իր հօրեղբօրը բնականին մէջ հանդիպած էր անոր . . . :

— Բարա՛ ի՞նչ կը խորհի մօրեղբայրս, որո՞ւն հետ ամուսնացնել մտադիր է զիս :

— Աղջի՛կս, յարեց հայրը երկչոտ ու վարանոտ գօնով մը, որո՞ւն հետ կրնայ ըլլալ դուն չե՞ս գիտեր, մօրեղբայրդ գէ՞շ կը խորհի քեզի համար ։

— Դիտե՛մ, գիտե՛մ, մօրեղբայրս կը սիրէ զիս, միշտ իմ ապագաս կը խորհի :

— Լա՛ւ ուրիմն, աղջի՛կս, պիտի ընդունի՞ս իր հաւնածը :

— Ո՞վ է, ըսէ՛ նայիմ, բարա՛, ո՞վ է հաւնածը :

— Մեր հաւնածը, ըսաւ հայրը կմկմալով ։

Հերանոյշ լոեց և սկսաւ խոկալ :

— Տօքթօ՛րը, աղջի՛կս, տաղանդաւոր, առոյգ, գեղեցիկ երիտասարդ մը, ամբողջ քաղաքին մէջ սիրուած, հայ-լայփի տօքթօ՛րը, գեռ ի՞նչ կ'ուզես :

Հերանոյշ լուռ ու խոկուն, միայն մտիկ կ'ընէր :

— Ու յետոյ, շարունակեց հայրը, աւելի՛ խորախուսուած՝ աղջկանը լուռթենէն, ի՞նչ գիտես. վաղը թերևս ուրիշ աւելի կարեւոր գումար մըն ալ նուրիէ, բա՛զդ մըն է ասիկա աղջի՛կս, արե մը ծագած է, կեանքիդ արե՛ւը . . . :

Հերանոյշ միշտ խոկուն, զլու խը կախ, մտիկ կ'ընէր առանց ո և է շարժումի մը :

— Եկո՛ւր անուշիկ աղջի՛կս, տո՛ւր խօսքդ և վաղ-

ուընէ սարքենք հարսնիքը . ամէն պատրաստութիւղ եղած է արդէն , քու հաւանութի՛ւնդ միայն պէտք է : — Բարա՛ . ուրեմն զուք վճռած էք այս ամուսնութիւնը :

— Ո՛չ աղջիկս , ի՞նչպէս կրնանք վճռել , առանց նախապէս հաւանութիւնդ ստանալու :

— Սակայն ի՞նչ կ'արժէ հաւանութիւնս , քանի որ ձեր մէջը կանխորոշ կարգագրութիւններ ըրած վերջացուցած էք . զուն չըսի՞ր քիչ առաջ . թէ ամէն պատրաստութիւն եղած է , նոյն իսկ մատանին ալ յանձնուած է քեզի , չէ՞ :

— Այո՛ , ճիշդ է , ամէն բան պատրաստ է , բայց հաւանութիւնդ անհրաժեշտ է . . .

— Բայց չը սիրեցի՞ . չե՛մ կրնար սիրել այդ մարդը , մանաւանդ իր կանացի ձեւերը . . . ա՛խ բարա՛ . չե՛ս գիտեր ո՞րքան կ'ատեմ այդ մարդը :

— Բայց ի՞նքը , գիտե՞ս որքան սիրած է քեզ . կը խենդենա՞յ վրադ :

— Մի՛ խաբուիր , բարա՛ , մի՛ խաբուիր անոր կեղծ ձեւերէն , կը խենդենա՞յ , շիտա՞կ է , ո՛չ սակայն ինծի համար :

— Մի՛ ըսեր աղջիկս . այդպէս մի խօսիր , եթէ կարգամ իր նամակները , պիտի հիանաս ոճին վրայ . ի՞նչ փափուկ սիրտ , ի՞նչ բարի , ի՞նչ աղնիւ հոգի . . .

— Ճի՛շդ է , ճի՛շդ է , հեգնեց Հերանոյշ , կը հաստատեմ , սիրու փափուկ , մանաւանդ դրամական խընդիրներու մէջ . . . բարա՛ , գիտցա՛ծ ըլլաս , սև նախալգացումներ ունիմ այդ չարաշուք մարդուն դէմ . կ'ատեմ այդ մարդը , բոլո՞ր հոգիովս ու բոլոր էութեամբս կ'ատեմ :

Կորտօնեան պէյ զուր կը փորձէր մարել Հերանոյշի ատելավառ զգացումները , զո՞ւր կը թուէր տօքա

թօր Պըտոյի թէ ծանօթ թէ անծանօթ ձիրքերը , կարենալ արծարծելու իր աղջկան սրտին մէջ համականքի փոքրիկ կայծ մը դէպի փեսացու տօքթօրը . Հերանոյշ կը յամառէր , անդրդուելի կը մնար . և կը սպառնար հակառակ պարագային թողուլ ընտանեկան յարկը և քաշուիլ մայրապետանոց մը :

Նոյն պահուն փողոցին դուռը զարնուեցաւ :

Երկու վայրկեան ետքը , վեր ելաւ սպասուհին և այցաքարտ մը ներկայացուց :

— Թող վեր հրամմէ . ըստ կորտոնեան պէյ . այցաքարտը ձեռքին մէջ դարձնելով :

Սպասուհին վար իջաւ հիւրը վեր առաջնորդելու , մինչ Հերանոյշ կը հարցնէր հօրը թէ՝ ո՞վ էր այցելուն :

— Յորդանան էֆէնտին է , ըստ և ոտքի ելլելով սկսաւ ման գալ սենեակին մէջ , սպասելով դիմաւորելու Զկնորսեան էֆէնտին որ արդէն հասած էր սանադուխին գլուխը :

— Հրամմեցէ՛ք , հրամմեցէ՛ք , կրկնեց պէյը յարգալիր ձեռերով , աս ի՞նչ հով փչեց . ո՞ւր է , մինա՞կէք , ինչո՞ւ միասին չբերիք տիկինը :

— Արդէն շատ չպիտի կրնամ նստիլ , կարճ տեսիակցութեան մը համար եկած եմ , շուտով պիտի վերագառնամ , ներեցէ՛ք որ ձեզ անհանգիստ ըրի :

Եւ Զկնորսեան էֆէնտին պէյին ձեռքը սեղմելով , ու զլսի թեթե հակումով մը բարեւելով օրիորդը , գնաց նստաւ պէյին դիմացի քանարէին վրայ .

Կորտունեան պէյ լաւ կը ճանչնար Յորդանան էֆէնտին , գիտէր թէ ան պարապ բանի մը համար չէր այցելութիւն տար երբեք , և թէ՝ այդ գիշերուան այցելութիւնը սովորական այցելութիւններէն չէր :

Քանի մը քաղաքավարական բառերու փոխանակումերէ վերջը , Հերանոյշ հօրը նշանացի ազդարարութեան վրայ , շնորհալի հրաժեշտով մը հեռացաւ , առանձին թողլով երկու բարեկամները :

Զկնորսեան էֆէնտին կ'աճապարէր, ուստի, առանց յառաջաբանի, ըստ,

— Գիտէք պէյ, ինչո՞ւ եկայ այսպէս ուշ ատեն :  
— Քա՛ւ լիցի, Զկնորսեան էֆէնտի, բողոքեց պէյ-  
յը մեր գուռը միշտ բաց է ձեզի համար, և կը ցա-  
ւիմ որ խիստ ցանցառ են ձեր այցելութիւնները, մա-  
նաւանդ տիկինը բնաւ չպատուեր մեզ :

— Ենորհակամ' եմ պէյ, գիտէք անշուշտ, փոք-  
րիկները չեն թողուր որ հեռանայ տունէն, այլապէս  
շատ կը փափաքի վայելել ձեր տիկնոջ ընկերութիւնը .  
հետեւաբար պէտք է ներողամիտ ըլլաք : Խիստ կա-  
կարեւոր, և ձեզի համար կենսական խնդիր մըն է  
այս այցելութեանս շարժառիթը :

— Ի՞նչ խնդիր, բարի՛ է անշուշտ :

— Բարի՛ է . . . ձեր օրիորդին խնդի՛րը . . .

— Ո՞ր խնդիրը . . .

— Պիտի պատմեմ հիմա . կը խնդրեմ միայն . որ  
չընդմիջէք զիս, որովհետեւ շատ կ'աճապարեմ, հիւր  
ունիմ տունը, կ'սպասեն :

— Ո՞վ է հիւրը, հարցուց պէյը :

— Մեր տօքթօրը . . . այս ՞օր եկաւ Աղեքսան-  
դրիայէն, վաղը կանուխ առաջին ճեպընթացով պիտի  
վերադառնայ :

Կորտոնեան պէյը վայրկենապէս գունաթափ եղաւ  
և աթոռին մէջ ինքզինք սկսաւ տեղաւորել, լարելով  
իր բոլոր ուշագրութիւնը, մինչ Զկնորսեան կը խօսէր :

— Ներեցէ՛ք պէյ, ձեր օրիորդը վերջնականապէս  
որոշա՞ծ էք ամուսնացնել տօքթօրին հետ :

— Այո՛, ի՞նչ կայ որ . . . նոր բա՞ն մը կայ . . .

— Ո՛չ, . . . միայն կ'ուզէի գիտնալ թէ՝ առնուա՞ծ  
է օրիորդին կամքը :

— Ինչո՞ւ այս հարցումը, և որմէ . . . տօքթօ՞րը  
կ'ուզէ հասկնալ :

— Ո՞չ, ես կը փափաքիմ հասկնալ, որովհետեւ  
այդ մասին ըսելիքներ ունիմ:

— Խնդրեմ, պատմեցէ՞ք, ինչո՞ւ կ'ուզէք դիտա-  
նալ այդ կէտը... օրինակի համար, եթէ առնուած  
չըլլայ կամքը, կամ եթէ առնուած ըլլայ, ի՞նչ պիտի  
ըլլայ...

— Խնդրեմ գիտէ՞ք ինչ է, պէ՛յ, տոքթօրը յատ-  
կապէս եկած է այդ մասին ստոյգ տեղեկութիւն մը  
ստանալու համար. եթէ ձեր օրիորդին հակառակ է որ  
պիտի կնքուի այս ամուսնութիւնը, պէտք է նախա-  
պէս գիտնանք:

— Զարմա՛նք, ընդմիջեց պէյը դժգոհ դէմքով  
մը, ինչո՞ւ տօքթօրը կը տարակուսի, խնդրեմ դրամ-  
օժիտին վրայ չէ՞:

— Ո՞չ պէյ, դրամօժիտը մէկդի դրէք, աւելի  
կենսականը կայ, օրիորդին կամքը, չէ՞:

— Բայց եթէ աղջկանս կամքը չըլլայ, կարելի՞  
բան է որ այս գործը գլուխ հանուի. բռնի ամուս-  
նութիւնն մը պիտի ըլլար այն տաեն, չէ՞:

— Ինչ որ աղիտաբեր կրնայ ըլլալ, այնպէս չէ՞:

— Անտարակո՞յս, յարեց պէյը, անհրաժեշտ է  
նախապէս առնել աղջկանս հաւանանութիւնը. բայց են-  
թագրենք պահ մը, թէ ես ուզեմ առանց այդ հաւա-  
նութեան ամուսնացնել աղջիկս, տօքթօրը պիտի չըն-  
դունի՞, ի՞նչ ըսաւ ինքը:

— Եթէ ինք ընդունի, բարձրացուց ձայնը Յոր-  
դանան էֆէնտին, ե՛ս պիտի մերժել տամ իրեն:

— Բայց ինչո՞ւ...

— Որովհետեւ բռնի ամուսնութիւնն մը պիտի ըլ-  
լար, ինչպէս որ շատ լաւ կ'ըսէիք գուշքիչ քիչ առաջ,  
և բռնի ամուսնութիւնն մը կնքել՝ կը նշանակէ ըն-  
տանեկան յարկը դժոխքի մը վերածել, կամ աւելի  
ճիշդը, ամբողջ կեանք մը թունաւորել, չէ՞:

Կորտոնեան պէյ սկսաւ ճակատը շփել և ման գալ սենեակին մէջ, մինչ Զկնորսեան էֆէնտին, պէյին անսովոր շարժումներէն կը գուշակէր անոր ներքին տագնապը :

— Ի՞նչո՞ւ այսպէս յանկարծ փոխուեցաք, պէյ, միթէ ստո՞յգ է լսածս :

— Ի՞նչ, հարցուց պէյը յուզուած գէմքով մը :

— Օրիորդը գէկամակութիւն յայտնած է եղեր, և նոյն խոկ սպառնացած է վանք մը քաշուիլ, ո՞ր աստիճան ստոյգ է այս զրոյցը :

— Բացարձակապէս անհիմն է այդ զրոյցը, յարեց պէյը գլխի սպառնական ճօճումով մը, ո՞ր անխիզճը համարձակեր է ստեղծել այդպիսի յերիւրանք մը .

— Երանի՛ թէ անհիմն ըլլար . . . սակայն, պէյ, չըլլայ թէ գունք խաբուած ըլլաք, անգամ մը զննեցի՞ք, շօշափեցի՞ք օրիորդին տրամադրութիւնները, կ'աղաչեմ մի՛ խաբուիք երեւոյթներէն . . . գեռ ուշ չէ, եթէ օրիորդը չուզեր, ես կը համոզիմ տօքթօրը, պատուաւորապէս կը քաշուի, ի՞նչ կ'ըսէք · պէյ :

— Էֆէնտի՛ս . մի հաւատաք դուրսի զրոյցներուն, չառամիտներու կողմէն յերիւրուած սուտե՛ր են. եթէ չէք հաւատար ինծի, կրնաք անձամբ քննել, հասկընալ ազջկանս տրամադրութիւնը .

— Կը ներէք անշուշտ, պէյ, ճիշդ այդ նպատակով զրկուած եմ արդէն հոս, մեր տօքթօրին կողմէն, և իր թախանձանքին վրայ կարելի՞ է արդեօք ներկայութեանս կանչել օրիորդը և լսել իր կամքին արտայատութիւնը . . .

Կորտոնեան պէյ դժնդակ կացութեան մը մէջ կը գտնուէր. ի՞նչպէս կրնար դուրս ելլել այս բաւիզին թէջէն, եթէ օրիորդը ներս կանչէր ու Զկնորսեանի ներկայութեանը խօսել տար . . . Զէ՞ որ պիտի պարզուէր ճշմարտութիւնը : Սակայն, միւս կողմէ, կը

խորհեր թէ՝ վերջապէս պիտի քաշուէր աղջիկը, պիտի չհամարձակէր Զկնորսեան էֆէնտիին ներկայութեանը յատնելու իր ներքին զգացումները և կը յօւսար թէ, երբորդի մը ներկայութեանը բարերար աղդեցութիւն մը պիտի գործէր, և թերեւս նոյն իրիկունը յաջողութեամբ պիտի լուծուէր այս կնճռոտ խնդիրը: Ուստի, իր կուրութեան մէջ, կարծլով թէ պիտի յաջողէր իր աղջկանը բերնէն կորզելու վերջին տայոցն, և Զկնորսեանի միջոցաւ իր սիրական տօքթօրին աւետելու յաղթանակին լուրը, վճռեց անմիշապէս գործագրել հիւրին առաջարկը:

— Յորդանան էֆէնտի, եթէ կ'ուզէք կանչենք ներսը, դուք ալ լսեցէք:

— Գէշ չըլլար, պէտք է որ ես ալ անգամ մը լըսեմ օրիորդը, որպէսզի միամտեցնեմ մեր տօքթօրը. չէք գիտեր, շատ կը տառապի խեղճը, բաներ մը լըսեր, վազեր եկեր է ստուգելու:

— Շատ աղէկ, ներս կանչենք Հերանոյշը: Եւ մօտենալով գուռին.

— Հերանոյշ, ձայնեց, ներս եկուր աղջիկս:

Հերանոյշ արդէն քիչ մը հօտ առած էր, կը գուշակէր թէ կանխաւ իմացած ըլլալով թէ՝ Զկնորսեան խոստացած էր տօքթօր Պըտոն հրաժարեցնելու իր գիտաւորութենէն: Ուստի իսկայն ներս վազեց:

— Եկուր նայիմ, ըստ Զկնորսեան, հօր մը յատուկ գորսկավ մը, քեզի բան մը պիտի հարցնեմ հօրդ ներկայութեանը. մի՛ քաշուիր աղջիկս, շիտակը խօսէ: Բարան ինձի աղուոր լուր մը հաղորդեց և շատ ուրախացուց զիս. կրնա՞մ շնորհաւորել:

— Ի՞նչը, էֆէնտիս . . .

— Մի՛ քաշուիր, աղջիկս, շարունակեց Զկնորսեան ժպտելով, ե՞րբ պիտի ըլլայ պսակդ:

— Ա՞ր պսակը, որո՞ւ հետ, հարցուց Հերանոյշ միենոյն ամստարբել շեշտովը:

— Մեր տօքթօրին հետ, չէ՞ . . .

Եւ վերջին վանկին վերջին վանկը դեռ Զկնորսեանի բերնին մէջ, Հերանոյշ ընդուստ ցատկեց աթոռէն և զայրագին շեշտով մը .

— Կ'աղաչեմ, էֆէնտի, ըսաւ, ուրիշ անդամ միտաք ինծի այդ . . . մարդուն անունը, ի՞նչ կուզէ ինչ:

— Հերանոյշ, ընդմիջեց հայրը սպառնական դէմքով մը, ի՞նչ եղար, ի՞նչ կ'ըսես :

— Ի՞նչ պիտի ըսեմ, շարունակեց Հերանոյշ աւելի զայրացած, ի՞նչ կ'ուզէ ինչ այդ չոչորդը, այդ ապուշը . . .

Զկնորսեան էֆէնտին ապշահար մնաց, իսկ կորտոնեան պէջին արիւնը խուժեց ուղեղը, բարկութեանէն պիտի ճաթէր :

— Հայրս կ'ուզէ զիս ամուսնացնել, շարունակեց Հերանոյշ, մարդու մը հետ, որուն երեսը չիմ ուղերտեսնել . . .

— Հանդարտէ՛, աղջիկս, հանդարտէ՛, ըսաւ Զըկնորսեան, շատ լաւ, մի վրդովուիր, գնա հանգիստ ըրէ հիմա :

Եւ օրիորդը գրեթէ խելակորոյս դուս ելաւ սենեակէն :

Կորտոնեան պէջ կը մուլտար :

— Լի՛րը : անտմօթ . . .

Զկնորսեան ալ չէր կրնար մնալ հոն, ուստի :

— Պէ՛յ, ըսաւ, մի յուղուիք պարզուեցաւ ամէն բան. բռնի ամուսնութիւնները միշտ աղիտաբեր հետեւանքներ ունեցած են . . . օրիորդը՝ տեսաք, բացարձակապէս կ'ատէ մեր տօքթօրը, հետեւապէս խորհուրդ կուտամ ձեզի որ այս խնդիրը փակուած նկատէք. ես հարկ եղածը կը հաղորդեմ մեր տօքթօրին :

— Զկնորսեան էֆէնտի, կ'ըսէր կորտոնեան պէջ

պաղատելով, խնդրեմ, բան մը մի խօսիք մեր տոքաթօրին այս մասին, գուք աղջիկս չէք ճանչնար, ունի այսպիսի վայրկեաններ, բայց մինչև վաղը, վատահեղէք, բոլորովին փոխուած պիտի գտնէք. ևս գրամսօժիտի խնդիրը — ամենէն կենսականը — կարգադրած եմ արգէն, տօքթօրը թող չմեկնի, վաղը կ'ուզեմ զինք տեսնել:

— Կը ներէք պէյս, կը ներէք անշուշտ, ևս չեմ կընար կատարել այդ յանձնարարութիւնը, և գարձեալ կը յորդորեմ ձեզի որ հրաժարիք այդ գաղափարէն... Մի՛ խաղաք ձեր զաւկի ճակատադրին հետ, այս ընթացքով մահուան հարս մը պիտի ըլլայ ձեր աղջիկը. Դէպի գերեզման պիտի առաջնորդէք զանի և իր հարսանեկան առագաստը պիտի ըլլայ անոր համար մահուան մահին մը. մեղքցէք, պէյս, մեղքցէք, մի՛ ձեր ձեռքովը փորէք ձեր զաւկին փոսը... :

Այս խօսքերուն վրայ, Զկնորսեան բաժնուեցաւ կորոսնեան պէյսն և վերագարձաւ իր բնակարանը, ուր անհամբեր իրեն կ'ըպասէր տօքթօր Պըտօ:



ԻԷ.

## ՀԱՐՍ ՈՒ ՓԵՍԱՅ

Խոտիմներու մայրաքաղաքը՝ Գահիրէ, բրիտանաւկան գրաւումէն ասդին, սա վերջին քառորդ գարուկարճ ընթացքին, գրեթէ հիմնովին կերպարանափոխուած ու վերանորոգուած կրնայ համարուիլ, այնպէս որ այսօր Արեւմուտքի իր քոյրերուն արդիական գըշուշմին հետ կը կրէ նաև անոնց բովանդա՛ հրապոյը Ամէն տարի նոր պողոտաներ կը բացուին մեծալայն, երկայն, սիրուն ծառուղիներ ։ Երկաթուղիներու կայարանէն սկսեալ, զանազան ուղղութիւններով կ'երկարաձգուին ելեքտրակառաքերու գիծերը, որոնք բընակիչները կը փոխադրեն ամենէն հեռաւոր թաղերն ու արուարձանները ։ Օրէ օր կ'աճի, կը բազմապատկուի բնակարաններու և մանաւանդ հանրային շէնքերու թիւը, աջէն ու ձախէն կը բարձրանան հսկայ կառոյցներ, որոնք կը հովանաւորեն կամարապատ, ընդարձակ պողոտաները, ամէն թաղի գլուխ՝ փոքր ու սիրուն հրապարակ մը՝ ծաղկոտ ածուներով ու արձաններով զարդարուած . մին մի քայլի՝ գարեջըտուն մը, սրճարան մը, պանդոկ մը և այս ամէնը սրտաշարժ ներգաշնակութիւն մը կազմած, աւելի հրապուրիչ ու գեղեցիկ ընծայած են փարաւոններու այս նորաստեղծ սատանը, որ արդէն, առանց այդ յեղափոխութեան ալ, կրնար հպարտանալ իր յիսնադարեան բուրգերով, Սփինքսով ու կրանիթէ տաճարներով :

Ասոնք իրենց ստքը կը բերեն Արեւմուտքի ժխորներէն ու մռայլ երկինքներէ ձանձրացած, յոգնած սերունդի մը մենաշնորհեալ անզամները, բուրիս կոչուած, որոնք ովկվանոսներէն ու ծովերէն մեկնած :

կուգան կը թափին հոն , վեհափառ Նեղոսին ափունքը : ճիշդ աշնանավերջի օրերուն գաղթող թուչուններու երամներու պէս , հարաւին կազդուրիչ օդը ծծելու և արեւի լոգանքներով վերաւժարծելու իրենց կեանքի մարմբուն կրակը և այսպէս , զէթ կարճ ատենուան մը համար , մոռնալու իրենց հոգերը :

Այն տարին ո'չ համաճարակի , ոչ ալ պատերազմի կամ ներքին խռովութիւններու տագնապը կար . Եգիպտոսի բովանդակ ազգաբնակութիւնը խաղի , խըրախճանքի մէջ , երկրագունուի միւր մասերուն նախանձը կը շարժէր , ա'յնքան բարգաւաճ էին գործերը և ա'յնքան երջանիկ՝ ժողովուրդը Օդի մէջ սակարկութիւններ կ'ըլլային ամէն օր , ամէն ժամ , վիթխարի գումարներ կազմող հողերու առուծախին վրայ և վայրկեանէ վայրկեան հարստացողները կը յաջորդէին մոխիրի վրայ նստողներու :

Այդ առատ ու բարեբաստիկ տարիէն օգտուելով , Կորտոնեան պէյ վերջնականապէս կարգադրած էր իր ազգկան ամուսնութեան խնդիրը և հակառակ բարեկամներու թելադրանքներուն . ու նոյնիսկ թախտնամնքներուն , գոնէ տարի մըն ալ համբերելու . յետաձգելու այդ աղիասլի դործը , որոշած էր նոյն ձմեռը կատարել հարսնիքը :

Կորտոնեան պէյ Եգիպտոսի կոռավարութեան մէջ ծանօթ գէմք մըն էր , թէ՝ անի բարձրաստիճան պաշտօնէութեան կը պատկանէր . միանգամայն միծանուն հայ նախարարին քարտուղարը , — առանց նկատի առնելու խտիլի մառանապետ Սաւուղ էֆէնտիին փեսան ըլլալու հանգամանքը : Հետեւաբար ստիպուած էր կազմակերպել իր գիրքին ու վիճակին համապատասխան մեծածախս ու շքեղ հարսնիք մը :

Գահիրէի մեծագոյն ու հոյակերտ հիւրանոցներէն Օթէլ Գօնթինանթալը , Շէփըրտ'ս Օթէլին կողմը , իզ-

պէքիէյի պարտէզին դիմացը : Օրէրայի Հրապարակին վրայ նայող այդ գեղեցիկ հաստատութիւնը՝ վերջերը կառուցուած, շուտով յաջողած էր ապահովել ազնուաւ կան յաճախորդներու — մեծ մասը լորտերէ, կոմսերէ, գուքսերէ բաղկացած — պատկառելի թիւ մը, ամէնքն ալ զրօնաշրջիկներ, որոնք ամբողջ օրը, հիւրանոցին մասնաւոր լանջոներով ու օթօմօպիլներով մայրաքաղաքին անուանի վայրերուն մէջ պայուտներ ընելէ յետոյ վերագարած, կը նստէին հիատեսիլ բարձրաւանագակ մը ծածկող սեղաններու շուրջը և կը դիտէին կայտառ արարուհիներու — որոնք նարինջ կամ մանաւարին կը ծախէին — զուարճալի տողանցը :

Մայրաքաղաքին մէջ շատ կը խօսուէր այս հիւրանոցին վրայ, ամէն բերնէ կը լսուէին գովեստներ յարկերուն շքեղութեան, կոհոյքին ճոխութեան ըսպասներու մաքրութեան, մէկ խօսքով՝ անոր պերճանքին մասին, որոնք անրազատելի կը նկատուէին և քիչ մըն ալ գերազանց՝ քան Սալոյ և Շէրըրոս' օթէլներունը, այնպէս որ վերջերը, հայ լայփի ժամագրավայրո գարձած էր անոր թերասը, ուր ընդհանրապէս տեղի կ'ունենային մեծ հարսնիքները :

Եգիպտոսի հայոց Առաջնորդը, — որ Արքեպիսկոպոս տիտղոսը կ'ընդունէր օտարազգիներէն — թէն նոր եկած էր Պոլիսէն, Այլազեան Յովսէփ եպիսկոպոսը, բայց շուտով ընտելացած էր եգիպտական բարքերուն և շատ կը սիրէր նախագահել այս կարգի իշխանական հարսնիքներու, որոնք իր բարձրաստիճաննեկեցականի յատուկ փառասիրութիւնը գգուելէ ու լիովին գոհացնելէ զատ, աջահամբոյրի կամ պսակադրամի բաւական պարարտ գումարով մը կ'օժտէին նորին Սրբազնութեան գրպանը :

Դժուա՞ր է ուրիմն գուշակել թէ նորեկ Սրբազնը պիտի նախագահէր օրիորդ Հերանոյշ Կորտոնեանի պսակադրութեան հանդէսին :

Արդէն հարսնեւորներուն ու հրաւիրեալներուն կառքերը կուգային հետզհետէ ու կանգ կաւոնէին Օթէլ Գօնթինանդալի առջև ։ Քիչ յետոյ ընտրեալ բաղմութեան մը խանդավառ ու հիացիկ աչքերուն առջեւէն անցան հարսին ու փեսային լանտօները ։ Այզագեան Սրբազանը շրջապատուած եկեղեյական դասէն, թէ Գահիրէի և թէ Աղեքսանոդրիոյ քահանաներէն — այս վերջինները յատկապէս հրաւիրուած ուրիշ երկու վարդապետներու հետ, երկուքն ալ յեղափոկանններ՝ բանտերու և աքսորներու մէջ թրծուած, հուսկ յետոյ եկած ապաստանած հոն, շարունակել ապրելու իրենց տառապանքը ։ կամ աւելի ճիշդը, քաշքշելու տակաւին իրենց կամաւոր աքսորականի գոյութիւնը — սակեճամուկ շուրջառին մէջ աղամանդաշաբալ թագին տակ կը շոշողար ու կը ծփար ։

Պսակուելու սահմանուած զոյգը հոն էր, Սրբազանին առջև, ներկաներուն մէջտեղը, տիպար սպասումի մը մէջ :

Բոլոր տչքերը կը կառչէին հարսին, որ նոյն պահուն գեղեցկութեան գիցուհին էր, իրական յաւերժահարս մը, սպիտակ ու թափանցիկ քօղին ու զգեստներուն մէջ, ա'յնքան թովիչ, երազուն ու տրտումնայուածքներ նետելով մերթ ընդ մերթ բոլորտիքը, կարծես փնտռելու համար մէկը, որուն համար կը բաբախէր թերեւս իր սիրտը, և այդ մէկը աւազ, չէր նշմարուեր այն բազմութեան մէջ ։

Ո՞վ էր սակայն փեսան :

Նոյն ինքն տօքթ. Պըտօ, հո'ն էր, հարսին ճիշդգէմը, պսակագիր Սրբազանին առջև, վայրկեանէ վայրկեան սպասելով գլուխ գլխի մերձնցումի երջանիկ արարողութեան, որ սակայն կ'ուշանար ։

Նոյն պահուն Գօնթինանդալի առջեւէն արագօրէն սահելով անցաւ պիսիքէթ մը, որ իոկոյն վերապար ։

ձաւ ու կանգ առան հոն քերասին մարմարէ սանդուխ-ներուն ստքը :

Սիրուն, գանգուր մազերով, ուե, արտայայտիչ աչքերով, սպիտակ մորթով, տօնական զգեստով, երիտասարդ մը վար ցատկեց պիսիքլէթէն, արագ քայլերով վեր ելաւ քերասը, մօտեցաւ Զոյգին որ պիտի պակուէր և ներկաներուն ընդհանուր զարմանքին մէջ, պահ մը կեցաւ հոն, նայեցաւ նայեցաւ ու յետոյ ամբոխին գառնալով — որ ապշահար կը դիտէր անոր վրդովիչ շարժումները — յանկարծ քրքիչ մը փրցուց ու ջլածդային գալարումներու մէջ նու աղած գետին ինկաւ :

Ներկաները սահմուկած, հանդէսը տակն ու վրայ, ամէն կողմէ օգնութիւն կը հասցնէին. ամէնուն դէմք քը կարծես թէ կուլար, ա'յնքան ծանօթ դէմք մըն էր անի. շուտով եկան բժիշկներ և հաստատեցին եղելութիւնը. մարած էր Եւ բոլոր ներկաներուն նայուածքներուն մէջ կը ցոլար անկեղծ արգահատանքի ու թախիծի արտայայտութիւն մը :

— Հէ՞ք տղայ, կը փափային, կը սիրէ՞ր . . .

— Զո՞վ կը սիրէր, կը հարցնէր ուրիշ մը :

— Հա՞րսը . հա՞րսը . . հարսին մօրեղքօրորդի՛ն է :

— Ի՞նչ կ'ըսիս, Սիմօն պէյին տղա՞ն է :

— Զէ՞ք ճանչնար Գեղամը, կ'ըսէր ներկաներէն մէկը մէջ նետուելով, մոռցա՞ք այն աղուոր տղա՞ն . . .

Եւ զարմանքի, վշտի անկեղծա րտայայտութիւններ ըրջան կ'ընէին Գօնթինանթալի մէկ ծայրէն միւսը ներկաներուն միծագոյն մասը մօտէն իրազեկ ըլլալով Գեղամի ու Հերանոյշի երթեմնի յարաբերութեան :

Նախագահ Սըրբազանը պահ մը գագրեցուց արարողութիւնը, հարսին գիմազժերուն վրայ տարօրինակ գալուկ մը նշմարած էր. խե՞զն աղջիկ, կեցած տեղը կ'երերար հողմակոծ տերեւի մը պէս, մերթ ընդ մերթ հառաչելով :

Վերջապէս, բժիշկներու անմիջական խնամքնեւ  
բովը Գեղամ սթափեցաւ ու կառքով Շուպրայի ար-  
ուարձանը փոխադրուեցաւ, իր հօրը բնակարանը :

Այնուհետեւ քիչ մըն ալ տեւեց արարողութիւնը,  
որ վերջացաւ պսակադիր Սրբազնին մէկ տաք յոր-  
դորականովը՝ հարսին ու փեսային ուղղուած և հրա-  
ւիրեալ բազմութիւնը տակաւ սկսաւ մեկնիլ, ցաւա-  
գին տպաւորութեան մը տակ :

Քիչ յետոյ պարպուած էր օթէլը, ուրկէ մեկնե-  
ցան նաև հարս ու փեսաշ, իրիկուան ճեպընթացով  
հասնելու համար Աղեքսանդրիա :

Ճի՞շդ այդ մէջոցին էր որ շիք հագուած . թուխ,  
աղուոր գէմքով, միջակ հասակով սիրուն երիտասարդ  
մը կ'անցնէր օթէլին առջեւէն, հետապնդելով նորա-  
պսակ ամոլին կառքը, զոր կարծես թէ չէր ուզեր աչ-  
քէ հեռացնել :

Վէպիս ընթերցողները պէտք է յիշեն գաղթական  
ջութակահարը՝ Հերանոյշի երկրորդ սիրահարը, որ  
պսակի արարողութեան մէջ ինքզինք յաջողած էր պա-  
հել բազմութենէն առանց նշմարուելու և սկիզբէն  
մինչեւ վերջը դիտած էր իր երբեմնի սիրուհին մէն  
մի շարժումը, այդ կերպով ըմբույնելով տառապանք-  
ներուն ամենէն անգութն ու սոսկալին : Ու հիմա, երբ  
ամէն բան վերջացած էր, կը ջանար համնիլ իր եր-  
ջանկութեան երազը թոցնող կառքին, գէթ անգամ  
մըն ալ հանգիպելու նայուածքին անոր, որ իր հոգին  
այնքան երկար ժամանակ ալեկոծելէ յետոյ, կուգար  
այսպէս կը նետէր զինք ապառժի ըլ վրայ :



ԺԵ.

## ՄԵՂՐԱԼՈՒՍԻՆԸ

Տօքթ. Պըտօ կանխաւ վարձած ու խնամով մը կահաւորել տուած էր Շէրիֆ բաշա պողոտային աջ կոչմի փողոցին անկիւնի յարկաբաժին մը, ուր հաստատած էր նաև տնական գեղարան մըն ալ, հոն ընդունելու համար այնուհետեւ իր երկսեռ յաճախորդները :

Եւ այդ գեղարան - բնակաբտնին մէջ է որ հարսու փեսալ պիտի անցնէին իրենց մեղրալուսինը . . . :

Խոլ հեշտանքներու, կատաղի գրկապնդումներու քանի՛ քանի գիշերներ յուսցուցած էր արդէն կորտոնեան պէյի աղջկան թեւերուն մէջ, ըլլալով անոր բացարձակ ստացիչը :

Մեղրալուսինի ճերմակ գիշերները կը սահէին այսպէս բեհեզէ բարձիկներուն վրայ ու սնդուռէ վերմակներուն տակ և սակայն, յափրացումը կ'ուշանար տակաւին, թէև այնքան զգլիսիչ էին Հերանոյչի հըպումները, որոնք կ'այրէին իր զգայարանքները :

Անցան այսպէս քանի մը շաբաթներ, տօքթօրին գեղարան - բնակաբանին մէջ. և տօքթօրը սկսաւ տակաւ զգալ իր մէջ անասուսնի կիրքին ամոքումը, հետեւանք ծայրայել վատնումներու, որոնց ակամայ ահձնատուր եղած էր, չկրնալով ինքզինք սկաշտանել կնոջ ա՛յնքան թարմ ժիսին ու ա՛յնքան զգացուիչ հոտին գէմ : Անցան քանի մը շաբաթներ ալ, և մեղրալուսինը կը կորսնցնէր իր առաջին գիշերներու հրապարը :

Թալով Հերանոյչի, առաջին օրէ՛ն արդէն գժկամակ ու թախծոտ, պարզապէս մեքենայ մըն էր, անտարեր, ցուրտ արձանի մը պէս, նողկանքով մը կը յանձնուէր իր . . . տիրոջ, զոր վաղօւց վարժուած էր ատելու, և զոր զո՞ւր կ'աշխատէր սիրելու, հակառակ անոր քծնող ու կեղծաւոր կերպերուն ու փաղաք-

շահքնի ըուն, սրոնք աւելի՛ զգուելի, աւելի՛ ատելի  
կը դարձնէին զինք...

Մէկ քանի ամիսներ անցած էին արդէն, երբ այդ  
գեղարան - բնակարանը կատարեալ գժոխք մը կ'երեւ  
ւար Հերանոյշի աչքերուն...

Մոռցանք լսել թէ՝ մեր բարի տօքթօրը Գահիրէէն  
մեկնած ճեղբնթացի խուցի մը մէջ արդէն բացած էր  
իր սիրտը, գառնագէս գանգատած էր հարսին, թէ  
ինչո՞ւ պսակէն առաջ իր ափը չէին համրած, հնչուն  
ոսկիները. նոյն խոկ հոն, շոգեկառքին մէջ, յանձնաւ  
բարած էր իր նորապսակ կնոջ, անմիջապէս գրել ծը-  
նողքին և կարգագրել տալ այդ... գործը:

Արդէն ի՞նչ նպատակով ամուսնացած էր տօքթօրը:

Դժբա՛զգ ազջիկ, ամրող մեղրալուսինը յուզու-  
մերու և տագնապներու մէջ անցուցած էր: Ամուս-  
նութեան վրայ հազիւ երեք ամիսներ անցած էին և Ա  
ահագին յեղաշրջում մը կատարուած էր անոր միա-  
փուկ էութեանը մէջ: Ո՞ւր էր այն կայտառ ու զուարթ  
ազջիկը, երգ ու պար սիրող... հիմայ գեղարանի մը  
գարշահոտ մթնոլորտին մէջ խամրած վարդի մը պէս,  
զալկահար նիհար, հիւանդագին, երազուն, յաւսա-  
հատ. չորս պատերու մէջ աւգելափակ, դուրսի կեան-  
քէն ու զուարճութիւններէն բացարձակապէս զրկուած,  
բռնաւոր էրկան մը գազանային կիրքերը յագեցնելու  
ահմանուած դժբազդուհի մը, ամէն օր, ամէն ժամ,  
նոյն խոկ զիշերները, հեշտանքի վայրկեաններուն մէջ  
անգամ, լախտի հարուածներու պէս կ'իջնէր զլխուն  
նիւթապաշտ էրկան սպանալիքը: Օր չէր անցներ որ  
տօքթօրը չի կրկնէր «Ո՞ւր մնաց դրամօժիքը».

Եւ Հերանոյշ, աներեւտկայելի սպառնալիքներու  
տակ, յանախ կը խոստանար գրել ու յիշեցնել իր ծը-  
նողքին, որպէսզի անմիջապէս յանձնուի տօքթօրին  
հազար հինգ հարիւր ոսկին:

Կորտոնեան պէյ անտարբեր էր, գրեթէ յաճախ անպատճանի կը թողէր աղջկանը նամակները, բուլորն ալ արցունքով գրուած։ Հերանոյշի մօրեղբայրը տակաւին չէր հաճած գործադրել իր խոստումը, վախնալով որ ըըլլայ թէ իր քեռայրը՝ իր բարի սովորութեանը համեմատ, գրամօժիտը գատնէր առանց միլիմ մը ցոյց տալու անոր ։ Եւ այսպէս, ամուսնութեան առաջին օրէն իսկ Հերանոյշի կեանքը թունաւորուած էր։

Ասդին, տօքթ. Պըտօ, կը գործէր անխոնջ, կը սպառնար, կը նեղէր, կը չարչարէր, կը խոշոանգէր իր կինը, չարունակ կը պահանջէր խոստացուած գումարը, որ սակայն չէր զրկուեր . . .

Այս ամէն զրկանքները կը կրէր Հերանոյշ, սակայն, հպարտ հոգի, ներսիդին կը դնէր, երբեք չէր յայտներ ուրիշի մը, չէր պատմեր իր գաղտնիքը ընդհակառակը, միշտ զուարթ կ'երեւար, երբ կիրակիները երբեմն էրկանը հետ ժամ կուգար։

Կիրակի մը, այսպէս երբ եկեղեցի եկած էր, Ս. Պօղոս Պետրոսի ընդարձակ բակին մէջ նշմարեց Արծուիքունեանը, որ արգէն Աղեքսանդրիա փոխադրըւած էր այն տարին ընաանեօք, վերջնականապէս հեռացած ըլլալով Գահիրէէն։

Մօտեցաւ իր ուսուցչին և անկեղծ շեշտով մը.

— Ի՞նչպէս էք, ի՞նչպէս է տիկինը, փոքրիկները, հարցուց։

— Մենք լաւ ենք, բայց գուք ի՞նչ էք եղեր։

— Ի՞նչ եմ եղեր, յարեց Հերանոյշ զողոր ժպի տով մը, ի՞նչ եմ եղեր արդեօք,

— Ոչի՞նչ, ոչի՞նչ, կրկնեց ուսուցիչը, քիչ մը նիհար երեցաք ինծի։

Հերանոյշ լռեց և աղերսող նայուածք մը նետեց իր սիրական ուսուցչին։ Արծուիքունեան բաժնուեցաւ տիկին Պըտօյէ, իր հետը տանելով անոր վրդովիչ նայ. ուածքը, որ չատ բաներ կը պատմէր իրեն։

հթ .

## ՊԱՐԱՊ ՍՐՈՒԱԿԸ

Ամուսնութենէն ի վեր անցած էին ճիշդ հինգ առիսներ և գրամօժիտի գումարը դեռ չէր վճարուած . ասկէ՝ անվերջանալի վէճեր՝ տօքթօրին ու կնոջ միջև , տղեղ ու ցաւալի տեսարաններ՝ գրեթէ ամէն գիշեր , այն գեղարան - բնակարանին մէջ , ուրկէ այլևս խոյս տուած էր խաղաղութիւնը :

Կորտոնեան պէյ , իր աղջիկը կնութեան տալէն ի վեր , ինքզինք բոլուրովին ազատ կ'զգար . վայելեւով սանձարձակ ազատութիւն մը , իր տոփոտի արշաւանքներուն մէջ : Միայն երբեմն իր աղջկան կարօտէն , Ազեքսանդրիս կ'իջնէր մէկ երկու օրուան համար , ժամանակ կ'անցնէր իր ֆեսային հետ , և յետոյ առատ առատ խոստումներով , մօտ օրէն զրկելու գրամօժիտը , կը վերադառնար Գահիրէ :

Այդ այցելութիւններէն ետքը , հազիւ շարաթ մը միայն խաղաղ կ'ապրէին էրիկ կնիկ , յուսալից սպա սումի մը մէջ , և յետոյ , երբ դարձեալ անգործադրելի կը մնար խոստումը և կորտոնեան պէյ կը զագրեցնէր իր թղթակցութիւնները , գժտութեան դեւը վերստին կը մտնէր գեղարան - բնակարանէն ներս ու տակն ու վրայ կ'ընէր խաղաղութիւնը :

Տօքթօր Պըտօ մէկէ աւելի պատճառներ ունէր յուսահատելու :

Այս մեծ ամուսնութեան առթիւ հարկադրուած էր իր գլխէն վեր խոշոր ծախքերու գատապարտուիլ . ու մնալ ահազին պարտքի մը բեռին ներքե , զուր սպասելով որ կորտոնեան կատարէր իր խոստումները . . . :

Իրերու այս գժնդակ վիճակին մէջ , տօքթօրը ձանձրացած՝ իր կնոջը վրայ բռնանալէ , սկսած էր նե-

զը դնել իր վաղեմի բարեկամը՝ Պազտիկ պէյը, որ  
միջնորդ եղած էր այս աղիտաբեր ամուսնութեան...  
Սակայն Պազտիկ պէյէն ալ արգիւնք մը չէր կրցած  
քաղել, մինչ ասդին պարտքերը կը գիզուէին և պա-  
հանջատէրերը կը սկսէին տակաւ անտանելի դառնալ:

Այս անիծեալ ընտանիքին անհիւը դարձած էր ան-  
գամ մը : Տօքթօրին յաճախորդները մէկիկ մէկիկ քաշ-  
ուեցան և հետզհետէ ցամքեցան հասոյթի աղբիւր-  
ները : Ամբողջ քաղաքը գիտէր այս բանը : Հրապա-  
րակի վրայ, գրեթէ ամէն օր, խօսակցութեան նիւթ  
եղած էր նորապսակ զոյգին ապրելակերպը : Ընտանե-  
կան ներքին վէճերը չուտով արձագանք գտած էին  
գուրսը և տուներուն մէջ յաճախ կը խօսէին այդ  
համբաւաւոր դրամօժիտին վրայ :

Տօքթօրը շատ անգամ կատղած կը վերագառնար  
տուն և իր մազձը կը թափէր անմեղ կնոջը վրայ, որ  
առանց այդ տւելորդ խստութիւններուն ալ կը տա-  
ռապէր իր որդեսպան ծեղզքին ա'յնքան անզգայ ու  
անտարբեր ընթացքին համար :

Ներդաշնակութիւնը խտնգարուած էր անգամ մը  
և ընտանեկան գժուութիւնը սուր հանգամանք մը ըս-  
տացած, այնպէս որ ամուսնական անկողինը զատուած  
էր և ա'լ չէին ճաշեր միասին, գագրած էին իրարու  
սեղանակից ըլլալէ :

Հերանոյշ առանձին իր սենեակը քաշուած, գիւ-  
շերները մինակը մահճակալին մէջ կը պառկէր : Իսկ  
ցերեկները հոն, իր ննջախորչը փակուած, լուռ ու  
գաղտնի արցունքներ կը թափէր : Միայն սպասուհին  
կ'այցելէր մերթ ընդ մերթ, գործադրելու համար տիկ-  
նոջ հրամանները :

Կեանքը՝ տանջանք մը և դեղարան-յարկը, ճըշ-  
մարիտ գժո՞խք մը... : Ահա թէ ինչպէ՞ս կը քայքայ-  
ուէր ընտանիք մը, որ այնքան վարդագոյն յօյսերով

սկսած էր կազմուիլ, և ի՞նչ մեծ յիմարութիւն պիտի ըլլար այդպիսի պայմաններու մէջ յուսալ թէ այդ չէնքը կանգուն պիտի մեար ։ Անիծեա'լ դրամօժիտ, քանի՛ քանի՛ ընտանիքներ մոխիրի վրայ նստեցուցիր . . . :

Տաքերը սկսած էին արդէն եգիպտոսի մէջ և դիւրակեցիկ ընտանիքներ կարգով կը մեկնէին գէպի հեռաւոր ամարանոցները, Զուիցերիս, Թարլոպատ, Յունաստան, Կրետէ, Լիբանան, ևլն . . Տօքթօր Պըտօ հառոաչելով կը գիտէր այդ մեկնողներուն կարաւանը, և մտովի կ'անիծէր Կրտոնեան պէյը, որ կը զրժէր, որ չէր վճարեր խոստացուած դրամօժիաը . — Ա՛խ, կ'ըսէր ինքնիրեն, եթէ ձեռքս ըլլար այդ գումարը, այսօր ե՛ս ալ Եւրոպա պիտի գտնուէի կնոջս հետ . . .

Այդ օրերուն մէջ, Կորտոնեան պէյ, օգտուելով եգիպտական կառավարութեան մէջ իր գրաւած գիրքէն, մէկ քանի օրուան օդափոխութեան համ սր վարիջած էր Աղեքսանդրիս ուր հիւր եղած էր իր փեսային քով։ Այս այցելութեան շնորհիւ, գէթ առժամապէս, հաշտութիւն մը գոյացած էր էրիկ կնկան միջև և խաղաղութիւնը վերադարձած էր այդ զըժոխքին մէջ։

Հերանոյշ շատ երջանիկ էր, կ'ենթագրէր թէ այս անգամ իր հայրը պարապ չէր եկած, անպատճառ հետը բերած ըլլալու էր դրամօժիտը։

Առաջին օրը խօսքը չի բացին, ո'չ ինք, ո'չ տօքթօրը, իսկ Կորտոնեան պէյ բնա՛ւ այն տեղերը չեղաւ և բոլորովին օտար, երբեք չի մօտեցաւ այդ նիւթին։

Յաջորդ օրը քիչ մը կանուխ վերադարձած էր տօքթօրը, քիչ յետոյ եկաւ Կորտոնեան պէյ։

Հերանոյշ ողջագուրեց իր հայրը և քաշուեցաւ իր սենեակը։ Աներ ու փեսայ առանձին մեացին գեղարան+սրահին մէջ։

Հերանոյշ մտիկ կ'ընէր ներսէն , դուրսը ձայները  
հետզհետէ կը բարձրանային և տաք , բաւական տաք  
բանավէճ մը կը շարունակէր երկուքին միջն :

— Պէ՛յ , կ'ըսէր տօքթօրը դառնացած շեշտով մը ,  
շա՛տ կը ցաւիմ որ այնքան անտարբեր կը գտնուիք  
դրամօժիտի մասին :

— Ի՞նչ ընեմ , տօքթօր , կ'ըսէր Կորտոնեան պէյ :  
Ի՞նչ կրնամ ընել , Սիմօն պէյ չի վճարեր . . . :

Եւ բանավէճը կը սաստկանար հետզհետէ , այն-  
պէս որ . Հերանոյշ կ'ստիպուէր դուրս ելլել , միջամը-  
տելու համար :

Նետուեցաւ հօրը վիզը և պաղատագին ծայնով մը .

— Բաբա՛ , բաբա՛ , ըսաւ , ինչո՞ւ խաբեցիր զիս ,  
ահա՛ հինգ ամիս է , և տակաւին սպասել կուտաս . . .  
զիտի՞ս քաշածնե՞րս . . .

Եւ սկսաւ հեծկտալ

— Աղջի՛կս , մի՛ յուզուէիր , ըսաւ պէյը , մօրեղ-  
բայրդ կը ճանչնաս , կ'երեւայ թէ վճարումը պիտի  
ձգձգէ , և վթերեւս . . .

— Ի՞նչ : ի՞նչ . . . , ընդմիջեց տօքթօրը , չպիտի՞  
վճարէ :

— Ո՞վ զիտէ , յարեց պէյը , այսօր իր ձեռքին  
մէ՛ջ է գրամը . . .

Հերանոյշ չէր կրնար երկար ատեն մնալ հոն , գե-  
ղարանին հոտերուն մէջ : Մօտեցաւ ապակեղարաննե-  
րուն , հոն կանգ առաւ քիչ մը . . . Բանավէճը կը շա-  
րունակէին անոնք . յետոյ , գլուխը ճօնելով ու լացը  
զսպելով իր խուցը քաշուեցաւ . . .

Դուրսը բանավէճը կը խոշորնար ո տօքթօրը կը  
սպառնար ապահարզան ընել :

Կորտոնեան պէյ զայրացած .

— Տօքթօ՛ր , տօքթօ՛ր , գոչեց փեսային երեսին ,  
շատ մի՛ սպառնաք , այդ գումարը չպիտի կրնամ վը-  
ճարել մօտ օրերս :

— Ե՛րբ պիտի վճարէք, հարցուց տօքթորը զըս-  
պուած կատաղութեամբ մը :

— Սիմօն պէ՛յը գիտէ, տարիէ՞ մը, երկո՞ւ, ե-  
րե՞ք տարիէն, թերեւս կնոշո մահուընէ՞ն ետքը . . .

Հերանոյշ, որ սկիզբէն մինչեւ վերջը հետեւած էր  
այս խօս ակցութեան, յանկարծ գուրս նետուեցաւ,  
հօրթ վրայ նետեց իր ձեռքի պարապ սրուակը, և ա-  
ղեգալար ձայնով մը . . .

— Բարա՛, բարա՛, հեծեց, ա՛լ պէտք չունիմ  
այդ գումարին, որդեսպա՛ն ծնողք թո՛ղ հանդարտի  
սրտերնիդ, ա՛լ չկայ Հերանոյշը :

Եւ յետոյ, մօտենալով տօքթօրին և վիզը փաթ-  
թուելով, քնքոյշ ու մեզմաձայն . . .

— Տօքթօ՛ր, տօքթօ՛ր, ըստւ, պիտի ներե՛ս ին-  
ձի, չէ՞ . . .

— Ի՞նչ կայ, հարցուց տօքթօրը, ի՞նչ էր ատիկա :  
Կորոսոնեան պէյ արձանի մը պէս կեցած, գեռ  
չէր հասկնաբ սրուակին գաղտնիքը :

Խե՛ճ Հերանոյշ, քանի մը վայրկեան խօսեցաւ  
այսպէս վերառոր սոխակի մը պէս, և յետոյ գալար-  
ուելով ինկաւ տօքթօրին ոտքերուն տակ :

Ի՞նքովինքը թունտւորած էր . . .

Վ Ե Բ Զ



## ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԵՐԿԵՐ

Բանտէ Բանտ	Պատմ. վէպ	5 Հատոր
Եղլտըզէ Սասուն	»	»
Իննսունզեց	»	»
Դիակապուտները		
Դէպի Եղլտըզ		
Զեթունի Վրէժը	»	
Վերջին Բերդը	»	



## ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ ԵՐԿԵՐԸ

Եղլտըզի Պօմլան	Պատմ. վէպ	Պատկերազարդ
Եղիպտահայ Դէմքեր	120 լուսանկարներով	
(Իրենց ծագումն և գործունէութիւնը)		
Խուժանին Կուռքը	(Պատմ. վէպ Ազգ. կեանքէ Լեռին Կոյսը	»
Կրօնափոխ Բարերարը		»
Իգիպտս Արքայ	ՍՈՓՈԿԼԻ ի	Ողբերգութիւն
Հինգ արար. Յանդաւոր հայ աշխարհաբարի,		
Ժիիլ ՀԱԳՈՌԻԱՅի Փրանս. թարգմանութենէն		



## ԵԼԼՏԸՉԻ ՊՕՄՊԱՆ

Մօս օրէն հրապարակ կ'ելլէ սոյն պատմական  
վէպը, պրակ առ պրակ, պատկերազարդ













